



ՕՐԻՆԱԿ ՀԻՆ-ՐԱ ԿՈ ՎՐԱՅ-Ը

ԳԱՐԵԳԻՆ ՅՈՎՃԱՆՆԵՍԻՆ

423

9(62)  
2-85

ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ՀԱՅԱՍՏԱՆԻ 1961 թ.

## ԵԳԻՊՏՈՍԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

ՍԿԻՖԲԻՆ ՄԻՆՉԵՐ ՄԵՐ ՕՐԵՐԸ

ՃՈԽԱՅՈՒԱԾ Ա.ԶԴ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴՐՈՒՅԴՆԵՐՈՎ.

A 36169



ՏՊԱԳՐ. ՏԻԿՈՐ ՓԱՓԱԶԵԱՆ

1937

— ՏՊԱՐԱՆ —

ՅԱԿՈԲ ՓԱՓԱԶԵԱՆ

ԻՄՐԱՎԻՄ ՓԱՇԱ

ՀԱՐԵԹ ՖԱԻՏ ԹԻՒ 6

— ԳԱՅԻՐԵ



ԴՈՐԻՆ ՎԵՀԱ. ՓՈ. Ա-ԱՒԹԵԻՆ  
ՅԱՐԱԿԱԳ Ա.

ՆՈՐԻՆ ՎԵՃԱՓԱՌՈՒԹԻՒՆ

ԵԳԻՊՅԱՆԻ ԵԽ ՍՈՒՏԱՆԻ ԹԱԳԱԽՈՐ

ՖԱՐՈՒՀ Ա.-ԻՆ

Ակնածանօֆ կը նուիրէ

ՀԵՂԻՆԾԱԲ

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Մեր ներկայ աշխատուրիւնը կազմած ենք օգտուելով ինչպէս Հայ, նոյնպէս ալ օսարազգի աղբիւներէ քանի մը լեզուներով, որ հոս մի առ մի յիշատակելը աւելորդ կը համարեն: Արդէն պատմուրիւնը անանկ նիւղ մըն է, որ կարելի չէ հնարել եւ կամ ստեղծագործել, ինչպէս օրինակ բանասեղծուրիւն մը եւ կամ վեպ մը, նետեւաբար ան պէս է առնուի այս կամ այն աղբիւրէն: Օգտուելով տարիներու բնբացքին մեր ձեռք բերած փորձառութենէն, իբր պատմութեան դաստուշանացած ենք որ ան ըլլայ, որքան կարելի է, ամփոփ, պարզ եւ դիւրհասկնալի ոչ միայն դպրոցականներու համար, այլ եւ հասարակութեան բոլոր խաւերուն համար: Քանի որ կ'ապրիւն այս "ինիւրընկալ երկրին մէջ, պէս է որ ֆիչ թէ շատ ծանօթ ըլլանք այս երկրին պատմութեանը:


Մեր աշխատուրեան սկիզբը հանառօս աշխարհագրական ծանօթուրիւններ տուած ենք Եգիպտոսի մասին, իսկ վերջը՝ առանձին գլուխի մը մէջ՝ խօսած ենք գրեթէ բոլոր այն ազգայիններու մասին, որոնք զանազան ժամանակներու մէջ նշանաւոր են եղած այս երկրին մէջ իրենց ծառայուրիւններով եւ կամ հասարակական դիրքով: Խօսած ենք նաև Եգիպտահայ Առաջնորդութեան եւ ազգային հասատուրիւններու մասին:

Անշուշ յաւակնուրիւն չունինք կարծելու որ մեր աշխատուրիւնը անբերի է. բայց մենք միսկ միսկար-

սւած պիտի համարենք, եթէ ան չափով մը ծառայած  
ըլլայ իր նպատակին, որու համար յօրինուած է:

Գուցէ նկատողներ ըլլան, որ ան շատ ընդարձակ է  
դպրոցական մանուկներուն համար: Մենք այդ կարծի-  
քն չենք: Խնչպէս Ռուսիոյ եւ Թուրքիոյ ազգային վար-  
ժարաններուն մէջ ամբողջ տարի մը յատկացուած էր  
այդ ազգերու պատմութեան համար, նոյնը պէտք է ընել  
եւ հոս: Մեկ տարուայ ընթացքին դիւրին կերպով կա-  
րելի է ուսուցանել զայն ո եւ է դասարանի մէջ ամբողջութեամբ, մանաւանդ եթէ այդ նիւրին համար  
յատկացուի շաբարական երկու պահ:





## ԵԳԻՊՏՈՍ

**ԱՇԽԱՐԴԱՎՐԱԿԱՑՆ**

**ՏԵՍՈՒԹՅՈՒՆ**

Եգիպտական ծովը, ու Արաբական անապատէն մինչև Լիբիական անապատը:

Թէ ուրկէ ծագում առաջ է Եգիպտոս անունը՝ ստուգիւ յայտնի չէ. ան յունական լուս մըն է: Ժողովուրդային զրոյցի մը համաձայն՝ այդ անունը առաջ է եկեր Էնիփտիոս հերոսի անունէն, որ Տանասին եղբայրն էր և ատենօք իշխած է այս երկրին մէջ: Բայց այս երկու անձնաւորութիւններն ալ առասպելական են(\*):

Եգիպտոսը կ'իյնայ Ափրիկէի հիւսիս - արեւելեան կողմը և կը տարածուի Մինի սահամնքէն միրչև Մի-

(\*) Յունական առասպելը կ'ըսէ, որ Էնիփտիոս ունէր յիսուն տղայ եւ իր եղբայրը Տանա յիսուն աղջիկ: Այս տղաբնիերը եւ աղջիկները միաժամանակ ամուսնացան միմիանց հետ: Ամուսնութեան առաջին գիշերն իսկ Տանասի աղջիկները, բացի մէկէն, սպաննեցին

Տեղացիները զայն - կը կոչէին ՚Քեմի, որ կը նշանակէ սև հող։ Այս բառէն առաջ է եկած քիմիա բառը՝ Եգիպտառը ընդարձակ երկիր մըն է, բայց անոր մեծագոյն մասը անապատ է և հազիւ ունի 35000 քառակուսի քիլոմետր տարածութիւն բնակութեան և մշտկութեան համար։ Եգիպտառը ըսելով՝ ներկայիս ընդհանրապէս կը հասկցուի միայն Նեղոսի հովիտը և Տէլթան քանի մը օսպիսներով։ Ինչպէս օրինակ ՚Ֆեյում, Սիլա, ՚Դելկա ևայլն։

Եգիպտառի ամբողջ երկարութեամբ, հարաւէն դէպի հիւսիս, կը հոսի ՚Նեղոս գետը, որ Միսիսիպէն ետքը, աշխարհի ամէնաերկար գետն է։ Անոր երկարութիւնն է մօտաւորապէս 6500 քլմ., բայց Եգիպտառի մէջ անոր միայն մէկ փոքր մասն է։ Ան կը մանէ եղիպտական հողը Սիենի սահանքէն և կ'երթայ ու կը թափի Միջերկրական ծովու մէջ։

Նեղոս բառը ՚Նոյնպէս յունական է։ Տեղացիները զայն կը կոչէին ՚Հապպի, որ կը նշանակէ թաքուն, գաղտնիք և Արքու, որ կը նշանակէ զետ։ Անոր երկու կողմերը կը տարածուին Լիբիական և Արաբական լեռնաշղթաները, որոնք իրենց մէջ կը կազմեն հովիտ մը, որու լայնութիւնը 10-15 քիլոմէտր է։ Ահա այս հովիտն է, որ կոչուած է ՚Նեղոսի հովիտ։

Լիբիական և Արաբական լեռնաշղթաները տակաւին Միջերկրական ծովուն չհասած՝ ՚Նետզհետէ ՚Նետացած են իրարմէ և իրենց միջև գոյացուցած ընդարձակ տափարակ տարածութիւն մը։ Եգիպտառի այս մասն է, որ կոչուած է Անորին Եգիպտոս կամ ՚Գելքա։

---

իրենց ամուսինները։ Անրազործ աղջիկները տարտարոսին (դժսսի) մէջ դատապարտուեցան անընդհատ ջաւր կրել եւ լեցնել կարաս մը, որ յատակ չունէր եւ հետեւաբար միշտ կը մնար դատակ։ Ասկէ է առնուած «Տանոյեան կարս» ասացուածքը, որ սովորաբար կ'ըսուի այնպիսի հաստատուքան մը նկատմամբ, որ կը կլէ բոլոր եկամուտները եւ դարձեալ կը մնայ դատարկ, կարօտութեան մէջ։

Դելթա կոչուելու պահառն այն է, որ նեղոսը հոս  
բաժնուելով երկու գլխաւոր ճիւղերու՝ կ'առնէ յու-  
նական Ճ տառին ձևը։ Դելթայի երկու գլխաւոր ճիւ-  
ղերն են Բոզեսա և Տամիեսա։

Շատ հին ատեն Դելթան գոյսւթիւն չէ ունեցեր,  
այլ անոր տեղը ծով էր։ Նեղոսը իր պարերա-  
կան յորդումներով և բերած տիղմով լեցուցեր է  
ծովը և հետզհետէ կողմուեր է նոր ցամաք մը, որ  
եաքը կոչուեր է, ինչպէս ըսինք, Դելթա կամ Սուրին  
Եղիպտոս։ Դելթայի միջին տարածութիւնն է 25000  
քառ. քիլոմետր և տարուէ տարի կ'աւելնայ Նախա-  
պատմական շրջանին Նեղոսի գետաբերանը եղած է  
Մեմփիսէն քիչ մը հիւսիս։

Նեղոսը կողմուած է երկու գետերէ՝ ձերմակ  
Նեղոս եւ Կապոյ Նեղոս։ Ձերմակ Նեղոսը իր սկիզ-  
բը կ'առնէ կեդրոնական Ափրիկէի Ալիքսորիա լիճէն  
և հազարաւոր քիլոմետրներ հոսելով անտառներու և  
բնդորձակ ձահիճներու միջէն՝ կ'երթայ և կը միա-  
նայ Կապոյ Նեղոսին հետ Սուտանի մէջ։ Կապոյ Նե-  
ղոսն աւ կը բղիսէ Եթովպիոյ Յանա լիճէն։ Անոր գըլ-  
խաւոր հորկատուն է Արբարա, որ ինքնին բաւա-  
կանին մեծ գետ մըն է։ Երկու Նեղոսներու միացման  
կէտին վրայ շինուած է Խարբում քաղաքը, որ Սու-  
տանի մայրաքաղաքն է։

Ամէն տարի Յուլիս ամսու սկիզբները Նեղոսը  
կը յորդի, և գուրս գալով իր ափերէն՝ կ'ողողէ շրջա-  
կայքը։ Կուրսիանան ոչ միայն մարդիկ, այլ և կեն-  
դանիները և թաշունները։ Նեղոսի հովիտը այդ ժամա-  
նակ կը նմանի ծովու մը, իսկ գիւղերն ու քաղաքները  
կղզիներու, Երթեւեկութիւնը կը կատարուի մակոյկ-  
ներով և կոմ հողաթումբերու ու պատնէշներու վրա-  
յէն։ Յորդումի պատճառն են Եթովպիոյ մէջ տեղա-  
ցող անձրեւները, բայց հին եգիպտացիք չկարենալով  
բացառել բուն պատճառը՝ կը կարծէին, թէ ան ա-

ռաջ կուգայ Խսիս Աստուածուհու արցունքներէն, որ  
կուլոյ իր սպաննուած ամուսին՝ Օզիրիսին վրայ:

Յորդումը կը տեւէ քանի մը ամիս: Սեպտեմբեռ-  
քին ան կը հասնի իր ամենաբարձր կէտին, որմէ ետ-  
քը կը սկսի հետզհետէ նուազիլ: Նոյեմբերի վերջերը  
գետը արդէն քաշուած կ'ըլլոյ իր նախկին հունին մէջ՝  
թողնելով շրջակայքը անսակ մը տիղմ, որ խիստ կը  
պարարտացնէ հողը: Այդ տիղմը մեծ մասամբ բաղկա-  
ցած է կենդանական և բուսական մնացորդներէ:

Հոդիւ ջուրը քաշուած՝ երկրագործը թեթև կեր-  
պով մը կ'արօրէ հողը և կը դանէ իր սերմը: Երբեմն  
ան կը ցանէ իր սերմը նոյնիսկ առանց արօրելու և  
եւքը կոխերտել կուտայ ոչխարներու և այժերու  
հօտէն: Շնորհիւ տաք կլիմայի և մշտական պայծառ  
արեւու՝ րերքը շուտով կը հասնի և կը սկսի հունձ-  
քը: Եգիպտացի գիւղացին միեւնոյն հողէն տարսւայ  
մը ընթացքին կրնայ քանի մը բերք առնել: Եգիպտոս  
իր հողին առասպեկտական արգուանդութիւնը պարտ է  
Նեղոսին: Առանց այս գետին՝ ան պիտի ըլլոր այն-  
պիսի համտառած անտպոտ մը, ինչպէս ևն իր գրա-  
ցի Լիբիական և Արաբական անապատները: Իրաւամբ  
պատմահայր Զերոգոս, որ կ'ապրէր ե գարուն մէջ  
Ն. Բ., այս երկիրը կոչուած է «Նեղոսի պարգեւը»:

Եգիպտասը իր աշխարհագրական գիրքով և մա-  
մակերեւոյթին կազմութեամբ կը բաժնուի երկու  
մասի՝ Վերին Եգիպտոս, որ կը տարածուի Սիենի սա-  
հանքէն մինչև Մակենա կամ Բենի-Սուէն և Սուրին Ե-  
գիպտոս կամ Դելքա, որ տոկէ կը տարածուի մինչեւ  
Միջերկրական ծովը: Ոմանք Եգիպտոսը կը բաժնեն  
երեք մասի՝ Վերին, Միջին և Ստորին Եգիպտոս:  
Վերին Եգիպտոսի գլխաւոր քաղաքն էր Թիբէ, որու-  
պատճառով ամբողջ Վերին Եգիպտոսը կը կոչուէր  
նաև Թէբալիս, իսկ Ստորին Եգիպտոսի գլխաւոր քա-  
ղաքն էր Մեմֆիս: Երկու քողաքներն ալ այլեւս գո-

յութիւն չունին և անոնց տեղը պարզ գիւղեր են  
անցեալ փառքին բեկորներով:

**ԵԳԻՊՏՈՍԻ** Եգիպտոսի կլիման միօրինակ չէ: Վե-  
րին Եգիպտոսի մէջ ան չոր է և տաք,  
**ԱԼԻՄՈՆ** իսկ Ստորին Եգիպտոսի մէջ մասամբ  
խոնաւ, Եգիպտացցիք ձիւնի մասին  
գաղափար չունին, անձրեւներն ալ ատկաւ են: Սուե-  
դի ջրանցքին բացուիլը, բուսականութիւն օրսաօրէ  
առատանալը և քաղաքակրթական ազդակները (շոգի,  
ելեքտրականութիւն) ազդած են մեծապէս այս երկ-  
րին կլիմային վրայ, որ գարձեր է աւելի մեղմ և ա-  
ւելի բարեհամբոյր: Նախկին հեղձուցիչ տօթերը այլ  
եւս չկան և միայն ժամանակ առ ժամանակ հարաւէն  
կը փչէ տաք և հեղձուցիչ հով մը, որ կը կոչուի  
Խամսին:

**ԵԳԻՊՏՈՍԻ** Նախապէս կը կարծէին, թէ Ե-  
**ԲՆԵԱԿՑՈՒԹԻՒՆԸ** գիպտոսի ամէնահին բնակիչնե-  
րը եղած են սեւերը, որոնք հե-  
տեւելով Նեղոսի ընթացքին՝  
չուած են հարաւէն գէպի հիւսիս և հաստատուած այս  
երկրին մէջ: Ստեղայն ներկայիս ամէնահաւանական  
ենթագրութիւնը կը համարուի այն, որ անոնք եկած  
են ոչ թէ հարաւէն, այլ հիւսիսէն, Սուէզի պարանոցէն  
և անոնց մորթի գոյնը ոչ թէ սև էր, այլ կարմրաւուն:  
Սյդպէս կը ցուցնեն գեթ մինչեւ օրս երեւան հան-  
ուած յիշատակարանները(\*): Սյդ ցեղը Ս. գրքի մէջ  
կոչուած է Քամեան(\*\*) և տարածուած էր Պարսից ծո-

(\*) Աէրի Ա.ի դամբարանին մէջ Եգիպտացիք ներկայացուած  
են կարմիր զոյնով, Սուրբացիք՝ դեղին, Լիբիացիք՝ ներմակ եւ  
երովայիացիք սեւ զոյնով:

(\*\*) Հայ Ա. գրքի Եգիպտացց նախահայրը եղած է Միջնա-  
թիւն, որ կը համարուի Քամի որդին:

ցի և Կարմիր ծովուեղերքները։ Անկէ մաս մը նաւիսպատմական շրջանին անցած է Սուէզի պարանոցէն և հաստատուեր է Նեղոսին Հովիտին մէջ։ Հաւանաբար ետքը նոր գաղթականութիւններ ալ եկած ըլլան հորացէն և արեւմուաքէն և ժամանակի ընթացքին խառնուած նախորդներու հետ։

Հին Եգիպտական ազգը այլեւս գոյութիւն չունի։ Դպրուիները միայն կրնան համարուիլ անոր մերձաւոր շառաւեղները։

**Խնչպէս բոլոր հին ժողովուրդները,**  
**ԵՊԻՊՏՈՒԱԾՆ**      **նոյնպէս և Եգիպտացիք նախապէս**  
**ՏՈՀՄԵՐԸ**      **բամնուած էին տոհմերու, որոնց**  
**իւրաքանչիւրը ունէր իր տոհմապետը և իր ինքնուրոյն կետնքը, Յունտկան բառով**  
**տոհմը կը կոչուէր Նոմ, իսկ տոհմապետը Նոմալիոս:**  
**Եեիպտական նոմերու թիւը 42 էր։ Նոմարկոսը իր**  
**տոհմի անդամներուն վրայ կետնքի և մահուան իրուունք ունէր։ Ան միաժամանակ թէ մարմնաւոր և թէ**  
**հոգեւոր պետն էր, ան էր որ կ'առաջնորդէր իր զօրքը գէպի կոփւ, իսկ կոփւն ու պատերազմը տոհմերու միջեւ անպակաս էին։ Իւրաքանչիւր տոհմ ունէր իր ընտանի և կոմ հովոնաւորող ասաւուածը և նուիրական կենդանին։**

**Նեղոսը իր տարեկան յորշումներով յաճախ մեծաւ**  
**Թ.Ս.Պ.Ի.Պ.Ռ.Ռ.Ե.Ս.Ն.Ց.**      **մեծ վիասներ կը հասցնէր**  
**Ա.Պ.Զ.Մ.Ո.Խ.Վ.Լ.**      **ժողովուրդին. կը քչէր կը**  
**աննէր ցանքերը, ցանկա-**  
**պատները, բնուկութիւնները, ընտանի կենդանիները**  
**և երբեմն ալ մարդիկ։ Գետին պատճառած այս չտարիքներուն առջեւը առնելու համար՝ տոհմերը սախուցան մունալ իրենց ներքին վէճերը, իրարու մօտ**

գալ և միացեալ ուժերով կռուիլ այդ չարիքներուն  
դէմ և կամ դարմաննել եղած վնասները։ Այսպէսով  
կաղմուեցան քանի մը խմբակցութիւններ, որոնց իւ-  
րաքանչիւրը ունէր իր գլխաւորը և կամ զեկավարը։  
Ժամանակի ընթացքին այս խմբակցութիւնները իւ-  
րարու մէջ ձուլուելով՝ ծնունդ տուին երկու թագու-  
որութեանց՝ մէկը Վերին Եգիպտոսի մէջ և միւսը  
Ստորին Եգիպտոսի մէջ։ Խմբակցութեանց պետերը  
կոչուեցան Փարաւոն։

**Փարաւոնը կը համարուէր**  
աստուծոյ փոխանորդը երկ-  
րին վրայ և Հոռոսի յաջորդը։  
Զայն կ'ողջունէին երկրագա-  
գելով։ Անոր արձանը շատ  
անգամ կը դնէին առաջարնե-  
րու մէջ և նոյնիսկ զոհեր կը  
մատուցանէին ի պատիւ անոր։  
**Փարաւոնը կը կրէր իր գլխուն**  
վրայ խոյր մը, եզերուած ոս-  
կեայ օճով մը՝ նշան գերագոյն  
իշխանութեան և խոհեմու-  
թեան, աջ ձեռքին մէջ կեռ  
մը անուրսով՝ նշան մեղմու-  
թեան և աստուծութեան, իսկ ձախ ձեռքին մէջ  
մտրակ մը՝ նշան բարկութեան և խստութեան։ Եգիպ-  
տացիներու կարծիքով՝ Փարաւոնը պարտաւոր էր սի-  
րել և խնամին ժողովուրդը իր բարի հայր մը և պատ-  
մել զանոնք, իր խիստ դատաւոր մը, երբ յանցանքի  
մէջ բռնուէին։



Փարաւոն մը



## ԵԳԻՊՏԱԿԱՆ ԿՐՈՆՔԸ

---

Բոլոր հին աղքերու նման՝ ԵՍՍՈՒԹԵՎԵՐԸ գիպտացիք նոյնպէս բնակաշտաներ էին և բազմաստուածեան։ Բնութեան մէջ գրեթէ չկար տարր մը, որ անոնց պաշտամունքին առարկայ դարձած չըլլար, մանաւանդ այնպիսիները, որոնք կրնային օգտակար կամ վեասակար ըլլալ երկրագործութեան համար։ Ամէնէն աւելի ընդհանրացած էր արեւի պաշտամունքը, զոր կը պաշտէին զանազան անուններու տակ։

Ս.ատուածներու թիւը խիստ բազմաթիւ էր։ Ոչ միայն իւրաքանչիւր տոհմ ունէր իր մասնաւոր աստուածը, այլ և իւրաքանչիւր քաղաք ու համայնք ունէր իր պաշտպան և հովանաւորող աստուածը։ Որ քաղաքը քաղաքականապէս բարձրանար, նոյնպէս և անոր աստուածոյ հմայքնու հեղինակութիւնն ալ կը ըարձրանար։ Յոյն պատմաբանն Հերոդոսի վկայութեան համաձայն՝ Եգիպտացիք աշխարհի ամէնէն կրօնական և ամէնէն բարեպաշտ ժողովուրդն էին։ Հաղարսոր տարիներ անոնք հաւատարիմ մնացին իրինց կրօնքին և անոր պարապրած ծէսերուն։

Բազմաթիւ աստուածներէն ամէնէն աւելի պաշտամունքի առարկան հետեւեալները։

Օղիրիս.— Նախապէս Ա.թիգսուի աստուածն էր, բայց անոր պաշտամունքը շատ ընդհանրացաւ բովանդակ Եգիպտոսսի մէջ և նոյնիսկ Եգիպտոսէն դուրս Ան կը համարսէր գերազանցուպէս բարի աստուած մը։ Սկիզբները եգիպտացիք կը կարծէին թէ ան նաւակի մը մէջ նստած՝ ամէն օր կը թիւպարէ երկնային ծովան մէջ և հաւատարապէս լոյս կուտայ թէ բարիներուն և թէ չարերուն, չնայելով որ ոյս վերջիննե-

ըը կը ծաղրէին՝ իր ծերութիւնը և իր կնճիռները՝  
Սեթին պարտուելէն ետք՝ ան դարձաւ մայրամուտի  
արև-աստուածը և մեռեալներու դատաւորը:

Խսիս.— կը համարուէր Օղիրիսի կինը և քոյրը:  
Ան մայր դիցուհին էր, որ կը ներկայացնէր բնութիւ-  
նը և լուսինը, կը հավանաւորէր ամուսնութիւնը, բը-  
ժըկութիւնը և ցորենի մշակութիւնը: Անոր արձանին  
վրայ գրուած էր. «Ես եմ անցեալը, ներկան և ապա-  
գան. ոչ մէկ մահկանացու համարձակած է բարձրա-  
ցնել իմ քողը»: Զայն կը պատկերացնէին յաճախ  
խոյի գլխով:

Հորոս.— Օղիրիսի և Խսիսի սրդին, կը ներկայա-  
ցնէր նորածագ արեւը:

**Զինքը կը պատկերաց-**  
**նէին յաճախ բաղէի**  
**գլխով:** Օզիրիս, Խսիսս  
և Հորոս կը կազմէին ե-  
գիստական պանթէո-  
նի երրորդութիւնը(\*):

Ամոն-Ռա.— Ա-  
սոնք երկու աստուած-  
ներ էին, որ ետք նոյ-  
նացուեցան մէկ անձ-  
նաւորութեան մէջ:  
Ան կը ներկայացնէր  
միջօրէի արեւը իր  
ամբողջ փոստորու-  
թեաւ մէջ:

Սեր.— Խաւորի և  
Դիշերուայ աստուածը



Օզիրիս Խսիս Հորոս

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆ

(\*) Գոյուքին ունէին բանի մը երրորդուքիւններ, բայց ամե-  
նէն ընդհանրացածն էր Օզիրիս, Խսիս եւ Հորոս երրորդուքիւնը:

բնութեամբ կը համարուէր չար, ան կը մարմնացնէր  
Սահարայի անոպատը:

Փքան.— Մեմիխսի աստուածը, որ եաքը նոյնա-  
ցուեցաւ Օզիրիսի հետ:

Հապպի.— Պաղաբերութեան աստուածը, կը  
մարմնացնէր նեղոսը:

Թուս.— Հերմոպոլիսի աստուածը. կը համարուէր  
Օզիրիսի քարտուղարը և ճշմարտութեան դպիրը:  
Զայն կը պատկերացնէին մարդկային մարմնով և  
իրիս թռչունի գլուխով:

Աննիբիւս.— Կը համարուէր դամբարաններու  
պահապահը ընդգէմ չար ողիներու և կողոպտիչներու:  
Ան էր որ կը ներկայացնէր մեռեալներու հոգիները  
Օզիրիսին: Զայն կը պատկերացնէին չնագայլի գլու-  
խով և մտրակը մէկ ձեռքին մէջ:

Հաքոր.— Կը համարուէր տրուեսաններու աստ-  
ուածուհին: Ան Գենդիեկի գիցուհին էր: Զայն կը  
պատկերացնէին կովու կերպարանքով:

Եգիպտացիք իրենց աստուածները կը ներկա-  
յացնէին ընդհանիրապիս մարդկային մարմնով, մարդու  
պէս հագնուած, բայց յաճախ կենդանու մը և կամ  
թռչունի մը գլուխով: Իւրաքանչիւր աստուած  
իր ձեռքին մէջ կ'ունենար իր աստուածութեան  
խորհրդանշանը:

Եգիպտական բոլոր աստուածները կարելի է բաժ-  
նել երեք խումբի՝ մեռեալները հովանաւորող աստ-  
ուածներ, բնութիւնը ներկայացնող աստուածներ և  
արեւը պատկերացնող աստուածներ: Արեւը կը հո-  
մարուէր կեանքի ազբիւրը և Եգիպտական կրօնքի  
կեզրոնական և կամ գլխաւոր աստուածութիւնը:  
Զայն կը պաշտէին զանազան անուններու տակ:

Բայ Եգիպտական դիցարանուրեան՝ աստուածները  
կը բաժնուեկին նաեւ ինձեակներու: Առաջին ինձեա-  
կին զլուխը կը զժնուէր Թան, որ ձեռւած կը հա-

մարունք Նուեն և իր կարգին ծնունդ տուաւ Շուլին  
(շարունակ և մընոյուր) և Տաճնուսին (վերջապոյս  
և անձրեւ): Առաջ կը համարունք մարդոց և սիկուր-  
ֆի ստեղծողը: Շուկն և Տաճնուսին ծնան Գաբու  
(երկիր) և Եռուք (երկինք): Այս երկութիւն ամուսնու-  
թիւնն ծնան Օզիրիս, Իսիս, Սեր և Ենթիսիս:

Երկրորդ իննեւսկի զղխաւորը կը համարունք Հո-  
ռու, որ Օզիրիսի և Իսիսի որդին էր: Անկ եսքը  
կուզային Թոս, Աննիբիւս, Հարու և այլ երկրոր-  
դական աստվածները և աստվածունիները:

Նոյն դիցաբանութիւնը դարձեալ կ'ըսէ, քի Օզի-  
րիս և Սեր շարունակ կուուի մէջ են. երբեմն մեկը  
կը յաղրէ և երբեմն միւսը: Երբ ցորեկ կ'ըստար, կը-  
սկին, Օզիրիսը յաղրեց, իսկ երբ զիշեր ըստար՝ Սերը  
յաղրեց: Անգամ մը, կ'ըսէ դիցաբանութիւնը, Սերը  
յաղրեց Օզիրիսին և անոր մարմինը կուր ընե-  
լով՝ ցրուեց Նեղոսի հովիսին մէջ: Իր կինը Իսիս և  
ժոյրը Եկտիսի փետուուին եղան և զսելով անոր  
մարմնու մասերը, Թոսի և Աննիբիւսի օգնու-  
թեամբ զմունքին և ողջացուցին զայն իրենց ար-  
ցունիներոյ:

Թէեւ Հոռոսը իր հօր վրեծը առաւ Սերեն,  
բաց չկրցաւ վերցնականապէս զգեսնել զայն, ուստի  
պայտարը կը շարունակուի(\*):

Եգիպտական կրօնքի ա-  
ռասսանական առաջատակութիւննե-  
րէն մէկն էր անսամբ-  
պաշտութիւնը: Բազմաթիւ կենդանիներ և թռչուն-  
ներ նուիրական էին իրենց համար, ինչպէս օրինակ՝  
եղը, խոյը, նոխազը, կոտուն, տախւծը, շնագայթը,

(\*) Այդ պայտարի տակ կը հասկցուի որպէս եւ խաւարի մենա-  
մարտը, բարիս և չարի կոխւը:

կոկորդիլոսը, օձը, բզեզը, իրիս թոչունը, սաղը, բազեն և այլն։ Ան, որ պատահմամբ և կամ գիտաւորեալ կերպով սպաննէր այս կենդանիներէն մէկը, սովորաբար մահուամբ կը պատժուէր և կամ քաւրմերը անոր վրայ ապաշխարտնք կը դնէին։

Դեռդրու Սիլիլիացին, որ այցելած է Եղիպտոս առաջին դարուն մէջ Ն.Ք., կը պատմէ թէ անզան մը ականատես եղաւ Աղեքսանդրիոյ մէջ օսարականի մը կտոր կտոր զբաղուն զայրացած ամրուխին կողմէն։ ան պատահմամբ սպաննած էր կատու մը։

Վերոյիշեալ կենդանիները և ուրիշները նախուպէս կը պաշտուէին, իրր աստուած և իւրաքանչիւր տոհմ իր ընտանիկան աստուծոյ հետ ուներ և իր կենդանի-աստուածը։ Բայց աւելի ուշ ատեն սկսան զանոնք նկատել իրը ո ևէ աստուածութեան մարմնացումը կենդանու կերպարանքով։ Օրինակ՝ Ապիսը կը ներկայացնէր Փթահի և Օզիրիսի մարմնացումը, բայց ոչ թէ նոյնինքն Փթահնը, կամ Օզիրիսը. բազեն կը ներկայացնէր Հորոսի մարմնացումը, բայց ոչ թէ նոյնինքն Հորոսը։ Նուիրական կենդանիներէն ամէնէն պաշտուածը Ապիսն էր։

Ապիսը հասարակ եղ մը չէր։ Ան պիտի ըլլոր տմբողջովին սե, ճակարին ունենար ճերմակ եռանկիւնածե նշան մը, մէջքին թեւատարած արծուի մը և կամ բազէի մը նշանը<sup>(\*)</sup>, իսկ լեզուի վրայ բզեզի կամ խղունջի նշան մը։ Ապիս գանուլը շատ գժուարէր և այն քուրմը, որ յաջողէր նոր Ապիս մը գտնալ. փարաւոնէն մեծ պարզեւ կը սատնար։ Նոր Ապիսի գիւտը ընդհանուր ուրախութիւն և ցնծութիւն կը պատճառէր ամբողջ Եղիպտոսին։ Մեծ հանգիսաւորութեամբ զայն կը տանէին Մեմփիս։ Հոն զայն կը ինտմէին Փթահի տաճ որին կից մատուոի մը մէջ։

(\*) Աերջին նշանները ուս խսութեամբ չեին նետապնդուէր։

Քուրմերը, ձերմակ հագած, ոսկէ անօթներով կը կերակրէին զայն։ Առանձին յարգոնք կը ժատուցանէին նաև այդ Ապիսի մօրը։

Երբ Ապիսը մեսնէր, մհծ սուդ կը պատէր ամբողջ Եգիպտասիրիա Փարաւոնը 72 օր սուդ կը պահէր։ Մեռած Ապիսի մարմինը կը զմռակէին և մհծ հանդիսաւորութեամբ կը զետնղէին յատկապէս պատրաստուած դամբարանի մը մէջ և որմնագիրները անմիջապէս կը ծեփէին դուռը։ Մեռած Ապիսը կը կոչուէր «Օգիրիս-Ապիս», որ ետքը յունական յորջործումով կոչուեցաւ Սերապիս, իսկ տաճարը՝ Սերապիոն։ Ապիսի գերեզմանը ուխտատեղի էր։

Մինչև 25 տարեկան ըլլալը, եթէ Ապիսը բնական մահով չմեռնէր, այն տաեն քուրմերը զայն կը խեղդէին սրբազն աւազանին մէջ և զմռակնով նոյն հանդիսաւորութեամբ կը թաղէին։ Երբեմն հարուստ մարդիկ չէին խնայեր նիւթական ամէն տեսակ զոհոզութիւն տւելի շքեղ դարձնելու համար Ապիսի և կամ մի այլ նուրիբական կենդանու յուղարկաւորութիւնը։

Ապիսէն ետքը ամէնէն յարգուած կենդանիներն էին՝ Կոկորդիլոսը, Շնազայլը, Բագէն և Իբիսը։ Ապիսի մէջ կը կարծէին տեսնալ երկինքը, կոկորդիլոսի մէջ՝ ջուրը, շնազայլի մէջ՝ մոհը, բաղէի մէջ՝ տրեւը՝ Իբիսի մէջ՝ լուսինը, և այլն։

ԱՏԷՆՈՒՄ Նեղոսի մեջ յափազանց շատ էին կոկորդիլոսներ և զետաձիեր։ Այս վերջինը նոյնպէս նույրական կենդանի մըն էր։ Գետաձիերը գրերկ անխնայ ոչնչացուեցան, իսկ կոկորդիլոսները, որոնք նոյնպէս զզալի կերպով պակած են, բաշուած են դիսի հարաւ, այնպէս որ եզիպական ջուրերու մեջ գրերկ այլ եւս ջիւան այդ կենդանիներէն։ Կը բուի րեկոկորդիլոսները վախցած են շոգենաւերու երեւելին և աղեռնիկն ու հրազդաներու պայրիւնին։

Հերոդոդ և Ստրաբոն կը պատմեն, որ Եղիշան-  
սինի մեջ (կողի սիենի սահմանին) կը պատճենին  
կոկորդիլուսները, իսկ Թէքէի մեջ շնչառալալը:  
Քուրմերը կ'ընտրին անոնցն մեկը, զոր կը խնա-  
մէին շինի մը մեջ և կը վարժեցնին մարդու ձեռ-  
փեն ուժեղ: Անոր ականչներքն կը կայսէին ոսկէ  
զինուներ և առջևի քարերուն կ'անցնին ապարան-  
ցաններ: «Ես Տևայ, կ'ըսէ պատմաքանը, մարդ մը,  
որ ուժեղիք բերաւ կոկորդիլուսն համար: Կենդա-  
նին այդ ժամանակ կը հանգստանար աւազին վրայ  
դիմի ափին: Քուրմերը ստին ծրարը և մօսեցան  
կենդանին: Անոնցն երկութը բացին կենդանու բե-  
րանը, իսկ երրորդը անոր մեջ նետեց նախ կարկան-  
դակները, ապա տափկած ձուկերը և ապա մեղրէ  
պատրաստուած խմելիք մը: Կենդանին, բերենս ան-  
բաւական, ձգեց ափին, մտաւ շինի մեջ և ապա զնաց  
հանգստանալու հանդիպակաց ափին վրայ: Հազիւ քէ  
առաջին այցելուն հեռացած էր, երբ ելաւ երրորդ  
մը նոյնպէս բերելով ծրար մը ուժեղիք: Քուրմերը  
նոյնպէս ստին այդ ծրարը, անցան հանդիպակաց  
ափին և նոյն ձեռով լեցուցին ուժեղիքը կենդանուն  
բերանը»:

Գետաձին կը համարուեր խաւարի աստուած Ան-  
քի մարմնացումը, իսկ կոկորդիլուսը՝ Սովոր աստո-  
ծոյ, որ Մեմիխսի աստուածներքն մեկն էր:

Բացի իրական կենդանիներէն, եգիպտացիք կը  
պաշտէին նաև այնպիսիները, որոնք պարզապէս երե-  
ւակայութեան արգիւնք էին: Այսպէս օրինակ՝ անսնք  
կը պաշտէին Փիւնիկ թռչունը և Սփինիս կենդանին:

Փիւնիկի մասին կը կարծէին, թէ ան ծնուած է կրո-  
կէ և անմիջապէս թառելով ծառի մը վրայ՝ իր զմայ-  
լելի երգով ողջունած է նորածագ արքուը: Կը կար-  
ծէին նաև, որ արել մոր մանելէն ետքը, Փիւնիկն ու

կը մեռնի և հետեւեալ օրը կը վերածնի իր աճիւնէն։  
Փիւնիկը կը համարուէր արշալոյսի մարմնացումը։

Սփինքսի մասին կը կարծէին, թէ ան կենդանի  
մըն է առիւծի մարմնով և մարդկային գլխով, որ  
կ'ապրի Սահարայի անապատին մէջ։ Քարէ կերտուած  
սփինքսներ կը դնէին տաճարներու և գամբարան-  
ներու մուտքին առջև այն հաւատքով, թէ անոնք  
պահպանութիւն կ'ընեն և թոյլ չեն տար, որ չար  
ողիները մտնեն տաճարները և պղծեն զանոնք և  
կամ թէ երթան դամբարանները և վրդովեն մեռեալ-  
ներու հանգիստը։ Սփինքսը կը համարուէր ոյժի և  
խմացականութեան խորհրդանշանը։


<b>ՀՊԳԻԱՑ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆԸ,</b> <b>ՕԶԻՐԵՍԻ ԳԱՏԱՍՏԱՆԸ</b> <b>ԵՎ</b> <b>ՀՊԳԵՓՈԽՈՒԹԻՒՆԸ</b>	<b>ԵԳԻԱՊԱԳԻՔ ԿԸ ՀԱ- ՄԱՅՈՒԺԻՆ ՀՈԴԼՈՅ ան- մահութեանը։ Ա- նոնց կարծիքով, հո- գին մարմինէն ան- ջատուելէն ետքը, հախ</b>
---	--

կը ներկայանայ Օզիրիսի դատաստանին, դատուելու  
համար։ Մինչև «Արդարութեան և ձշմարտութեան»  
սրահին հասնիլը, ուր բազմած կ'ըլլար Օզիրիսը  
42 տահմային տատուածներու հետ միասին, հոգին  
պիտի անցնէր ահարկու գաղաններու միջէն, եռա-  
ցած ջուրերու հեղեղատներէն, դժուար անցանելի  
ճահճառուաններէն և այլն։

Աննիրիւսը կը ներկայացնէ մեռեալի հոգին  
Օզիրիսին, ապա անսխալական կշեռքի մէկ նժա-  
րին վրայ կը դնէ ձշմարտութեան նշանակը և միւ-  
սին մէջ անօթ մը, որուն մէջ կը լեցնէ հանգու-  
ցեալին բարի գործերը։ Եթէ այս վերջին նժարը  
ծանր կշռէր՝ այն ատեն հոգին արդարացած կը հա-  
մարուէր։ Օզիրիսը իր վճիռը կուտար և թոտը կ'ար-  
ձանագրէր ու բարձր ձայնով կը յայտարարէր։ Արդա-

բացած հոգին, տակաւին շատ մը փորձութիւններէ ետքը, կը բարձրանար վեր և կը սուզուէր աստուծոյ էռութեան մէջ և կամ խառնուելով երկրորդական աստուծներու շարքին մէջ՝ կ'երթայ փառքրանելու Արեւ-աստուածը :

Մեղաւոր ձանչցուած պարագային, հոգին կը դատապարտուէր թափառելու դարեր շարունոկ, անցնելու կենդանիներու փորոտիքէն, տունկերու միջէն, մինչև որ մաքրուի և կրկին ներկայանայ Օզիրիսի



Օզիրիսի դատաստանը

դատաստանին : Հոգու այս թափառումն է ահա, որ կոչուած է հոգեփոխութիւն :

Ուրիշ վարկածի մը համաձայն, մեղաւոր ձանչցուած հոգին ուզզակի կ'իյնայ դժոխքը, ուր ան կը կերակրուի պիզծ բաներով և հնթակայ է օձերու, կարիճներու և չար գաղաճներու հալածանքին, մինչև որ բոլորովին անէանայ :

**ՄԵՌԵՍՈՒՆԵՐՈՒ  
ԶՄՈՒՄՈՒՄԸ**

Եղիսկտուցիք կը կարծէին, որ հոգին իր դարբաւոր թափառում ներու շրջանին, երբեմն կը մտնի իր մարմնոյն մէջ հանգստանալու համար։ կը կարծէին նաև, որ հոգին այնքան ատեն կրնոյ կեանք ունենալ, որքան ատեն որ գոյութիւն ունի մեռեալին մարմինը։ Ահա այս երկու պատճառներով անոնք կը զմուսէին մարմինը, որպէսզի անվթար մնայ դամբարանին մէջ։

Զմուսելու համար նախ կը հանէին մեռեալին ուղեղը և փորստիքը և ապա զմուսելով՝ կը գնէին բացօթեայ աեղ մը չորմալու համար։ Այդ վիճակի մէջ դիակը կը մնար 72 օր, որմէ ետքը զայն կը փաթթէին խեժապատ կտաւներով և կը գնէին զագաղի մէջ։ Զմուսելու համար կը գործածէին զմուսս, զարիճ, կուսպը և զանազան անուշտնոտութիւններ։ Զմուսման գործողաւթեանց համար կային յատուկ մտրդիկ, ոբոնց արհեսան էր մեռեալներ զմուսելը։ Ասոնք ունէին իւրենց արհեսաանցները և զմուսման զանազան մոտեները, նայելով թէ հանգուցեալին պարագաները, որ մոսելը կը նախընտրէին։

Մինչեւ մի հարստութիւնը միայն փարսւոնները և բարձր դիրքի մարդիկ իրաւունք ունէին զմուսուելու, իսկ այնունետեւ ազատ էր և ամէն մարդ կրնար զմուսել տալ իր մեռեալին մարմինը։ Աղքատները, ուրոնք ի վիճակի չէին բացառիկ ծախքեր ընելու, հանել կուտային իրենց մեռեալին ուղեղը և փորստիքը, կ'աղէին դիակը և ապա քանի մը օր արեւուն առկ չորցնելին ետքը՝ կը թաղէին աւողի մէջ։

**ԳԱ.Գ.Յ.Դ.**

**ԵՒ**

**ԳԱ.ՄԻ.Ա.Բ.Ա.Ն.Ը**

Եղիպատացիք առանձին հոգացովութիւն ունեին իրենց դադաղի և

դամբարանին նկատմամբ։ Փարաւոնները, մեծամեծները և հարուստները իրենց կենդանութեանը շինել

կուտային իրենց դագաղը և դամբարանը։ Եւրաքանչէւրը կը ջանար գերոզանցել միւսը իր դագաղի և մանաւանդ դամբարանին շքեզութեամբ։ Լաւ դագաղ մը այնքան յարդի էր, որ փարաւոնները շատ անգամ վարձատրելու համար մէկու մը հաւատարմութիւնը և կամ մասուցած ծառայութիւնները, անոր կը նուիրէին շքեղ դագաղ մը։

Եղիպատական դագաղը սովորաբար շինուած կ'ըլլար անփուտ փայտէ և կամ սեւակուճ քարէ (պազալտ)։ Արտաքնապէս ան կ'ըլլար գեղաքանգակ և շատ անգամ կը կրէր կափարիչին վրայ հանգուցեալին պատկերը։

Դագաղին մէջ, հանգուցեալին հետ, կը դնէին նաև մեռելոց գիրքը և կամ անկէ քանի մը էջ, որպէսզի երբ հանգուցեալի հոգին ներկայանայ Օզիրիսի դատաստանին՝ անով պաշտպանուի։ Այդ գիրքը խաւցումն է Եղիպատացոց բարոյական հասկացողութեանց։ Անոր մէջ գրուած էին այն պատասխ անները, որ պիտի տոր մեռեալին հոգին դատաւորներուն առջե արդարանալու համար։ Օրինակ, «Ես ցորենի չափը խարդախուծ չեմ, որբեւայրիին նեղութիւն տուած չեմ, առաջներու իրաւունքը խորած չեմ, սուտ վկայութիւն տուած չեմ, անօթիին՝ կերտկուր, ծարաւին՝ ջութիւն տուած չեմ, անօթիին՝ կերտկուր, ծարաւին՝ ջութիւն և մերկին՝ զգեստ տուած եմ և այլն»։

Դամբարանները կ'ըլլային ընդհանրապէս քարաշէն և ամրակուռ, որովհետեւ Եղիպատացիք զանոնք կը նկատէին իրր յաւիտենական բնակարաններ։ Անոնք բաղկացած կ'ըլլային քանի մը նկուղներէ և կամ սրահներէ։ Աերի Ա.ի դամբարաննը, որ ամէնազեղես

ցիկներէն մէկն էր, բաղկացած էր 12 սրահներէ լայն  
միջանցքով միացած :

Նկուղներէն մէկու մը մէջ կը գնէին մեռեալը և  
դուռն ալ շատ խնամքով կը ծեփէին, որպէսզի կո-  
ղպատիչները գիւրութեամբ չկարենային գտնել զայն:  
Դագաղին հետ նոյն նկուղին մէջ կը գնէին նաև կե-  
րակուր, զգեստ, կարտսի, հանգուցեալին մէկ կամ  
մի քանի արձանները և թանկագին զարդեր: Եգիպ-  
տացիք այն հաւատքն ունէին, թէ մարդ մը բոլորո-  
վին չի մեռնիր: Հոգին մարմնէն անջտառելէն ետքը,  
տակաւին կը մնայ մարմնու կրկնակը՝ այսինքն ան-  
տեսանելի և անչօշափինը մարմինը, որ կը չարունակէ  
ապրիլ գամբարանին մէջ և վարել այնպիսի կեանք-  
մը, որպիսին կը վարէր հանգուցեալը երկրին վրայ  
և հետեւարար կրնայ պէտք ունենալ բոլոր այդ բաւ-  
ներուն: Դամբարանին ներքին պատերը կը զարդա-  
րէին հանգուցեալին երկրաւոր կեանքին վերսրեր-  
եալ նկարներով և հարթաքանզակներով: Եթէ հան-  
գուցեալը փարաւոն մըն էր և կամ նշանաւոր անձ-  
նաւորութիւն մը, զամբարանին կից կ'ունենար նաև  
մատուռ մը, ուր հոգւոյ հանգստեան պաշտամունք կը  
կտարուէր:

**Եգիպտացիք ի պատիւ իրենց  
ՊԱՇԱՄՈՒՆՔԸ**  
Եիներու յօրինած էին բազմոթիւ  
օրհներգութիւններ, մանաւանդ ի պատիւ նեղոսի, որ  
կը համարուէր պտղարերութեան աստուածը Հապաի  
անուան տակ: Ա.դ. օրհներգութիւնները մեծ մասամբ  
արձանագրուած էին տաճարներու ներքին որմերուն  
վրայ: Էղփուի տաճարին որմերուն վրայ մանրամասն  
նկատագրուած էր նաև Օղիրիսի և Սեթի պայքարը:  
Օրհներգութիւններէն մաս մըն ալ Պապիրոսներուն  
վրայ գրուած՝ հաստ են մինչև օրս: Բայց պաշտա-

մունքին գլխաւոր մասը կը կազմէր զահարերութիւնը: Մինչև չորրորդ հարատութիւնը Եղիպատացիք իշխնց աստուածներուն կը մատուցանէին նաև մարդկային զոհեր, բայց շատ հաղուազէպօրէն: Օրինակ Նեղոսի տօնին, գետը կը նետէին դեռատի կոյս աղջիկ մը, իբր զոհ Նեղոսին(\*): Սովորաբար կը զահարերէին ընտանի կենդանիներ, արմափիք, պատուղ և այլն:

Բացի Նեղոսի տօնէն՝ Եղիպատացիք մնձ հանդիսաւորութեամբ կը տօնէին նաև Նոր առարին, Ապիսի տօնը, և Նիր Գլցուհու տօնը, որ կը կոչսէր նաև Ճագճիւրու տօն: Այդ տօնին, ամէն Եղիպատացի իր տան բարաւոնին վրայ լապտեր մը պիտի կախէր, որ վառուած պիտի մնար ամբողջ գիշերը: Այդ օրը Ծնդհանուր մեռեալներու յիշասակութեան օրն էր նաև:

Նիթ Սայիսի աստուածուհին էր և կը ներկայացնէր աստղալից երկինքը:


<b>ՃՈԳ-ՆԻՐԸ</b>	Զորս քաղաքներ հոգեւոր կեղրոնն- ներ էին. ասոնք են՝ Մեմիխ, Ճեր- մոպուլիս, Թէքէ և Ճելիոպուլիս:
<b>ԱԵԳ-ՐՈՒՆԵՐԸ</b>	Քաղաքականապէս ամէնէն աղղեցիկ էին Թէքէի և կամ Ամոնի քուրմերը, իսկ կրօնապէս աւելի հեղինակութիւն կը վայելէին Ճելիոպուլոյ քուրմերը: Ասոնք կը հոմարուէին աստուածային խոր- հուրդներուն և երազներուն մեկնարանողը:

Բացի վերոյիշեալ չորս քաղաքներէն, սրբազն քաղաքի համբաւ կը վայելէր նաև Աբիդոսը, որ Թէ-

(\*) Աւանդական այդ սովորութիւնը մինչեւ օրս ալ կայ: ամենայ տարի Աեպտեմբեր ամսոյ մէջ, եր Նեղոսը իր յուղումի ամենայ աւագանին, բներեալ մարդոց բազմաբեամբ մը, զարդարուն երկրի աւագանին, բներեալ մարդոց բազմաբեամբ մը, կրաքարուն նաւերով եւ երածուրեամբ զրոսապտոյ մը կը կատարէ Նեղոսի վրայ եւ գետը կը նետէ պուադրիկ մը՝ դեռասի աղջկան մը բնական մեծուրեամբ:

բէէն ետքը, վերին Եղիպասի ամէնանշանաւոր քաղաքն էր։ Ծառ մը հարուստներ և մեծամեծներ կը նախընտրէին իրենց մահէն ետքը թաղուիլ Արիդոսի մէջ, որպէսզի աւելի մօտ ըլլան Օղիրիսին։

**Բոլոր գլխաւոր աստուածները ունէին ՏԱ.ՃԱ.ՐՆ.Խ.ՐԸ** իրենց պաշտամունքին նուիրուած մէշ կէ աւելի տաճարներ։ Այս տաճարներն նշանաւոր էին մանաւանդ Ամոնի երկու տաճարները՝ մէկը Թէքէի մէջ, որ հիմո յայտնի է Քարնաքի<sup>(\*)</sup> տաճար տնունով և միւսը Լիբիական անապատին մէջ։ Քարնաքի և Լուքսորի տաճարները ամէնէն լու պահպանուածներն են։ Նշանաւոր էր մանաւանդ Քարնաքի




Քարնաքի տաճար

(\*) Նոխակին Թէքէի տեղ, որ Եգիպտոսի ամենազեղեցիկ բազմի էր եւ իր փարավուրեամբ զերպանցած էր Մեմֆիսը, հիմնանի մը զիւզեր են՝ Քարնաք և Լուքսոր Նեղոսի աջ ափին, եւ Գուրբան Շեղինե-Թրու եւ Գեր-Էլ-Քահարի ձախ ափին։

Թէքէն աւելուած է նախ Երովացիներէն, ապա Ասուեսանցիներէն, Պարսիկներէն եւ Պաղումեն Լարերէն, իսկ վերջնականապէս կործանւած է Երկրաշարէն 27 քուին ն. Ք.։

տաճարին մեծ սրահը, որու գեղաքանդակ և ոսկեագրուագ տանիքը յեցած էր 144 բարձր և հաստաբեստ սիւներու վրայ գեղաքանդակ խոյտկներավ։ Այդ սրահը այնքան ընդարձակ էր, որ գիւրութեամբ կը ընար իր մէջ պարփակել Փարփղի «Նօթր Տամ» մայր եկեղեցին։ Նշանաւոր էր նաև այս տաճարին ծառուղին, որու երկու կողմերու վրայ շարուած էին մօտաւորապէս հաղար սփինքսներ։



#### Փարփակի տաճարին ծառուղին

Ամոնի երկրորդ նշանաւոր տաճարը, ինչպէս ըստինք, կը գտնուէր Լիրիսկան անապատին մէջ։ Այս տաճարը թերեւս այնքան գեղանկար չէր, որքան առաջինը, բայց շատ հարուստ էր։

Միւս տաճարներէն նշանաւոր էին Հելիոպոլսոյ տաճարը, որ մինչև 13500 սոկասաւորներ և քուրմեր ունէր, Փքանի տաճարը՝ Մեմփիսի մէջ, Օզիրիսի տաճարը՝ Արիոնսի մէջ, Հարորի տաճարը՝ Դենդերէի մէջ, Խսիսի տաճարը՝ Ֆիլսի մէջ, Եղթուի, Հերմոպոլիսի, Գերեկ-Պահարի, Խպսամբուլի<sup>(\*)</sup> տաճարները և երկու

(\*) Այս տաճարը վիմափոր էր եւ կը գտնուէր Նուրիոյ մէջ։ Անոր զիսաւոր դրան երկու կողմին վրայ կը գտնուէին Առանձին բ.ի չորս հսկայական արձանները։

սերապիոնները՝ մէկը Մեմփիսի մէջ և միւսը Աղեքսանդրիոյ մէջ։ Տաճարները լնդհանրապէս կ'ունենացին նախողուուեր (*pylone*), որ յաղթական կամարի մը նշանակութիւնն ունէր և մէկ կամ երկու կոթողներ, միակտուր որձաքարէ տաւագ դրան առջեւ։

Տաճար մը, իր բաժանմունքներով, յաճախ աւելի ընդարձակ տեղ կը բանէր, քան նոյնիսկ այն քաղաքը, որու մէջ և կամ որու կողքին շինուած էր ան։ Անոնք կ'ըլլային պարապատատ։ Բուն տաճարը մեծ չէր։ Ան կը բազկանար երեք մասէ՝ սրբութիւն, գանձարան և գաւիթ։ Սրբութեան մէջ սովորաբար կը գտնուէր այն աստուծոյ և կամ աստուծունու արձանը որու անսւան նուիրուած էր տաճարը։ Այդ մասին մէջ կրնային մանել միայն փարաւոնը և մեծ քրիմալետը, միւս քուրմերը կը կենային սրբութեան երկու կողմերու վրայ։ Զօհաբերութեան սեղանը կը գտնուէր բակի մէջ։ Շատ անգամ տաճարի մէջ կը դնէին և կամ կը խնամէին այս կամ այն նուիրական կենդանին։

Երբ կը մտնէ տաճար մը, կ'ըսէ Կղեմես Աղեքսանդրիացին(\*), ձեզ կը դիմաւորէ յուրև մը, որ յուրչ կերպարանյով և օրիներգութիւն մը երգելով՝ ձեզ կ'առաջնորդէ ձեզի յուցնելու համար աստուածը։ Ան կիսով չափ կը բարձրացնէ վարագոյր մը և դուք անոր եւելը զարմացմանք կը տեսնէ կենդանի մը անձոննի կերպով երկնցած բաւիշեայ զորգի վրայ։



(\*) Եկեղեցւոյ Ա. Հայրերէն էր, որ կ'ապրէր Գ. դարու մէջ։

ԵԳԻՊՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵՐԸ,  
ԲԱՐՔԵՐԸ ԵՒ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

---

Եղիպտական ժողովուրդը կը  
ԴԱՍԱԿԱՐԳԵՐԸ բաժնուէր երկու դասակարգի՝  
աղնուականներ և հասարակ ժողովուրդ։ Առաջին դասակարգին կը պատկանէին վարուսնէն և արքայական աան անդամներէն եաքը, նաև նախակին նոմարքուները՝ այսինքն տօնմասպետները, քուրմերը, զինուորականները և առհասարակ պիտական պաշտօնէութիւնը, իսկ երկրորդին կը պատկանէին երկրագործները, արհեստաւորները և առեւարականները։

Աղնուական դասակարգի և հասարակ ժողովուրդի մէջ ուրոյն դաս մը կը կազմէին սկրիբները՝ այսինքն անոնք, որոնք գիտէին գրել կարգալ և չառ ճարպիկ էին մանաւանդ առկոսներ հաշուելու մէջ։ Պետական բոլոր պաշտօնեանները գրեթէ անոնցմէ էին։ Հասարակ գիւղացիի մը որդին, եթէ ուշիմ էր և աշխատասէր, գրել կարգալ սորվելէն եաքը՝ կրնար ամէնտբարձր պաշտօններու հասնիլ։ Եղիպտոսի մէջ դասակարգերու մուտքը աղտոտ էր և այնպէս չէր, ինչպէս օրինակ Հնդկաստանի մէջ, ուր մէկ դասակարգին պատկանողը, չէր կրնար անցնիլ միւս դասակարգը և կամ ինչողէս միջնատպարեան ֆրանսայի մէջ, ուր հնակարան որդին՝ անպատճառ հնակարկատ պիտի զանար, կատի որդին՝ անպատճառ հնակարկատ պիտի որդին՝ սափրիչի որդին՝ և այլն։

Պետական պաշտօնեաները խիստ բազմոթիւ էին ։ Կային յատուկ պաշտօնեաներ մարդահամարի, հարկա-  
հուաքի, հանրային շինութեանց, արդարագատութեան-  
եւային։ Պաշտօնեաները կը վճարուէին կենամթերք-  
ներով և կամ փարաւոնը անոնց կուտար հողաբաժին-  
ներ, որպէսզի անոնց եկամուտներով ապրին։

Փարաւոնէն և նոմարքուներէն ետքը կուգային  
քուրմերը կամ հոգեւորականները, որոնք խիստ բազ-  
մոթիւ էին և որոնք ամէնէն հարուստներն էին և  
ամէնէն աղղեցիկները։ Ասոնք բացի իրենց անձնական  
եկամուտներէն, կը սատնային նաեւ տաճարներու  
եկամուտները և շատ մը առիթներով ալ մեծամեծ  
պարզեւներ փարաւոնէն։ Գիրը, գրականութիւնը և  
գիտութիւնները անոնց և սկրիբներու մենաշնորհը  
կը համարուէին։ Անոնք կը հագնէին երկար պարեգոս-  
մը, գլուխնին գերծել կուտային, պարտաւոր էին պիղծ-  
բաններու չգոչչիլ, յաճախ ծոմ պահել և որբակրօն  
կեանք ունենալ։

**Զ Պ Ը Ը** Զինուորականները ոչ այնքան հարուստ  
էին և ոչ ալ այնքան աղղեցիկ, ինչպէս  
առաջինները։ Կային արհեստով զինուոր-  
ներ, որոնք մինչեւ իրենց մահը և կամ ծերութիւնը  
զինուոր կը համարուէին։ Եղիպատացիք ընդհանրապէս  
խողական ըլլալով՝ շատ չէին տիսորժեր պատե-  
րազմներէ։ Եղիպատական բանակին մէկ կարեւոր մասը  
միշտ բազկացած կ'ըլլար վարձկաններէ։

Բանակը կազմուած կ'ըլլար հետիոտներէ և հեծե-  
լուզորէ, որոնք իրենց կարգին կը բաժնուէին ծանրա-  
զէններու և թեթեւազէններու։ Փարաւոնները և մե-  
ծամեծները կը պատերազմէին երկանիւ երկաթեայ  
կառքերու վրայէն։ Այդ կառքերը անոնք ընդհանրա-  
պէս ձեռք կը բերէին Բաբելոնի շուկայէն և կամ Ար-

զաւայէն(\*) որու հետ շարունակական յարաբերութեան  
մէջ էին փարաւոնները։ Բարելոնի շուկային ալ պա-  
տերազմական կառքեր հայթայթողները նախահայտ-  
ատանցիներն էին։ Անոնք Եփրատի վրայով իրենց  
պատրաստած կտոքերը այլ տպրոնքներու հետ միասին  
կը տանէին մինչև Բաբելոն և հոն կը վաճառէին։  
Նախահայտաստանի մէջ երկաթը առատ ըլլալով՝ եր-  
կաթագործութիւնը շատ առաջ դացած էր։ Եգիպտասը  
ընդհանրապէս զուրկ է մետաղներէ, ինչպէս նաև  
փայտէ։

Բանակին գրօններուն վրայ նկարուած կ'ըլլոր  
առիւծ և կամ սփինքս, իսկ պետութեան խորհրդա-  
նշանն էր բեւատարած անգլ։

**Եգիպտական օրէնքները ընդհանրապէս  
օրէնքները** խիստ էին և արդարակորով։ Դաւա-  
զանով և կամ մարակով ծեծը շատ  
ընդհանրացած էր. ասկէ չէին կրնոր խուսափիլ  
նոյնիսկ մեծամեծները։ Երբ գովելու ըլլային ո և է  
մէկը՝ կ'ըսէին որ կեանքին մէջ մարակի կամ գուտ-  
զանի հարուածներ կերած չէ։ Երդմասպանցութիւնը  
մահուամբ կը պատճուէր։ Խստութեամբ կը պատ-  
ճուէին նաև սխոլ ցուցանուք կամ սուտ վկայութիւն  
տուողները, նուիրական կենդանիներ սպաննողները,  
մարդուապաննութիւն, գողութիւն և կամ զրամանեն-

---

(\*) Արգաւա Կիլիկիոյ նին անունն է։ Կիլիկիա անունը,  
ըս հայր Դ. Ալիւանի, առաջ է եկեր Փիւնիկիոյ Արգենովր քա-  
գաւորին երեց որդի՝ Կելիկոսի անունն է։ Ասիկս իր երկու եղ-  
բայրներու հետ փետուրուէի կ'ելլայ իր առեւանզուած երջ եսեւն։  
Կ'երբան նաև Արգաւա, որ առանձին քագաւորուրիւն մըն էր։

Կելիկոս շատ երազուրուելով այդ երկրին զեղեցկուրենէն, կը  
հասաւուի նոն եւ իր քէ եսքը իր անունով այդ երկիրը կը կոչ-  
ուի Կիլիկոս, որ ժամանակի բնիքին իջ մը փոփոխուրեան  
ենթակուելով՝ կ'ըլլայ Կիլիկիոս։

գութիւն ընողները։ Լրտեսներու լեզուն կը կտրէին,  
իսկ դրամանենքներու և գողերու ձեռքերը։

Ամէն Եգիպտացի պարտաւոր էր դատարանի առ-  
ջև ազացուցանել, որ պատուաւոր միջոցներով կը  
հայթայթէ իր ազրուատը։ Փոխասութեան պարագա-  
յին՝ մարդ մը կրնար իբր գրաւական տալ իր հօր  
մոմիան, բայց եթէ չկարենար վճարել իր պարաքը՝  
այն ժամանակ կը զրկուէր գերեզման ունենալու իրա-  
ւունքն։ Տարապարհակ աշխատանքը շատ ընդհան-  
րացած էր և կը ծանրանար գլխաւորապէս դիւզացի-  
ներու և ստրուկներու վրայ, զոր օրնիբուն կ'աշխա-  
տեցնէին մտրակի հարուածներուն տակ։ Փարաւոն-  
ները այն մեծ և հսկոյական շինքերը կրցան շինել  
տալ օգտուելով տարապարհակ աշխատանքն։

### ԲԱՐՔԵՐԸ

#### ԵՒ

#### ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Եգիպտոսի մէջ, ինչպէս և

շատ մը հին ազգերու մէջ,

ընդունուած էր բազմա-

կնութիւնը, բայց այդ

իրաւունքն կ'օգտուէին

միայն հարուսաները։ Հասարակ ժողովուրդը ընդհան-  
րապէս միակին էր։ Մերձաւոր ազգականի և նոյնիսկ  
քրոջ վրայ ամուսնութիւնը հազուաղէպ չէր։ Հին  
Եգիպտացիներու մէջ կինը աւելի յարգուած էր և  
անկախ։ Մասնուկները կնոջ անունով կը կոչուէին և  
ոչ թէ հօր անունով։

Բնաւորութեամբ Եգիպտացիք ընդհանրապէս  
զուարթ էին, աշխատասէր և հսկամէտ դէպի բարին։  
Օտարները չէին սիրեր և կը խորչէին անոնցմէ։

Եգիպտացիներու բնակորանները մեծ մասամբ  
պարզ հիւզակներ էին մէկ բաժանմունքով, շինուած  
ընդհանրապէս չթրծուած ազիւսէ և տանիքն տլ  
ծածկուած արմաւենու ոստերով։ Տունին ամբողջ  
կարասին կը կազմէին քանի մը փոխթիւներ, արկդ

մը, քանի մը կաւէ ամաններ և այլն, բայց ամէն տունի մէջ կը գտնուէր տոհմային աստուծոյ և կամ մի այլ աստուծոյ արձանը։ Մեծամեծներու և հարուստներու տունները ընդհանրապէս կ'ըլլային երկյարկանի, քանի մը բաժանմունքներով և պարսպապատ:

Եգիպտացիներու ապրելակերպն ալ շատ պարզ էր. կերածնին ընդհանրապէս կորեկհաց էր, իսկ իբր խմելիք կը դործածէին մեղրէ սրատրաստուած ըմպելի մը։ Փարաւոննեան շրջանին Եգիպտացիք գիտէին նաև գարեջուրը և գինին, բայց ասոնք շատ ընդհանրացած չէին։ Կիները կը կրէին երկար պարեգօտ մը կուրծքը և թեւերը բաց, իսկ այրերու ամբողջ զգեստը երբեմն պարզ սփածանելի մըն էր, ինչպէս է տակաւին կեղրոնական Ավրիկէի մէջ։ Մանուկիները ընդհանրապէս կ'ըլլային մերկ։



## ԵԳԻՊՏՈՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Հին Եգիպտացիներու կարծիքով Եգիպտոսը նաև խաղէս կառավարած են նոյնինքն աստուածները, որոնց իշխանութիւնը տեւած է հազարաւոր տարիներ։ Առաջին աստուած-կառավարիչը եղած է Աման-Ռան, որուն իշխանութեան շրջանը Եգիպտոսի ոսկեգարն է։ Անոր հետզետէ յաջորդած են՝ Շու, Քեբ, Օզիրիս, Սեր և Հորոս, որ վերջինն է եղած աստուած-կառավարիչներէն։ Հորոսէն ետքը, իշխանութիւնը անցած է մարդոց, որոնք կառավարած են Եգիպտոսը Փարաւոն և Հորոսի յաջորդ անուններուն տակ։

Եգիպտոսի ամբողջ պատմութիւնը կը բաժնուի երեք որոշ շրջանի՝ Փարաւոնեան շրջան, Օսար ժիշտապետուրեան շրջան և Ժամանակակից շրջան։ Փարաւոնեան շրջանն առ իր կարգին կը բաժնուի երեք մասի՝ Հին կայութիւն (4000-2200 Ն. Բ.), Միջին կայութիւն (2200-1580) և Նոր կայութիւն (1580-525 Ն. Բ.)։

Եգիպտոսի հին պատմութեան աղբիւրներն են՝ Մանեսոն Բուրմբ(\*) Հերոդոս, Ստրաբոն և Գեոդորոս Սիկիլիացի։ Յոյն պատմաբանները ու այն յիշտապահանները, որ մինչև օրս հասած են՝ ըլլայ Պապիրոսի վրայ գրուած և կամ հին աւերակներու, կոթողներու ու դամբարաններու պատերուն վրայ արձանագրուած։

(\*) Մանեսոն Բուրմբ կ'ապրէց Գ. դարու մէջ Ն. Բ., Հերոդոս՝ Եղարու մէջ, իսկ Ստրաբոն եւ Գեոդորոս Սիկիլիացին՝ Ա. դարու մէջ։

Ստրաբոն ծնած է Ամասիա եւ ժամանակակից է Ցիտուսի Ան թէ աշխարհագիր էր եւ թէ պատմաբան։ Բանակերտերէն ունանք կը կարծեն, որ ան ծագումով Հայ էր։

Բատ Մանեսոն քուրմի,

**ՀԵՆ ԿԱՅԵՍՐՈՒԹՅԻՆ** աստուածներէն ետքը, եւ  
գիպտոսի մէջ իշխած են

26 Փարտւոնեան հարստութիւն, որ ինչպէս ըսուեցաւ,  
կը բաժնուին երեք կայսրութեանց իրականութեան  
մէջ այդ հարստութեանց թիւը աւելի է:

Հին կայսրութեան մէջ կը մանեն տասը հարստու-  
թիւն: Առաջին կայսրութեան հիմնադիրը կը հա-  
մարուի Մենս, որ ըստ ոմանց կ'ազրէր 4000 տարի  
տառջ Ն. Բ. և թերեւս ալ աւելի: Ան նախապէս վե-  
րին Եգիպտոսի փարաւոնն էր, բայց ետքը գրաւեր և  
իր իշխանութեան ենթարկեր է նաև Ստորին Եգիպ-  
տոսը: Անոր իշխանութիւնը կը տարածուէր Միենի  
Սահանքէն մինչև Միջերկրական ծովը: Ան կարգ ու  
կանոն հաստատեր է երկրին մէջ և Դելթայէն քիչ մը  
հարաւ, Նեղոսի ձախ ափին, շիներ է նոր մայրաքա-  
ղաք մը Մեմֆիս անունով, ուր և հաստատեր է իր  
աթոռը: Մեմֆիս(\*) կը նշանակէ «բարիներու զուռ»:  
Իր նորակերտ քաղաքին մէջ Մենէսը շինած է նաև  
շքեղ պալատ մը իրեն համար և հոյակապ տաճար մը՝  
նուրիրուած Փքան աստուծոյ: Մենէսէն կը սկսի քար-  
եայ շինութեանց շրջանը Եգիպտոսի մէջ. անկէ տուաջ  
շինութիւները կ'ըլլային աղիւսէ: Ստորին Եգիպտո-  
սին ալ տէր գառնալէն ետքը՝ ան սկսեր է իր գլխուն  
վրայ կրել երկու թագ՝ կարմիր և ճերմակ, որ կը  
նշանակէ տէր Վերին և Ստորին Եգիպտոսներու: Ան  
հաւանաբար թագաւորած է երկար ատրիներ և մե-  
ռած է գետածիէ մը, որոնցմով տաենօք լեցուն էր  
Նեղոսը:

Երկար ատեն պատմաբանները Մենսը կը համա-  
րեին առասպելական անձնաւորութիւն մը: 1879 ին-

(\*) Դէղողուոս Միկիլիացին կը պատմէ, որ իր Եգիպտոս այցե-  
լած ատեն Մեմֆիսը տակաւին մեծ ու փարբան բաղաք մըն էր եւ  
ունէր 24 մն. երջապատ: Ներկայիս ան անհետան գիւղ մըն է:

հմագես Մորկան երեւան հանեց անոր զերեզմանը Նիգատակի մէջ, որոյ անոր պատճական անձնաւորութիւն ըլլալը վերջնախանապես հաստատուեցաւ:

Ծառ հաւանական է, որ Մենական առաջ աղ եղած են փարաւուններ, բայց անոնց մասին տակաւին դրական տեղեկութիւններ չկան: Ծառ ժիշտ տեղեկութիւններ կան նաև Մենական անմիջական յաջորդներու մասին միջին Դ. հարստութիւնը:

Ֆողեր, Գ. հարստութեան երկրորդ փարաւոննն էր: Ան քաջալերեց ճարտարապետութիւնը. շինած է Սաքարայի տատիճանաւոր բուրգը և կարգ մը յաղթանակներով տպահոված է Եգիպտոսի արեւելեան և արեւմտեան սահմանները: Ան մշակած է գրութեան ձեւը և սկսոծ շահագործել Սինայի Սուսակ քարի հանքը:

Քեօփս, Քեփրեն և Միկերին Զորրորդ հարստութիւններ: Ասոնք նշանաւոր եղած են իրենց շինած բուրգերով, որ կը գտնուին կիզէի մէջ, ոչ շատ հեռու Գանիրէն: Քեօփսի բուրգը Եգիպտոսի և Նուրիոյ մէջ եղած բուրգերէն ամէնէն մեծն է, երկրորդը



Քեօփս և Քեփրեն փարաւոններու բուրգեր

ասկէ քիչ մը պղտիկ է, իսկ երբորդը հաւասար երկ-  
բորդի կէսին։ Քեռփս և Քեփրէն եղած են բռնակալ  
և ատուած ժողովուրդէն, իսկ Միկերին, ընդհակառա-  
կը, սիրուած էր իր հեղութեան և բարեպաշտութեան  
համար։ Մահէն ետքը՝ ան պաշտուեցաւ իրը ատուած։  
Ան թաղուած է իր շինած բուրդին մէջ։

Մեծ բուրգը համարուած է աշխարհի եօրը  
հրաշայիթներկն(\*) մեկը։ Ան շինուած է մեծկակ  
furlenk, որն էֆ մեծ աշխատանքով բերուած էն Վե-  
րին Եղիպտոսին։ Ան furlenk անենաւեծ զանգուածն  
է աշխարհի մէջ։ Անոր բարձրութիւնն է ներկայիս  
147 մ., իսկ նախապէս եղած է 153։ Ան բարձրուսի  
է, ինչպէս նաև մենացած բոլոր բուրգերը. իրավան-  
չիւր կողմէն երկարութիւնը 227 մետր է, իսկ խա-  
րիսխը՝ 51529 ք. մետր։ Ան շինուած է 30 տարուայ  
ընթացքին. 100,000 զործառուեր, որն էֆ անի-  
սը անգամ մը կը փոխուեին, շարունակ աշխատած  
են անոր շինութեան վրայ։ Ան նախապէս ծած-  
կուած է եղեր զոյնզոյն դրուագով մը, որ անոր  
միակտուր զանգուածի մը նևանութիւնը կոչուար։

Իրավանչիւր բուրգ իրեն կից կ'ունենար սա-  
ճաւ մը, ուր պաշտամունիք կը կատարուէր այդ բուր-  
գը շինող փարաւոնի հոգւոյն հանգստեան համար,  
իսկ ներքնակողմը կ'ունենար բանի մը նկուղներ եւ  
զեղավանդակ սրան մը, որ կը կոյուէր արքայական  
սրան։ Բուրգեր շինած էն Պ., Պ., Ե. եւ Զ. հարցու-  
տութեանց փարաւոնները։ Անոնք կը ծառայէին, իր  
դամբարան, զայն շինող փարաւոնին համար, սա-  
կայն Քեռփս եւ Քեփունի ժաղուած չեն իրենց բուր-

(\*) Հին աշխարհի միւս վեց հրաւոլիթներն եին՝ Բարելոնի  
առկախեալ պարտէզները, Եփեսոսի տաճարը, որ համակ մարմա-  
րէ էր, Ոլիմպիոս բաղաբին Զեսի արձանը, Հալեկարնասի դամ-  
բարանը, զոր Արտեմիսի բազուինին շինեց իր ամուսնուն զերեզմա-  
նին վրայ, Աղեքսանդրիոյ փարոսի կորողը։

զերուն մէջ ժողովուրըլ անոնց մարմինը կտր կտր և յրած եւ ցրուած:

**Բուրգերը**(\*) ընդհանրապէս կ'ունենային իրենց անունը. մեծ բուրգը կը կոչուեր «Հորիզոն». կարծողներ կան, որ ան եղած է աւելի շուր աստղադիտարան մը, յան քե դամբարան: Անր Ալբուղիներուն մէջ զտնուած է բարեայ տաշտ մը և յանի մը աննշան բաներ:

**Մեծ բուրգի** տաճարին մաս կը կազմէ նաև մեծ սիխին բար, որու բարձրութիւնն է 74 ոտնաչափ, իսկ երկարութիւնը՝ 90 ոտն.: Ան անենալաւ պահպանուած սիխին բաներէն մէկն է և միայն դեմքը իիչ մը վնասուած է: Առջեւի երկու բարերուն միջեւ կը զտնուի փոքրիկ սրբարան մը, որ շինած է Թուրմէն Գ. փարաւոններ: Այդ սրբարանը նույրուած էր Հարմաքիս ասուծոյ. սիխին բար կը համարուէր անր պատկերը:



#### Մեծ Սփինօր

(\*) Բուրգիր կը զտնուին Եգիպտոսի զանազան մասերուն մէջ: Քահիրէն դէպի հարաւ մինչեւ Վարդա եւ Ֆէում կան 62 բուրգեր, 13 հաս Առւտան եւ 12 հաս ալ Նուբիա:

ԲԵՐՔԻ Ա.

**Զ. ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆՆԵՐ**

Ան գրաւեց Եթովլպիան և  
շինեց ճամբայ մը անապա-  
տի միջէն բազմաթիւ ջըր-  
հորներով :

Բիպի Բ. թագաւորած է մօտաւորապէս հարիւր  
տարիւ Ատիկա եղական դէպք մըն է պատմութեան  
մէջ :

Նետոկրիս քագունին նոյն հարստութիւնէն: Նշա-  
նաւոր է եղած իր գեղեցկութեամբ և իմաստութեամբ:  
Ասիկա իր ամուսնու վրէժը լուծելու համար, որ գա-  
ւաղրութեամբ բապաննուած էր, շինել կուտայ ստոր-  
երկրեայ սրան մը և հոն խնջոյքի կը հրաւիրէ բո-  
լոր դաւադիրները: Խնջոյքի ատեն, բանալ կուտայ  
խնամքով ծածկուած խողովակ մը և նեղոսի ջուրը  
առատութեամբ կը խումէ դէպի սրանը: Այսպիսով  
բոլոր դաւադիրները մէկ անգամէն կը խեղդուին:

Նետոկրիս աւարտեց Միկերինի բուրգին շինու-  
թիւնը, որ կիսաւարա էր մնացեր և ինքն ալ թաղ-  
ուեցաւ նոյն բուրգին մէջ:

Վեցերորդ հարստութեան փարաւոնները Հելիո-  
սոլսոյ քրմական դասէն էին: Այս հարստութիւնէն  
ետքը՝ Եգիպտասուը ինկաւ խառնակ գրութեան մէջ:  
Աւատական իշխանները գլուխ բարձրայուցին և  
Եգիպտասի քաղաքական միութիւնը խղուեցաւ: Այս  
դրութիւնը տեւեց մինչև ԺԱ. բորդ հարստութիւնը:

**ՄԻՋԻՆ ԿԱՅԱՐՈՒԹՅԱՆ**

(2200 - 1580)

Միջին կայարութիւնը  
կը սկսի ԺԱ. բորդ հա-  
րստութիւնէն:

Այս հարստութիւնը կրցաւ խաղաղեցնել Եգիպ-  
տոսը և վերականգնել անոր քաղաքական միութիւնը:

Անոր ատեն Եգիպտոսի մայրաքաղաքն էր Վերին  
Եգիպտոսի գլխաւոր քաղաքը՝ Թէքէն, որ չուտով գե-  
րազանցեց Մեծփիսը իր փարթամութեամբ և իր Գե-

զեցկութեամբ։ Ան շինուած էր Նեղոսի երկու ափեւ բուն վրայ՝ աջ ափին վրայ բուն քաղաքն էր, որ ունէր 2 մզոն տարածութիւն, 6 մզոն շրջապատ և հարիւր դուռ։ ասոր համար կոչուած է հարիւրդոնեայ Թէքի։ Զախ ափին վրայ գերեզմաններն էին կամ մեռելոց քաղաքը։

Եգիպտոս իր ամէնափայլուն և ամէնաբարգաւաճ վիճակը ունեցաւ ԺՅ.րորդ հարստութեան ատեն։ Այս շրջանի փարաւոնները, որոնք թուով ութ հատեն և ամէնքն ալ կը կոչուին կամ Ամենահատ և կամ Օսորտարզէն, հաւասարապէս նշանաւոր եղան, թէ իրր քաջ պատերազմիկներ և թէ մանաւանդ իրր շինարարներ։ Անոնց ատեն Եգիպտոսի ոսկեղարն էր, Երկիրը ամբողջ ծածկուեցաւ ջրանցքներով, հոյակապ շէնքերով, գրաւուեցաւ նուրիան, չինուեցան ճամբաներ և վերսկսաւ շահագործուիլ Սինոյի փերուզակն ու պղինձը, Նուրիոյ ոսկին, սուտանի մեղեսկը (աղնիւ քար)։ Երկրագործութիւնը և արհեստները խիստ զարգացան, մանաւանդ ոսկերչութիւնը։ Թանկագին մետաղներու վրայ բանուածքները մինչեւ օրս ալ հիացմունք կը պատճառեն դիտողին։

Այս հարստութիւննեն ամէնքն աւելի նշանաւոր եղան Օսորտարգին Գ. և Ամենահամա Գ., Այս վեջինին կը վերագրեն Մէօրիսեան լիճի և Լարիրինթոսի շինութիւնը Թէյումի մէջ։ Լիճը ունէր 80 քիլոմետր շրջապատ։ Անոր մէջ կ'ամբարէին նեղոսի ջուրը այն տարիները, երբ ան սովորականնեն աւելի յորդէր և ապա երաշտ տարիները անով կը ջրէին ցանքերը, պարտէզները և արգիսերը։ Լիճը ունէր երկու ջրանցք՝ մէկու միջոցով ջուրը կուգար գէտի լիճը և միւսով գուրս կ'երթար ի պահանջել հարկին։ Լիճին մէջ Ամենահատ Գ.ը զետեղել տուաւ իր և իր կնոջ արձանը։

Լարիրինթոսը կը գտնուէր լիճի ափին, ան բաղկացած էր 3000 սենետիներէ՝ միջանցքքներով իրարու-

հետ միացած։ Բայտ սմանց անիկա եղած է պալատ մը՝  
իսկ ըստ ուրիշներու անիկա շինուած է իբր դամ-  
բարան՝ յարակից տաճարով։ Ամենահատ Գ.ը և իր կինը  
թաղուած են անոր մէջ։

Հերոյոս կը պատե թէ անձամք տեսած և այդ  
շինը եւ անոր կից ջարիրինրուղ, սակայն անոնցնե  
հիմա հետք մը չէ մեացած, որով բանակրները կը  
կասկածին Հերոյոսի ճշնարարակառութեամ վրայ։

ԺԳ.րորդ հարստութենէն, ըստ Մանետոնի՝ թա-  
գաւորած են 60 փարաւոններ, որոնք ընդարձակեցին  
Եգիպտասի սահմանները հարստէն մինչև հինգերորդ  
սահմանքը։

ԺԳ.րորդ հարստութեան տաեն Եգիպտասի քաղա-  
քական միութիւնը դարձեալ խղուեցաւ։ Կազմուե-  
ցան դարձեալ երկու թագաւորութիւններ և բազմա-  
թիւ անկախ իշխանութիւններ։ Ասկէ օգտուեցան  
Հիւխոսները, որ ասխական սովալուկ ցեղ մըն էին  
և ներս խուժեցին Ստորին Եգիպտաս իրենց անհամար  
հօտերու հետ միասին։ Անոնք արդէն քսնի մը ան-  
գամ ետ մղուած էին ասկէ առաջ, բայց այս անգամ  
մտրախի պէս թափուեցան և գրեթէ առանց լուրջ  
ընդդիմութեան նախ տիրեցին Ստորին և ապա Մի-  
ջին Եգիպտասին։ Անոնք կոչուեցան Հիւխոս, որ կը  
նշանակէ խաչնարած, այս բառը յունարէն է. տեղա-  
ցիները զանոնք կոչեցին Շասու արհամարհական անու-  
նով, որ կը նշանակէ գող, կողոստիչ։

Հիւքսոսները երբ մտան Եգիպտաս՝ բոլորովին  
բարբարոսներ էին և ինչ որ գտան իրենց ճամբուն  
վրայ՝ ջարդեցին կործաննեցին։ Ժամանակի ընթացքին,  
սակայն, իրենք ալ Եգիպտացիներու ազգեցութեան  
տակ վոքր ի շատէ քաղաքակրթուեցան, ընդօրինա-  
կեցին անոնց բարքերը, սովորութիւնները, լեզուն և  
նոյնիսկ անոնց կրօնքը մեծ մասամբ։

Եղիպտոս խուժելին ետքը՝ անոնց առաջին և գլխաւոր գործը եղաւ ամբացնել Սուէզի պարանոցին մուտքը և թոյլ չտալ, որ ուրիշ ասիական ցեղեր, հետեւելով իրենց օրինակին, ներս խուժեն։ Աւարիս քաղաքին մէջ մշտապէս զօրուոր բանակ մը կը պահէին։

Երկրին մեծագոյն մասին տէր դառնալին ետքը՝ անոնք հիմնեցին իրենց թագաւորութիւնը մայրաքաղաք ունենալով նախ Մեմփիսը և ապա Թանիսը, որ նոյնպէս Դելթայի քաղաքներէն մէկն էր։ Հիւքսոս թագաւորներէն առաջինը եղաւ Սալատիս, որ իրենց առաջնորդն էր։ Սալատիս կրցաւ խաղաղեցնել իր իշխանութեան տակ գտնուող երկրամասը և զօրաւոր կառավարութիւն մը հաստատեր, իր յաջորդներէն յիշատակութեան արժանի են՝ Ափեպի Բ.։ Ասոր տաեն տեղի ունեցաւ հրեաներու գողթը Եղիպտոս։ Յակոբ Նահապետի տասնեւմէկերրորդ որդին Յովսէփի, զոր իր եղբայրները վաճառած էին Խամայէլացի վաճառականներուն, բախտի բերմամբ բարձր գիրքի էր հասած Եղիպտոսի մէջ և արժանացած Ափեպի Բ.ի սիրոյն։ Անոր խնդրանքին վրայ՝ փարաւոնը անոնց բնակութեան համար տուաւ Գեւեն գաւառը, որ Եղիպտոսի ամէնտարգաւանդ գաւառներէն մէկն էր և կ'ինար այժմեան Զակարիկի շրջանը։

Հիւքսոս փորաւոններէն յիշատակութեան արժանի է նաև Ասես, որ կրցաւ վերջնական պարտութեան ենթարկել Վերին Եղիպտոսի իշխանները և երկու Եղիպտոսները միացնել իր մականին տակ։ ԺԶ.րորդ հարսաւութեան փարաւոնները ամբողջովին Հիւքսոսներէն էին։ Հիւքսոսներու արքունիքը շատ աւելի փարթամ էր, քան տեղացի փարաւոններունը։

Թէ որքան մնացին Հիւքսոսները Եղիպտոսի մէջ ստուգապէս յայտնի չէ։ Մասպերո կ'ենթագրէ թէ անոնք մնացին աւելի քան 600 տարի, իսկ ուրիշներ՝ 500 տարի և կամ աւելի նուազ։ Ամէնտահաւանական

Անթագրութիւնն է, որ անոնք մտած են Եգիպտոս  
2200 թուին և վասրուած անկէ 1700 ին Ն. Բ. :

**ՆՈՐ ԿԱՅՍԵՐՈՒԹԻՒՆ**

**Ա.ՀՄԷՍ Ա.**

Թէև Վերին Եգիպտոսի փառաւոնները ատեն մը ընկածուեցան և ինկան Հիւքս սոսներու իշխանութեան


տակ, բայց այդ տիրապետութիւնը անուանական էր: Անոնք միայն տարեկան որոշ տուրք մը կը վճարէին Հիւքսոս փարաւոններուն: Վերին Եգիպտոսի տկարութեան պատճառը ինք իր մէջ պառակտուած ըլլալն էր: Ահմէս Ա. յաջողեցաւ նախ միացնել բոլոր պառակտուած իշխանները և տպա վտարել Հիւքսոսները Եգիպտոսէն, թէև անոնցմէ մտս մը մետցին Մենզալահ լճին եղերքները: Այս պատճառով ան կոչուեցաւ Անմէս-ազատարար և մահէն ետքը ժողովուրդը զիւքը աստուածացուց:

Եգիպտոսի ազգ, անկախութիւնը և քաղաքական միութիւնը վերականգնելէն ետքը՝ Ահմէս Ա. վերագրաւեց նաև նուրիսն և յաղթական արշաւանք մը գործեց դէպի Սուրիս և Պաղեստին: Անոր նպատակն էր բոլորովին ընկճել Ասիացի ցեղերը և այլեւո անհար գարճել անոնց ներխուժումը Եգիպտոս: Իր անմիջական յաջորդները հետեւեցան նոյն քաղաքականութեանը:

Ահմէս Ա. եղաւ Ժ. Ռոբդ հարստութեան հիմնագիրը և նոր կայսրութեան առաջին փարաւոնը: Ժ. Ռոբդ հարստութիւնէն ետքը՝ Եգիպտոսի ամէնափայլուն շրջանը Ժ. և Ժ. հարստութեանց շրջանն է:

Ահմէս Ա. ին հետզհետէ յաջորդեցին Ամենովիս Ա., Թուրմէս Ա. և Թուրմէս Բ., որոնք նոյնպէս յաղթական արշաւանքներ գործեցին դէպի Եթովպիս և Սուրիս, ուր իրենց յաղթութեան կոթողներ կանգնեցուցին: Թութմէս Բ. էն սկսեալ Եգիպտոսի գահաժառանդիշխանը սկսուի կոչուիլ Քուօնաց (Երովպիոյ) իշխան:

**Թութմէս Ա.ի աղջիկն էր և Թութմէս  
ՃԱՃԵՊԱԽՈՒՏ Բ.ի կինը:** Ան կառավարեց Եգիպտոսը  
**ԹԱԳՈՒՏԻՒՆ** 17 տարի շարունակ, իբր խնամակալ  
Թութմէս Գ.ի: Ան շատ կորովի և  
խիզախ կին մըն էր, կը հազուէր յաճախ այր մորդու  
պէս և երբեմն ալ կեղծ մօրուք կը գնէր: Ան կաղ-  
մակերպեց առեւտրական նաւառորմիղ մը հինգ նա-  
ւերէ բաղկացեալ, որ  
առաջին անգամն ըլ-  
լալով՝ կտրեց անցաւ  
կարմիր ծովը ամբողջ  
երկարութեամբ և  
անցնելով Բաբ - Էլ -  
Մանդէպ նեղուցէն՝  
հաստու մինչեւ Սոմալի,  
ուրիէ վերադարձաւ  
բեռնաւորուած ապ-  
րանքներով և մաս-  
նաւորապէս տարաշ-  
խարհիկ առւնկերով,  
ծառերով և խնկեղէ-  
նով: Խնկեղէնները  
անհրաժեշտ էին Եգիպ-  
տացիներուն իրենց  
կրօնական պաշտա-  
մունքին համար: Վե-  
րադարձին նաւառոր-  
միղը արժանացաւ  
ջերմ ընդունելուա-  
թեան: Այս նշանակալից գէպքը արձանագրուած է  
Դեր-Էլ-Պահարի տաճարին որմերուն վրայ:  
Այս թագուհու գործն է նոյնպէս Քարնաքի տա-  
ճարին կոթողներին մէկը, իսկ միւսը Թութմէս  
Ա.ինն է:



Թութմէս Ա.ի եւ  
Ճանեպառաւ բազուհու  
կորողները

Ան թէև հասակով գրեթէ գա-  
թութառէս Գ. ՄԵԾ ճած, բայց եղաւ մեծ աշխար-  
հակալ մը և կոչուած է Եգիպ-  
տոսի Աղեքսանդր Մեծը: Անոր իշխանութիւնը Եգիպ-  
տոսին ետքը՝ կը տարածուէր նաև Եթովպիոյ, Սու-  
տանի, Նուբիոյ, Սուրբիոյ, Փիւնիկէի, Պաղեստի-  
նի, Միջագետքի և Քիւրտիսանի վրայ: Ասոր  
թագաւորութեան ատեն Եգիպտական կայսրու-  
թիւնը ունեցաւ իր տմէնաընդորձակ սահման-  
ները, որպիսին ան այլեւս երբեք չունեցաւ:  
Մազեդոնի մէջ վերջնական պարտութեան մատնեց  
Ասիսկան պետութեանց միացեալ բանտկները: Ան  
ԺՅ. հարսաւութեան տմէնանշանաւոր փարաւոնն էր և  
արժանացաւ իր ժամանակակիցներու կողմէն «Մեծ»  
տիտղոսին: Անոր անձին շուրջ կազմուեցան շատ մը  
առասպելներ և գովարանական երգեր, անոր փառ-  
քը քիչ մը նսեմացաւ միայն Ռամսէս Բ.ի փառքին  
առջեւ: Իրը քաջ որսորդ մը՝ ան իր կեանքին մէջ  
սպաննած էր 120 փիզ:


Թութմէո Գ. եղաւ նաև շինարար թագաւոր մը:  
Ան թագաւորած է ըստ սմանց 55 տարի, իսկ ըստ  
ուրիշներու 34 տարի (1480-1447)(\*):

Հռչակաւոր եղաւ թէ իրը տշ-  
ԱՄԵՆՈՓԻՍ Գ. խարհակալ և թէ մանաւանդ իրը  
շինարար թագաւոր մը: Թէրէէն  
մէկ ժամ հեռաւորութեան վրայ, Նեղոսի ափին, շինեց  
հոյսկապ գլեակ մը իրեն համուր և հոնկէ կը կառա-  
վարէր իր ընդարձակ կայսրութիւնը: Այդ գղեա-  
կին շուրջ շուտով բարձրացան իշխաններու և պա-  
լատականներու ապարանքները: Բազմաթիւ այլ

(\*) Եգիպտական բռականները վերապահութեամբ պէտք է  
ընդունիլ: Եգիպտացիք իրական ժամանակագրութիւն չեն ունեցած:

հոյակապ շէնքերու հետ՝ անոր կը վերագրեն նաև  
Լուքսորի տաճարին սիւնազարդ մասը և Թէբէի եր-  
գեցիկ արձանը, որ ամէն առաջօտ երգով մը կ'ողջու-  
նէր ծագող արեւ-աստուածը<sup>(\*)</sup>: Թէ այս արձանը և  
թէ փարաւոնը յունական տարեգրութեանց մէջ  
յայտնի են Մեմնոն անունով:

Ան թագաւորած է 35 տարի (1410-1375): Թութ-  
մէս Գ.ի նման որսորդութեան սիրահար՝ ան տասը  
տարուայ մէջ սպաննած էր 112 առիւծ:



### Լուխորի տաճարը

<b>Ա.ՄԵՆԱՓԻՍ Գ.</b> <b>Կ.Ս.Մ Ա.Խ.Վ.Ա.Տ.Օ.Ն.</b> <b>(1375-1358)</b>	<b>Ան եղաւ կրօնական յեղաշրջիչ</b> <b>մը և նկատուեցաւ հակառակորդ-</b> <b>ներու կողմէն իրը հերձուածող</b> <b>մը: Ան յարեցաւ միաստուածեան</b> <b>գողափորին: Բատ իր վարդա-</b> <b>պետութեան դիխուռը և միակ աստուածը Արոնն է,</b>
--	---

(\*) Այս արձանը կերտուած էր միակուր քարէ: Ան կիսով չափ կործանուած էր 27 րուին Ն. Գ. Երկրաշարժէն, բայց տակաւին կ'երզէր: Մելքիմոս-Մելքեր կայսր իր եզիպտոս այցելութեան ատեն զայն նորոգած է, բայց այնունետեւ արձանը այլեւս չէ երգած:

որ կը հսկէ իր բոլոր արարածներուն վրայ, կը մխիթարէն և կ'ուրախացնէ զանոնք։ Ան միանգամայն կը մերժէր աստուծոյ պատկերացումը կենդանու և կամ



**Ա. ԽՆԱՏՈՒ**  
(Կրօնական յեղաւրջիչ)

մարդու կերպարաննքով։ Իսկական տատուածը ոչ թէ արեւն է, այլ այն ոյժը, որ շարժման մէջ կը գնէ զայն, այդ ոյժը ան կը կռչէր Արոն անունով։

Զանձրացած Աթոնի քուրմերու անվերջ ոտնձգութիւններէն՝ ան ձգեց Թէրէն և իրեն համար նոր մայրաքաղաք մը շինեց այժմեան Մելասի մօտերը, որ ետքը կոչուեցաւ Թէլ-Ալառանա։ Նոր մայրաքաղաքին մէջ ան շինեց պալատ մը իրեն համար և հոյսկապ



**Նէֆերիրի բազուիի  
(Նախահայտանցի)**

տաճար մը՝ Դուիրուած Աթոնին՝ անուան։ Ի պատիւ Աթոնի յօրինել տուառ օրհննրդութիւններ։  
Իր օրով Հելիոպոլոյ քուրմերու դիրքը աւելի բարձրացաւ։

Անհատապէս ան շատ խոնարհ էր, մատչելի ժողովուրդի բոլոր խուերուն և ջանաց երջանիկ դար-

Ճնել իր հպատակները։ Ան միաժամանակ ընտանիքի պատուական հայր մըն էր անոր մայրը Գելովխեպան թագուհին և կինը՝ Նեֆերիքիրի թագուհին նախահայտանցիներ էին։ Ան մեռած է 30 տարեկան հասակին մէջ, առանեօթ տարի թագաւորելէն եաքը։

Թել - Ամոռնայի պեղումները անցեալ դարու վերջերը և ներկայիս, բաւականին լոյս սփակցին եղիպառսի այդ շրջանի և նախահայտանի փոխ-յարաբերութեանց մասին։

**Ախնատոն մանչ զաւակ չու-  
թռիւթ - Անիս - Ա.Ս.Ռ.** նենալով՝ անոր յաջորդեցին իր աղջիկներու ամուսինները։ Թռութ-Անիս-Ամոնը, որ երկրորդ յաջորդը եղաւ, անոր աղջիկներէն մէկուն ամուսինն էր։ Ան կրօնական ներձուածին վերջ տալու մտքով՝ վերագարձաւ թէրէ և թանկագին ընծաններով սիրաշանեց Ամոնի քուրմերը։ Կերտել առուսու Ամոնի արձանը՝ համակ սուկին և կոթող մը Լուքսորի տաճարին կից ի յիշատակ իր թէրէ վերագարձին։ Կոթողը կը ներկայացնէր ժողովուրդը, որ իր ուրախութիւնը կը յայտնէր փարտունի վերագարձին առթիւ։ Ան թագաւորած է հազիւ 5-6 տարի և թէրէ վերագարձանալէն եաքը՝ չափ չանցած՝ մեռած է մօտաւորապէս 20 տարեկան հասակին մէջ(\*)։

(\*) Թուր-Անիս-Ամոնի դամբարանը բացուեցաւ 1922ին։ Անկէ դուրս բերուած առարկաները, թէ արուեսի տեսակետէն եւ թէ իր հնուրիւն, շատ մեծ արձէք կը ներկայացնեն։ Գեղակերտ դագաղը միայն, որ կ'ամփոփէ փարաւոնին մոմեան, շատ մեծ արձէք կը ներկայացնէ։ Դամբարանէն դուրս են բերուած հաւեւ անկողիններ, թիկնարուններ, արկդիկներ, անօրներ, զոհարեղիններու հաւախծոյ մը եւ այլն եւ այլն։ Այս բոլորը ներկայիս կը զենուին պուլագի բանգարանին մէջ եւ կը կազմեն այդ բանգարանին զարդը։

Դամբարանը բացաւ Հարվը Գարդը, Լորդ Գարնաւոնի ծախով։

Ներշին պեղումներին երեւան եկաւ Թուք-Անի  
-Ամոնիի այրիին՝ Թալ բազումու և եկ նամակը՝ ուղ-  
ղուած մամանակակից Հիսիս բագաւորին, որով յայտ-  
նելով իր երիտասարդ ամուսնու մահը՝ կը խնդրէ անկէ  
դրկէլ իր զաւակներկն և եկը, որ ամուսնանայ իրեն  
հետ, փոխարենը խոստանալով բագաւորեցնել զայն Ե-  
ղիպտոսի վրայ: Հիսիս բագաւորը՝ կասկածելով ա-  
ռաջարկին լրջութեան վրայ՝ դեպանուրին մը կը  
դրկէ Եգիպտոս տեղուոյն վրայ ճշտելու առաջարկին  
ճշտուրինեղ. մինչ այդ, սակայն, պաշտակները  
կրցեր եին տարհանզել բազումին:

**Ասիկա ազգեցիկ իշխաններէն մէկն**  
**ՃՈՐԵՄ - ՃԵՐ** էր, որ ներքին յեղափոխութեամբ  
մը տիրացաւ գահին, բայց լաւ կա-  
ռավարեց երկիրը: Իր կորովի և խիստ վարչութեամբ՝  
ան վերջ տուաւ կրօնական և քաղաքացիական վէճե-  
րուն, որ Ախնատոնէն սկսեալ՝ կը յուզէր ամբողջ եր-  
կիրը: Ան Ախնատոնը կ'որակէր «չարագործ» և «ա-  
ւազակ» անուններով: Հորեմ-Հեր եղաւ վերջինը  
Ժ. բորդ հարստութեան:

**Ա.յս հարստութիւնը կը**  
**Ճ.Թ. ՃՍՐԱՑՈՒԹԻՒՆ** սկսի Ռամսէս Ա. ով, որոն  
կը վերագրեն Քարնաքի  
տաճարին շինութեան մէկ կարեւոր մասը: Ան հաւա-  
սարապէս նշանաւոր եղաւ, թէ իբր պատերազմիկ-ե-  
թէ իբր շինարար:

**Ա.յս հարստութիւնէն ամէնէն աւելի նշանաւոր ե-**  
**ղան Սէրի Ա. և Ռամսէս Բ.**

**ՍԵԹԻ Ա.** Ռամսէս Ա.ի որդին էր և անոր յա-  
ջորդը: Յունական տարեգրութեանց  
մէջ յայտնի է Սերողիս անունով:  
Կրկին հարկատու ըրաւ Եթովպիան, արշաւեց Սուրիս

և Միջագետք, Հիտիաներու և կամ Քեթացոց հետ  
համաձայնութեան գոլէն ետքը՝ անձնատուր եղաւ շի-  
նարարութեան։ Ան ի միջի այլոց շինած է Քարնաքի  
տաճարին սիւնագորդ սրահը, Նեղոսը միացուցած է  
Կարմիր ծովուն հետ ջրանցքով մը,(\*) և շինած է  
թագաւորաց հոգիաի վիխափոր գամբարանները, որոնց  
մէջ իր գամբարանը ամէնէն գեղեցիկն է։ Նեղոսը  
Կարմիր ծովուն հետ միացնով ջրանցքը այնքան լայն  
էր, որ ըստ Հերոսոտի, երեք նուեր քով քովի կրնա-  
յին անցնիլ։

Ժողովուրդային զրոյցի մը համաձայն՝ Սկրի ա-  
ռաջին իր ապագայ դամբարանը զեղազարդելու զոր-  
ծը կը յանձնէ Հելին, որ ժամանակի անձնարեւելի  
արուեստագետն էր։ Հելլը կ'աշխատի երկար տարիներ։  
Երբ զործը կ'աւարտի՝ փարաւոնը մեծ խնչոյն մը  
կուտայ ի պատիւ Հելի։ Անելիքը կը հիանան անոր  
տաղանդին և արտադրած զործին վրայ։ Փարաւոնը իր  
ունկայ մանեակը կը կախէ անոր պարանոցին, ապա-  
րանք մը կը նուիրէ անոր և. կը խոստանայ իր աղ-  
ջիկը տալ անոր որդուն կնուրեան։ Խնչոյնի կեսին,  
սակայն, փարաւոնը նշան մը կ'ընէ և արակի բո-  
յոր լոյսերը կը մարեն։ Քիչ եսք, երբ կրկին կը փա-  
ռեն լոյսերը, անելիքը զարմանենով կը տեսնեն, որ Հելլը  
այլեւս իր պատոյ տեղը չէր ծաղիկներով շրջապատ-  
ուած։ Անոր զլուխը մեկ կողմ էր իմկած և մարմինը  
միւս կողմ։

«Ես, կը մրմանց փարաւոնը, չուզեցի որ Հելլը իմ  
դամբարանին եսքը աւելի զեղեցիկ մը շիներ և կամ  
ծերանազոյ՝ աւիշի նուազ արձեքաւոր զործեր արտա-  
դրեր. ևս չուզեցի, որ ան իր արուեստին մեջ անկուս  
ունենար, ուստի սպաննել տուի զինքը իր փառքի զա-  
գարեակետին վրայ։

(\*) Ոմանք այդ ջրանցքի շինուքիւնը կը վերագրեն Հանեպուտ  
քաղաքունուն։

**Ա.Ա.ՄԱԷՍ Բ.** Ռամաէս Բ.ի Ակթի Ա.ի որդին էր և  
**1390-1235** անոր գահակից եղաւ տասը տարի:  
 Յունական տարեգրութեանց մէջ ան  
 յայտնի է Սեղոսրիս մեծ անունով:  
 Ան կոչուած է նաև Միամուն, որ կը նշանակէ Ամոնի  
 սիրելին:

Եթի Ռամաէս հինգ տարեկան եղաւ՝ հայրը հաւա-  
 քել տուաւ անոր հասակակից մանուկները և բոլորը  
 դաստիարակել տուաւ Ռամաէսի հետ միասին: Այդ  
 մանուկները ետքը  
 գարձան Ռամաէսի  
 ամէնտալնտիր զին-  
 ուորները: Ռամաէս  
 սկսած է պատերազ-  
 միլ տասը տարե-  
 կան հասակէն:

Ռամաէս թա-  
 գաւորած է մօտա-  
 ւորապէս 70 տարի:  
 Առաջին 20 տարի-  
 ները անցան պա-  
 տերազմներու մէջ:  
 Ան նախ արշաւեց  
 գէպի նուրիս և  
 ապա Սուրիս, ուր  
 տրեհելսոն հսկատակ  
 և կիսանկախ ազ-  
 գերը ապոտամբեր  
 էին Հիսիսներու<sup>(\*)</sup>  
 գլխաւորութեամբ:



Ռամաէս Բ.

(\*) Հիսիսները եւ կամ Հարերը հնդեւոպական ժողովաւրդ  
 մըն էին, որ եւկրուդ հազարամետէն առաջ Ն.Ք արեւմուտքէն զա-  
 լով՝ մտեր են փոքր Ասիս եւ նախ նասատուեր են Ալիս գետի հո-  
 լով՝ մտեր են փոքր Ասիս եւ նասատուեր են Ալիս գետի մասը

Պատերազմը տեւեց տասնեւակ տարիներ փռփռ-  
խակի բախտով։ Գլխաւոր ճակատամարտը տեղի ու-  
նեցաւ Քաղէշի մօտ, որ սակայն վճռական հետեւոնք  
չունեցաւ և ոչ մէկ կողմին համար։ Հռո նոյնիսկ քիչ  
մնաց, որ Ռամսէսը դերի իշնար թշնամիի ձեռքը։  
Զանձրանալով պատերազմի անվերջ ձգձգումներէն՝  
Ռամսէս ինքը առաջարկեց հաշտութիւն, զոր ընդուն-  
ուեցաւ հակառակսրբին կողմէ և կնքուեցաւ Քաղէտի  
դաշնագիրը<sup>(\*)</sup>։ Այդ գաշնագրին զօրութեամբ՝ Ռամ-  
սէս Հիսիաներու թագաւոր Խատուսիլին կը ձգէր հիւ-  
սիսային Սուրբան, իրեն վերապահելով Փիւնիկէն,  
Պաղեստինը և Միջագետքը։ Խատուսիլ իր աղջիկը  
կնութեան տուաւ Ռամսէսի։


Յոյն տարեգիրները իսկս չափազանցուցած են  
Ռամսէսի զինուորական փառքը։ Հս անոնց՝ Ռամ-  
սէս Տիրելով Կարսիր ծովու եզերներուն՝ արեւելի  
մէջ յառացաւ մինչեւ Ինդոս, իսկ արեւելուսի մէջ  
մինչեւ Թրայիա և վերադառն իր երկիրը անրա-  
հարսուրեամբ և բազմարիւ զերիներով։ Սակայն  
իրականուրիւնն այն է, որ Ռամսէս ոչ միայն ջրցաւ  
ընդարձակել իր պետութեան ասհմանները, այլ և  
հիւսիսային Սուրբան սիստուեցաւ զիշի Հիսիսնե-  
րուն։

---

անցելով Եփրտս գետը՝ զացեր եւ հաստառուեր են մեր բնաշխար-  
հին մէջ, իսկ միւս մասը չուեր է դէպի հիւսիսային Սուրբան եւ  
հաստառուեր Առողջէս գետի հովտին մէջ։

Հիսիսները հիմնեցին զօրաւոր կայսրուրիւն մը, որ նախ Ե-  
գիպտացիներու եւ ապա Ասորիսանցիներու անոնք մրցակիցք  
եղաւ։ Անոնց առաջին մայրաբարպին էր Խարոււաս որ հիմա կը  
կոչուի Պողագ Բեօյ, իսկ երկրորդը՝ Պարկիմիս Եփրտսի վրայ.  
այժմ կը կոչուի Ճարտապլուս։ Հիսիսները Ա. գրի մէջ կոչուած են  
Ճերէկէն։

(\*) կը համարուի աշխարհի ամենանին դաշնագիրը՝ որ հա-  
սած է մինչեւ օրս։



**Թամակս Բ.թ զինուորներէն տողանցք մը**

Թամակս Բ.թ, սովորյան, աւելի նշանաւոր եղաւ շինարարութեամբ և իրաւամբ արժանացեր է «որմնադիր թագաւոր» տիտղոսին: Հիտիտներու հետ հաշտութիւն կնքելէ և իր պետութեան սահմանները ապահովելի ետքը՝ ան անձնատուր եղաւ շինարարութեան: Ամէնքաղաքի մէջ՝ ան շինեց տաճար մը նուիրուած տեղւոյն տատուծոյ: Շինած է Խպսամբուլի վիմափոր տաճարը, Լուքսորի տաճարին նախադուռը և երկու կոթողները, որոնցմէ մէկը հիմա կը գտնուի Փարիզի մէջ(\*): Նորոգած է Թանիսը, Սուեզի պարանոցին ամրութիւնները, հիմնած է նոր քաղաքներ, շինած է ճամբայ մը գէպի Նուրիոյ սոկոյ հանքերը, զոր շահագործել կուտար, շինած է բազմաթիւ ջրանցքներ, պալատներ և այլն:

(\*) Այդ կորողը, որ հիմա կը զարդարէ փարիզի **Գոնգորա** նարապարակը, Մէնմէտ Ալին նուիրած է Քրանչայի Լուի Ֆիլիպ թագաւորին, ի հան ընորհակալուրեան եւ Երախտագիտաւրեան: Լուի Ֆիլիպ, իր դեսպանին միջոցով, Լոնտոնի վենածողովին մէջ (1841) պատշաճանած էր Եգիպտոսի և Մէնմէտ Ալիի շահերը:

Ուսմաէս Բ.ը չբոււականանսոլով այսքանով՝ փառա-  
սիրութիւնէ մզուած՝ տւրել տոււաւ շատ մը չէնքներու  
վրայէն զաւոնք շինող փարաւոններու անունները և  
իր անունը դնել տոււաւ։ Այս փարաւոնի մասին ալ  
ժողովուրդային գրոյցը կը պատմէ հետեւեալը։

Ուանէս, չախազանց նպարայած իր փառքով՝  
շիմել տուաւ իրեն հանար ոսկեայ կառք մը, ընդե-  
ղուզուած բանիազին խորով և այդ կառքին շծել  
կուտար բազազուրկ բազաւորներ։ Անզամ մը, տօնա-  
կան օր մը, կառքին շծուած զերի բազաւորներկն  
մեկը, շատ անկանոն կերպով կը խաշէր կառքը և  
յանախ կենալով՝ ես կը դառնար և ուշադրութեամբ  
կը դիտէր կառքին անիւները։ Ուանէս զդագրզուած  
կը հարցնէ սենց սենց կենալուն պատճառը։ «Տէր  
արքայ, կը պատասխանէ բազազուրկ դժբախտ բազա-  
ւորը, կը դիտէմ թէ ինչպէս կառքին անիւներու զա-  
նազան մասերը մերը կը բարձրանան և մերը կ'իյնան»։  
Մրանիս Ուանէսը կը հասկնայ անմիջապէս անոր  
միտքը, խալել կուտայ շծուած բազաւորները և աղւան  
երթել մասնիկ շծել չեր տար իր կառքին։

Ուսմաէս ունէր 30 որդի, որոնցմէ

**ՄԵՆԹՁՑԱՀ** վերջինը Մենեթեան յաջորդեց իրեն։  
Ասիկա բնաւորութեամբ չէր նմա-  
ներ իր հօրը՝ խազադասէր էր և թուլ։ Ան թագաւո-  
րեց հաղիւ ասսաը տարի։ Օգտուելով Մենեֆտահի  
թուլութիւնէն՝ Լիրիսցիք տախական քանի մը ցե-  
ղերու հետ արշաւեցին Եգիպտոս և այնքան յառաջա-  
ցան, որ գացին պաշարեցին Մեմֆիսը։ Բարեբախտա-  
ցար տակաւին ողջ էին Ուսմաէս Բ.ի արժէքաւոր զօ-  
բար տակաւին մէջ էին հաւաքուվ հաւաքուած բա-  
րավարներէն մէկ քսնին։ Հաւաքնեպով հաւաքուած բա-  
րակի մը գլուխը անցած՝ Մենեֆտահ, այդ զօրավար-  
ներու օգնութեամբ, սոսկալի ջարդ մը տուաւ արշա-  
ւողներուն և արտաքսեց երկրէն։

Հիւքսսներու վտարումէն ետքը՝ Հրեաները, ո-  
րոնք տարածուած էին Դելթայի զանազան մասերուն  
մէջ, նկատուեցան իր գերիներ և միւս պատերազ-  
մական գերիներու հետ համահաւասար ենթարկուեցան  
տաժանակիր աշխատանքին Ասոր չկարենալով տոկալ՝  
վերջապէս անոնք ձգեցին Եղիպտոսը Մովսէսի տռաջ-  
նորդութեամբ և ուղղուեցան դարձեալ դէպի Քանա-  
նացոց երկիրը: Այդ արտագաղթը հաւանաբար տեղի  
է ունեցեր այս փարաւոնին ատեն<sup>(\*)</sup>:

**Ասիկա Խ. ՌՈՐԴ Հարստութեան ամէ-**  
**ՌԱՄՄԱՒ Պ.** նանշանաւոր փարաւոնն է: Երկու  
**(1200 - 1175)** անգամ զապեց Լիբիացոց և արե-  
ւելեան ցեղերու արշաւանքները:  
Իր կարգին ինքն ալ արշաւեց Սուրիա և վերադար-  
ձաւ անբաւ հարստութեամբ: Ի միջի այլ շնչքերու  
շինած է նուև Քարհաքի փոքր տաճարը և Հարուին  
նուիրուած մանրանկար սրբարանը, որ ներկայիս կը  
գտնուի Պուլաքի թանգարանին մէջ: Այդ սրբա-  
րանին նկարները այնքան անեղծ մնացած են, որ կար-  
ծես նոր դուրս եկած ըլլան նկարչին վրձինին տակէն:  
Ծամսէս Գ. ըլլալով զեղիս՝ տաելի եղաւ ժողո-  
վուրդին և պատճառ դարձաւ թագաւորական նեղի-  
նակութեան անկման:

**ԱՆԿԱՄՄԱ ՇԲԶՅԱՆ** Ռամսէս Բ.ի մահէն գրեթէ  
**(1050 - 525 Խ. Ա.)** անմիջապէս եւաքը արդէն ըս-  
կած էր Եղիպտոսի անկման  
շրջանը, բայց այդ անկումը  
աւելի շեշտուեցաւ Ռամսէս Գ.ի մահէն վերջ: Ներքին  
խռովութիւնները, ըմբոստութիւնները և քաղաքա-

(\*) Ումանի կ'ենքաղբեն, որ այդ արտագաղթը Տեղի է ունեցեր նոյնինին Ռամսէս Բ.ի տաեն եւ կամ Թուրմէս Գ.ի ժամանակ:

ցիական կոխները անպակաս եղան։ Այս շրջանին  
Եգիպտոս ոչ միայն այլեւս աշխարհակալ չէր, այլ  
ինքը յաճախ ենթակայ կ'ըլլար այս կամ այն ժողով-  
վուրդի յարձակմանը։ Ներքին այս խառնակ վիճակին  
մէջ հետզետէ զօրացաւ Ամանի քուրմերուն հեղինա-  
կութիւնը և մեծ քրմագետը Հերի-հոր ինքինքը Եգիպ-  
տոսի փարաւոն հռչակեց։

Սակայն սասրին և միջին Եգիպտոսի իշխանները  
չձանչցան զինքը և նոր հարստութիւն մըն ալ հիմ-  
նուեցաւ Դելթայի մէջ՝ մայրաքաղաք ունենալով Թա-  
նիսը, որ Հիւքսոսներու վատրումէն ետքը՝ բոլորին  
անշքացեր էր և գարձեր էր երկրորդական քաղաք  
մը։ Այսպիսով Եգիպտոսի քաղաքական միութիւնը  
դարձեալ խղուեցաւ և կազմուեցան երկու թագաւո-  
րութիւններ՝ բազմաթիւ մանր իշխանութիւններով։  
Դելթայի փարաւոններէն նշանաւոր եղան։

<b>ԱՆ ԻԲ.ՔՈՐԴ.</b> <b>Շ Ե Ս Ո Կ Ա</b> <b>(Պ 5 Փ - 7 8 Փ)</b>	<b>ԱՆ ԻԲ.ՔՈՐԴ.</b> <b>Հ Ա Ր Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն Ք Ն</b> <b>Է Ր Ա Վ Ա Գ Հ Ը Ր</b>
Ա. Ք.	Հարստութիւնին էր։ Յաջողեցաւ կարճ ժամանակի մը հա- մար վերականգնել Եգիպտոսի քաղա- քական միութիւնը իր մականին տակ։ Զգալով ինքինքը բաւականին զօրա- ւոր՝ ան արշուեց Պաղեստինի վրայ, պաշտպամբ տ- ռաւ Երուսաղէմը, կողոպահեց Սոլոմոնի տաճարը և ար- քունիքը ու վերագրձաւ իր երկիրը։ Կողոպատուած քանձերուն մէջ էր գտնուելին Սոլոմոնի ոսկեայ վա- հանները։ Ան էր նստէր Բիւպաս, որ մեծ ուխտատե- զի մըն էր բոլոր Եգիպտացիներու համար։ հոն կար զի մըն էր բոլոր Եգիպտացիներու համար։ Հոն կար զիսակ անունով։

ԵԹԱՎԱԳԱՆԱԿ  
ԱՐԺԱԿԱՆԱԳԵՆԵՐԸ  
(Ք-Է Պարուն Դ. Պ.)

ի՞ք. և ի՞դ. բորդ հարսատութեանց առեն Եգիպտաս քանի մը անգամ ենթարկուեցաւ Եթովպական արշաւանքներուն: Եթովպիոյ Բիւնիսի թագաւորը՝ նոյնիսկ Եգիպտացի քանի մը իշխաններու գլուզմամբ՝ արշաւեց Եգիպտաս, յաղթեց Սայիսի Տաֆնեիս փարաւունին և յաղթական շրջան մը ընելով Եգիպտասի մէջ՝ հարուստ աւտրով վերագարձաւ իր երկիրը: Ան վերահաստատեց Սարբին Եգիպտասի իշխանները իրենց գիրքին մէջ, թագաւոր մըն ալ գրաւ իր ցեղեն թէրէի մէջ, սպայմանու որ ասնք տուրք վճարեն իրեն:

Եթովպական աստղին արշաւանքէն ետք՝ Բիւնիսիի երկրորդ յաջորդ Սաբական գարձեալ արշաւեց Եգիպտաս և չատ անգթութիւններ ըրտաւ: Սայիսի մէջ ողջ ողջ այրեց Բոյխարիս փարաւոնը, որ ի՞դ. բորդ հարշաւութիւնէն էր: Բայց իր կարգին՝ պարտուելով Ասորեստանի Սարգոն Բ. թագաւորէն՝ վերագարձաւ իր երկիրը: Անոր տարած կողովուախն մէջ կը գտնուէին աև Սողոմոնի ոսկեայ վահանները և գանձերը: Եթովպական աիրապետութիւնը հաղիւ տեւեց 50 տարի: Իե. բորդ (715-665) հարսատութեան փարաւոնները Եթովպական ցեղէն էին:

Եթովպական արշաւանքնեւանասնագոյն Ասորեստանաց ԱրժականագեներԸ  
զը եղաւ Սարգոն Բ. թագաւորը, որ յաղթեց Սարակոնին և վտարեց Եգիպտասէն: Ան նախ գրաւեց Մեմֆիսը և ապա թէրէն, զոր կործանեց: Սարգոնի օրինակին հետեւելով՝ իրարու ետեւէ արշաւեցին Եգիպտաս նաև Էսար-Հադոն և ապա Ասուրբանիպալ թագաւորները,

որ մեծ անդիթութիւններ գործեցին։ Եսար - Հաղոն  
երկիրը քամնեց քսան իշխանց, որոնց վրայ  
փոխարքայ դրաւ Սայխսի իշխան նեքաւովը։

**ԱՆՁԻՆ ՓՈՐԱԽՈՆՆԵՐԸ**  
(650 - 525)

**ՓՈՍՄԵՆԻՏԻԿԱՅ Ա.**

Նիքաւովի որդին էր և  
եղաւ իջրորդ հարստու-  
թեան հիմնադիրը։  
Վարձկան յոյն զին-  
որներու օգնութեամբ

գահընկնց ըրաւ Սաորին Եղիպառոսի իր մրցակից 11  
թագաւորները, վտարեց Ասորեսաանցիները Սաորին  
Եղիպառոսէն և Եթովպացիները Վերին Եղիպառոսէն և  
վերականգնեց Եղիպառոսի անկախութիւնը ու քաղա-  
քական միութիւնը իր մականին տակ։ Երկրագործու-  
թիւնը, արհեստները և վաճառականութիւնը ծաղկե-  
ցան իր օրով։ Ան լայն բացաւ Եղիպառոսի գուռները  
օտարներու առջեւ և մանաւանդ Յոյներու առջեւ, ո-  
րոնք իրաւունք ստացան ազատորէն պաշտել իրենց  
աստուածները և ունենալ իրենց յատուկ քաղաքները  
ազգային վարչութեամբ։ Անոր օտարասիրութիւնը,  
սակայն, սաստիկ գֆգոհութիւն առաջ բերու տեղա-  
ցիներու մէջ և մանաւանդ զինուորական դասին մէջ,  
որոնցմէ շատերը լքելով իրենց շարքերը՝ գողթեցին  
Եթովպիս։ Սաստիկ յարած իրենց կրօնքին և հաղարտ  
իրենց քաղաքակրթութեամբ՝ Եղիպատացիք օտարները  
կը նկատէին որպէս անմաքուրներ և բարբարոններ։

Իր մրցակից 11 քաջառուները տապակելու հա-  
մար՝ Փատենիսիկու պատզամ հարցուց։ Պատզա-  
մախօսը ըստ «Պիտի յաղթես ծովկե երած արոյրէ  
մարդոց միջոցով»։ Փատենիսիկու զարմացա պատ-  
զամախօսին պատասխանին վրայ եւ մւևսուցի մէջ եր։  
Շատ չանցած Յոյն նաւարեկեալներ ցանաֆ եղան

ամրողովին զրահաւորուած եւ արոյրէ սաղաւարտներով:

Եղիպտացի մը, որ կրթեց տեսած չէր այդպիսի մարդիկ՝ շտապեց եղելուրիւնը հաղորդել Փաաւենիսիկոսին ըսկով. «Ծովել արոյրէ մարդիկ դուրս եկան, որ իր կողոպտեն եւ կ'աւերեն շրջակայիշ»:


Փաաւենիսիկոս իսկոյն յիշեց պատգամը: Անմիշապէս յարաքերութեան մեջ մտաւ անոնց հետ և զանազան խոսումներով իր կողմը շահեցաւ զանոնք. սպա անոնց միջոցաւ յաղրեց իր բշնաւիներուն:

Ա. յդ նաւարեկեալները Յոյն ծովանիններ եին:

<b>ՆԻՐԱՒԹՈՎ. Բ.</b> <b>(ՑԱՓ-594)</b>	Ասոր յանձնաբարութեամբ և ծախքով Փիւնիկեցի նաւորդներ ըլքին Ափրիկէի շրջանը, որ տեւեց երեք տարի: Անոնք ան- ցան Բարեյուսոյ հրուանդանէն և հասան մենչեւ Հե- րակւեան կոթողները (Զիբրալդար), Զեռնարկեց վե- րատին բանալ Նեղոսը կարմիր ծովուն միացնող ջրանցքը, որ անխնամ մնալով՝ տաւալով լեցուած էր: Զգալով ինքզինքը բաւականին զօրաւոր՝ մէծ բանա- կով մը արշաւեց զէսլի Սուրբիան նպատակ ունենալով օդնութեան հասնիլ Նինուէի, որ պաշարուած էր Մա- րական և Բարեկլական բանակներէն: Մագետօի մէջ պարտութեան մատնեց Սուրբիական-հրէտկան միացեալ բանակները: Լսելով որ Նինուէն արդէն ինկած է՝ վերագարձու իր երկիրը: Երեք տարի ետքը՝ կրկին արշաւեց Սուրբիա և յառաջացաւ մինչեւ Եփրատ: Հոն ան Գարգեմիշի մօտ պարտուեցաւ Բարեկացուոց Նո- բուզողոնոսոր թագաւորէն և կորսնցուց այն ամէնը, ինչ որ մինչ այդ շահած էր:
---	---

Վերջին նշանաւոր փարաւոնն էր,  
**Ա. Մ. Ա. Ա. Ի. Ա**  
**(562-524)** որ տիրացաւ գահին ներքին յեղա-  
 վոխութեամբ։ Ան խոնարհ ծագում  
 ունէր։ Փստմենետիկոս Ա.ի նման՝  
 ան նոյնպէս օտարասէր էր և մեծ դիւրութիւններ  
 տուաւ օտարներուն։ Յոյներուն նուիրեց Նոլրատիս  
 քաղաքը Դելթայի մէջ և լաւ յարաքերութիւն կը  
 մշակէր Մարաց, Լիւզիացոց և Բարեխցուոց թագաւոր-  
 ներուն հետ։ Անոր իմաստուն և կորովի վարչութեան  
 առակ Եգիպտոսը շատ բարզաւած վիճակ մը ունեցաւ։  
 Հնութեան շատ մը յիշատակարաններ նորոգուեցան և  
 նորերն ալ շինուեցան։

Ամասիաին յաջորդեց իր որդին Փամբենիտիկոս Գ.,  
 որ հազիւ քանի մը ամիս կրցաւ գահին վրայ մնալ։  
 Եգիպտոսը շուտով կորսնցաւց իր անկախութիւնը և  
 գործու Պարսկական կայորութեան մէկ նահանգը։ Այս  
 մասին պիտի խօսինք առանձին զլուխի մէջ։



## ԵԳԻՊՏԱԿԱՆ

### ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹԻՒՆԸ

Եգիպտոսս նշանաւոր եղաւ իր վաղնջական քաղաքակրթութեամբ։ Անոր քաղաքակրթութիւնը ինքնատիպ էր և ինքնասահղծ, անկախ միւս ազգերու քաղաքակրթութիւնէն։ Յունակոն քաղաքակրթութիւնը, թէե գլեց և անցաւ մինչ այն տաեն գոյութիւն ունեցող քաղաքակրթութիւնները, բայց իր սկզբնական շրջանին մէջ շատ բան պարա էր Ասիական և մանաւանդ Եգիպտական քաղաքակրթութեան։

Քաղաքակրթութեան բառին տակ ընդհանրապէս կը հասկցուի այն ամէնը, ինչ որ ժողովուրդ մը հնարած է և կամ ստեղծագործած իր հոգեկան և ֆիզիքական պահանջներուն գոհացում տալու համար։ Այս մտքով կրօնք, արուեստ, ճարտարարուեստ, գիր, գրականութիւն, բարքեր ու սովորութիւններ՝ այս բոլորը կը կազմեն ժողովուրդի մը քաղաքակրթութիւնը։ Նախընթաց գլուխներու մէջ արդէն խօսեցանք Եգիպտացիներուն կրօնքի, բարքերու և սովորութիւններուն վրայ։ Մեզի կը մնայ հիմա խօսիլ այս գլխին մէջ արուեստի, ճարտարարուեստի, գիտութեանց և գրականութեան մասին։

<b>ԵԳԻՊՏԱԿԱՆ</b> <b>ԱՐԱԿԵՑՑ</b>	Այս անուան տակ սկզբ է հասկնալ ճարտարապետութիւնը, նկարչութիւնը և արձանագործութիւնը քանդակագործութեան հետ միասին։ Կարելի է ըսկը, թէ արեւելեան և ոչ մէկ ազգի մէջ արուեստի այս երեք ճիւղերը միաժամա-
------------------------------------	--

նակ այնքան զարգացան և կատարելութեան հասան, որքան Եղիպատոսի մէջ: Եղիպատական արուեստը ամէնէն առաջ կրօնական էր և զամբարանական: Ան իր ներշնչումը կ'առնէր կրօնքէն և կրօնական ըմբռնումներէն: Արուեստագէտի երեւակայութիւնը երկրորդական տեղ կը բանէր և չունէր այն թռիչքը, ինչ որ ետքը պիտի տեսնենք Յունական արուեստի մէջ: Եղիպատօսի արուեստագէտը կը ջանար և կամ հարկադրուած էր նախ և առաջ բաւարարութիւն տու կրօնքի պահանջներուն: Անոնց տաճարները, աստուածներու և փարաւոններու արձանները, միակտուր կոթողները, բուրգները և վիմափոր զամբարանները աչքի կ'իյնային ոչ այնքան իրենց նրբութեամբ, որքան իրենց վիթխարիութեամբ, վեհութեամբ և տոկունութեամբ, որովհետեւ կը շինուէին յաւիտենական կեանքի համար: Վիթխարիութիւն, վեհութիւն և տոկունութիւն էտկան յատկանիշերն են Եղիպատական արուեստին: Եղիպատական նկարչութիւնն ալ աչքի կ'իյնար ոչ այնքան դիմագծերու և կամ տեսարաններու նրբութեամբ, որքան զոյներու պայծառութեամբ և համադրութեամբ:

Եղիպատական արուեստին մնացորդներ են՝ բուրգերի, կոթողները, տաճարները, արձանները, վիմափոր զամբարանները, իրենց ներքին պատերու նկարներով և հարթաքանդակներով, սիմբոնները և այլն: Ասոնց բոլորի մասին արդէն խօսած ենք: Ոչ մէկ երկիր ունի այնքան պատմական յիշատակարաններ և կամ անոնց մնացորդները, որքան Եղիպատոսը: Աշխարհի բոլոր նշանաւոր թանգարանները հարուստ են Եղիպատական հնութիւններով, մանաւանդ Փարփղի Լուլի թանգարանը, որ Գահիրէի թանգարաննէն ետքը, ամէնտածոխ հաւաքածոն ունի Եղիպատական հնութեանց:

Բաղմաթիւ հոյակապ պալատներէն և ապարանքներէն դժբախտաբար հետք անդամ չէ մնացած: Ասոնք

ԵՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱԿԱՆ ՔԱՂԱՔ, ՔԱՆ ԱՄԱՆԱՐԿԵՐԸ, ԿՈՄՊՈՆԻԵՐԸ և այլն, չգիմացան ժամանակի աւերտումներուն և անհետ եղան։ Գրեթէ չէ եղուց փարաւոն մը, որ իրմէ ետքը հօյսակառ պալոտ մը, կամ չէնք մը ձգտծ չըլլայ։

Եգիպտական ասաճարներու առնիքը կ'ըլլար առարակ և յեցած բաղմաթիւ սիւներու վրայ։ Եգիպտացի ճարատրապետները զաղափար ունէին գմբէթաձեւ առնիքներու մասին, բայց կը նախընտրէին առափարակը, որովհետեւ ատիկա իրենց կը թուէր աւելի հաստատուն և աւելի տեւական։

**Այս անուան տակ պէտք է  
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԵՍՔ** հասկնալ մեքենականութիւնը  
և զանազան արհեստները։ Ա-  
ռանց մեքենականութիւնն արգէն փարաւոնները երբեք  
չպիտի կորենային կառուցանել այն հսկայական չէն-  
քերը։

Արհեստներէն ամէնէն աւելի զարդացու երկրա-  
գործութիւնը, որ ժողովուրդի զլխաւոր զբաղմունքն  
էր։ Շատ հին ատեններէ սկսեալ մինչև օրս ալ Եգիպտ-  
ասուը եղած է և է գերազանցապէս երկրագործական  
երկիր մը։ Ասոր պատճառը, ինչպէս նախապէս ըստ  
ենք, նեղոսն է իր պարբերական յորդումներով, որ  
շատ արգաւանդ է գարձուցեր Եգիպտական հողը։ Եր-  
կար գորեր Եգիպտոսը համարուած է հացահատիկ՝ ե-  
րու շահմարանը, հին Հռոմը սնուցանողը զլխաւորա-  
պէս Եգիպտասան էր։

Միւս արհեստներէն շատ զարդացան մանաւանդ  
որմնագրութիւնը, կաւաղործութիւնը, սատայնանկու-  
թիւնը, սակառներ և փսխաթներ գործելը, սոկերչու-  
թիւնը, կահագործութիւնը և այլն։ Անոնք գիտէին ա-  
պակի և յախճապակի շինել, նուրբ կտաւներ գործել  
ուկեհուս բանուածքներ ընել, թանկագին քարեր յդկել

և վորագրել։ Յաճախ մասամբիները զարդարող աղնիս  
քարերու վրայ քանիզակուոծ կ'ըլլոր սպէզ, որ նուի-  
րական միջաւա մըն էր և կը համարուէր լախա սերող,  
եղիպտացիք օտարներէ կը խորչէին և ատոր համար  
կը ջանային իրենց պէտք եղած իրերը իրենք պատ-  
րաստել։

Երկրագործութեան և արհեստներու զարգացումը  
իր բարերար ազգեցութիւնը ունեցաւ նաև առեւտու-  
րի զարգացման վրայ: Եգիպտացիք առեւտրական յա-  
րաբերութիւններ ունէին Եթովպիոյ, Նուբիոյ, Արա-  
բիոյ, Փինիկէի և Փոքր Ասիոյ զանազան ազգերու  
հետ: Փինիկէցիք իրենց յատուկ առեւտրական կա-  
յանները ունէին Մեմփիսի և ծովափնեայ վայրերու  
մէջ: Դուրսէն Եգիպտացիք կը ներմուծէին գլխաւո-  
րապէս փայտ, մետաղներ, կուպր, խունկ, անուշանու-  
համեմներ և այլն, իսկ կ'արտօնէին գլխաւորապէս  
հացանատիկներ: Կուսպրը և անուշանու համեմները,  
ինչպէս օրինակ դարիկը, անհրաժեշտ էին մեռեալները  
զմռասելու համար:

Գիտութեանց մէջ ու Եգիպ-  
գանութեաները տուը զգալի յառաջդիմու-  
թիւն ըրաւ։ Ամէնէն աւելի  
զարգացոն աստղադիտութիւնը, բժշկութիւնը, անդա-  
չութութիւնը և թուաբանութիւնը։

Դիտելով արեւը, լուսինը  
ԱՍՏՎԱԳԻՑՈՒԹԵԱՆՔ և աստղալից երկինքը՝  
Եգիպտացի քուրմերը(\*)  
Ճեռք բերած էին աստղագիտական բաւականին ըն-  
դուրձակ տեղեկութիւններ :

(\*) Եզիպտացի Տուրմերը ունեին իրենց ասդադիտառանները գեղեցիկ, թերեւ, Մամփիս եւ Հելիօպոլիս:

Անոնք նկատած էին, որ աստղերէն ոմանք, արեւի նման, ծագում ունին և մոր կը մտնեն: Նկատած էին, որ աստղերէն ոմանց լոյսը միապաղաղ էր, մինչդեռ միւսներունը կը փողփողար: Նկատած էին Հրատի կարմրութիւնը: Եգիպտացի քուրմերը գաղափար ունէին երկու արեւագարձերու, երկու գիշերահաւասարներու և արեւի ու լուսնի խաւարման մասին: Հաւանական կը համարուի, որ Յոյն նշանաւոր չափսկտ և աստղագէտ Պիւթագորասը<sup>(\*)</sup> Եգիպտացի քուրմերէն սորվեցաւ, թէ երկիրը կլոր է և թէ անտիեզերքի կերպոնը չէ, այլ արեւը, որու շուրջը կը դաւնայ մեր երկիրը:

Եգիպտական դիցարանուրիւնը կ'ըսէ, որ երկինքը երկարեայ զմքեր մըն և կամ կամար մը, որու վրայ հաստառած են ասդերը: Այդ ասդերը զիշերները աստուածային զօրուրենամբ կը վառուին, իբր շապէրներ, լուսաւորելու համար երկիրը:

Ծու աստուածը բարձրացուց այդ զմքերը, որու տակէն անմիջապէս սկսաւ հոսիլ նեղոսը:

Հաս այս դիցարանուրեան ուրենն, նեղոսի ծառումը, երկնային է:

**Ամէնէն հանրածանօթ և ամէնէն կարեւոր աստղն**

(\*) Պիւթագորաս կ'ապէտ Զ. դարու մէջ Ն. Ք. Ան չափագիտուրին եւ աստղագիտուրին սորվեցաւ նախ Եգիպտոսի մէջ, բայց Եսքը ինքը առաջ տարաւ այդ գիտուրինները, մանաւանդ շափագիտուրինը: Անոր կը վերագրեն Երկրաշափական բանի մը տեսուրիններ եւ բազմապակման աղիւսեակը:

Ճամբրողուրենէ վերադարձին՝ ան իր դպրոցը հիմնեց հարաւային Խալիֆյ Գրունն Բաղամին մէջ: Անոր դպրոցը կը յանախէին նաեւ կիններ: «Փիլոփոն» բառը, որ կը նշանակէ իմաստաէր, անոր նեղինակուրինն է. «Մարդիկ չեն կրնար ըլլալ իմաստուն, կ'ըսէր ան, այլ իմաստաէր. իմաստունը միայն Ասոււած է»:

Ան մեռաւ խորին ծերուրեան մէջ:

էր Սիրիւսը<sup>(\*)</sup>, որ կը ներկայացնէր նոյնինքն ևսիս  
մայր զիցուշին։ Եգիպտական ժամանակադրութիւնը  
հիմնուած է տնօր վրայ։ Անօր ծոգումը կը զուգա-  
ղիպէր Նեղոսի յորսին սկզբնաւորութեանը, ուստի  
և համարուեցաւ նոր տարրուոյ սկիզբը։

Մէկ արեւածագէն մինչև միւս արեւածագը, հա-  
մարուեցաւ մէկ օր, որ ժամանակի տառջին միու-  
թիւնն է, իսկ մէկ արեւագարձէն մինչև միւս նոյն  
արեւագարձը և կամ Սիրիւսի շրջանը՝ համարուեցաւ-  
մէկ տարի 365 1/4 օր տեւողութեամբ։ Ետքը Եգիպտա-  
ցի քաւրմերը նկատեցին, որ տարրուոյ մը մէջ լուսինը  
կ'ընէ 12 շրջան, ուստի տարին բաժնեցին 12 ամսուայ,  
իսկ ամիսն ալ 4 շաբթուայ՝ հիմունք ունենալով  
լուսի չորս քառարդները։ Սյապիսով օրը և տարին  
հիմնուեցան արեգակնային գրութեան վրայ, իսկ ամի-  
սը և շաբթութը լուսնային գրութեան վրայ։

Եգիպտական ամիսը կը բազկանար հուսասրապէս  
30 օրէ, որով տարին պիտի ըլլոր 360 օր, բայց որ-  
պէսզի հաշիւը ճիշդ ըլլոր, անոնք այդ 360 օրուայ  
վրայ տեւլցուցին նուև անկախաբար 5 տօնական  
վրայ տարբարական տարին բաժնուած էր երեք եղա-  
նակի՝ յորդումի եղանակ, ցանքի եղանակ և բերքա-  
ւաքի եղանակ։ Իւրաքանչիւր եղանակ կը տեւէր  
չորս ամիս։ Օրն ալ իր կարգին բաժնուեցաւ 24 ժամ-  
ուայ, իւրաքանչիւր ժամը 60 վայրկեան տեւողու-  
թեամբ<sup>(\*\*)</sup>։

(\*) Սիրիւս (օնիկ) առաջին կարգի ասզ մըն է, որ անհա-  
մեմատ աւելի հեռու է մեր երկրէն, քան թէ արեւը։ Անոր լոյր  
մեզի կը հասնի տար տարուայ մեջ, մինչդեռ արեւունը՝ 8 վայր-  
կեան 18 երկվայկեանի մէջ։

Ասդերը իրենց մեծութեան եւ փայլութութեան տեսակետով  
կը բաժնուին 15 կարգի։

(\*\*) Եգիպտական ժամանակացոյցը եւ կամ տումարը կարգ ո՞ր  
փոփոխութիւններով որդեգրած էին նաեւ Հռոմայեցիները։ Յուլիոս

**ԵԳԻՎՈՎԱԿԱՆ ԿՐՈՆՔԸ ԿԸ ՊՄԱՐ-  
ԹՃՇԱՅԻԹԻՒՆԸ** ատպրէր մեռեալներու զմռսումը:  
Այս պարագան պատճառ դար-  
ձաւ, որ անոնք ծանօթանան մարգկային մարմնու  
ներքին գործարաններուն հետ, իսկ ատոր հետեւանքը  
եղաւ բժշկութեան զարգացումը: Օտարները շատ ան-  
դամ կը գիմէին ԵԳԻՎՈՎԱԳԻ բժիշկներուն դարման-  
ուելու համար, այնքան անոնք հռչակուած էին: Իւրա-  
քանչիւր բժիշկ ունէր իր մոսնոգիտութիւնը և ար-  
տօնուած էր այդ կորպի հիւանդները խնամել: ԵԳԻՎ-

ԿԵՍԱՐԻ ատեն տոմարին եւ արեգակնային դրուքեան մէջ առաջ  
էր եկած 90 օրուայ սխալ, որովհետեւ, ինչպէս տեսնէ, մէկ բառորդ  
օրերը հաւուի առնուած չէին: Ցուլիս ԿԵՍԱՐԸ Աղեքսանդրիացի  
աստղագէտ Առաջիբնեափ օգնուքեամբ՝ 46 րուին Ն. Բ. ըսկեց այդ  
սխալը երեք ամիս շարունակ պահելով միեւենյն ամսարիւր: Ար-  
պէսզի ապազային այլեւս սխալ առաջ չի գայ ան կարգադրեց, որ  
յետ այնու, լաւելեալ բառորդ օրերէն կազմել օր մը եւ իւրաքան-  
չիւր չորս տարին անգամ աւելցնել չորրորդ տարուոյ վրայ, որով այդ  
տարին պիտի բաղկանուր 366 օրէ: Ի պատի իրեն՝ տարուայ եօրե-  
րորդ ամիսը կոչուեցաւ Յուլիս, իսկ տոմարը Յուլիան տոմար:  
Այդ տոմարը Օգոստոս կայսեր հրամանով պարտադիր եղաւ կայ-  
սրուքեան բոլոր մասերուն մէջ: Ի պատի իրեն ուրերորդ ամիսը  
կոչուեցաւ Օգոստոս:

Տոմարին կարեւոր փոփոխութիւն մըն ալ տեղի ունեցաւ մ.թ.  
կարու մէջ: Ցուլիս ԿԵՍԱՐԻ ատենէն սկաեալ մինչեւ այդ դարը,  
տոմարի եւ արեգակնային դրուքեան մէջ առաջ էր եկած 11 օր-  
ուայ սխալ, որովհետեւ արեգակնային տարին 365 ու 1/4 օրէն 11  
երկիվայրկեան պակաս է: **ԳԵՐԻՎՈՐ Ժ.Պ.Պապը՝** Եւրոպայի վեհա-  
պետներուն համաձայնութիւնը տուելէն եքը՝ 1582 րուի Հոկտեմ-  
բերի 4ը նոյն ամուռայ 15ը հռչակեց եւ ուղեզափ այլեւս սխալ ա-  
ռաջ չի գայ՝ կարգադրեց որ յետ այնու, իւրաքանչիւր 400 տարին  
անգամ, զարազլուս համանց տարին համարակ համարուի: Դու տո-  
մարը իր անունով կոչուեցաւ **ԳԵՐԻՎՈՐԵԱՆ տոմար:**

Մեր եկեղեցին, մինչեւ վերջին համաշխարհային մեծ պատե-  
րազմը, կը զործածէր Ցուլեան տոմարը: 1916 էն սկաեալ երջանկա-  
յիւսանկ Գէորգ Ե. Վեսալի կ սրողիկոսին հրամանով ուղեգրեց Գրի-  
գորեան տոմարը:

տացիները, Յայներու նման, ունէին բժշկութիւնը հովանուորող յատուկ աստուած մը, որ կը կոչուէր իմիոպինեպ: Եգիպտացիք ընդհանրապէո շատ խնամք կը տանէին իրենց տռողջութեան վրայ:

Բժշկութեան հետ զուգընթացաբար զարգացաւ նաև զեղագործութիւնը: Յիսունէ աւելի բոյսերէ և կենդանական նիւթերէ անոնք կը պատրապէին զանազան գեղեր, սպեղանիներ և օճանելիքներ:

ԱՆԴԱՉԱԾԱՓՈԽԹԻՒՆԸ  
ԱՐ

ԹՈՇԽԱԾԱՓՈԽԹԻՒՆԸ

Նեղոսի տարեկան յորդումները յաճախ կ'աւրէին արտերու և այլիներու սահմանները, կը քչէին, կը տանէին ընտկութիւնները:

Հարկ էր զերստին որոշել սահմանները և իւրաքանչչիւրին տալ իր սեփականութիւնը: Գետին աւերումներուն տաջեւը տանելու համար՝ հարկ էր նաև հողաթումքեր շինել, ջրանցքներ բանալ, ջրամբարներ կառուցնել: Ահա ասոնք եղան պատճառ, որ Եգիպտոսի մէջ զարգանայ չափագիտութիւնը և մտնուածնդանդաչափութիւնը: Անոնց երկրաչափական տարրական գիտելիքներու, անկարելի պիտի ըլլար կառուցնել այսպիսի հսկայական գործեր, ինչպէս են օրինակ՝ բուրգերը, մեծամեծ տաճարներ և այլն:

Թուարանութիւնը, որ անբաժանելի մասը կը կողմէ չափագիտութեան, նոյնպէս բաւականին զարգացու Եգիպտոսի մէջ՝ Եգիպտացիք լու թուարանուաներ էին, բայց անոնց հաշուելու եղանակը բարդ էր և գժուար: Անոնք ունէին միայն երկութուանչան 1 և 0 ու անսոնցմով կը կողմէին ցանկացած թիւերը. օրինակ՝ 25 գրելու համար անոնք կը զրէին 2 տասը և հինգ միաւոր ( $10+10+1+1+1+1=25$ ):

Եգիպտացիք այն հին ազգերէն մէկն են,  
ԴԻՌ որ շատ հին ատենէն սկսեալ, հնարեցին  
դիրը և սկսոն գրելու Փիւնիկեցիք ասոնց-  
մէ առնելով՝ ետքը կազմեցին հնչական կամ ձայնա-  
կան այլուրնենը, որ հիմքը դարձաւ ապօգային Յու-  
նական և բոլոր եւրոպական ազգերու այլուրնին:

Եգիպտական դիրը երեք տեսակ էր՝ պատկերազիր,  
Երմական զիր և ռամկական զիր: Պատկերազիրերը  
թուղ 800 - 900 հատ էին, քրմական դիրը ասոնց  
համառատոթիւնն էր, իսկ ռամկականը աւելի պարզ  
էր: Օրինակ՝ թաջունի գտղափարը տալու համար՝ նա-  
խապէս կը նկարէին ամբողջ թաջուն մը, իսկ ետքը  
ոկասն բաւականանաւ նկարելով կտուց մը և կամ  
թաթ մը: Պատկերազիրերու և կամ մեհենապը մներու  
մէջ բոլորսկ մը կը նշանակէր արե, կիսաբոլորակ մը՝  
լուսին, մարզ մը պատկած և աչքիքը զոց՝ կը նշանա-  
կէր մահ, կերտկուր և բերան՝ կը նշանակէր ուտել  
ջուր և բերան՝ կը նշանակէր խմել և այլն:


Եգիպտական պատկերազիրերը երբեմն կը յայտ-  
նէին հնչիւն մը, երբեմն վանկ մը և երբեմն ոլ ամ-  
բողջ բառ մը և ատոր համար շատ գժուար էր անոնց  
ընթերցումը: Եգիպտական դիրերու բանալին առաջին  
անգամ գտաւ ֆրանսացի Շամպոլիոն գիտնականը  
1822 ին<sup>(\*)</sup>: Ներկայիս կարգացուած և թարգմանուած  
են զանազան լեզուներով մինչև մեր օրերը հասած  
Եգիպտական դրեթէ բոլոր արձանագրութիւնները և  
գրական մեացորդները:

Եգիպտացիք, ինչպէս և բոլոր հին ազգերը, նա-

(\*) Ռոգէտտայի մէջ (Դելքայի մէկ նիւղը) գտնուեցաւ Բար մը  
Երեք արձանագրութեամբ (մենան. ռամկ. եւ Յունարէն) Յունա-  
րէնի միջոցաւ կարդացուեցան միւսները եւ ահա այս եղաւ  
նախադուռը Եգիպտացիտուրեան եւ կամ բանալին Եգիպտական  
լեզուին: Եւրոպացի արեւելացէ զիտնականներու մէջ պատկառելի  
դիր մը կը կազմեն Եգիպտացէները:

իսապէս կը գրէին քարերու և կոմ տղիւսէ պ'նակիտներու վրայ, ապա մկան գրել արմաւենու տերեւներու և ծառերու կեզեւին վրայ, իսկ հուսկ ուրեմն պապիրոսի վրայ: Պապիրոսը բոյս մըն է, որ առենօք առատութեամբ կը բուսնէր Դելթայի ճահճահուտներուն մէջ: Եգիպտացիք կ'ուտէին այդ բոյսը, իսկ անոր կեզեւին վրայ կը գրէին: Կեզեւը շատ բարակ ըլլալուն համար՝ քանի մը չերաեր կը փակցնէին իրարու վրայ, մինչեւ որ ստանային մօտուորապէս ներկայ թուղթին թանձրութիւնը:

Պապիրոսի վրայ գրութիւնը շատ ընդհանրացանակ Հոոմի և Յունաստանի մէջ, այնպէս որ պապի-



Կմայց մը Եգիպտական գրութեան

րասի արտադրութիւնը գարձաւ հարստութեան աղբիւր մը Եգիպտասի համար: Ներկայիս ան առատութեամբ կը բուսնի միայն նուրիս մէջ: Նախ մազազութի<sup>(\*)</sup> և ապա թուղթի<sup>(\*\*)</sup> գիւտը խոպառ վանեցին դոյցն: Հրապառսկէն:

(\*) Մազազարը հնարուեցաւ Բ. դարու վեցեր և. Բ. Փոքր Ասիոյ Պերգամ բաղադրի մէջ, որ Միսիայի մայրաքաղաքն էր: Զայն կը պատրաստէին զառնուկի եւ ուլի մորրու ներքին բաղադրէի: Սաւզ բյալը նամար՝ ուս չընդհանրացաւ: Պերգամ բառէն առաջ է եկած parchemin բառը, որ կը հասնակէ մազազար:

Պերգամը հասնաւոր էր իր հնարուս գրադարանով:

(\*\*) Թուղթը հնարեցին Ուարեներ Ժ. դարու մէջ Յ. Բ.: Դախապէս կը պատրաստէին բամպակէ եւ նուրցերէ, իսկ հիմա կը պատրաստի հաեւ կարգ մը ծառերու թեփէն: Մելանը չծծելու համար խեժով կը զցեն ծակտիկները:

Եգիպտացիներու կարծիքով՝ իրենց նախահայրեառն դիր սորվեցնողը եղած է Թոու(\*) աստուածը:

Եգիպտական գրականութիւն  
ՕԳԻՊՏԱԿԱՆ  
ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Եգիպտական գրականութիւն նէն չատ քիչ բան հասած է մինչև մեր օրերը։ Ասոնք են՝ Մեռելոց զիրքը, որ բարոյական ըմբռնումներու հաւաքածոյ մըն է, քանի մըպատմուած քներ, բժշկական հատուածներ և խմատասիր ական գրուած ք մը լ. բորդ գարեն, որ կը համարուի աշխարհի ամէնահին գիրքը։ Ան կը գանուի ներկայիս Պերլինի թանգարանին մէջ։ Հոն կը գանուի նաև ի միջի այլոց նէֆերթիթի թագուհու կիսանդրին։  
Սակայն Եգիպտացիք ունէին բաւականին ճոխ գրականութիւն մը։ Բատ կղէմէս Աղեքսանդրիացու վկայութեան՝ Եգիպտական գիտութիւնը ամփոփուած էր 42 հատոքներու մէջ։ Ամէն մէկ նշանաւոր տաճար ունէր իր գրատունը, նոյնու և արքունիքը և ատոր հոմար կար առանձին պաշտօնիայ մը արքունիքի մէջ։




---

Թուղթի եւ անոր նետելող սպազրուքեան զիւր շատ նպաստեցին զրականուրեան զարգացման եւ ծաւալման։ Գիրքը, որ նախապէս միայն իշխաններու եւ նարուաններու մենասնորնին էր, մատչելի դարձաւ ժղովուրդի բոլոր խաւերուն։ Եւրոպական քառոր առաջ է եկած Պապիրոս բառէն։

(\*) Թուղթն կը համապատասխանեն Յունական Հերմէսը եւ Հայկական Տիր ասուածը, որ կը համարուէր հայր Արամազդի բարտուղարը, նշանաւորեան դպիրը եւ նարտասանուրեան նովահաւորողը։

Երբներանց ծիածանը կը համարուէր անոր զօսին։

# ԵԳԻՊՏՈՍԸ ՕՏԱՐ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՑ ՏԱԿ

## ՊԱՐՍԿԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

Պարսկական առաջին կայտրութեան հիմնագիր Կիւրոսը, Լիւդիան և Բարելասասանը նուաճելէ ետքը, ծրագրած էր նաև արշաւանք մը գէպի եղիպտոս, բայց վաղահաս մահը արգելք եղաւ ասոր։ Այդ ծրագիրը իրագործեց անոր որդին Կամբիզ, որ ահապին բանակի մը գլուխ անցած՝ 525 թուին Ն. Ք. արշաւեց Եղիպտոս։ Օրուան փորուսն էր Փաամենիթիկոս Գ.ը, որ քաջաբար երաւ պաշտպանելու իր գահը։ Իր նուխորդը մերժած էր իր ազնիկը կնութեան տալ Կամբիզին և այս պարագան մասնաւորագես գայրացուցած էր Կամբիզը։

Ճակատամարտը անցի ունեցաւ Պելիւզի մէջ։ Պարսիկները գիմած էին խորամանկութեան։ Անոնք իրենց առաջին շարքի զինուորներէն շատերուն գիրկը տուած էին մէկ մէկ կատու։ Արդէն սորվեցանք, որ կատուն սրբազնն կենդանի մը կը նկատուէր Եղիպտոսի մէջ և հետեւաբար զայն սպաննելը մեծ մեղք մըն էր։ Եղիպտոսի զինուորներէն մաս մը հրաժարեցան կառեւէց։ քաջաբար կռուեցան միայն վարձկան զինուորները, որոնք մեծ մասամբ Յոյներ և Լիրիացիներ էին։

Փաամենիթիկոսը պարտուեցաւ և իր բանակին մնացորդովը քաշուեցաւ ու ամրացաւ իր մայրաքաղաքին մէջ։ Կամբիզ նախ պատուիրակներ զրկեց Փաամենիթիկոսի մօտ և առաջարկեց անոր անձնատուր ըլլալ։ Փաամենիթիկոսը, ոչ միայն անձնատուր

չեղաւ, այլ և սպաննել տուաւ. Կամբիզի պատուիրակ-ները, Զայրացաւ Կամբիզը այդ արարքին վրայ, յար-ձակմամբ տուաւ քաղաքը և փարաւոնն ալ գերի բռնեց:

Դժբախ Փասենեիշիկուը իր աչքերով տեսաւ, թէ ինչպէս իր աղջիկը սրկունու զգեստներ հազած շուր կը կրկր Պարսիկ զինուրներու համար: Տեսաւ իր որդին, որ 200 ազնուական երիտասարդներու հետ կապիապուած՝ կը տանիին զլխատելու: Տեսաւ նաև, թէ ինչպէս իր բարեկամներէն մեկը, անեն ինչ կոր-սլեցուցած, ցնցոնիներու մեջ, ողորմութիւն կը իրներկր Պարսիկներէն: Այս վերջին տեսարանին վրայ ան սկսաւ դառնապէս լավ:

— Դու չլացիր աղջկանդ եւ որդուդ դժբախ-սուրեկան վրայ, զարմացմանը շատ Կամբիդ, ի՞նչպէս կուլսս բարեկամի մը բշուառութեան վրայ:

— Բարեկամի մը վրայ տակաւին կրնամ լալ, պատասխանեց դժբախ բազառոր, բայց իմ անձնա-կան վիշտը այնուան մեծ է, որ արցունիքները անրա-ւական են զայն արտայայտելու:

Այս պատասխանին վրայ, խոտախոր Կամբիդն անզամ զրաշարժուեցաւ եւ հրաման ըրան, որ չզը-խատեն փարաւոնի որդին, բայց արդին ուշ էր, զլխահատումը արդին սկսած էր եւ առաջին անզամ զլխահատուած էր անոր որդին: Այս միջադեպին ետք՝ Կամբիզը ատեն մը պատուով պահեց Փասեն-եիշիկուը իր մօս եւ Եգիպտոսին մեկնելին առաջ՝ զայն ալ սպաննել տուաւ:

Եգիպտոսէն Կամբիզը կազմակերպեց երեք արշա-ւանքներ, որոնք ամէնքն ալ մէկ մէկ ձախողութիւն-ներ եղան: Ան նախ գումարտակ մը զարք զրկեց գէպի Լիբիական անապտալ՝ կողոսպտելու համար Ամսնի տա-ձարին հարուստ գանձերը, բայց գումարտակէն ոչ ոք

վերագործաւ. զինուորները մնացեր էին աւագակոյտի  
տակ և չնչոնեղձ եղեր:

Եաքը ան ծրագրեց արշաւանք մը գէպի Կարքա-  
գեն, որ Փիւնիկեան հարուստ վաճառաշահ քաղաք  
մըն էր Միջերկրականի տփին, հիւսիսային Ափրիլէի  
մէջ: Աս ալ չյաջողեցաւ, որովհետեւ Փիւնիկեան նու-  
ռերը, որ իր բանակին պաշտը կը կրէին, բացար-  
ձակապէս հրաժարեցան կարթագենի գէմ երթուլ, իսկ  
իր սեփական նոտերը չափազանց անբաւական էին  
այդպիսի ձեռնարկի մը համար:

Հուսկ ուրեմն ան կազմակերպեց արշաւանք մը  
գէպի Եթովպիա, բայց առ ալ եղաւ կատարեալ ձա-  
խողութիւն մը. զինուորները անսպատի մէջ մոլոր-  
ուեցան: և զիրար կերան:

Կամբիդի վերադարձը երովական անյաջող ար-  
շաւանիկն զրոգալիպեցաւ Ապիսի տօնին նև: Ամրող  
եզիստուր ուրախութեան և ցնծուրեան մեջ իր այդ  
տօնին առիւ: Այս պարագան կարծես աւելի ցրտ-  
գրրողեց զայն: Եզիստական աստուածներու անրա-  
րեացականութեամբ վերացրելով իր ձախորդութիւն-  
ները՝ ան շատ մը անզրութիւններ բրաւ և անեն  
տեսակ նեղութիւններ տուաւ եզիստացիներուն: Իր  
անաբուն վրայ հանդիպած յուշարձանները և կուռները  
կործանեց, տաճարները կողոպտեց և մեծաւեծ վճա-  
ներ հասցուց երկրին:

Նախքան Պարսկաստան մնկնիլը՝ ան նեղոսի ձախ-  
ութին, այն տեղը, որ ներկաւիս կը կոչուի Քուր-ել-  
նաւա, չինեց բերդ մը՝ յարակից ամրութիւններով  
երկրասպահ Պարսիկ զինուորներու համար: Ան հան  
բնակեցուց նաև Բարելոնէն բերած գերիները և ահա  
այդ պատճառով ան կաչուեցաւ նոր Բաբելոնի: Անկէ  
հիմու մնացած է միայն մէկ տշտորակը:

Պարսկական տիրապետութիւնը ընդմիջումով

միասին տեսաց մօտաւորապէս 200 տարի։ Եգիպտացիք, Յոյներու զրդմամբ, քանի մը անգամ ազատամբեցան և անգամ մը նոյնիսկ յաջողեցան վտարել զանանք իրենց երկրէն և վերականգնել իրենց ազգային անկառիութիւնը, բայց ատիկա երկար չտեսեց, հաղիւ վաթառւն տարի։

Աշակէս Գ. Պարսից թագուորը, վերստին իր գերիշխանութեան ենթարկեց Եգիպտասոր։ Եգիպտացիք զինքը նախառակրու համար, անուանած էին «էշ»։ Փոխադարձ հեգնանքի համար, Արտաքսէս էշ մը դնել տուու Ապիսի տաճարը և ինքը անձամբ տառուածային մեծարանքներ մատոյց այդ իշուն, իսկ Ապիսը մորթել տալով՝ կերակուրներ պատրաստել տուու իր խնջոյքին համար։

Պարսկական այս երկրորդ տիրապետութիւնն ալ իր կարգին կարձատե եղաւ։ Պարսիկները վերագրուեցին զայն՝ կարծես Մակեդոնացիներուն յանձնելու համար։



# ՄԱԿԵԴՈՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ<sup>(\*)</sup>

**ՊՏՎԱՅՄԵՑՆ**

**ՀԱՐՍՈՒԹԻՒՆ**

(323-30 Ն. Ք.)

ուստ ըլլալով դէպի ուսրեցին Մակեդոնացիները և մեծ քրմապետը Մակեդոնացին աշխարհակալը «Զամի որդի» և «Եգիպտակի փրկիչը» հռչակեց։

**Աղեքսանդրը<sup>(\*\*)</sup>**

շատ մեզմ վարուեցաւ Եգիպտացիներու հետ և ամէնեւին չլիրաւորեց անոնց կրօնական և աղգացին զգացումները, ինչպէս ըրածէին Պարսիկները։ Ան յարգանքով վերաբերուեցաւ Եգիպտական կրօնքին հանգեպ և նոյնիսկ ուխտի գնաց Ամանի տա-

Պարսիկներէն ետքը 331 թուին Ն. Բ. Եգիպտաս մուտք գործեցին Մակեդոնացիները Աղեքսանդր Մեծի գլխաւորութեամբ եղիպտացիք տաելութեամբ լեց։ Պարսիկները՝ ցնծութեամբ դիմա-



**Աղեքսանդր Մեծ  
(333-321 Ն. Ք.)**

(\*) Մակեդոնեան կ'ինայ Պալքանեան քերակղու մէջ եւ կը տարածուէր Պարիմօն գետէն մինչեւ Թիֆրին (Ալպանիա)։ Երկիրը

**Ճարը:** Միջերկրականի տվին և Մարեօրէս լիճին կողքին, շինեց նոր քաղաք մը, որ իր անունով կոչուեցաւ Աղեքասնդրիս: Այս քաղաքը, չնորհիւ իր աշխարհագրական սքանչելի գիրքին, շատ շուտով մեծացաւ, ճոխացաւ և դարձաւ համաշխարհային վաճառականութեան երկրորդ կեզրոնը, առաջինը ըլլալով: **Հոռմը:** Աղեքասնդրիսն այնուհետեւ մօտաւորապէտասը դար եղաւ եղիպտոսի մայրաքաղաքը, մինչեւ Արաբներու գալը: Բնակչութեան մէկ ստուար մասը կը կազմէին Յոյները և Հրեաները, որոնք ունէին բնակութեան համար իրենց յատուկ թաղերը:

հարուս էր անսաներով եւ արօտանեղներով: Բնակիչները ազգակից էին Յոյներուն, բայց կու էին եւ յետամեաց:

(\*\*) Աղեքասնդրը Փիլիպպոսի ուղին էր եւ զան բարձրացաւ 20 տարեկան հասակին մէջ: Հայրը անոր զասիարակուրիսը վաստան էր Արխանոտելին, որ հին աշխարհի ամենամեծ իմաստակւեն էր եւ գիտութիւն:

Ո.Ե հին աշխարհի ամենամեծ աշխարհակալն է, որ բանի մը սարուայ մէջ հիմնեց այնօպիսի լոյնածաւալ կայսրուրիսն մը, որ կը սարածուէր Պայկանակելէն միջեւ Խելոս եւ Սեւու Կասպից ծովերէն մինչեւ Պարսից ծոցը՝ մայրաքաղաք ունենալով Բարելոնը:

Ո.Ե չէր հմանիր արեւելեան այն աշխարհակալներուն, որոնք իրենց ետեւէն կը ձւին միայն աւերակներու ու դիակներու կոյսեր, ինչպէս օրինակ Ասորեսանի թագուցուները: Ո.Ե անօգուտ եւ աննպատակ արիւն չքափեց, վեհանձնօրին վարուեցաւ պարտեպիներուն նէս: Իր գրաւած վայրերուն մէջ շինեց բազմարին բաղաբներ, համբաներ, ցրուցքներ, գետեր, լիներ եւ ծովեր լեցուց հաւերով: Յունական բաղաբակրուրեան սիրանա՞ ան ջանաց այդ բաղաբակրուրինը տարածել արեւելիքի մէջ:

Ո.Ե նաև ան առ արժանիքներ ունէր, բայց զժբախտաբարցակոն էր, անզուսայ եւ բիչ մը աւելի անձնատուր եղած գիտաբուրքի: Անոր համար ըստւած է. «Աղեքասնդրը սիրեց հին աշխարհին, բայց չկրցաւ սիրել իր անձին»:

Ո.Ե մեռաւ Բարելոնի մէջ զերմախտէ 33 տարեկան հասակի մէջ: Անոր հիմնած կայսրուրիսն նոյն արագուրեամբ բայխայուցաւ, ինչ արագուրեամբ որ կազմուած էր:

Աղեքսանդրը՝ Եղիպատոսէն մեկ-  
գուշական ս.. նուէ տառաջ՝ Եղիպատոսի կառա-  
սաց Եթ վարիչ կարգուծ էր Պաղմէնու  
Զօրավարը, որ իր մահրիմներէն  
մէկն էր: Ասիկա ծագումով բուն մակեդոնացի էր և  
ազնուական ընտանիքէ մը: Աղեքսանդրի վազահա-  
մահէն ետքը՝ երբ անոււանի զօրավարները բա-  
կան իրարու հետ կառւիլ ժառանգութեան համար,  
Պաղմէսոն ալ սկառ ինքինքը նկատել ինքնից-  
իսոն և Եղիպատոսին խսկական աէրը: Այս հանգումուն-  
քով ան գրաւեց Պաղեստինը և միացուց իր պետու-  
թեանը: Պելիւզի մէջ յաղթեց Պենդիկասին, որ Աղեք-  
սանդրի ժառանգներուն և պետութեան խնտամկալն  
էր և այդ հանգումանքով կ'ուզէր իր իշխանութեան  
հնթարկել միւս բաժնեկից զօրավարները:

Աղեքսանդրը՝ իր մահէն տառաջ՝ ցանկուրիւն  
յայտնած էր բաղուիլ Եղիպտոսի մէջ: Պերդիկաս իր  
հիւ բերած էր հաւեւ անոր մարտինը հոն բաղելու  
ճայատակով: Պարտութենէն ետք՝ Աղեքսանդրի մար-  
տինն ալ ինկա յաղրական Պտղուենուի ձեռքը, որը  
յայտնի չէ, թէ ուր բաղած է զայն: Մինչեւ օրս եղած  
պեղումները ապարդին անցան:

Ուսանի կ'ենթարկնեն, որ ան բաղուած պիտի ըլ-  
լոյ Արև անապատի Ամոնի տաճարին ներթնաւան  
մէջ, իսկ ուրիշները կ'ենթարկնեն, որ ան բաղուած է  
Աղեքսանդրիոյ այն մասին մէջ, ուր հիմա Արքարի-  
նի մզկիրն է: Այդ մզկիրը նախասպէս եղած է Եղիպ-  
տական տաճար մը և. ապս եկեղեցի: Հոն բաղուած  
և հաւեւ Աղեքսանդրիոյ պատրիարք Ա. Անաստար:

Աղեքսանդրի դամբարանը վերչին անզամ այցե-  
լած է Սեպտիմոս Սեպիւ կայսերը և դամբարանին  
մուտքն ալ խնամքով ծեփած, որպէսզի ոչ ո՛վ այլուս  
երբայ և խանգարէ մեռեալին հանգիսը:

Ինչպէս նախապէս զսած ենի՝ Աղեմանդր մեռա  
Բարեկոնի մէջ: Բարեկոնի իր դամբարանը, որ գեղա-  
նկար զործ մըն է, ներկայիս կը գտնուի Կ. Պողոյ  
քանգարանին մէջ եւ խնամքով կը պահուի ապակեայ  
փեղկերու տակ:

Պերգիկասին յաղթելէ ետքը՝ Պաղոմէոսը թագ  
կասեց իր գլւսին և ինքզինքը «թագաւոր Եգիպ-  
տոսի» հոչակեց, բայց անոր գահը հաստատուն եղաւ  
միայն Խղսոսի<sup>(\*)</sup> ձակատամարտէն ետքը (301 Ն. Ք.),  
ուր վերջնականապէս որոշուեցաւ Աղեքսանդրի կայ-  
արութեան բախտը: Ան բաժնուեցաւ երեք որոշ պետու-  
թեանց՝ Մակեդոնիա Ցունտատանի հետ միասին, Եգիպ-  
տոս Պաղեստինի հետ միասին և Սելեւկիա: Ասոր մէջ  
կը մտնէին Ասորիքը, Միջագետքը, Փոքր Ասիան,  
Հայաստանը և այլն: Եգիպտական գահուն վրայ՝ ան  
և իր անմիջական յաջորդները՝ ջանացին Եգիպտիա-  
նալ և տեղացիներուն այն գտղափարը ներշնչել, թէ  
ոչինչ փոխուած է Եգիպտոսի մէջ փարաւոնեան շրջա-  
նէն, բայց եթէ միայն արքայական հարստութիւնը:  
Անոնք ընդհանրապէս շատ մեղմ վարուեցան Եգիպտ-  
տացիներու հետ: Իրենց ազգային կրօնքին մէջ մնա-  
լով հանգերձ՝ անոնք յարգանքով վերաբերուեցան  
Եգիպտական կրօնքին հանդէպ:

Պաղոմէոս Ա. եղաւ նաև շինարար թագաւոր մը:  
Վերին Եգիպտոսի մէջ շինեց իրեն համար երկրորդ  
մայրաքաղաք մը, որ իր անունով կոչուեցաւ Պտղո-  
մայիս: Այս քաղաքը, ըստ Ստրաբոնի, այնքան գեղե-  
ցիկ էր և փարթամ, որ կրնար մրցիլ թէրէի հետ և  
նոյն իսկ գերազանցել: Նորոգել տուաւ Մեմֆիսի  
Սերապիոն տաճարը, և նոր մըն ալ շինեց Աղեք-  
սանգրիոյ մէջ, առաջինէն շատ աւելի գեղեցիկ և  
շքեղ:

(\*) Խպոս Փոխիգիական բաղաք մըն էր:

Մահէն երկու տարի առաջ՝ ան հրաժարեցաւ գահէն և իր տեղը թագաւոր պատկել տուաւ իր երկրորդ որդին, որ պատմութեան մէջ յայտնի է Պտղոմէոս թ. եղբայրակը անունով։ Այս հարստութեան բոլոր թագաւորներն ալ կոչուած են Պտղոմէոս, իսկ թագուհիները՝ Բերենիս, Արսինօս և Կլիոպատրա։

**ՊՏՂ.ՈՄՔՈՍ Բ.**


**ԵՎ.ԹՅ.ՅՐԱ.ՍԷՐ**  
(285-247 Ն. Թ.)

Ան եղբայրասէր կոչուած է հեղանակի համար, որովհետեւ սպանվել տուած էր և կամ այլ և այլ պատրուակներով հեռացուցած էր իր եղբայրները ու գահին մերձաւ-

ւոր ժառանգորդները,  
որպէսզի գահը չխլեն  
իր ձեռքէն։ Զնայելով  
ասոր՝ ան եղաւ լուած  
թագաւոր մը և Եգիպտ-  
տոսը իր օրով ունե-  
ցաւ շատ բարդաւաճ  
վիճակ մը։ Հայրը սը-  
խալած չէր իր ընտ-  
րութեան մէջ։

**ՊՏՂՈՄԷՈՍ Բ.Ը**

աւարտեց Աղեքասն-  
դրիոյ փարոսի շինու-  
թիւնը։ Այդ փարոսը<sup>(\*)</sup>  
համարուած է հին աշ-  
խարհի եօթը հրաշա-  
լիքներէն մէկը։ Շի-  
նեց բաղմաթիւ ջըր-  
անցքներ, ճամբռներ  
և այլ շինութիւններ,



Աղեքասնդրիոյ փարոս

(\*) Այս փարոսը աս անգամ ցնցուած է Երկրաշարժերէ։ Վեցնականապէս կործանուած է 1303թ։ Փարոսին հարաբապէն էր Սոսորէտ։

ինչպէս նաև նոր քաղաք մը, որ իր կնոջ անունով կոչուեցաւ Արսինօհ. հիմա կը կոչուի Սուեզ:

Պաղոմէոս Բ.ը քաջալերեց գպրութիւնը: Ինք զի՞նքը կը շրջապատէր գիտուններով և գրադէմներով: Անոր յանձնաբարութեամբ Մանեսոն(\*) քուրմը գրեց Եգիպտոսի ամբողջական պատմութիւնը, մինչեւ իր օրերը:

Պաղոմէոս Բ.ը հիմնեց մեծ գրատուն մը և հաւաքեց մօտաւորապէս 700,000 ընտիր գրքեր զանազան լեզուներով: Առ Պաղեստինէն բերել տուաւ հօթանասուն յունագէտ լաբիներ և զանոնք արգելափակելով առանձին առանձին խցիկներու մէջ՝ թարգմանել տուաւ Ա. Գիրքը Եբրայեցերէնէն Յունարէնի: Ետքը այս թարգմանութիւնները իրարու հետ համեմատուեցան և ընտրուեցաւ անոնցմէ լաւագոյնը: Ա. Գրքի այս թարգմանութիւնն է ահա, որ կոչուած է Եօրանասնից թարգմանութիւն: Անկէ ետքը թարգմանած են միւս քրիստոնեայ աղջերը:

Ա. Մեւրով և Ա. Սահակ, քեւ Ա. Գիրքի մեկ մասը արդեն բարգևանած էին Ասորերկնելեն, բայց ետքը զայն սրբագրեցին Եօրանասնից բարգևանութեան վրայ եւ մեացեալ մասերն ալ բարգևանեցին իրենց աւագ աշակերտներու օգնութեալք: Հայկական բարգմանութիւնը այժման գեղեցիկ է եւ հաւատարիմ Եօրանասնից բարգևանութեանը, որ օսարեներկն իսկ կոչուած է «քրազուիի բարգմանութեանց»:

<b>ՊՏՂՈՄԷԹՈՍ Գ.</b>	<b>Զայն կը համեմատեն Ռամսէս</b>
<b>ԷՎԵՐԹԻՑ</b> (247-222 Ա. թ.)	<b>Բ.ի հետ, ստկայն ասոր զի՞նուու-</b> <b>րական փառքն ալ չափազան-</b> <b>ցուած է, ինչպէս էր Ռամսէսինը:</b> <b>Ան իր հօրմէն ժառանգեց</b>

(\*) Մանեսոնի աշխատութիւնը դժբախտար կորուած է եւ անկէ միայն բանի մը հատուածներ հասած են, այն ալ ուրիշ նեղինակերու միջոցաւ:

պահեստի մեծ գումար մը, զօրաւոր բանակ մը և նաւատորմիղ մը: Անցած իր բանակին գլուխը՝ ան նախ յարձակեցաւ Սաորիքի Սելեւկոս Բ. թագաւորին վրայ, որ իր Բերենիս քրոջ ամուսինն էր և դաւագրութեամբ սպաննած էր զայն: Յաղթեց անոր, իսկեց անեկէ քանի մը կարեւոր վայրեր և ապա անցաւ տիրելու Եգիշականի կղզիներուն, բայց հոս իր նաւատորմիղը երկու անգամ պարտութեան մասնուեցաւ Յունական նաւատորմիղէն Հռոդոս և Անդրոս կղզիներու առջև և ինքը ձեռնունայն վերագարձաւ Եգիպտոս:

Այս անյաջողութենէն ետքը՝ ան մէկ երկու անգամ դարձեալ արշաւեց Սաորիք, կրկին յաղթեց Սելեւկոսին, անցաւ Եփրատը, յառաջացաւ Առաջաւոր Սաորոյ մէջ և վերագարձաւ Եգիպտոս անբաւ հարստութեամբ: Վերջին արշաւանքէն վերագարձին՝ ան բերաւ իր հետ նաև այն սրբազն անօթները և դրօները, զոր կամրիղ կողոպատճ էր Եգիպտական տաճարներէն: Ժողովուրդը ցնծութեամբ գիմաւորեց զինքը և երախտագիտաբար անոր տուաւ «Եվերժէտ» տիտղոսը, որ կը նշանակէ բարեկործ: Սելեւկոս Բ.ի հետ կնքած հաշտութեան համաձայն՝ իրեն մնացին Փիւնիկէն, Պաղեստինը, Կիլիկիոյ մէկ մասը և հիւսիսային Սուրբիան: Լիբենդոս քաղաքը, Միջերկրականի ափին, իր անունով կոչուեցաւ Պտղոմայիս(\*):

<b>ՊՏՂՈՄԻԿՈՍ Ե.</b> <b>ԽԳԻՒՓԱՆ</b> <b>ԱԱՎՈՐԱԿԱՆ ԴԱՄՆԱԼ</b>	<b>Եվերժէտէն ետքը՝ Պտղոմեան</b> <b>հարստութիւնը ոկտավ հետզհետէ</b> <b>տկարանալ և իյնալ: Ամէնանող-</b> <b>կալի ոճիրները այլեւս սկսան</b> <b>սովորական դառնալ արքունիքի մէջ:</b> Պտղոմէսս Ե.ը
--	---

(\*) Այդ բաղաբը նիմա կը կոչուի նաև Ակր կամ Աքիա: Նշանաւոր է իր ամրութիւններով: Հոն հաստատուած էին Ս. Յովհաննու նիւրբնկալ ասպետները եւ ահա այդ պատճառով ալ կը կոչուի նաև Ս. Փան ա՛Ակր:

անչափահաս էր, երբ իր հայրը մեռաւ: Ան ունէր հինգ խնամակալ, որոնցմէ արժանաւորը միայն Արքասոմինն էր և որուն, սակայն, մոլեխինդ տուաւ ու մեռցուց:

Պաղոմէս Ե.Ը առաջինը եղաւ. Պաղոմեան արքաներէն, որ հանդիսաւոր կերպով թագադրուեցաւ Մեմփիս, Փքանի տաճարին մէջ և թոյլ տուաւ, որ զինքը մեծարեն, իրը աստուածային մը, ինչպէս կ'ընէին հինգարաւոններուն: Այնուհետև իր յաջորդները հետեւեցան իր օրինակին և գահակալութիւնէն ետքը՝ հոնդիսաւոր կերպով կը թագադրուէին Մեմփիսի մէջ: Թագադրութեան ատեն անոնք հագուած կ'ըլլային հինգարաւոններուն պէս:

**ՊԵՌԱՋՆԵԼ** տուաւ իր մայրը, որ  
**ՊԵՌԱՋՆԵԼ** տուաւ իր իրեն: Բնչաքաղ-  
ցութիւնէ մղուած՝ ան կողոպտեց  
Աղեքսանդր Մեծի դիակը՝ հանելով զայն սոկէ գագա-  
զէն և զնելով ապակեայ գագաղի մը մէջ:

**ԿՈՐՃԱՆԵԳ** Թէրէն, որ ապստամ-  
**ՊԵՌԱՋՆԵԼ** տուաւ իր և ժողովուրդն ալ ցրուեց:

**ԼԱԹԻՒԹ** Ատկէ մօտաւորապէս կէս դար  
ետքը՝ սոսկալի երկրաշարժ մը  
աւերակներու կոյտի վերածեց վաղնջական եգիպտոսի  
փառապանծ մայրաքաղաքը:

**ՑՈՒՂԻՈՍ** Կեսարին հաճելի ըլլու-  
**ՊԵՌԱՋՆԵԼ** լու համար՝ ստորնաբար սպան-  
նել տուաւ Պոմպէոս Զօրավարը,

երբ այս վերջինը, հետապնդուելով Կեսարէն, մօտեցաւ  
Աղեքսանդրիոյ ծովափին և արտօնութիւն խնդրեց

ցամաք ելլութւ։ Պոմպէոսը և զած էր իր բարերարը և զինքը դահ բարձրացնողը<sup>(\*)</sup>։

**ԱԼԵՈՊԱՏՐԱ. Դ.** Պաղոմեան հարստութեան վերաբեր ջինը և զած կլեոպատրա Դ. թառուհին, որ թէև խելացի, գեղեցիկ, կնոջական արտակարգ հրապոյրներով օժտուած, բայց խորումանկ էր, ներգամիտ, անգութ և միջոցներու մէջ խարութիւն չդնող։ Ան Պաղոմէոս ԺԲ. ի քրյուն էր, գաճակիցն էր և ամուսնացած էր անոր

(\*) Կեսարը տակաւին եզիպտոս չհասած՝ լսեց Պոմպէոսի մահը սառտիկ տիրեցաւ ու լացաւ։ Շատ բեղ յուղարկաւորութիւն քարի հակառակորդի դիակին, իսկ այդ սորին սպանելուրեան հեղինակ՝ Պտղոմէոս ԺԲ. րորդն ալ հալածեց զանէն, որ իր փախուսի համբուն վրայ, ջրանեղա եղաւ։

Եզիպտոսն Կեսարը անցաւ Փոքր Առիա, ուր Զելայի մէջ յաղըեց Փառանակէսին, որ նորէն սկսեր էր զլուխ բարձրացնել եւ ծերակոյշին գրեց նետեւեալ նշանաւոր խօսերը. «Եկի, տեսի եւ յաղըեցի»։

Փառնակէսին յաղըելէն եքը՝ ան Ալիրիկէի եւ Սպանիոյ մէջ յաղըեց նաեւ Պոմպէոսի կուսակիցներուն եւ յաղրական վերադաւ Հռոմ։ Ներակոյըր զինքը բնուրեց նախ տար տարուայ համար եւ ապա զիեանս իշխանապես՝ անոր անձին վրայ կեղրոնացնելով հանրապետուրեան բոլոր բարձրազոյն պատօնները եւ նոյնիսկ բրմապետուրենքը։ Ան իրաւունք սացաւ կրելու ծիրանի եւ իրականուրեան մէջ եղաւ բազաւոր մը առանց բազի։

Կետարը նկարագրով չափազանց վնասական էր, հաստատակամ, արդարակորով եւ վեհանձն. ուներ չափազանց խորաքափանց միտք մը։ Շատ վեհանձնօրէն վարուեցաւ իր հակառակորդներուն հետ։

Անոր վարչուրինը կրնար շատ օգտակար ըլլալ պէտուրեան ու ժողովուրդին համար, բայց դժբախտաբար երկար չտելեց եւ ինկաւ նոյնիսկ ծերակոյշին մէջ՝ դաւադիրներու հարուածներուն տակ։

Դաւադիրներու մէջ կը գտնուէր նաեւ իր նոգեզաւակ բրուտոր։ Կեսարը նանչաւ զինքը. «Եւ դու, որդեակ իմ Ծրուտո», ըստ եւ ծածկելով երեսը իր ծիրանի բզանցովը, արիւնաքարաքի եւ բաւազլոր ինկաւ Պոմպէոսի կիսանդրիին պատուանդանին առջեւ 44 բուխն ն. Ք.։

հետ: Սակայն հալածուած էր գահէն և թաքստոցէ թաքստոց կը տեղափոխուէր շարունակ ձեռք չինաւ- զու համար: Երբ Յուլիոս Կեսարը՝ հետապնդելով Պոմպէոսը՝ Եգիպտոս մտաւ, լուր դրկեց Կլէոպատրա- յին, որպէսզի իրեն ներկայանայ:

Կղեռպատրան ձկնորսի մը նաւակով եւ մուր զիշերով մօսեցաւ պաշտին: Իր սպասաւորը՝ զինքը կապերի մը մէջ վարչուած՝ բարձրացուց մինչեւ պաշտին պատուհանը, ուրիշ մէկ ոսիւնով ան ցա- լից ներ: Հազիւ ինքինը զժնելով Կեսարի ներկա- յուրիսն՝ ան մէկից ձկնոց կապերը եւ սկսա- կրգել ու պարել: Կեսարը այդ ամեն 54 տարեկան եր եւ ճաղաս, իսկ Կղեռպատրան 21 տարեկան: Զնայելով իր բաւականին յառաջացեալ տարիին՝ ան առաջ ին իսկ վայրկեաննեն հրապուրուեցաւ անկ: Մինչ այդ՝ բոլոր ճակասներու վրայ անպարտելի այդ զօրավարը՝ պարտուեցաւ կնոցմէ մը եւ դարձաւ ամոր զերին: Կղեռպատրան համոզեց Կեսարը, որ ինքը Վենիսի սերունդին է: Կեսարը զինքը վերահաստակց զահին վրայ, զահակից տաղով ամոր իր պատիկ եղ բայրը՝ Պտղոմեոս Փ. Ն. ը, որ տակաւին դեռասի պատանի մըն- եր: Շատ չանցած, սակայն, Կղեռպատրան բունաւորե- լով սպաննեց զայն, որպէսզի աւելի ազատ ըլլայ:

Կեսարի գժրախտ մահէն ետքը՝ Կլէոպատրան ջա- նաց և յաջողեցաւ հրապուրել նաև Անտոնիոս Զօրա- վարը, որ կեսարի մահէն ետքը, ամէնաազդեցիկ մարդն էր Հռոմի մէջ և նոր կազմուած Բ. Եռապետութեան մէկ անդամն էր:

Անտոնիոսը բիրս զինուոր մըն եր եւ բոլորովին զուրկ այն արծանիքներին, որոնցնով օժուած եր Կեսարը: Ան յափազնեց զեղսի կեանք կ'անցներ եւ պարտերու մէջ խեղդուած եր: Օր մը՝ իր շխուր ե- ղած մէկ սպանուն՝ ընկերակիցները ամոր ըսին.

«Եղիպտոսը հարուս երկիր է, երբանի կորևելի Կղեռպատրայի գլուխը եւ խախմանիներ ընկելի»:

Անտենիոսը հաւանեցաւ. եւ շուր դրից Կղեռպատրային, որ իրեն ներկայանայ Տարունի մեջ, բացատրութիւն տաղու համար իր ընթացքին մասին:

Կղեռպատրան ուրիշ բան չէր կրնաւ ընկել, բայց երեւ երբալ: Ան զնաց չափազանց շինու նաւով մը որու ցոռուկը եւ բիսիները ոսկեզօծ էին: Ինքը չափազանց շինու հազուած՝ ոսկերել անպինվանին մը տակ եւ ընկեղմանած բարիշեայ բարձերու վրայ՝ աւելի կը նմաներ դիցունու մը, քան առլորական բացունու մը: Չորս պանուած մանկատիկներ անընդհատ կը հովանարկեն գիելքը: Խունելի եւ զանազան անուշահոտութեանց բուրմուճքը հնոուեն կը գցուիր մարդոց հոսուելիքը:

Ս. յս ժեսարանին առջեւ՝ Անտենիոսը, աւելի յան կեսարը, հրապուրուեցաւ անկե, մոոցաւ իր դաստիորի հանգանանին ըրբը եւ դարձաւ ամբաստանալին գերին:

Անտենիոսը այնուհետեւ այինու չզատուեցաւ Կղեռպատրային եւ Եղիպտոսը ըրաւ իր մշտական բնակավայրը եւ պաշտօնատեղին(\*):

Եղիպտոսսէն ան արշառանք մը կազմակերպեց գէպի Պարթևաւատան, ցանկանալով ձեռք բերել զինուուրական փառք մը և յդփառնալ այնտեղի հարուստ գանձերով: Բայց այս արշառանքը եղաւ կատարեալ ձախողութիւն մը և ան կորոգլուխ վերադարձու եղիպտոսս: Ան իր անյաւջոգութեան գլխաւոր պատճառը կը համարէր Հայոց Արտաւագդ Բ. Թագաւորը, որ Տիգրան Մեծի որդին էր: Արտաւագդը յօժարակամութիւն էր յայտնած օգնելու իրեն, իբր Հռոմի դաշնա-

(\*) Հռոմի արեւելեան նահանգները ենթակայ էին իրեն, իսկ արեւմեանը՝ Ռիտաւեանուին:

կիցը, եթէ ան հետեւէր իր խորհուրդին։ Սակայն Անտոնիոսը անգունած էր Արտաւազդի խորհուրդը և Արտաւազդն ալ չէր օգնած անոր։

Քանի մը տարի ետքը՝ ան մասնաւորապէս նոր արշաւանք մը կազմակերպեց դէպի Հայաստան՝ նպատակ ունենալով վրէժինդիր ըլլալ Արտաւազդէն։ Զանազան կեզծ ու պատիր խոստումներով և բարեկամական դիմակի տակ՝ ան վերջապէս յաջողեցաւ համոզել Արտաւազդը, որ իրեն երթայ, իրը թէ դէպի Պարթեւաստան նոր արշաւանքի մը ծրագիրը մշակելու համար։ Հակառակ մարդկային ամենայն օրինաց, ան, շղթայեց զի՞նքը ոսկէ շղթաներով և անոր ընտանիքին հետ միասին դերի տարաւ Եգիպտոս և ընծայեց Կլէոպատրային։ Իր հռոմէտական ընչաքաղցութեամբ՝ ան չմոռցաւ, ի հարկէ, լաւ մը կողոպտել Հայաստանը, ի միջի այլոց՝ ան տարաւ նաև Երիզայի հռչակաւոր մեհեանի Անահիտ դիցուհու արձանը, որ համակ ոսկի էր։

Իր այս անիստունակ յաղբուրեան իր յիշաւակ՝ Անտոնիոսը ոսկի եւ արծարկ դրամներ(\*) կոխել տուաւ, որու մեկ կողմը կը ներկայացներ իր զուխը եւ առցեւը Հայոց արքայական քազը այսպիսի արձանագրուրեամբ։ «Անտոնիոս Հայաստան պարտեալ», իսկ միւս կողմը Կլէոպատրային պատկերեամբ։ «Քազաւորներու քազունի Կլէոպատրային» մակագրութեամբ։

Կլէոպատրային ունեցած իր զաւակներեն մեկը՝ ան հայաստանի քազաւոր անուանեց եւ զայն կը

(\*) Պարունակ ոսկի եւ արծար դրամներու հիմք կը կազմէր փիւնիկեան դրամը, որ այդ ատենեները շատ տարածուած էր Միջերկանիկեանի աւազանին մէջ։ Դրամին մէկ կողմը նախապէս Կ'ըլլաց Աղեքուանիդր Մեծի պատկերը, ապա Պտղոմէոս Սուտերինը եւ ապա օրուան քազաւորինը։ Դրամին միւս կողմին վրայ՝ սովորաբար կը ներկայացներ երկու խուրծ ցորեն։

հազուեցներ հայկական արքայազունի մը տարազով:

Մեր դժբախ գրազէս բազառորը, յանի մը տարի զերի մնալի ետքը, զի խառուեցաւ: Ուրիշ վարկածի մը համաձայն՝ ան խեղուած է եւ զիշեր առևն ծովը նետուած Ոկտախանոսի յաղրական մուտքեն յանի մը օր առաջ:

Անտոնիոսի չոփազանց գոյթակղալի կեանքը  
Կլէոպատրայի հետ, սաստիկ գմբոհութիւն առաջ բերած էր իր զէմ Հռոմի մէջ, որմէ ճարալիկօրէն օգտուեցաւ Ոկտախանոսը: Սյոյ գմբոհութիւնը ալ տեղի սոստկացաւ, երբ Անտոնիոսը, հակառակ միջազգային օրինաց, նենդաբար գերեց Արատուազդը, որ Հռոմի գաշնակիցն էր և Հռոմի որեւելեան քանի մը նահանգները հանդիսաւոր կերպով և ինքնիշխանաբար նուրից Կլէոպատրային: Ծերակոյացը զինքը «հայրենիքի թշնամի» հաջոկեց և պատերազմ հրատարկեց անոր ու Կլէոպատրայի զէմ: Ոկտախանոսը հրաման ստացաւ քալելու անոնց զէմ:

Երկու թշնամի բանակներու հանդիպումը տեղի ունեցաւ Ակտիոնի ծովախորշին մէջ: Բայց, ծովամարտի նախընթաց օրը, նենդամիտ Կլէոպատրան յոնկարծ պարզել տուաւ իր նաւուն առագաստները և բանեց Եգիպտոսի ճամբան: Անոր հետեւեցաւ և քը և Անտոնիոսը, որով բանակը անդլուխ մնալով՝ տռանց կոռուի անձնատառը եղաւ Ոկտախանոսին: Ոկտախանոսը հետապնդեց փախստականները:

Եղիպտոսի մէջ Անտոնիոսը յուսահասութիւնէն անձնատառը եղաւ: Կլէոպատրան ալ, նախ փորձեց հրապուրել նաև Ոկտախանոսը, բայց տեսնելով որ մինչ ինչ անօդուտ է, ինքն ալ անձնատառ եղաւ, որպէսզի շղթայակազ գերի չերթայ Հռոմ, ենթակայ ամբոխին ծաղր ու ծանակին: Զինքը մեռած դտան

իր ոսկեայ անկողնու մէջ՝ խայթուած օձէ մը: Ան այդ տաեն հազիւ 39 տարեկան էր:

Կէռոպատրայի և Անտոնիոսի շուրջը կազմուեր էին շատ մը զբոցներ և պատմուածքներ, որոնցմէ մէկ երկուքը աւելորդ չենք համարեր մէջ բերել այնքան բնաւորոշիչ են անոնք:

### Ընթերցում Ա.

Որքան որ Անտոնիոսը գերին էր դարձած Կղեռպատրային, բայց վատանութիւն չուներ անոր վրայ եւ երեք կերակուր մը չեր ճաշակեր, մինչեւ որ նախապէս Կղեռպատրան ճճաշակեր անեկ: Կղեռպատրան խորհեցաւ խաղ մը խաղալ անոր զիսին:

Ժամանակի սովորութեան համաձայն՝ Կղեռպատրան եւ Անտոնիոսը ճաշի կը ճասկին ծաղկեաց պասկը զուխմին: Ճաշի առեն, Կղեռպատրան սկսաւ իր պասկին ծաղ իկները փշրել զինու զաւարին մէջ եւ հրաւիրեց Անտոնիոսը նոյնը ընել: Անտոնիոսը՝ բանե մը ճկասկածերով, լրաւ նոյնը, բայց հազիւ թէ զաւարը բարձրացուց, որ տանի դեպի իր շրունքները՝ Կղեռպատրան զայն կեցուց եւ կանչել տաղով սրուկ մը, անոր տուաւ զաւարը խնելու: Ծաղ իկները բունաւորուած եին եւ տարարախ սրուկը, սոսկալի տանջանքներու մէջ շուտով մեռաւ:

— Կը ժեսնես, զաւաւ այն առեն Կղեռպատրան, թէ որքան միջոցներ ունիմ նեղ մեոցներու, երկ կամենամ:

### Ընթերցում Բ.

Կղեռպատրան եւ Անտոնիոսը կը սիրեին յաձախ երազ ձկնորսութեան: Անտոնիոսը անձարակ էր եւ հազիւ թէ կը յաջողեր որսալ մասն առվեր եւայն աղ հազուադիպօրէն: Կղեռպատրան շարունակ կը ծաղրէր զինքը իր անձարակութեան համար:

Անտոնիոսը ուզեց վրեժիսնդիր լղաղ Կղեսյան-  
րայէն իր հեղևութեանց համար: Ան յաջողակ սուզա-  
կի մը յանձնեց յանի մը ընտիր ձուկեր և հրամա-  
յեց որ ծովու տակէն գաղտազոդի մօսենայ և մի առ  
մի անցնէ իր կարքին:

Խորանանկ Կղեսյանրան հասկաւ խաղը և  
ինքն աշ զտաւ ուրիշ սուզակ մը, որ յաջորդ ձկնոր-  
սութեանը ծովու տակէն Անտոնիոսի կարքին անցուց  
տապկած ձուկ մը: Որբան մեծ եղաւ Անտոնիոսի  
ամօրը և ներկաներու քրիչը, երբ Անտոնիոսը յա-  
շեղով իր կարքը, երեւան եկաւ տապկած ձուկը:

Խարողը կը խարուի:



## ՀՐՈՄ-ԲԻՒԶԱՆԴԱԿԱՆ

### ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

Ոկտավիանոսը, որ ետքը դարձու Հռոմի առաջին կայսրը Օգոստս անուան տակ՝ տիրելով Եղիպտոսին՝ զայն դարձուց Հռոմէական կայսրութեան մէկ նահանգը 30 թուին ն. թ.։ Եղիպտոսը այնուհետև կառավարուեցաւ Հռոմէն զրկուած կուսականերով, որ կը նստէին Աղեքսանդրիա և ուղղակի կախում ունէին կայսրէն և ոչ թէ ծերակոյտէն։ Այս զրութիւնը շարունակուեցաւ մինչև 395 թուականը, երբ Հռոմէական կայսրութիւնը բաժնուեցաւ երկուսի՝ արեւելեան և արեւետեան մասերու։ Եղիպտոսը մաս կազմեց արեւելեան կայսրութեան, որու մայրաքաղաքն էր Բիւզանդիոն կամ Կ. Պոլիս, ուստի այս պատճառով ալ արեւելեան կայսրութիւնը կոչուեցաւ նաև Բիւզանդական կամ Յունական կայսրութիւն։ Յունական կոչուեցաւ, որովհետև տիրող առարը Յոյնն էր։

Ինչպէս Պտղոմեան շրջանին՝ նոյնպէս և Հռոմէին պականդական տիրապետութեան շրջանին Եղիպտոսը ունեցաւ ընդհանրապէս բարդաւաճ վիճակ մը։ Երկրագործութիւնը և ճարտարարուեստը զարգացան։ Աղեքսանդրիան զարձաւ աշխարհի առաջին վաճառաշահութան ազգական տիրութիւններու ու զանազան ապրանքներու շտեմարանը։ Հնդկաստանի, Արարիոյ և Ծայրագոյն Արեւելքի ապրանքները նախապէս կուգային Եղիպտոս Կարմիր ծովու վրայով և ապա անգային Եղիպտոս Կարմիր ծովու վրայով գանազան մասերը և գլխաւորապէս Յունաստան ու Խոտալիա։ Կարմիր ծովու ծովափնեայ քաղաքներէն Բերենիս և

Քոսէիր գարձան բանուկ նաւահանդիսաներ: Ապրանք-ներու փոխագրութիւնը կարմիր ծովէն դէպի Մի-ջերկրականը գիւրացնելու համար՝ Տրայանոս կայսրը վերանորոգեց Նեղոսը կարմիր ծովուն միացնող ջրանցքը, որ անխնամ մնալով՝ աւազով լեցուած էր: Ինչպէս նախապէս ըստ ենք, այդ գործը նախ ձեռ-նարկեց ընել Նեքաւով Բ. փարուսնը, բայց կիսա-ւարտ մնաց շատ մը գործաւորներու մահուան պատ-ճառով:

Աղեքսանդրեան դարձաւ նաև շուսաւորութեան կեղրոն մը: Պտղունեան հակայական գրադարան-քան-գարանին հետ միասին կային նաև բազմաթիւ դպրոց-ներ եւ բարոններ: Հոն էր, որ ծնունդ առաւ եւ զարգացաւ Նեօ-Պլատոնեան իմաստափրական դպրոցը, որուն կարկառուն ներկայացուցիչներ եին՝ Պլոտոն, Փիլոն, Պորֆիր, Պրոկլիս եւ ուրիշները: Աղեքսան-դրիոյ դպրոցը իր փայլով առեն մը նոյնիսկ նու-մացուց Աքենիքի դպրոցը: Հոն նշանաւոր եղան նաև Եւրիփիտէս, իր չափազէս, Երատոսէն, իր աշխար-հագրազէս, Դիմիտրիոս, իր պատմաբան եւ հոկենր, Ճիպարկոս, իր ասդազէս, Թեոփրիտիս եւ Կալիմաք, իր բանասեղծներ: Աղեքսանդրիոյ դպրոցին կը պատկանի նաև Արքիմէս, որ հին աշխարհի ամենա-մեծ մեքենազէսն էր, բնագէտը եւ չափազէսը: Ան-կ'ապրէր Սիրակուսայի (Ախիլիս) մեջ:

Աղեքսանդրիոյ դպրոցը Հոռոմ-Բիւզանդական շիրապետութեան շրջանին դէպի իրեն կը խաչէր բազ-մարիւ ուսումնասենչ պատմաներ եւ երիտառդիներ աշխարհի զանազան ծայրերէն, որոնք հոն կուզային յազեցնելու համար իրենց ուսեան ծարաւը: Հոն ու-սած են նաև առեն մը մեր պատմանայր Մոլուս սած են նաև առեն մը մեր պատմանայր Մոլուս:

**ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ**

**ՄՈՒՏՔԸ ԵԳԻՒՊՏՈՍ**

Եգիպտոսի մէջ Քրիստոնէսութիւնը քարոզած է առաջին անգամ, ըստ աւանդութեան, Մարկս Ալեքսա-

րանիչը<sup>(\*)</sup> 60 ական թուականներուն։ Աղքանական շրջանին, երբ տակաւին գոյութիւն չունէր կազմակերպուած պետական հալուանք, այդ նոր վարդապետութիւնը մեծ թափով ծաւալեցաւ Աղեքանդրիոյ և առհասարակ Դելթայի մէջ։ Հեթանոսական խմաստասիրական գպրոցի կողքին՝ չուտով բարձրացաւ քրիստոնէական խմաստասիրական գպրոցը, որուն կարկառուան ներկայացուցիչները եղան Պանտեն, Կղեմիս Աղեքսանդրիացին, Ս. Անաստաս, Օրիմեն, Դիոնիսիոս և այլն։

Պանտէնը ետքը գնաց քարոզելու Հնդկաստան, Կղեմէս Աղեքանդրիացին ապաստանեցաւ Կապագովկիա և անոր փոխարինից գպրոցին մէջ Օրիմէն, որտակաւին 18 ամենայ պատանի մըն էր, բայց արտակարգ ընդունակութիւններով օժտուած։ Անոր դաստ-

(\*) Ս. Մարկոս Աւետարանիչը Պետրոս առաքեալին աշակերտն էր։ Ան ի ծնէ կոյր էր եղած եւ բժշկուած Յիոնսէն պատանի սարիին մէջ։ Վերնատունը՝ ուր տեղի ունեցաւ «Խորհրդաւոր բնրիք», Հոգեգալուտը եւ ուր հաստատւեցաւ առաջին եկեղեցին, անոր ծնողներունն էր։

Ան իր աւետարանը գրած է Յունարէն 60 - 70 քուականին։ Կը սկսի մկրտութիւնէն մինչեւ դատարկ գերեզմանը։ Վերջին զիսի վեցերորդ համարէն սկսեալ ոնք կը տարբերի, որուն համար բանաւեները կ'ենթադրեն, թէ այդ մասը յետամուս է։ Ս. զրեէն վկայութիւններ գրերէ թերած չեւ հրաւետու վրայէն ալ անցողակի անցած է։ Անոր աւետարանը կը համարուի բոլոր աւետարաններէն ամէնէն հինք։ Ս. մարկոս քաղուած է, բայց աւանդութեան, Աղեքսանդրիոյ մէջ, հոն, ուր հիմա կը բարձրանայ Աղեքսանդրիոյ Դատիական Մայր եկեղեցին։ Անոր մասունքը կը զտնուի հաեւ Վենետիկ, ուր անոր անուան նուիրուած կայ հոյակապ եկեղեցի մը, որ հարաւրապետական զլուխ զործոց մըն է։ Տանարը ունի 500 մարմարէ սիւներ, խոյակները եւ տանիքը ոսկեղրուազած։


Ս. Մարկոս կը համարուի Վենետիկի պատճառ սուրբը։

լուսութիւնները միշտ կը գրուէին ուստանողներու մեծ  
բազմութեան մը:

Քրիստոնեութեան մուտքեան աւելի յան կես դար  
առաջ՝ Եղիպտոսի մեջ ապաւան գտաւ Ս. Բնանիքը՝  
իմաստուս տաղով Պաղեստինէն: Մինչեւ օրս, Մարտիայի  
մէջ, կը ցուցենք  
հրաշխով բղիսած  
այն աղբիւրը և  
պատմական ծառը.  
որու հովանիքն  
տակ ան բնակեցաւ  
առեն մը: Այդ վայ-  
րը հեռու չեր Հե-  
ղոսպողայ հոյա-  
կառու տաճարեան,  
որու հիմա միայն  
մենացած և կորող  
մը, որ սիստմանը  
կը կոչեն «Եղեռ-  
պատրայի ասեղը»(\*):

Ուրիշ աւան-  
դուրեան մը հա-  
մաձայն՝ Ս. Բնա-  
նիքը բնակած և  
այն տեղը, ուր ներ-  
կայիս կը գտնուի  
Դաշիական Արու Սըրչը (Ս. Մարգիս) եկեղեցին:  
(Կասր-էլ-Շամա):

Քրիստոնեական նախական դարերեան սկսակ՝  
աղբիւրին և պատմական ծառին մերձ շինուեցան  
եկեղեցիներ: Հիմա կայ միայն Լատին եկեղեցի մը:



Մարտիայի կորողը

(\*) «Եղեղոպատրայի ասեղ» կոչուած կորողը Ամերիկայի Մի-  
ացեալ նամանցները գնած են 1880-ին եւ փոխադրած Նիւ-Շորֆ:

Փրկչական 80 թուին Աղեքսանդրիոյ մէջ հասատատուեցաւ Պատրիարքութիւն մը, որ սկզբները աւելի հեղինակութիւն կը վայելէր, քան միւս Պատրիարքութիւնները<sup>(\*)</sup>: Ան բաժնուած էր 7 մետրոպոլիտութեանց և 80 եպիսկոպոսութեան: Աղեքսանդրիոյ պատրիարքութեան ենթակայ էին նաև Կարքագենի, Սիրենայիքի, Լիբիոյ, Նուբիոյ և Երովայիոյ եկեղեցիները: Աղեքսանդրիոյ պատրիարքը կը համարուի Ս. Մարկոս Աւետարանիչի յաջորդը:

**Վ.Ա.Ն.ՔԵՐԸ** Վահական կեանքն ալ առաջին անգամ ծնունդ տուաւ և ծաւալեցաւ Եղիպատոսի մէջ և անկէ ալ անցաւ Ասորիք, Հայոստան և ուրիշ երկիրներ: Վահական կեանքին հաստատողները եղան Ս. Անտոն Դելթայի մէջ և Ս. Պակոմ Վերին Եղիպատոսի մէջ: Շուտով իրարու ետեւէ հաստատուեցան բազմաթիւ վանքեր Եղիպատոսի այս կամ այն մասին մէջ և մանաւանդ Սինա թերակղղու վրայ: Բոլոր անոնք, որ կ'ուզէին հետու մնալ քաղաքական և կրօնական վէճներէ, կը քաշուէին դէպի անսպաս և կը դասնային կամ վահական և կամ կը ճգնէին քարայրներու մէջ: Եղաւ ատեն մը, որ քաղաքները գրեթէ դատարկուեցան իրենց բնակիչներէն՝ այնքան մեծ էր հոսանքը գէպի վանական և ճրգնաւորական կեանքը: Երբեմն դէպի վանք և կամ ճգնաւորան կը քաշուէին պարզապէս քաւելու համար իրենց մեղքերը, ինչպէս օրինակ Խափէիկ Մովսէսը, որ նախապէս եղած էր աւագակ մը:

Վահականները և ճգնաւորները իրարու մօտ կուգային միայն պաշտամունքի ատեն: Անոնք ընդհանրապէս կ'ապրէին իրենց ճեռքին աշխատանքով, կը

(\*) Քրիստոնէական նախական դարերուն զոյուրին ունենին կինք պատրիարքութիւններ՝ Երուսաղէմ, Անտիոք, Աղեքսանդրիա, և պոլիս եւ Հռոմ:

չիւսէին վախաթներ, սակառներ, պարաններ և այլն:

Բազմաթիւ վանքերէն ամէնէն նշանաւորներն էին Ս. Կատարինեի (\*). Վանքը Սինայի մէջ և Ներմակ ու Կարմիր վանքերը վերին Եղիպատոսի մէջ: Երուսաղէմ ուխտի գացողները՝ վերադարձին անհրաժեշտաբար կ'այցելէին նաև Ս. Կատարինեի վանքը, որ չինուած էր Սինա լեռան բարձունքին վրայ, այն տեղը, ուր, ըստ աւանդութեան, Մովսէս Եհովայէն ստացաւ «Տասնա- բանեայ պատուիրանները»:

**ՀԱՅ. Յ. Յ. Ա. Ն. Բ.**  
**ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ**  
**Գ. Է. Մ**

**Մինչև Կոստանդին Մեծը**  
( 306 - 337 ) բուռն հալա-  
ծանքներ եղան Քրիստո-  
նէութեան գէմ, թէ Եղիպ-  
տոսի մէջ և թէ ամէնուա-

տեկ, ուր մուտք գործեց այդ վարդապետութիւնը: Ամէնասոսկալի հալածանքներ Եղիպատոսի մէջ եղան մասնաւորապէս Սեպտիմոս, Սեվեր, Դեոկիեսիանոս և Մաքսիմ Դայեա կայսրերու ատեն: Ոչ մէկ երկիր թե- րեւս այնքան մարտիրոսներ տուած ըլլայ, որքան Ե- ղիպատոսը: Նոր վարդապետութեան յարողները են- թակայ էին անլուր տանջանքներու, ամենազարհիկ ծաղրանքի և անոնց առջեւ գոց էին բոլոր հասա-

(\*) Ս. Կատարինե կոյս աղջիկ մըն էր Պոռորէ անու- նով, որ նախընթեց չարչարալից մահը, քան հրաժարիլ քրիստոնէու- թիւնէ, չնայեալ որ ասոր համար իրեն տա փայլուն խոստումներ եղան: Ան նահատակուեցաւ Մաքսիմ-Դայայի հրամանով: Մահէն ետք կոչուեցաւ Կատարինե, որ կը նշանակէ զինց, եւ դասուե- ցաւ սուրբերու կարգը:

Անոր տօնք մասնաւոր հանդիսաւորութեամբ կը տօնուի Թրան- սայի մէջ: Այդ օրը, կոյս աղջիկները, Ս. Կատարինեի տարազով հագ- ուած եւ արտառոց զլիանցներով՝ քափորով կ'երքան հաղափա- պետան, ուր իրենց հիւրասիրաւրիւն կ'ըլլայ:

բակական և պետական պաշտօնները։ Դպտիները<sup>(\*)</sup> իրենց թուականը կը հաշուեն Դէռլզետիանոսի (284) գահակալութիւնէն և այդ դարը կը կոչեն «Ս. Մարտիրոսաց դար»։

Կառավարութեան և կռապաշտ  
ՃԵՐՉՈՒՑՎԱՆԵՐԸ ժողովուրդին յորուցած հալաւանքներուն վրայ շուտով եկան աւելնալու նաև ներքին բաժանումները և հերձուածները քրիստոնեաներու մէջ, որոնք նուազ աղետաբեր չեղան, քան հալածանքները։

Առաջին հերձուած առաջ բերողը եղաւ Աղեքը սանդրիացի Յոյն քահանայ Արիոսը, որ կը մերմէր Քրիստոսի աստուածութիւնը։ Ան ունեցաւ իր հետեւողները և ընդդիմուդիրները։ Քրիստոնեաները բաժնուեցան երկուքի և սկսան բգկտել զիրար։ Արիստականները այնքան հեռու գացին, որ նոյնիսկ միացան

(\*) Դպտիները (Copote) նին Եգիպտացիներու մնացորդներն են եւ կամ անոնց մերձաւոր շառաւիդները։ Ապտի բառը առաջ կուզայ եղիպտական «Եփատ» կամ «Եփմա» բառէն։ Այսպէս կը կոչէին իրենիք զիրենի նին Եգիպտացիները, իսկ Երկիրն ալ «Եփիպտա», որուն բերեւ աղաւաղումն է, անկասկած։ Եգիպտառ բառը։ Ի առանձին կը նշանակէ Երկիր, ուրեմն Եփիպտա կը նշանակէ Կիպտերու Երկիր։ Անոնց իրենց Երկիրը կը կոչէին նաեւ Քէմի, որ կը նշանակէ սեւ նոդ։

Աղեքանդրիոյ պատրիարքուրիւնը Քաղեղոնի ժողովէն եքը բաժնուեցաւ Երկուսի՝ Յունական եւ Դպտիական։ Յունաց պատրիարք ցարդ կը նախ Աղեքանդրիա, կոկ Դպտիներունը Գանիրէ։

Դպտիները միաբնակներ են եւ կը կոչուին նաեւ Եսկուպիտ (Յակոբեան) Յակոր Բարադէի անունէն (Անտիոքի եպիսկոպոսի դար)։

Դպտիներու բիւր ներկայիս մօսաւորապէս մէկ միլիոն է։ Անոնց ունին ընդհանրապէս բարգաւան վիճակ մը, մօսաւորապէս 200 եկեղեցի, նոյնքան եւ ալ աւելի դպրոցներ, 7 վանք, 3 նորանց, մեծ նիւանդանոց մը մայրաքաղաքի մէջ եւ բարեզործական այլ նաստառութիւններ։

կռապաշտներուն՝ իրենց հակառակորդները ճգմելու համար։ Կայսրերը ընդհանուրապէս կը բռնէին Արիոսականներուն կողմը և ատոր համար անոնք աւելի բուռն էին և համարձակ։ Վալենտինոս կայսրը ջերմ Արիոսական մըն էր։

Արիոսականներուն գլխաւոր հակառակորդն էր օրուան պատրիարքը Ս. Անատաս, որ թէև իր աթոռէն հալածուած ու փախստական, բայց չէր գաղրած զեկավարելէ պայքարը և իր հրահանդները զրկելէ իր հետեւորդներուն։

Արիոսական և հակարիոսական պայքարը տակաւին կը շարունակուէր, երբ իրարու հաեւէ հետզետէ երեւան եկան Մակեղոնի, Նեսորի և Եւտիկեսի աղանդները, որոնք նուռազ չյուղեցին միտքերը և կիրքերը ու նորանոր չարիքներու պատճառ գարձան, մանաւանդ Եւտիկէսի աղանդը։

Ընդհանուրական եկեղեցւոյ միասնականութիւնը պահպաննելու և նորանոր աղանդներու դէմ պայքարելու համար Դ. և Ե. գարերու մէջ գումարուեցան քանի մը հայրապետական ժողովներ, որոնք պատմութեան մէջ յայտնի են «Եկեղեցական Տիեզերական ժողովներ» անուռան տակ։ Այդ ժողովներէն մասնաւորապէս Հայերս կը հետաքրքրեն առաջին չորս ժողովները, որոնց մասին աւելորդ չենք համարեր հակիրճ տեղեկութիւն տալ հոս։

Նիկիոյ ժողովը 325 թուին 300 հայրապետեարով, որ նզովեց Արիոսը և խեթագրեց «Հաւասոյ հանգանակը»։ Այդ ժողովին Հայոց կողմէն ներկայ էր Ս. Գրիգոր Լուսաւորչի կրտսեր որդին Արիոսական հայրապետը, որ իր հետ քերաւ Հայաստան «Հաւասոյ հանգանակը»։ Լուսաւորիչը անոր վրայ աւելցուց «Իսկ մեր փառաւորեացուի ։ ։ ։ ը, որ Հայաստանեայց եկեղեցւոյ դաւանանին հակիրճ ամփոփումն է։

Կ. Պոլսոյ ժողովը 381 թուին 150 հայրապետական կառով Մակեդոնի ղեկ, որ կը մերձեր Ա. Հոգիի երկրպագանեղի ըլլաղը:

Եփեսոսի ժողովը 431 ին 200 հայրապետական կառով Նեսոր պատրիարքին ղեկ, որ կը միսէր Քրիստոսի աստուածային բնուրինելը, բայց իր շնորհներուն համար արծանի կը համարեր «Ասուծոյ Որդի» կոչուեղու:

Քաղեղոնի ժողովը 451 ին 600 հայրապետական կառով Եւտիկիսի ղեկ, որ Քրիստոսի մարմնոյն երկային ծագում կուտար և կ'ուրամար անոր մեջ մարդկային բնուրինելը:

Այս ժողովը եղաւ շատ աղեկալի: Թէեւ ձայներու մեծամասնուրեամբ ընդունուեցաւ Լեռն Ա. պապին տուար անունով թուղրը, բայց ընդհանրական եկեղեցւոյ պառակտումը այնու կատարուած իրողուրին մըն էր: Ժողովը բամենուեցաւ որոշապես երկու բանակներու՝ միաբնակներ և երկաբնակներ՝ այսինքն Քրիստոսի մեջ մեկ բնուրին դաւանողներ և երկու բնուրին դաւանողներ: Քաղեղոնի ժողովին առաջ եղաւ եկեղեցւոյ երկու զիխաւոր հատուածները՝ Օքոսոս և Կարողիկ:

Միաբնակներու և երկաբնակներու պայտարշ եղաւ շատ յախուռն և դարեր Տեւեց: Այդ պայտարին հետեւանով նոյնիսկ արին բափունեցաւ Քրիստոսի զերեզմանին վրայ:

Քաղեղոնի ժողովին մեջ, առաջին անգամ ըլլաղով՝ երեւան եղաւ Կ. Պոլսոյ և Հոռոմի Արքուներուն Տիրակարական ձգտումները: Ժողովը գերազայուրին տուար Կ. Պոլսոյ Արքունին, բայց Լեռն Ա. պապը բողոքեց ատոր ղեկ:

Հայերս բարագարան պատճառներով չկրցին մասնակցիլ վերցին երեք ժողովներուն: Կ. Պոլսոյ եւ Եփեսոսի ժողովներուն որոշումները ընդունեցինք,

իսկ Քաղբեդոնինը<sup>(\*)</sup> բացարձակապես մերժեցինք  
Վրաց և Աղուանից հետ մխասին: Այդ առևել Վրաց  
և Աղուանից եկեղեցիները ենթակայ էին Հայ եկե-  
ղեւոյ յշաւատութեան:

<b>ՃՈՒԱԾԱԿԱՐ</b>	Թէոդորոս Մեծի գահակալու-
<b>ՃԻՆ ԱՐՕՆՔԻՆ</b>	թիւնը եղաւ Քրիստոնէութեան
<b>ԳԵՄ</b>	վերջնական յաղթանակը կոս- տաշտութեան վրայ: 386 ի հրո- վարտակով ան հրամայեց գոցել
<b>ՔՈՂՈՉ</b>	բոլոր կոստակածական տաճարները, իսկ 392 ի հրո- վարտակով բոլորովին արգիլեց կոստակածական պաշ- տամունքը: Հին կրօնքին հետեւողները ապաստանեցան Ֆիլս, ուր ատեն մը գարձեալ չարունակեցին իրենց պաշտամունքը, մինչև Արտավներուն գտլը:
<b>ԹԷՈԴՈՐՈՍ ՄԵծի</b>	յարուցած այս հալածանքը հին կրօնքին դէմ, ունեցաւ նաև իր վնասակար կողմը: Այդ հալածանքին հետեւանքով արուեստի շատ գեղե- ցիկ ձեռակերտներ, յուշարձաններ և թանկարժէք գրքեր փացան, որոնք եթէ մինչև մեր օրերը մնա- ցած ըլլային՝ կրնային մեծ լոյս սփառել այդ հետաւոր գարերուն պատմութեան և արուեստին վրայ:

<b>ՔԱՂԱՔԱԿԱՐ</b>	Հռոմ-Բիւզանդական տի- րապետութիւնը Եգիպտոս-
<b>ԸՄԲՈՍՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ</b>	սի վրայ տեւեց մօտուո- րապէս եօթը գոր: Նեղ- ուելով Յոյներու կրօնական հալածանքներէն և ան-

(\*) Քաղբեդոնի ծոլովին մերժումը հայերուս կողմէն տեղի  
ունեցաւ 506 բուին Գուփինի ծողովով Բարկէն Ա. (491-516) կա-  
րողիկոսի նախագահուրեան տակ: Այս ծողովը նզովեց Շատիկէսր,  
մերժեց Լեւոնի տոմարը և հաստեց Զենօնի Ճենետիկոնը  
(դաւանաբանական բուղը):

գութ ու ընչառէր կուսակտլներու կեղեքումներէն՝  
Եղիպտացիք քանի մը անդամ ապստամբեցան, բայց  
ամէն անգամին ալ այդ ապստամբութիւնները խեղ-  
գուեցան արեան մէջ:

Այդ ապստամբութիւններէն իր տարողութեամբ  
և իր ծանր հետեւանքներով այն է, որ տեղի ունե-  
ցաւ Դէոկղետիանոս կայսեր ատեն: Դէոկղետիանոսը՝  
ահազին բանակի մը գլուխը անցած՝ անձամբ եկաւ  
պատժերու համար ապստամբները: Ան պաշարեց Աղեք-  
սանդրիան, թէ ծովէն և թէ ցամաքէն ութ ամիս շա-  
րունակ: Վերջապէս քաղաքը գրաւուեցաւ և ապշտ-  
ամբները չարաչար կերպով պատժուեցան:



## ԱՐԱԲԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

**Արաբները**(\*) տուաջին անգամ մուտք գործեցին Եգիպտոս 640 թուին Ամրու Զօրավարին առաջնորդութեամբ, որուն գործակիցն էր Հայողզի Վարդան, որ երկար տարիներ ծառայած ըլլալով Բիւզանդական բանակին մէջ, կը կոչուէր Վարդան-ել-Հոռոմ:

Եգիպտոսիները ատելութեամբ լեցուած ըլլալով գէսի Բիւզանդացիները, ամէն աեսակ աջակցութիւն ընձեռեցին արշաւողներուն: Ամրուն փոքրիկ գժուարութեան համգիպեցաւ նախ Փելիւզի, ապա Մեծիալա լիճին մօտերը և ետք՝ Հելիոպոլսոյ առջև յաղթելով Բիւզանդական բանակին, որուն կը հրամայէր Հայողզի Մանուկ Զօրավարը, գնաց ու պաշտեց Նոր-Բա-

(\*) Արաբներ կը պատկանին ներմակ ցեղի սեմական նիւթին: Անոնց նախանայրը, ըստ աւանդուրեան, կը նամարուի Խոմայի, որ Արաբամ Նահապետին երկրորդ որդին էր՝ ծնած Հազարէն:

Անոնց նախանական բնակավայրն էր Ասիոյ այն մեծ քերակղին, որ իրենց անունով կը կոչուէր **Արարիա:** Այդ քերակղին Եւրոպան, Ասիան եւ Արիրիկէն միացնող նամբաներու օղակն է: Անոր մեծապոյն մասը անապատ է, բանի մը ովասիսներով. բնակելի են միայն արեւմտեան ու հարաւային մասը՝ բաժնուած անապատէն բարձր լեռներով: Արարիոյ այս մասը ջրարք է, հարուս բուսականուրեամբ եւ կը կոչուի «Երջանիկ Արարիա»:

Մինչեւ եօրերորդ դարը Արաբները ոչինչով նախաւոր չեղան: Եօրերորդ դարու սկիզբները անոնց մէջ յայտնուեցաւ հանճարեղ մարդ մը՝ **Սուհամէտ,** որ եղաւ նիմնադիրը ոչ միայն Խոլամ կրօնին, այլ եւ Արաբական կայսրուրեան, որ Աղեքամինդրի կայսրուրիւնէն եսք, ամէնէն մեծն էր եւ զոյուրիւն ունեցաւ 7-8 դար՝ բաժնուած երեք խալիքայուրեանց՝ Պաղտասի, Գանիրէն եւ Գորդովայի:

Ամբողջ միջին դարու ընթացքին Արաբները աշխարհի ամենախաղակիրը ժողովուրդն էին, Բիւզանդացիներէն եսք:

բելոնը, ուր ամրացեր էր Մանուէլ պարտութիւնէն ետքը իր բանակին մնացորդով:

Պաշարումը տեսեց երեք ամիս և քաղաքը վերջապէս առնուեցաւ իր ամրութիւններով միասին Դպտիներու և Հրեաներու ձեռնտուութեամբ: Նոր Բաբելոնի գրաւումէն ետք՝ Ամրուն գրաւեց նաև Մեմփիսը և Ալեքսանդրիան:

Աղեքսանդրիոյ գրաւումը, սակայն, այնքան աէ դիւրին չեղաւ և Ամրուն ստոյգ մահէ ազատուեցաւ միայն Վարդանի ճարպիկ հնարամտութեամբ: Դրաւելէն ետքը՝ Ամրուն չմնաց այդ քաղաքին մէջ, որ Աղեքսանդր Մեծէն սկսեալ Եգիպտոսի մայրաքաղաքն էր, այլ վերապարձաւ Նոր Բաբելոն և հոն, ուր հաստատուած էին նախապէս իր բանակին վրանները, շինեց նոր քաղաք մը, որ կոչուեցաւ Ֆուսա, որ կը նշանակէ բանակատեղի կամ վրան:

Այս տիրապետութեամբ Եգիպտոսը դարձաւ Արտական կայսրութեան մէկ նահանգը և մօտաւորապէս 300 տարի կառավարուեցաւ կուսականներով, ուրոնք նախապէս կը զրկուէին Դամասկոսին և ապա Պաղտաշէն:

Եգիպտոսի առաջին Արար կուսակալը եղաւ նոյնինքն Ամրու Զօրավարը, որ որքան որ հմուտ զօրավար մըն էր, նոյնքան ալ եղաւ լսւ կառավարիչ մը: Ան վարեց այդ պաշտօնը ընդմիջումով մը մօտաւորապէս 20 տարի: Իր գործակից Վարդան-ել-Հրումն ալ Խալիֆայի կողմէն անուանուեցաւ Եգիպտոսի հարկառակեաւ: Ասիկա Ֆուսայի մէջ շինեց շուկայ մը, որ իր անունով կոչուեցաւ «Սուք-էլ-Վարդան»:

### ՀՆԹԵՐՑՈՒՄ

Անգամ մը Ամրուն և Վարդանը միասին կը ցնուէին Դամասկոսի մէջ, որ այն առն Արաբական կայութեան մայրաքաղաքն էր: Մուավիի Խալի-

Յան(\*) օր մը կը հարցնէ Ամրուին. «Ինչ կը պակսի ժեզ՝ աւելի երջանիկ շղաղու հանար»: — Ոչինչ, կը պատախանի Ամրուն, յանի որ ունիս Վարդանի նման անձնուկը զործակից մը և բարեկամ մը: «Իսկ ժեզ ի՞նչ կը պակսի, կը հարցնէ Խալիքան, դառնաղով դեսի Վարդանը: — Պիսի փախափի, Խալիքան, ի վիճակի շղաղ վերադարձնեղու երջանիութիւնը մարդու մը, որ զայն կորսեցուցած է —, կը պատախանի Վարդան: — Ա. յիսն իշխանութիւն ինձի կը պատկանի՝ հաւատացեալնու պետին, կ'ըսէ Խալիքան: — Իրաւ է, Խալիքան, կը պատախանի Վարդան, բայց դու պարտիս իրաւունդի զիցի անոր, որ առաջին անգամ խորհած է զայն:

Յոււստայի հիմնարկութիւնէն ետքը՝ Ամրուի գլխուոր հոգերէն մէկը եղաւ շինել նուև մզկիթ մը: Ահա թէ ինչ կը պատամէ աւանդութիւնը այդ մզկիթի շինութեան մասին.

Իր յարևարագոյն վայր մզկիրի շինութեան հանար Ամրուն զտաւ արտ մը, որ կը պատկանէկ

---


(\*) Մունամէտի յաջորդները կոչուեցան խալիմա, որ կը նշանակէ մարզարէի տեղակալ: Առաջին չորս խալիմաները (Ապուպէկիր, Էօմէր, Օսման և Ալի), որոնք մարզարէի անմիջական սերունդէն էին, նաևն Մէկֆէկ, բայց երբ իշխանութիւնը անցաւ Մուավիէիր, այնուհետեւ Գաւասակոսը դարձաւ խալիմայութեան մայրաքաղաքը: Մուավիէն եղաւ Օմայիդ հարսութեան նիմնադիրը: Եղիպտոսը նախապէս ենթակայ էր Գաւասակոսի Օմայիդ հարսութեան եւ ապա Պաղտաշի Աքքասեան խալիմայութեան, մինչեւ որ ունեցաւ խալիմայական իր սեփական նիւղը՝ յանձնին Յարիմեան ներուն:

Օմայիդ հարսութիւնն Մուավիդ խալիմայէն ետք նշանամ: Եռ եղան՝ Վալիդ Ա., որու ատեն Արաբները տիրեցին նիւսիսային Ալիրիկէին եւ նարաւային Սպանիոյ, եւ Հիւսամ, որ եղաւ շինարար եւ դադրեցաւ նալածանքը Քրիստոնեաներու դէմ: Այդ նարբառութեան վերջինը եղաւ Մրուան Փ., որ սպանենուեցաւ վեց տարի իշխելէն ետք:

Հրեայ այրի կնոջ մը: Այրին չցանկացաւ ծախել իր արտը: Ամրուն սպառնաց զայն բռնագրաւել, բայց նախ քան այդ միջոցին դիմելը՝ խորհեցաւ այդ մասին նախապէս հարցելել Խաղիֆային կամքը:

Այն ատենուան Խաղիֆան կուերն էր, որ յայտնի էր իր պարզ, արդարասէր եւ խոտանը նկարագրով: Ան քաղաքէն դուրս, աղբանոցի մօսերը կը շրջապայէր, երբ իրեն ներկայացաւ Ամրուի պատուիրակը եւ յայտնից իր գաղտնան պատճառը:

Խաղիֆան զայն ուշադրութեամբ շնկելէն եսքը՝ պահ մը խորհեցաւ եւ հայելով զետիին՝ տեսաւ ոչ-



### Ամրուի մզկիբը

Խարի զանկ մը: Առա զայն եւ անոր վրայ բաշելով ուղիղ եւ ծուռ զիծ մը իր զօսիկն կախուած կաղամարեկն ըստ պատուիրակին. «Տար ասիկս Ասուծոյ ծառայ Ամրուին»:

Երբ Ամրուն ստացաւ ոչ խարի զանկը՝ սկիզբը չհասկցաւ, թէ ի՞նչ լսել կ'ուզէ ատով Խաղիֆան, բայց իիչ եսքը զիսի իշնալով՝ բացականչեց. «Իրաւուն ունի Խաղիֆան, դեպի Ասուծած երազու շիտակ ճամփան ուղիղ զիծն է» եւ հրաժարեցաւ բռնագրաւելք արտը,

բայց այս անգամ դիմեց խորամանկութեան: Կանչեց այրի կիմը եւ բառ. «Ասուծոյ հաճելի չպիտի զդար, որ ես բռնազրաւէի արտ, բայց կը խնդրեմ, որ ինձի տա այդ արտեն ևոր մորուած եղան մը կաշիմ չափ տեղ»:

Այրին համաձայնեցաւ. թեև հասկցաւ Ամրուի խորամանկութիւնը: Ամրուն Գիտոնի(\*) նման, այդ կաշին վերածեց շատ բարակ քեկերու եւ անոնցնով շրջապատեց այնան տարածութիւն, որ իրեն պետք է մղկիրին(\*\*) շինութեան համար:

**Ա.բարական տիրապետութեան առաջին շրջանին,** մինչև Թարիմեան հարստութիւնը, Եգիպտոսը ընդհանրապէս ունեցաւ անկետ վիճակ մը, մանաւանդ Աղեքսանդրիան, որ Պտղոմեան հարստութեան փառապահ մայրաքաղաքն էր: Եգիպտոսի վերգործումը կը ոկոխ Թաթիմեան հարստութիւնն եւ այնուհետեւ

(\*) Գիտոն Փիւնիկէի Պիգմալիոն բազաւորին բոյրն էր, որ ձանձրացած իր հայրենիքի ներին խոռվութիւններն, խումբ մը հարթակ վանառականներու նետ, Թ. գարու սկիզբները Ն.Բ. գաղքեց անկէ եւ եկաւ հաստատուեցաւ հիւսիսային Արքիկէի այս մասին մէջ, ուր հիմա Թունիզն է: Աւանդութիւնը կ'ըսէ, որ տեղացիներուն մերժումին վրայ, Գիտոնը դիմեց խորամանկութեան եւ անոնցնէ խնդրեց միայն մէկ եզան մորքին չափ տեղ: Տեղացիները խարուեցան եւ տուին: Այն ատեն Գիտոն եզան մորքին վերածեց շատ բարակ քելերու եւ անոնցնով շրջապատեց բաւականին բնագանձակ տարածութիւն մը եւ անոր վրայ հիմնեց իր բաղաքը, որ կոչուեցաւ Կարպագէն:

Այդ բաղաքը, շնորհիւ իր աշխարհագրական դիրքին, շատ տուող մեծցաւ, զօրացաւ եւ դարձաւ նին աշխարհի ամենամեծ ծովային պետութիւնը եւ շունչայցիներուն մրցակիցը ու սիերիս թշնամին դարեւ շարունակ:

(\*\*) Այդ մզկիրը մինչեւ օրս կայ եւ կը կոչուի իր հիմնադրին անունով: Ան եզիպտոսի ամենահին մզկիրն է եւ տինուած է Մերքէի մզկիրին ոնով: Ամենայն տարի, Ռամատանի վերջինից ուրբար օրը, բազաւորը իր կեռուան աղօքքը կ'ըսէ այդ մզկիրին մէջ: Այդ առքիւ մզկիրը կը դրօւարդուի:

ժամանակ առ ժամանակ ան ունեցաւ իր փայլուն և ծաղկեալ շրջանները:

Արարներուն հարկադրանքին տակ՝ Եգիպտացիները ստիպուեցան լքել իրենց հին կրօնքը, սովորութիւնները, բարքերը և լեզուն ու խառնուեցան եկուորներուն հետ։ Հին Եգիպտական ազգը չքացաւ և անոր տեղը տռած եկաւ ժողովուրդ մը, որ այսօր գերազանցապէս Արար է։ Խոլամութիւն ընդունեցին Եգիպտացիներէն նաև անոնք, որ հարկադրաբար էին ընդուներ Քրիստոնէութիւնը Թէոդորոս Մեծի հալածանքներուն ատեն և կամ ձանձրացած էին կրօնական վէճերէ։

Ամրուին կը վերագրեն Պտղոմեան հռչակաւոր գրատան<sup>(\*)</sup> վերջնական փչացումը։ Ահա թէ ինչ կը կը պատմէ այդ մասին աւանդութիւնը։

Երբ Ամրուն Տիրացաւ Աղեքսանդրիոյ՝ պատուիրակի մը միջոցաւ յայտնեց Էօներ Խալիֆային, թէ հու կան շատ մը զրելու եւ խնդրեց անոր Տիրահանզը այդ զրելու մասին։ Խալիֆան ալ, իր թէ, պատախանած ըլլայ. «Երե այդ զրելու պարունակութիւնը համապատասխան է Ղուրանին պարունակութեանը, ապս ուրեմն աւելորդ են, իսկ երե ոչ, ուրեմն վնասակար են եւ հետեւաբար ոչնչացուցէ զանոն»։

Խալիֆային այս պատախանին վրայ՝ Աղեքսանդրիոյ բաղնիքները վեց ամիս շարունակ տացուեցան այդ զրելուն։

Դպտիները մեծապէս նպաստած էին Ամրուի յաղթանակին։ Իբր փոխարինութիւն այդ ծառայութեանց,

(\*) Այդ գրատան մէկ մասը արդէն այրուած էր Ցուլիփս կեսարի արշաւանքին ատեն, բայց այդ կորուսը մասամբ դարձանած էր Անտոնիոսը նույրելով 200.000 զիրք, որ ինքը կողոպած էր Պերկամէն։ Երկրորդ անգամ ան փչացաւ Թէոդորոս Մեծի հաւաճանքին ատեն Թէօփիլոս Եպիսկոպոսին ձեռքով։

Ամրուն ճանչցաւ. Դպտիներու պատրիարքութիւնը աւնոր իրաւասութեան ենթարկելով բոլոր հկեղեցիները և անոնց հասոյթները։ Ասկէ դժգոհ մնալով Մելքիդները<sup>(\*)</sup> ձգեցին Եգիպտառու և հեռացան։

Ամրուն նորոգեց Նեղոսը Կարմիր ծովուն հետմիացնող ջրանցքը և այնուհետեւ Եգիպտասի բերքերը, փոխանակ Հռոմ և Բիւզանդիոն երթալու, բռնեցին Մէքքէի ճամբան։

Ամրուն ետքը՝ նչանաւոր կառավարիչներ եղան Աբդ-Էլ-Ազիզ և մանաւանդ Ահմես-Էլ-Ճուլոն։

Աբդ-Էլ-Ազիզը Եգիպտառուին կառավարիչ եղաւքսան տարի շարունակ։ Ան Աբդ-Էլ-Մալիկ Խալիֆային եղբայրն էր և յայտնի էր իր արդարասիրութեամբ։ Ան եղաւ շնարար կառավարիչ մը և մեծ հոգացողութիւն ունեցաւ մանաւանդ ջրանցքներու բարուոք պահպանման համար։

Ահմես-Էլ-Ճուլոն յայտնի էր միաժամանակ, թէ իրը հմուտ զօրավար մը և թէ մանաւանդ նուրբ գիւղանագէտ մը և լու կառավարիչ մը։ Այդ ատեն արգէն վերջ էր գտած Օմայիդ հարստութիւնը և Եգիպտառու ենթակայ էր Պաղտատի Աբբասեան<sup>(\*\*)</sup> խալիֆա-


(\*) Միաբնակներու եւ Երկարնակներու պայքարին ատեն կայսեր կուսակիցները կոչուեցան Մելքիդ, որ կը նշանակէ արքայական։ Ասոնք հիմնեցին իրենց յատուկ պատրիարքութիւնը Աղեքսանդրիոյ մէջ, որ հնչակ տեսանք, Երկարատեւ չեղաւ։ Հիմա մաս մը Մելքիդներ կը գտնուին Առուրիոյ մէջ։

(\*\*) Աբբասեան հարստութեան հիմնադիրը եղաւ Արու Աբբաս, որ խնջոյիք մը մէջ դաւադրութեամբ սպաննել տուաւ Օմայիդ տոնմի բոլոր անդամները եւ յափասակեց զանր։ Այդ սպանդէն հրաւով ազատուեցաւ միայն Արքուրանիսան, որ ետք եղաւ հիմնադիր Գորդովայի (Սպանիոյ) խալիֆայութեան։

Աբբասեան հարստութեան ցըսներ Արարական կայսրութեան ուկեղարեն է։ Գիտուրիւնները, նարտարուեսք, Երկրագործութիւնը եւ վանառականութիւնը խիստ զարգացան։

Արարակներ այլեւս դադրեցան աշխարհակալութիւնէ եւ նուիրուեցան խաղաղ աշխատանքի։ Ամենէն նշանաւոր խալիմանները

յութեան։ Ահմէտ-էլ-Ցուլոնը և իր սերունդը իշխեցին Եգիպտոսի մէջ 35 տարի։ Անոնք, թէև անուանապէս կուսակալ, բայց իրականութեան մէջ կիսանկախ թագաւորներ էին։



Ահմետ իր Տուլան մզկիթը

**Եղան Էլ Մանուշ, որ սինեց Պաղաստը, Հարութ-Ալ-Ռաշիդ**  
եւ իր որդին Էլ Մանուշ, որնիվ չափազանց ուսումնաէր էին եւ  
կը շքապատէին ինքիններին գրագէներով եւ զիտուններով: Առա-  
ռուրեամբ կը վարձաւրէին բանասեղծները եւ երգիչները՝ զանոնք

պարակը։ Տուլոնի ի միջի այլ շէնքերու, նորոգեց նաև Աղեքսանդրիոյ փարոսը, ստորերկրեայ ջրանցքով մը ջուր հայթայթեց քաղաքին, նորոգեց Պաղմայիսի (Աքքիա) պարիսպները և շինեց բարձր աշտարակը, որուառջեւ գեգերեցան Երրորդ Խաչակիրները երկու տարի, մինչեւ որ կրցան տիրաննալ քաղաքին։

Նկարագրով Ահմէտ-էլ-Տուլոն շատ տրդտրասէր էր, բարի, վեհանձն և ներողամիտ։ Ան միաժամանակ շատ ուսումնասէր էր, բացաւ բաղմաթիւ դպրոցներ մզկիթներուն կից և ինքը իր որդիներով յաճախ ներկայ կ'ըլլար նշանաւոր դաստիառներու գասերուն։

Արբասեան խալիֆայութիւնը այդ ասենները շատ տկարացած էր և խաղալիք գարձած թուրք զինուուրականներուն ձեռքը։ Տուլոնը թէև կրնար ինքինքը բոլորովին անկախ հաչակեր, բայց հաւատարիմ մնաց Խալիֆային և ամէնայն տարի հաւատարմութեամբ Եգիպտոսի առւրքերը կը զրկէր Պաղտատ նոյնիսկ յուշելումով։

<b>ԹԱՅԹԻՄԵԱՆ</b>	<b>ՏԱՄՆԵՐՈՐԴ ՊՄՐՈՒ ԵՐԿՐՈՐԴ ԿԵ-</b>
<b>ՃԱՐՍՑՈՒԹԻՒՆ</b>	<b>ԱԲԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷջ հաստատուե-</b>
	<b>ցաւ Արբասեան խալիֆայու-</b>
	<b>թեան երրորդ ձիւզը, որ կը</b>

**Կոչուէր Ֆարիմեան(\*)։**

Թաթիմեանները կը պատկանէին Շիա դաւանանքին։ Անոնք նախառէս հաստատուած էին Թունիզ։ Այդ հարստութեան խալիֆաներէն մէկն էր Մօհք-էս-

---

Քաջալերելու համար։ Հարուն-Ալ-Ռաշիս չափազոնց կրօնակեր էր եւ եօրք անզամ ուխտի էր զացած Մէֆքէ։ Զնայելով ասոր՝ ան չիալածեց Քրիստոնեաներ եւ Կարլոս Մէծին դրկեց Երուսաղէմի Քանալիները, որով զինքը նանցաւ պատասխնը Արեւելեան Քրիստոնեաներուն։

(\*) Ֆարիմեանները ինքզինքին ոերած կը համարէին մարզարին Ֆարիմեան Ֆարմա աղջիկէն եւ ատոր համար ալ կը կոչուէին Ֆարիմեան։

Դին, որուն մեծ վէզիր էլ Կոհար(\*) զօրավարը 968  
թուին գրաւեց Եղիպատոսը և իր վեհապետը հանդի-  
սաւոր կերպով առաջնորդեց հոն:

Նախ քան Խալիֆային հանդիսաւոր մուտքը, ան  
շինեց անոր համար նոր մայրաքաղաք մը և շքեղ պա-  
լատ մը: Քաղաքը կոչուեցաւ Գահիրէ, որ կը նշանա-  
կէ յազթութեան քաղաք: Այդ քաղաքի շինութեան  
մասին աւանդութիւնը կը պատմէ հետեւեալը.

Շինուածանիւրերը աւբարելեն եսքը, Էլ Կոհար  
պարանելերով շրջապատել տուաւ այն տեղը, ուր պիտի  
շիներ բաղայը և հրամայեց աստղաբաշխութեան, որ  
ուշի ուշով զննեն երկինքը և երբ նկատեն բարի  
ասդի մը երեւումը, նշան տան, որպեսզի վարպե-  
ները և զործաւորները անմիջապէս զործի սկսին:  
Նշանի համար պարանելերէն կախուած էին զան-  
գալիներ:

Մինչ այդ, անկայն, բանի մը մեծ բոցունենիր  
ճախրելով կեցան պարանելերուն վրայ. ատկ պարան-  
երը շարժուեցան և զանգահները սկսան դողանչել:   
Վարպեները և զործաւորները կարծերով - թէ բարի  
ասդին երեւման նշանն էր այդ, անմիջապէս սկսան  
զործի: Ենր բաղայն մէջ էլ Կոհար շինեց ճան  
փառաւոր մզկիր մը, որ կոչուեցաւ «Էլ Ազհար», որ  
կը նշանակէ հոյակապ: Ինքը բաղուած և այդ մզկի-  
րին մէջ:

Եղիպատոս փոխագրուելէն ետքը, Մօխ-էտ-տին  
խալիֆան երկար չտպրեցաւ և անոր յաջորդեց իր  
որդին Էլ-Ազիզ:

(\*) Էլ Կոհար խալամացած Յոյն մըն էր եւ քերեւս Հայ մը,  
որովհետեւ այդ ատեները Յունական բաժնի հայերը ընդհանրապէս  
«Էլ Ռումի» անունով կը նանշցուեին:



**ՍԼ Ազիար մզկիբը**

Յաթիմեան լսութիվաներէն ամէնէն  
նշանաւորն է։ Ան քաղցրաբարոյ, նե-  
րողամիտ և լայնախոհ մէկն էր։ Ան  
(975-996) քաջալերեց գպրութիւնը, երկրագոր-  
ծութիւնը, արհեստներն ու վաճառականութիւնը և  
իր հողատակներուն թիւը կրկնապատկուեցաւ։ Ել Ազ-

հար մզկիթին(\*) մէջ ան հաստատեց համալսարան մը, որ չուտով գարձաւ խլամական աշխարհին լուսաւութեան կեղրոններէն մէկը: Այդ համալսարանը մինչեւ օրս ալ գոյութիւն ունի և իր հնագարեան կամարներուն տակ գիտութեան լոյսը և խլամական կրօնքին սկզբունքներն ու բարոյականը կը ջամրէ հազարաւոր ուսումնատենչ պատանիներու և երիտասարդներու, որոնք խլամական աշխարհի գանազան վայրերէն կը գիմեն հոն: Շուտով պիտի լրանայ այդ համալսարանին հազարամեակը:

Ել Ազիզի մհծ վէզիրն ալ Ել Կոհարն էր, որ որքան հմուտ զօրավար մըն էր, նոյնքան ալ լաւ կառավարիչ մը: Ան վարեց վարչապետութիւնը քանի տարի շարունակ: Եղիպառուին տիրելէն ետքը՝ ան տիրացաւ նաև Պալեստինի, հիւսիսային Սուրիոյ Դամասկոս քաղաքով և Միջերկրականի Սարդինիա, Սիկիլիա և Մալթա կղզիներուն:

Հետեւեալ միջազկով շատ գեղեցիկ կերպով կը պատկերացնէ Ել Ազիզի նկարագիրը.

Անգամ մը իր հախարարեներէն երկուսը կը զանգլիսին Ել Ազիզին և արտօնութիւն կը խնդրեն բանտարկել տակ հետուին մը, որ երգիծարանութեան մը

(\*) Ել Ազիար մզկիրը Արարական նարտարապետութեան գլուխ զրուցներէն մէկն է: 300 է աւելի պորֆիրէ, մարմարէ եւ կրանիրէ սիւներ, որոնք ձեռք քերուած են Դափի եկեղեցիներու բանդումէն, կը զարդարեն բնդարձակ սանիք: Հարդիւալոր կամարները բնդարձակ ամպիոլանիի մը պատրանքը կուտան: Մզկիրը իր ամբողջութեան մէջ կը բռնէ երկու ժետան տարածութիւն, ունի հինգ զեղանկար մինարէեր: Ուշագրաւ են բանդակները, մանաւանդ զիսաւոր մուտքին, այնքան անոնք նուրբ են եւ համաշափ:

Այս մզկիրը շատ անգամ նորոգութիւններ եւ կամ յաւելումներ կրած է զանազան ուուրաններու կողմէն, մանաւանդ Քիրասի եւ Գայիդ պէյզի կողմէն: Հիմնադրին գերեզմանը, որ բնդանուր յարգանքի առարկայ է, կը գտնուի սրբայրին հիւսիսակողմը:

մէջ ծաղրած կր զիրենք: Նախ յան բանտարկութեան  
հիւանան տալը, Ել Ազիզը կը ցանկայ ժկսնել գրու-  
թիւնը: Կարդաշեն եսքը, ժկսնելով որ անր մէջ  
հնեղնանք կայ նաև իր հասցին, կ'ըսէ. «Ի՞նչ կը  
վերաբերի ինձի, ես կը ներեւ անր, կը փափափին  
որ դուք աղ ձեր բաժինը ունենայ այդ ներողամտու-  
թեան մէջ»:

**ԷԼ ՀԱՅՐԵՆԻ**

(ՊՊՅ - ԱՊՅՅ)

Իր արտառոցութեանց համար  
զինքը կը համեմատեն Հռոմա-  
յեցոց Կալիկուլա կայսեր հետ:  
Ան զուրկ էր իր հօր՝ Ել Ազիզի  
լայնախոնութիւնն և սաստիկ հալածեց քրիստոնեա-  
ները: Շատ մը եկեղեցիներ հիմքն կործանեց, ուրիշնե-  
րը մզկիթի և կամ ախոններու վերածեց: Հիմքն կոր-  
ծանեց նաև Երուսաղէմի Ս. Յարուբեան Տաճարը(\*), որ  
շինուած էր Ս. Գերեզմանին վրայ և որը քրիստոն-  
եաններու ամէնանութիրական վայրն էր:

Ել Հաքիմ անհաւասարակշիռ մէկն էր: Ան կը չա-

(\*) Այդ տաճարը ետք հիմքն կառոյց Բիւզանդիոնի Առաստան-  
դին Ժ.րորդ (1042-1054) կայսր իր ծախոլ 1048 ին: Տաճարը  
նաւարապետական տեսակէտով առանձին կարեւորութիւն մը չու-  
նի. միայն մեծ զմբէքն է, որ Ս. Յա Սուքիայի զմբէքին նմանու-  
թեամբ տինուած է եւ յեցած է ուղղակի որմերուն Վրայ, առանց  
սիւներու: Այդ զմբէքին տակը կը գտնուի Ս. Գրիշի Գերեզմանը: Ան  
գեղանկար գործ մըն է, տինուած ամբողջովին մարմարէ եւ բաղ-  
կացած իրկու բաժանմունքէ, որոնք իրարու նետ կը հաղորդակցին  
փոքրիկ ու ցած դռնակով մը:

Տաճարը բաւականին ընդարձակ է, ունի բազմարիւ մատու-  
ներ եւ խորաններ: Անոր մաս կը կազմէ նաև Գողգորան:

Տաճարը կը համարուի Լատիններու, Ցոյներու եւ Հայերուս  
ունիանանութիւնը: Անոր մեծ մասնաւորապէս մեզի կը պատկանին  
նոր Գողգորան, Ս. Լուսաւորիչ եկեղեցին, Յովանի Օրի-  
մարիացու գերեզմանին եւ բանի մը խորաններ: Ժամանակին մեր  
բաժինը տաճարին մէջ աւելի է եղեր բան հիմա, բայց նենու-  
թեամբ եւ բոնութեամբ խլած են մեզմէ:

Գառզանցէր իր անձին կարեւորութիւնը։ Օրին մէկն ալ յայտաբարեց, որ ինքը աստուածային է և արձանագրութեանց մէջ։ Աստուծոյ տեղ իր անունը գնել տուաւ։ Դրուզները մինչև օրս կը պաշտեն զինքը և զայն կը համարեն աստուածութեան տասերորդ մարմացումը։

Էլ Հաքիմ օրէնք մը գրաւ, որով կ'արդիլէր կիւներուն կօշիկ կրէ, որպէսզի անոնք ստիպուին տունը նստիլ։ Ան սովորութիւն ունէր գիշերները բարձրանալ Մոկատամի վրայ, հոնկէ դիտելու համար աստղալից երկինքը և թափանցելու համար աստուածային գաղտնիքին մէջ։ Գիշեր մըն ալ, երբ կը պատրաստուէր Մոկատամ երթալու, դաշոյնահար եղաւ և մեռաւ։

Դպշիական աւանդուրեան մը համաձայն՝ Էլ Հաքիմը իր կեանին վերջին տարիները ընդգրկեց Քրիստոնեութիւնը, բայց վախցաւ հրապարակելէ։ Թէ որ քանի հիմք ունի այդ աւանդուրիւնը, սուզապիս կարելի չէ բան մը ըսկէ, բայց այսինը փաս և, որ իր բազաւորուրեան վերջին հիմք տարիները հաղածանիլը քրիստոնեաներու դեմ բողոքովին դադրեցաւ։ Թէրեւս իր ապաննուրիւնը կապ ունէր այդ խնդրին ինք։

<b>ԷԼ ՄՈՍՏՈՆՅԵՐ</b> <b>(1035 - 1094)</b>	Խալիֆայական գահը բարձրացաւ Կօթը տարեկան հասակին մէջ։ Թաթիմեան խալիֆաներու մէջ ամէնէն երկար թագաւորութիւնը անորն է, սակայն անոր թագաւորութեան մեծագոյն մասը անցաւ գժբախտ պարագաներու մէջ։ Եղագական իրարու ետեւէ կորսնցուց Ալջերեան և թունիզը, ուր կազմուեցաւ նոր խալիֆայութիւն մը, ապա Միջերկրականի կղզիները, զոր գրաւեցին Եւրոպացիները և ետքը Սուրիան, որ ինկաւ Սելջուկեան-ներուն ձեռքը։
---	---

Ինչպէս Պաղտառտի, նոյնպէս ալ Գահիրէի մէջ զինւորական կարեւոր իշխանութիւնը անցեր էր Սելնուկեան քուրբերուն ձեռքը, որոնք ԺԱ.րորդ դարու սկիզբները գուրս գալով կեզրոնական Ասիայէն, Ղաջնածաւալ կայսրութիւն մը հիմնած էին Առաջաւոր Ասիոյ և մերձաւոր երկիրներուն մէջ։ Անոնցմէ ոմանք կամաւոր զինւորական ծառայութեան մասն էին Պաղտառտի և Գահիրէի խոլիֆայութեանց մօտ և մեծամեծ զիրքերու հասած։ Խալիֆաները իրականութեան մէջ կորսնցուցած էին ամէն իշխանութիւն և խաղալիկ գարձած ասսնց ձեռքը, ինչպէս էին երրեմն Հռոմի կայսրերը Պետութեաններուն ձեռքը և կամ Թուրքիոյ Սուլթանները Ենիշերիներուն ձեռքը։

Այս Թուրքերը իրենց ծայրանեղ անգթութեան հետ կը միացնէին նաև անյագ ընչափակութիւն։ Մայրագաղաքին և այլ վայրերուն ընակչութիւնը կողոպտելէն ետքը, անոնք կողոպտեցին նաև արքունիքը<sup>(\*)</sup> և տարին անբաւ հարստութիւն։ Կողոպտուեցաւ և փճացաւ նաև խալիֆաներուն հարուստ գրասունը, որ կը պարունակէր 120,000 ընտիր ձեռագիրներ մազադատի վրայ գրուած։ Տգէտ և վայրենաբարոյ կողոպտիչները մեծ մասամբ այրեցին և փճացուցին այդ գրքերը անսնց կոշխապատ կողերէն իրենց հաւ-

(\*) Բօս պատմաբան Մակրիզի՝ այդ կողոպտիչները արքունիքէն տարին՝ 18,000 բիւրեղեայ անօրներ, 600 ոսկեայ ծաղկամաններ, 400 ոսկեայ վանդակներ, ոսկեայ ափաղաղներ, սիրամարգեր եւ վիրեր բանկան մեծուրեամբ եւ բնդելուզուած մարզարիսներով ու բանկագին բարերով, ոսկենիւս վրան մը արծարէ սիւներով, 2000 ոսկերել զորգեր, 50,000 օրոցներ, ապացօս մը զարդարուած մարզարիսներով եւ բանկագին բարերով ու շամ մը բանկարժէք իրեր։ Պահ թէ ինչպիսի փարամուրեան եւ ըալլուրեան հասած էր խալիֆաներուն արքունիքը Գահիրէի մէջ, մինչդեռ Մէքենի մէջ նաև խալիֆաները՝ կարկուած զգեսներ կը նազնէին, իրենց տունին զուրը իրենի կը կրէին սափորներով եւ այդի մորքու վրայ նասած դասեր կը տեսնէին։

մար մոյկեր շինելու համար։ Մաս մըն ալ այդ գրքեւ-  
րէն թաղուած մնացին տւազի տակ, Ազեքսանդրիոյ  
ճամբուն վրայ։ Այդ տեղը հիմա կը կոչուի «Թէլ-էլ-  
Քուրուպ»՝ այսինքն գրքերու բլուր։

Ել Մոսանսիրը գժբախտութիւն ունեցաւ ակա-  
նատես ըլլալու նաև սաստիկ սովի մը, որ կը ճարա-  
կէր Նեղոսի ափերէն մինչեւ Եփրատ և Ուսնիես գետե-  
րը։ Սովին հետեւեցան երկրաշարժ մը և ժանտախտ։  
Գահիրէի մէջ միայն մեռան աւելի քան 110,000  
մարդ։ Ամբողջ գիւղեր և քաղաքներ անմարդաբնակ  
գարձան։ Սովը այն աստիճան սաստիկ էր, որ պատա-  
նիները և նոյնիսկ մեծ մարդիկ համարձակ չէին կըր-  
նար փողոց ելլիւ։ Սովահարները զանոնք գուռներէն  
ներս կը քարէին, կը մորթէին և կ'ուտէին։ Եղան  
մայրեր, որոնք նոյնիսկ կերան իրենց փոքրիկները։  
Գահիրէի շուկային մէջ յայտնապէս մարդկային միս  
կը վաճառուէր։ Խալիֆային խեղճութիւնը այն աս-  
տիճան էր, որ օրական միայն երկու նկանակ կը ստա-  
նար, իրր մնունդ, և պառա։ կին մըն ալ, ըստ աւան-  
դութեան, ամէնայն օր պարզ ապուր մը կ'եփէր և  
կը դնէր առջեւը։

Կացութիւնը բոլորովին փոխուեցաւ, երբ իշխա-  
նութեան գլուխ անցաւ խալիֆային ծածուկ հրաւէրով  
Պատր-էլ-Քամալ, որ խալամացած հայ մըն էր և այդ  
ասենը Աքիայի կառավարիչն էր։ Իր մասին առանձ-  
նապէս պիտի խօսինք գրքիս յաւելուածին մէջ։

Ել Մոսանսիրը որքան որ գժբախտ եղած էր նա-  
խորդ թուրք վարչապետներուն շրջանին, նոյնքան ալ  
բախտաւոր եղաւ Պատր-էլ-Քամալի վարչապետու-  
թեան տակ և խաղաղութեամբ մեռաւ։ 60 տարի փո-  
փոխակի բախտով թագաւորելէն ետքը։

Ֆաթիմեան հարստութեան վերջին խալիֆան ե-  
ղաւ Ել Ասիս, որ թոյլ մէկն էր։ Անոր ամէնամեծ

թշնամին իր մեծ վէզիր Զաֆարն(\*) էր, որուն դէմ պաշտպանուելու համար, ել Ասիսը խնդրեց Նուրեղդինի օգնութիւնը, որ Սուրիոյ ամէնազօրաւոր Արաբէկներէն(\*\*) մէկն էր և կը խորհէր գրաւել նաև Եղիպտոսը ու իր աթոռը հաստատել հոն: Նուրէզդին դրկեց օգնական գունդ մը Սալահէդդինի հրամանաւարութեան տակ, որ այն ատեն տակուին երիտասարդ սպայ մըն էր:

Սալահէդդինը աղջով քիւրտ էր, կյուպի որդին, Հայսատանի վաղեմի մայրաքաղաք Դուխինի շրջանակէն: Ան փոքր տարիքէն մեծցած և դաստիարակուած էր Նուրէզդինի պալատին մէջ, հետեւաբար անոր բարերարեալն էր: Սալահէդդինը յաղթեց խոլիֆայի թշնամիներուն և մեծ վէզիր Շերքուկի մահէն ետքը, չնայելով իր երիտասարդ տարիքին, խոլիֆայէն անուանուեցաւ «Մեծ վէզիր»:

Ել Ատիտ մեռաւ բոնազօսիկ մահով կարձատե իշխանութիւնէ ետքը: Ֆաթիմեան հարստութիւնը տեւեց մօտաւորապէս 200 տարի և Եղիպտոսին տուաւ 11 գահակալներ:

<b>ԷՅՈՒՊԵԱՆ</b> <b>ՃԱՐՍՏՈՒԹԻՒՆ</b> <b>(1171 - 1249)</b>	<p>Ել Ատիտ և իր բարերար Նուրէզդինի մահէն ետքը՝ Սալահէզդինը աւաւականուցաւ «Մեծ վէզիր» տիտղոսէն և ինքինքը հռչակեց Եղիպտոսի</p>
---	--

(\*) Մեծ վէզիր Զաֆարը չիրանով պատվանել Թուստան Երուսաղէմի քաջաւոր Ամրուի դէմ այրեց զայն: Այդ մեծ նրդէնէն ազատեցաւ միայն Ամրուի մզկիրը: Հրդեհուած Թուստային հետեւը տակաւին կարելի է նեմարել Գանիրէ-Հելուան երկարուղագծի նամբուն վրայ:

(\*\*) Պաղտաշի Աբբասեան խալիֆաներու ատեն կարեւոր նահանգներու կառավարիչները, որոնք խալիֆայական տունէն էին, կը կոչուէին Արաբէկ, որ պատոյ տիտղոս մըն է: Արաբէկները գրեք քաջաւորի մը դիրքն ունեին:

սուլթան 1174 ին և հրամայեց որ մղկիթներու մէջ իր անունով կարգացուի «Խուտպան»: Այսպիսով Եղիպատոսի գահուն վրայ սկսաւ նոր հարստութիւն մը, որ իր հիմնադրին հօր անունով կոչուեցաւ Էյուպեան:

Ինքզինքը սուլ-

թան հռչակելին

ետքը՝ Սալահէդ-

դինի առաջին գոր-

ծը եղաւ զանազան պատրուակներով հեռացնել և կամ շլացուցիչ խոստումներով սիրաշահիլ բոլոր անսնք, որոնք կրնային խոչընդոտ ըլլալ իր իշխանութեանը և ապա զօրաւոր բանակի մը դիուխը անցած՝ արշաւեց գէպի Սուրբիա: Դամակոս, Հոմս և Հալեպ քաղաքները, երկար դիմագրութիւնէ ետքը, անձնատուր եղան և ճանչցան Եղիպատոսի հզօր սուլթանին գերիշխանութիւնը և հարկատու եղան: Սուրբիային ան արշաւեց գէպի հիւսիսային Միջագետք և պաշտպան Մունուլ քաղաքը, որը նոյնպէս վերջիվերջոյ ստիպուեցաւ անձնատուր ըլլալ: Սալահէդդին կը խորհիր գրաւել նաև Պաղեստինը, Եղիպատոսին տալու համար այն սահմանները, որ ան ունէր նախորդ Թաթիմեաններուն և կամ փարաւոնեան ու Պաղսմեան փայլուն շրջաններուն, բայց ան զգուշացաւ յայտնապէս թըշնամութեան մէջ մտնել Երուսաղէմի քրիստոնեայթագաւորութեան<sup>(\*)</sup> հետ և սպասեց յարմար առիթի, որ չուշացաւ:

(\*) Այդ քագաւորութիւնը հիմնած էին Առաջին Խաչակիրներ 1099 ին: Առաջին քաղաւորը եղաւ Գոտեմրուա-ար-Պուլիոն Լորէնի իշխանը, որը սակայն համեստաբար հրաժարեցաւ «Քագաւոր» տիտղոսին եւ բաւականացաւ միայն «Ա. Գերեզմանին պատվան ապես» տիտղոսով: «Ես չեմ կրնար, բայ ան, ոսկեայ պասկ կրել զինուս վրայ նոն, ուր մեր Տէր փեեայ պասկ է կրած:

Այդ քագաւորութիւնը տեւեց ընդամենը 87 տարի: Գոտեմրուա-

Անգր-Յորդանանի դռւքս Ռիմի-Տր-Դատիլան, որ  
քաջ, Խիզախ, բայց աւազակարարոյ մէկն էր, ընչափաղ-  
ցութիւննէ մզուած, օրին մէկը, յարձակեցաւ դէպի Մեքքէ  
գացող ուխտաւորներու կարաւանին վրայ և կողոպ-  
տեց զայն։ Այս դէպքը մեծ զայրոյթ առաջ բերաւ  
խալամական աշխարհին մէջ, որմէ ճարպիկօրէն օդ-  
տուեցաւ Սալահէդդինը, իր վազեմի նպատակը իրա-  
գործելու համար։ Ան նախատուած խալամութիւնը  
պաշտպանելու պատրուակին տակ, ջիհատ (սրբազն  
պատերազմ) հրատարակեց քրիստոնեաներու գէմ։  
Խալամական չաշխարհի ամէն վայրերէն էմիրները ի-  
րենց գունդերով հաւաքուեցան անոր գրօշին տակ և  
ան ուղղակի քաղեց Երուսաղէմի թագաւորութեան  
վրայ։

Ճակատամարտը տեղի ունեցաւ Տիբերեատ լիձին  
մերձակայքը։ Տեղին դիրքը շատ աննպաստ էր քրիս-  
տոնեաններու համար, ջուր չկար և զօրքը սաստիկ կը  
նեղուէր ծարաւէն։ Բացի ասկէ, հակառակ կողմէն կը  
փչէր քամի մը, որ դիմացի այրուող խողաններուն  
ծուխը և փոշին ուղղակի կը զարնէր քրիստոնեաննե-  
րու գէմքին ու տչքերուն։ Սալահէդդինը դիմամբ  
այրել կուտար դիմացի խողանները։

Չնայելով այս բոլոր աննպաստ պայմաններուն,  
այնուամենայնիւ քրիստոնեանները քաջաբար կուտեցան  
և պարտուեցան միմիայն խալամներու գերազանց  
թուին առաջեւ։ Թագաւորը և բազմութիւ ասպետներ  
գերի ինկան յաղթականին ձեռքը։ Նոյնպէս և Յիու-  
սի Խաչափայտը, զոր ասրած էին ճակատամարտին

---

Էն ետք փոքր ի շատէ նաևաւոր եղան տռաջին երեք Պալտուին-  
Եւրը եւ մանաւոնդ Ամորին։

Բացի Երւասպէմի բազաւորիւթէն Առաջին Խաչակիրները  
հիմնեցին նաև Ա.Յափիորի, Եղիսիոյ, Տրիպոլսոյ եւ այլ բանի  
մը դժուրիւնները իրենց ամրոցներով, ուղէսդի օրավիկ ըլլան նո-  
րակազմ բազաւորութեանը։

գաշտը մարտիկները քաջալերելու համար:

Այս յաղթանակէն ետք՝ Պաղոմալիս, Յոպպէ, Կեսարիա և Պէյրուք յօժարակամ բացին իրենց զուռները Սալահէդզինի առջև։ Ասկալոն նոյնպէս ինքնակամ կերպով անձնատուր եղաւ, պայմանաւ որ գերի թագաւորին ազատութիւն չնորհուի։ Երուսաղէմը միայն երկու ամիս գիմադրեց և պարէնի չգոյութեան պատճառով՝ նոյնպէս անձնատուր եղաւ։ Այսպիսով վերջ գտաւ Երուսաղէմի քրիստոնեաց թագաւորութիւնը 1187 ին։ Ան դար մը անգամ գոյութիւն չունեցաւ։

Սաղանէդյին յարզանիով վերաբերուեցաւ դիսի զերի բազաւորն, բայց անզուր գտնուեցաւ ասպեսներուն նկատմամբ։ Ան հրամայեց զովացողիչ շմկելի րերել զերի բազաւորին համար, բայց երբ այս վերջինը խռելին եսքը, զաւարը երկնցուց սահարական ասպեսներու պեսին, որ նոյնպէս զերի եր ինկած, Սաղանէդյինը<sup>(\*)</sup> սուրի մեկ հարուածով տապակեց անոր զուխը։ Գուխորան սարսափով կը սպասիր, որ նոյն բախտը պիտի վիճակուի համար իրեն, բայց Սաղանէդյին լսաւ. «Թագաւոր մը բազաւոր մարդ չի սպասնեա»։

Երուսաղէմի գրաւումն եսք՝ Սաղանէդյինը յարզանիով վերաբերուեցաւ համար Սիափիլ բազուհու համերկապ և շուտով ազատ արձակեց զերի բազաւորը փոխան Ասկատոնի։ Ա. յարսին մեջ կոտրած չըրաւ, ինչպէս յրած էին Առաջին հայութիւնը<sup>(\*\*)</sup>։

(\*) Սաղանէդյինը, թէեւ աւս մեղմ բնաւուուրեան Տէր Երացու Երեխն կ'ունենաւ բարկուրեան սաստիկ նոպաներ եւ կը մոռնաւ ինքզինքր։

(\*\*) «Խաչակրած» կը կրուին այն արշաւանքներ, որոնք միշտին դարսու բնրացին կազմուեցան Երեւանեան Երապայի մէջ դէպի Պաղեստին նախառակ ունենալով ազատել Ա. Երեխը մասմէսական տիրապետուրինէն։ Արշաւանքին մասնակցողներ իրենց զգեստին վրայ կը կրէին խաչի նամբ եւ ահա այդ պատճառով այդ արշաւ-

Զդիսաւ *frիսոննեաներու* եկեղեցիներուն և միայն  
էօմերի մզկիրը<sup>(\*)</sup>, զոր Առաջ ին Խաչակիրները  
եկեղեցին եկն վոխակերպած, ինչը դարձեալ մզկիրի  
վերածեց վարդի ջուրով զայն շուալ տաշէն հսքը:

Երբուսաղէմի անկումը մեծ յուղմունք պատճառ  
ուց արեւմտեան Եւրոպայի մէջ և շուտով կազմուեցաւ  
նոր և մեծ խաչակրութիւն մը, սրուն գլուխ անցան  
Գերմանիոյ Ֆրեսենիք Շիկացօռու կայսրը,  
Ֆրանսայի Փիլիպպոս Օգոստոս և Անգլիոյ Ռիմարտոս  
թագաւորները:

Յրէտէրիքը կարգ մը յաղթանակներ տարսու Սել-  
ջուկներու վրայ, նոյնիսկ գրաւեց անոնց Գոնիա  
մայրաքաղաքը, բայց տուկաւին Պաղեստին չհասած՝  
խեղզուեցաւ Կոլիկատանոս գետին մէջ և անոր բա-  
նակն ալ ինքնաբերարար ցրուեցաւ։ Փիլիպպոս Օգոս-  
տոսը, Աքիայի գրաւումէն ետքը, գետուելով Ռիքար-  
տոսի հետ, վերագարձու մրանսա և Պաղեստինի  
մէջ մնաց միայն Ռիքարտոս իր կոսորտակուած բա-  
նտկովը։

Ռիքարտոսը իր աննմտն քաջութեան և գիւցազ-  
նութեան համար կոչուած է «Առիւծասիր»։ Իր այդ

անմեները կոչուեցան «Խաչակրած արշաւանքներ»։ Եղան 8 ար-  
շաւանքներ, բայց առնեցմէ միայն առաջինը հասաւ իր նպատակին.  
միւնքները եղան մէկ մէկ ձախողութիւններ, քեւ ունեցան կարգ  
մը բարերար նետեւանքներ եւրոպայի համար։

Առաջին արշաւանքը բարոզողը եղաւ Պետրոս ճգնաւոր,  
Ռուբանոս Բ. պատին հրամանով. արշաւանքին մասնակցեցան  
600,000 հոգի, բայց առնեցմէ երաւաղէմ հասան միայն 25,000 հո-  
գի երեք տարուայ արկածալի համբուղութիւնէ մը ես (1096-1099):

(\*) Էօմերի մզկիրը սփնուած է նոյն այն տեղին վրայ, ուր էր  
Սողոմոնի տանարը։ Ան արարական նարտարապետութեան գեղեցիկ  
նոյնեւերէն մէկն է։ Չեղունը եւ պատերը ոսկեդրուազած են։ Մզկի-  
րին մէջ կը գտնուի «Խախրան» (ժայռ)։ Այս այն վէմն է, որուն  
վրայ, բա աւանդութեան, Յակոբ հանապետ հաստատած է առա-  
ջին աղօրարանը։

յատկութիւններուն հետ՝ ան չէր միացներ դժբախտաբար նաև ռազմագիտական առաջնորդ։ Ան քանի մը բաղխումներ ունեցու Սալահէդդինի հետ փոփոխակի բախտով։ Լսելով որ իր եղբայրը յափշտակեր է իր գահը՝ ան զինագագար կնքեց Սալահէդդինի հետ 3 տարի և 3 ամիս տեւողութեամբ ու վերագարձաւ հայրենիք։ Այդ զինագագարի զօրութեամբ քրիստոնեանները իրաւունք ստացան անարգել կատարելու իրենց ուխտը Ա. Դերեզմանին վրայ և Պաղեստինի ծովափնեայ քաղաքները ինկան քրիստոնեաններու իշխանութեան տակ։ Ուրաքարտոս և Սալահէդդին այսքան բարեկամացան իրարու հետ, որ վերջինս անոր նուիրեց Յիսուսի խաչափայթը<sup>(\*)</sup>:

Գուխան Լուսինեանը՝ զերութիւննեան ազատուելին  
և այս անգամ իր զահը հաստեց Կիպրոսի մէջ,  
ուր իր սերունդը բազաւորեց մինչեւ ՃՌ. դարու  
վերջերը։ Երբ Կիլիկիոյ Հայոց վերջին դժբախտ բա-  
զաւոր Լեռն և. Լուսինեանը մեռաւ Փարիզի մէջ

(\*) Ս. Խաչափայթին ուր ըլլալը ներկայիս սուլդապէս յայտնի չէ, բայց անկէ մասունքներ կան զանգան եկեղեցիներու մէց։ Մեր եկեղեցիներու մէջ եւս կան ամփոփուած ոռկեայ եւ արձաքեայ տուփերու եւ կամ խաչերու մէջ ու կը կոչուին «Անաց փայտ»։

Ս. Խաչափայթը երկու անգամ զերի է ինկած։ Առաջին անգամ Պարսից Խոսրով Բ. բազաւորին ձեռքը Զ. դարու վերջերը եւ երկրորդ անգամ, ինչպէս տեսանք, Սալահէդդինի ձեռքը, որը եսքը նուիրեց Ամինուսոս Սալիւծարտին։

Առաջին գերութիւննեան ազատող եղաւ Բիւզանդիոնի Ճերակի կայսրը, որ արշաւանքէն վերադարձին, երբ հասաւ Մերազան բաղադրի պարփառներուն առջեւ, ձիէն վար իջաւ եւ պարզ շապիկ մը հազած՝ ուսարովիկ, զիխարաց եւ Ս. Խաչափայթը ուսին՝ ծանրա-  
խայլ յառաջացաւ դէպի Ս. Յարութեան տաճարը եւ իր ձեռքով իոկ նուիրական սրբութիւնը դարձեալ հաստաց Գողորայի վրայ։

Պատմական այս դէպին յիշատակն է, որ բոլոր քիչսոնեական եկեղեցիները, բացի բողոքականներէն, կը սօնեն «Խաչվերաց տօն» անուան տակ։

1393 ին, Կիպրոսի քաջաւորը, իր Լուսինեան, անոր ժառանգը հոչակեց ինչդիմին և իր տիտղոսին վրայ աւելցուց հաեւ «Թագաւոր Հայոց» տիտղոսը: Այնուհետեւ Կիպրոսի քաջաւորները Լասին ծկույ քաջաւոր օծուելին էնքը, օծում մըն աշ կը սահմանին Կիպրոսի Հայոց Արքապիսկոպոսին:

**ՍՅՈՒԱՀԵԳՎԱՐԵՆԻ  
ԾԻՆԱՐԱՐՈՒԹ-ԻԽՆԱԽՐԸ**

Սալահէզգին եղաւ նաև շինարար թագաւոր մը և այս գործին մէջ անոր գլխաւոր աջակիցը եղաւ իր մեծ վէզիր Պէհա-եղ-դին, որ ժողովուրդը հեղնանքի համար կը կոչէր «Գարա-ֆուշ»: Ան շատ կարող վարչադէտ մըն էր և մինչդեռ Սալահէզգինը պատերազմներով էր զբաղած, ինքը մաս-մասնաւորապէս անձնատուր եղաւ շինարարութեան: Մոկատամի բարձունքին վրայ շինեց միջնարերդ մը, իսկ միջնարերդին մէջ ի միջի այլոց շինեց հոյակապ պալսա մը սուլթանին բնակութեան համար և ջրհոր(\*) մը, անսովոր խորութեամբ, բերդապահ զօրքին ջուր հայթայթելու նպատակով: Ան նորոգեց նաև Գահիրէի պարիսպները, շինեց ջրմուղներ, ջրանցքներ, ճամ-բաներ, ամբարտակներ, կամուրջներ և այլ հանրօգուտ շինքեր: Գահիրէի «Մուսի» թաղը, որ մայրաքաղա-քին եւրոպական թաղն էր, անոր հաստատածն է:

Իր շինարարական ձեռնարկներուն համար քար հայթայթելու նպատակով, ան չվարանեցաւ քակել տալ փոքր բուրդերը, որոնք կը շրջապատէին կիզէի

(\*) Միջնարերդի պալատը եւ ջհուրը ներկայիս սխալմամբ կը կոչուին Յակոբ Նահապետի որդի Յովսէփ գեղեցիկի անունով. յիշուին Յակոբ Նահապետի որդի Յովսէփայը եւ պալատը՝ «Գիւան Յովսէփայ» անուններով: Այդ սխալանքը տեղի է ունեցեր, երեւի այն պատճառով, որ Սալահէդդինի անունը նոյնպէս «Եռլարք» (Յովսէփ) էր:

մեծ բուրգը, ծանրաբեռնեց ժողովուրդը տուրքերով և ասոր համար ալ կոչուեցաւ «Գարա-Գուշ»:

Սալահէդդինը և իր մեծ զեղիրը ջերմ միւսիւլման ըլլալով հանգերձ լայնախոն էին և չհալածեցին քրիստոնեաները: Սալահէդդին ձիու վրայ եղած ատենը անգամ, կուրան կը կարդար, կը հագուէր չափազանց պարզ, մատչելի էր բոլորին և կը խորշէր ողելից ըմպելիքներէ: Իր այս յատկութիւններով՝ ան կը յիշեցնէր նախորդ չորս խալիֆաները Մուսավիէէն առաջ:

Սալահէդդին մեռուա Դամասկոսի մէջ մօտաւորա-



Սալահէդդինի Միջնարեզը

պէս 20 տարի թագաւորելէն ետքը: Իր մահէն քանի մը ժամ առաջ՝ անիկա մունետիկ մը չրջագայել տուաւ քաղաքին դլիսաւոր փողոցներուն մէջ, որ բռնած ձեռքին մէջ քանի մը կանգուն ճերմակ կտաւ, կը պուար. «Ահա թէ ինչ կը տանի Մուլթան Սալահէդդին»:

իր աշխարհակալութիւններէն» : Անոր գերեզմանը կը գտնուի Դամասկոսի մէջ :

Այս մեծ թագաւորին կեռնքին շուրջ նոյնպէս կազմուած են շատ մը ժողովրդացին զբոյցներ, որոնցմէ մէկ երկուքը աւելորդ չենք համարեր մէջ բերել:

### ՀՆԹԵՐՑՈՒՄ Ա.

Սալահիղին շաբարը երկու անգամ դասի կը նսէր օրէնսդէս Դաշիներու հետ միասին: Սևել մարդ, ազատ մուտք ուներ անոր մօ:

Անգամ մը, երբ բանի մը դասէր տեսնելի եսքը, սասիկ յոգնած եր, ներկայացաւ կին մը եւ խնդրեց տեսնել իր դասը: Սալահիղին ըստ անոր, որ յաջորդ դատավարութեանը զայ: «Երեք դու մեր բազաւորն ես, ի՞նչպէս չես ուզեր ըստ մեր դատաւորը», բացազնչեց կինը զայրացմամբ:

— Այս կինը իրաւունք ունի, ըստ Սալահիղին, առանց բարկանալու իր շուրջը գտնուողներուն եւ տեսաւ անոր դասը:

Ուրիշ անգամ մըն աղ, երբ Սալահիղին կը պատրասուիր մեկնելու դատասահին, իրեն ներկայացաւ մեկնուի մը եւ խնդրեց տեսնելու իր դասը: — Յաջորդ անգամին եկեֆ, ըստ Սալահիղին: — Իմ դասը չի կրնար յետաձուիլ, զոյեց մեկնուիլ եւ անոր երեսին նետեց իր խնդրազիրը:

Սալահիղինը, առանց բարկանալու, ծոկաւ, առաւ խնդրազիրը եւ կարդալին եսքը, տեսնելով որ խնդրակուն իրաւունք ունի, անեխապէս տեսաւ դասը:

## ՀՆԹԵՐՑՈՒՄ Բ.

Հիւրշնելիալ(\*) ասպետներու ներքին կանոնադրութեան մեջ յօդուածը կ'ըսէր. «Ամենայն օր, միաբաններուն ճաշկե առաջ, նախ պիտի կերակրուին հիւրշնելիք եւ ամելի ինչ որ անոնց վախացին, պիտի տրուի անոնց ընդդիոյք, երկ միայն ատիւս վճառակար յէ իրենց առողջութեանը եւ կամ հետաւոր է տեղույն վրայ ճարել:

Սաղանէդին ցանկանալով սուրգել, թէ որքան սառացի կերպով կը կատարեան հիւրշնելիալ ասպետներու իրենց ներքին կանոնադրութեան այդ յօդուածը, օրին մեկը կը ծագուի, իր հիւանդ ուխտաւոր մը եւ կը ներկայանայ անոնց կեղրոնին: Ամենայն սիրով կ'ընդդունեն զինքը եւ կը տեղաւորեն հիւանդանոցին մէջ:

Առաջ ին երկու օրը Սաղանէդինը ոչինչ չի ուժը պատրուակեռով թէ ախորժակ ցումի. հիւանդանական կարգը եւ հարցնեկան վերջապես. «Ի՞նչ կը փա-

(\*) Խաչակրեները երուսաղէմի բազաւորութիւնէն եւ բանի մը դժուորիններէն զատ, հաստատած էին նաեւ երեք կիսով չափ կրօնական եւ կիսով չափ զինուորական կարգեր, որոնց նպատակն էր զօրավիք բլազ նորակազմ բազաւորութեանը եւ ամէն տեսակ խնամք ու դիւրութիւններ տալ ուխտաւորներուն: Այդ կարգերն էին՝ **Ս. Յովհաննեու Ճիւրբնելիալ Ասպետներու կարգը, Տաճարականաց կարգը** եւ **Տեւոնն կարգը:** Ասոնք կը տարբերուիին միայն իրենց սենին եւ խաչին զոյնովք: Մենմի տակ կը կրէին զէներ:

Առաջինը հաստատուած էր Խաչակրեներու զալէն առաջ եւ այն ատեն միմիայն կրօնական միաբանութիւն մըն էր: Երկրորդ կոչուեցաւ «Տաճարականաց կարգ», որովհետեւ իրենց կեդրուատեղին նախկին Սողոմոնի տաճարն էր, իոկ երրորդը «Տեւոնն» Գերմանական ծագում ունենալուն համար:

Այս երեք կարգերէն հիմա գոյութիւն ունի միայն **Ս. Յովհաննեու Ճիւրբնելիալ Ասպետներուն կարգը**, որ հաստատուած է Պալիա կղզիի վրայ: Այդ կղզին իրենց նուիրած է Կարլոս Երրորդ կայուրը:

փափի սիրտդ, առեն ինչ պիտի տրուի ժեղի, միայն  
թէ առողջանա»:

Երկար տասանութերե կեֆը՝ Սաղանկդյինը կ'ը-  
սէ. «Կը փափափին որ ինձի տրուի ասպետերու  
զիաւորին սիրական ձիուն մեկ սրությը. հակա-  
ռակ պարագային բան մը չեմ ուտեր եւ կը մեռնին  
անօրուրիւնի»:

Հիւանդին փափափը անելիցապէս կը հաղորդեն  
պէտին, որ բժշկին հետ խորհրդակցելէ կեֆը՝ անելիցա-  
պէս հիւանդ կ'ընէ մորքել ձին եւ տայ հիւանդին  
իր փափախածը:

Երբ Սաղանկդյին կը տէ այս, այն ատեն միայն կը  
բայցնէ իր ով ըլլալը եւ շնորհակալուրիւն յայտնեալով  
տածած հոգացողուրեան համար՝ կը մեկնի հիւան-  
դանոցէն:

Սաւաճէդգինէն ետքը՝ ա-  
տաւաճ - էն - ռութեա, սիկա էյուսպեան հարբո-  
ռութեան ամբնանչանու-  
ուր սուլթաններէն մէկն է: Անիկա նրբամիա քազա-  
քազէտ մըն էր և լաւ գարչագէտ: Գիտութեանց և  
գաղրութեանց սիրահար մըն էր և կը շրջապատէր  
ինքինքը գիտուններով ու գրագէտներով: Յաճուի  
գիշերները, մինչեւ ուշ տաեն, կը նստէր անոնց հետ ու  
կը վիճարաննէր զանազան նիւթերու մասին: Ան զըժ-  
րախառարար կրօնական լայնախոհութիւն չունէր, թէն  
յարգանքով ընդունեաց Ֆրանսուա-Տ'Ասիզը(\*), որ քա-  
րոզեց իր ներկայութեանը:

(\*) Ֆրանսուա Տ'Ասիզը Կարոլիկ եկեղեցւոյ ամենայարգուած  
սուրբերէն մէկն է:

Ան համբերող էր, խոնարհ, զրած եւ միւս զուարը: Հարուս  
ծնողներու զաւակ էր, քայլ բան տարեկանին հրամարեաւ հա-  
րասութիւնէն եւ ինեղինը նուիրեց ուրիշներու ծառայութեան: Եր  
հիմնած միաբանուրիւնը (1215) կոչուեցաւ «Մուրազիկներու եղ-  
քայրուրիւն», որովհետեւ աղբատուրիւնը բացարձակ պայման էր

Մալէք-Էլ-Քամէլի իշխանութեան շրջանին տեղի ունեցաւ վեցերորդ խաչակրութիւնը, որուն պեսն էր Գերմանիոյ Թրետերիկ Բ. կայսրը: Մալէք-Էլ-Քամէլը տասը տարուայ զինադադար կնքեց անոր հետ, անոր զիջու Երուսաղէմը և Պաղեստինի քանի մը քաղաքները: Ան Թրետերեկին նուիրեց նրբանիւս վրան մը բազմաթիւ բաժանումներով, որոնցմէ մէկուն ձեղունը մեքենայական շորժումով մը կը ցուցնէր աստղալից երկինքը: Թրետերիկ, առանց կաթիլ մը արիւն թափելու, մատա Երուսաղէմ և Ս. Յորութեան տաճառը մէջ թագագրուեցաւ իր Երուսաղէմի թողաւոր: Պապին ներկայացուցիչը չօծեց զինքը, որովհետեւ բանադրուած էր պապէն:

Մալէք-Էլ-Քամէլը Դելթայի մէջ, Նեղոսի արեւելեան ճիւղին վրայ, չինեց նոր քաղաք մը, որ կոչուեցաւ Մանուշարա: Ան արդի եզիստոսի կարեւոր քաղաքներէն մէկն է:

Եյուպեան հարսաւութեան վերջինը եղաւ Թուրանին, որ 16 տարեկան պատանի մըն էր: Ան իշխան հաղիւ երկու ամիս: Մէմլուկ մեծամեծները, տեսնելով որ երիտասարդ սուլթանը իրենց կարեւորութիւն չի տար, ըմբոստացան: Բմբոսաներուն ձեռքը չի խալու համար Թուրան-Շան փախաւաս տուաւ և ապաստանեցաւ փայտեայ աշտարակի մը մէջ, որ ինքը չինել տուած էր: Բմբոսաները կրակ տուին աշտարակը: Հոնկէ ան փախաւաս տուաւ դէպի գետը, բայց տակաւին եղերքին չհասած գիտապասատ ինկաւ, ծակծկուած բազմաթիւ նետերով:

.....:

Եղբայրութեան մէջ: Համարձակ կ'երբային բարզելու մահմէտականներու եւ ներանուներու մէջ, կ'արհամարէին ամէն նեղութիւն. վախը զոյուրիւն չուներ անոնց նամար: Մեծ անձնութրութեամբ կը խնամէին մանաւանդ հիւանդները: Անոնք պարտաւոր էին իրենց ձեռքի աշխատանքով ապրիլ, նետիոն նամբորդել եւ նաւասք բարողել:

Ենք, Թրանուա Տ'Ասիզը, զնաց բարզելու Սուրբա:

## ՄԷՄԼՈՒԿ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆԸ

1252—1517

Մէմլուկները ծագումով Թիւրքին էին և Զերբեզ, թէս սոկու թուռլ կային նաև այլ ծագումով մէմլուկներ։ Անսնց մուտքը դէպի եղիպասս կը սկսի Ժ. գարէն։ Սուլթան Սալահէդդինը, հաւատարիմ և անձնուէր մարդոց պէտք ունենալով, կասպից ծովուեղերքներէն և հիւսիսային կովկասէն գնել տուուհումկու և քաջուողջ երիտասարդներ և անսնցմէ կազմեց իր անձնապահ գունար։ Ասոնց ան առանձնաշնորհներ տուաւ, աւելի լաւ կը վարձատրէր և աւելի լու կը հագուեցնէր։ Ահա տառնք էին, որ ետքը կոչուեցան Մէմլուկ։ Մէմլուկ բառը առաջ կուգոյ «Միլլ» բառէն, որ կը նշանակէ սեփականութիւն։

Սուլթան Սալահէդդինի յաջորդները հետեւեցան իր օրինակին և կարծ ժամանակի մէջ անսնց թիւը Եղիպասսի մէջ այնքան բազմացաւ, որ այլեւ իրական իշխանութիւնը անցաւ անսնց ձեռքը. ըստ կամասուլթան կը նոտեցնէին և կամ գահէն վար կ'առնէին։

Թիւրքմէն մէմլուկները կոչուեցան Պանրիսներ, իսկ Զէրքէզ մէմլուկները՝ Բորջեաններուն սկզբնական բանակատեղին Ռօսա կղզին էր և առ այդ պատճառով ու կոչուեցան Պանրիս, որ կը նշանակէ գետի մարդիկ։ Երկրորդներուն պարտականութիւնն էր պահպանել միջնարերդի ամրութիւնները և գուաները և տառը համար ու կոչուեցան Բորջեաններ՝ «բորգ» կամ «բորջ» բառէն, որ կը նշանակէ բերդ, ամրոց։ Իշխանութիւնը նախապէս անցաւ Պանրիսներու ձեռքը և ապա Բորջեաններուն։

Թուրան-Շահի սպաննութիւնէն ետքը՝ Մէմլուկները չկրնալով իրենց իրենց մէջ համաձայնիլ դահիք ժառանգութեան համար, թագուհի հաջակեցին Շաբարէ-էս-Տորը, որ էյտպեան վերջընթեր սուլթան Մալէֆ-էս-Սալեհի կինն էր և մէկ երկու անդամ արդէն եղոծ էր պետութեան խնամակալ Սալէհի բացակայութեանը:

Ասիլս ծագումով հայնուհի մըն էր: Նախապէս եղած էր Մալէֆ-էս-Սալեհի զերուհին. ապս հարած էր ապս կինը, անոր մանչ զաւակ մը պարզեւած ըշշաղուն համար: Ան շատ խեղացի էր կորովի կին մըն էր և մեծ ազդեցութիւն ուներ իր անուսնուն վրայ: Երբ Մալէֆ-էս-Մալէհը դաւարութեամբ ազննուեցաւ, ան ծածուկ պահեց անոր մանը, մինչեւ որ զահին օրինաւոր ժառանց Թուրան-Շահը հասաւ Պաղտատէն:

Պաղաստափի խալիքոն չվաւերացուց Շակարէ-էս-Տորի ընտրութիւնը, Բացի այդ՝ Իսլամական աշխարհն ալ շուտով ըմբոստացաւ՝ չհանգուրժելով որ կին մը ըլլայ իր թագուհորը: Այն ատեն Շակարէ-էս-Տորը, գահը չկորսնցնելու համար, ամուսնացաւ մէմլուք էլլբէկի հետ և զայն Սուլթան ու գահակից հաջակեց: Սակայն քանի մը տարի ետքը, երբ լսեց որ իր ամուսինը կ'ուզէ ուրիշի մը հետ ամուսնանու և զայն սուլթանուհի հաջակել, զաւագրութեամբ սպաննեց զայն: Իր կարգին ինքն ու սպաննուեցաւ իր հակառակիորդներուն կողմէն չարաչար մահով և մարմինն ալ նետուեցաւ շուներու առջեւ:

Պահրիտ հարսառութիւնէն նշանաւոր եղան՝

ԹՐԵՅ.ԸՍ ՓՆ.ՏԱՑԱՔ.Բ

(1260—1277)

Գահ բարձրացաւ գտւագրութեամբ սպաննելով իր նախորդը: Ան ծագումով մոնղոլ էր և իր սարուկ ծախուած

էր մէմլուքի մը: Ան բարձրահասակ էր, չափազանց ուժեղ և լու նետաձիգ: Իր արտակարդ ուժին համար կոչուեցաւ Բիբարս, որ կը նշանակէ յավազ, իսկ լու նշան առնելուն համար՝ Փնտկար, որ կը նշանակէ նետաձիգ:

Շնորհիւ իր այս յատկութիւններուն՝ ան շատ արագ բարձրացաւ զինուորական ասպարէզին մէջ: Տաքարէս-էս-Տորը զինքը նշանակեց բանակին ընդհանուր հրամանատար: Ան Մանուկը առջեւ պարագայթեան մատնեց եօթեկրորդ խաչակիրները և Լուի Ֆ. ռորդ թագաւորն ալ զերի բոնեց բազմաթիւ ասպետներու հետ միասին:

Սուլթանական գահը բարձրանալէն ետքը՝ ան նախ գրաւեց Նուբիան, ապա Պաղեստինի Կեսարիա և Յոդապէ քաղաքները ու ետքը արշաւեց Կիլիկիա, ուր այն ժամանակ կը թագաւորէր Հերում Ա: Հեթում բացակայ ըլլալով Կիլիկիաէն՝ անոր զէմ ելան Թորոս և Լեռն արքայորդիները: Թորոս ինկու ճակատամարտի գաշտին մէջ, իսկ Լեռնը զերի ինկաւ յազմականին ձեռքը: Հայկական բանակը ցրուելէն ետքը՝ Բիբարս անխնայ կոտորեց և կողոպտեց Սիս, Մամեսիա, Ասանա, Այսա, Տարսոն և այլ քաղաքները: Ան ետքաշուեցաւ իր հետ տանելով անբաւ կողոպուտ և արքայորդին Լեռն: Սուրիոյ մէջ ան պաշտրեց և առաւ Անտիոքը<sup>(\*)</sup>, որ երուսաղէմի անկեալ քրիստո-

(\*) Ա. Յափիոքը Սուրիոյ ամենակարեւոր բաղաբերէն մէկն է: Հիմնուած է Աղեքոանից Մեծէն և նախապէս կը կոչուէր Աղեքոանից: Եսքը Սելեւկիոյ Ա. Յափիոքոս Գ. ք զայն նորոգեց և իր անունով կոչեց Ա. Յափիոք:

Քրիստոնէուրիւնը ամէնէն առաջ տարածուեցաւ Ա. Յափիոքի մէջ: Այս բաղաբէն մէջ էր, որ առաջին անգամ Մեծ Նազուրեցուն հետեւղները կոչուեցան Քրիստոնէայ:

Անտիոքի եկեղեցւոյ հիմնարկուրեանը հաւասարապէս աշխատած են Պօղոս, Պետրոս առաքեալները և Քառնարաս: Քրիստոնէուրիւնը ամէնէն առաջ տարածուեցաւ Ա. Յափիոքի մէջ: Այս բաղաբէն մէջ էր, որ առաջին անգամ Մեծ Նազուրեցուն հետեւղները կոչուեցան Քրիստոնէայ:

նեայ թագաւորութեան նախադուռն էր և պատուարը:

Քանի մը տարի ետքը՝ Բիբարս կրկին արշաւեց Կիլիկիա, ուր այդ տան կը թագաւորէր Հեթում Ա.ի որդին Լեռնի Բ., որ գերութիւնին աղասած ըլլալով՝ բարձրացած էր իր հօր գահը: Ան շատ բարի, առաքինի և գրասէր թագաւոր մըն էր: Ծերունի Սմբատ Աղարապետը իր գունդով թշնամիին զէմ գնաց, իսկ Լեռնը իր արքայական գունդով գնաց սուլթանին նահանջին զիծը կարելու: Թշնամին բանուեցաւ կիրճի մը մէջ և սսակալի ջարդ մը կերաւ: Բիբարս վիրաւորուելով հայ աղեղնաւորէ մը՝ ևտ քաշուեցաւ իր բանակին մնացորդով և շատ չանցած՝ ստացած վէրքէն մեռոււ Գամասկոսի մէջ: Ուրիշ վարկածի մը համաձայն՝ Բիբարս մեռած է ոչ թէ վէրքէն, այլ սիսլմամբ խմելով թոյնի մը մնացորդը, որ պատրաստել առուծ էր ուրիշի մը համար:

Բիբարս չերմեռանդ իսլամ մըն էր և խօսիւ կը պատժէր կրօնքին պարագրած օրէնքները անսասառողները: Օրէնքին համաձայն ան միայն չորս կին ունէր: Ան սովորութիւն ունէր ծպաւած շրջագալիւ փողոցները, ահճամբ տեսնելու համար թէ ինչ կ'անցնի կը գտնայ: Շատ կտակածու էր, անգութ և անողոք մագունայ: Շատ կտակածու էր, անգութ և անողոք մագունայ: Իր հակառակորդներուն նկատմամբ: Հարիւրաւոր էմիրներ մաս ու մաս սպաննել տուաւ և կտմթունուորելով մեոցուց լոկ գաւաղբական կտակածներու վրայ: Իր չերմեռանդ իսլամ, ան շատ հակառակ էր քրիստոնեաներուն և շատ մը եկեղեցիներ կամ հիմէն կործանեց և կամ փոխակերպեց մզկիթի:

Բիբարս մեծ պատիւներով ընդունեց «Ել Մոսա-սեմ»ը Աբբասիան խալիֆաներուն վերջին շառաւիղը,

---

տնէական նախնական դարերուն մէջ հոն ալ հիմնուեցաւ պարհարվութիւն մը: Առաջին Խաչակրաները հոն հիմնեցին նաև քիչ տնէայ դժուրիւն մը, զոր վեց զտա Բիբարսի ձեռքով: Անիսինի դժուրեան առաջին իշխանը եղաւ Բահեմաննոտ:

որ միակը աղասած էր Պաղտատի սոսկալի կոտորածէն։  
Ժողովուրդը զայն նկատեց, իբր խակական խալիֆան  
և Բիրարս անոր քնակութեան համար յատկացուց  
շքեղ պալատ մը միջնաբերդին մէջ։ Ել Մոսասեմի  
յաջորդները շարունակեցին նստիլ Գահիրէի մէջ կրե-  
լով «խալիֆա» տիտղոսը, որը ստկայն անուանական  
էր։ Իրական իշխանութիւնը կը գտնուէր օրուան  
սուլթանին ձեռքը։

**ՄԱՍԻՔԻ - ԷԼ - ՄԱՆՈՒՅԻ  
Գ.Ա.Ա.Ա.Խ.Խ.**

**Գահընկէց ըրաւ Բիրար-  
սի եօթնամեայ որդին  
և ինքինքը Եղիպատոսի  
սուլթան հոչակեց։ Անոր  
չէին պակսեր զինուորական կարողութիւններ։ Խեց  
քրիստոնեաններու ձեռքէն Լարամեան և Տրիպոլիսը,  
յաղթեց Սոնկար Ասկարին, որ ինքինքը Դամակոսի  
սուլթան էր հոչակած և Եմեսիոյ գաշտին մէջ պար-  
տութեան մասնեց հայ-թաթարակոն բանակը։**

Այս վերջին յաղթութիւնը, ստկայն, քաջութեան  
և սազմագիտութեան որդիւնք չէր, այլ կաշառքի և գո-  
ւի։ Մալէք-էլ-Մանսուր, անմանելով իր զօրքին դժուա-  
րին կոցութիւնը, փորձեց կաշառել թաթար զօրտ-  
պետը և յաջողեցաւ։ Հայերը, որ իրենց Լեւոն Բ. քա-  
գաւորին(\*) առաջնորդութեամբ, արդէն խորասակած էին  
եղիպատոսիան բանակին աջ թեւը, նկատելով զաւը՝  
ստիպուեցան եւս քաշուիլ ծանր կորուստներով։

Ապաղա Խանը, գասալիք թոթարները նախատելու

(\*) Լեւոն Բ. (1270-1289) Հերում Ա.ի որդին էր։ Ան շա-  
րարի, վենանձն եւ զրասէր քազաւոր մըն էր։ Վաճերուն կից քա-  
զաւոր քազարիւ դպրոցներ եւ ընդօրինակել տուաւ շամ ընթիր  
ձեռազիրներ։ Գրչազրուրիւնը եւ մանրանկարչուրիւնը խիս զար-  
գացան իր օրով։ Այս քազաւորին մասնաւորապէս պարտ ենք, որ  
մեր նախնեաց շամ ընթիր գրուածէնները հասած են մինչեւ օրս։

համար, հրամայեց որ անոնք մինչև իրենց կեանքին վերջը կանացի զգեստ հագնին. իսկ իր եղբայր Մանգո-Թիմուրը, որ բանակին ընդհանուր հրամանատարն էր, գլխատել տուառ միւս զօրավարներուն հետ միասին: Այս ամօթալի պարտութիւնները՝ կեւոն Բ.ը տեսնելով որ մէմլուքները օրէ օր սպասնալից կը դառնան Կիլիկիոյ համար, ուզեց սիրաշահնել զանոնք և Մալէք-էլ-Մանսուրի հետ քաշն կնքեց 10 տարուայ, 10 տասուայ և 10 օրուայ տեւողութեամբ: Հաշտութեան պայմանները աննպաստ էին Հայերուս համար:

Ասիկո քրիստոնէութեան  
ՄԱԼԷ-ԷԼ-ՄԱՆՍՈՒՐ  
Խ. Ա. Ի. Պ. Լ.

և Տիւրոս, Սիլոն, Հայֆա և Պէյրուք քաղաքներուն: Այս տիրակալութիւններէն ետքը՝ այլեւս քրիստոնեաց իշխանութիւն չմնաց Մերձաւոր Արևելքի մէջ, բայց եթէ միայն Կիլիկիոյ Հայոց թագաւորութիւնը և Կիպրոսի Լատին թագաւորութիւնը:

Չնայելով որ Մալէ-էլ-Մանսուրի և մեր Լեռն Բ. թագաւորին միջև կնքուած հաշտութեան պայմանաթագաւորին միջև կնքուած չէր, այսուամինայնիւ Մալէք-էլ-Աշրաֆը, անցնելով Եփրատը, գնաց և պաշտեց Հռոմիլա<sup>(\*)</sup> բերդաքաղաքը, որ Հայ կաթողիկոսներու աթուանիստն էր: Կարճատեւ պաշարումէն ետքը

(\*) Հումկան անմաշչելի ժայռաբլուր մըն է, որպատուած Եփրատ գետով եւ անոր հասկառու Մէրզմէն գետակով: Ան Հռոմէական տիրապետութեան որդանած մեացած բերդ մըն էր: Հայ քամբաները չորս կարգ պարհապներով պատած էին զայն: 1149 բուէն գաւորները չորս կարգ պարհապներով պատած էին զայն: 1149 բուէն սկսեալ հոն հաստատեցաւ Հայոց Հայրապետուրիւնը եւ հոն մեաց սկսեալ հոն հաստատուեցաւ Հայոց Հայրապետուրիւնը եւ հոն մեաց մօսաւորապէս մէկուկէս դար: Հոն հաստատուող առաջին կարողի կուր Թրիգոր Գ. Պահլաւունին էր, որ ներսէս Շնորհալիի եղբայրն էր:

քաղաքը տռնուեցաւ, գրեթէ բոլոր այր մարզիկը կոսորուեցան, իսկ կիներն ու աղաքները գերի տարուեցան Անեփաննու կարողիկոսին հետ։ Գերի տարուեցաւ նուև Ս Լուսաւորչի Աջը<sup>(\*)</sup>։

Այս արշաւանքէն քիչ ետքը՝ սասկալի հիւսնգութիւն մը ծայր տռւու եղիսկասոի մէջ և բազմաթիւ զոհեր խլեց։ Մալէքէ-Աշրամֆի այջորդը այդ գըժ-բարիտութեանց մէջ տեսնելով Աստուծոյ մատը, որ կը պատուհասէ զիրենք, աղատ արձակեց կտթողիկոսը մաս մը զերիներու հետ միասին և վերադարձուց Ս Լուսաւորչի Աջը, եկեղեցական միւս սպասներու հետ միասին։

Մալէքէ-Աշրամֆին կը վերադրեն Գահիրէի ամէշնամեծ շուկային շինութիւնը, որ իր անունով կը կոչուի Խան-Խալիլ։ Ուրիշ վարկածի մը համաձայն, սակայն, վերոյիշեալ շուկան շինած է Սուրբացի հարուստ վաճառական մը Խալիլ անունով, որ Գանուել-Գուրի սուլթանին օրով, գողթելով Սուրբայէն, եղած և հաստատուած է Գահիրէի մէջ։ Ան եղած է բարի և տաստաձեռն մէկը։

(\*) Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջը Հայաստանեայց եկեղեցւոյ ամենանուիրական սրբուրիւններէն մէկն է։ Ան Հայոց Հայրապետուրի խորհրդականն է։ Ուր որ զացեր եւ կամ հաստատուեր է Հայոց Հայրապետուրիւնը, անոր նետ զացեր է նաեւ Ս. Լուսաւորչի Աջը։ Անով է, որ Մըրական Հայրապետը եօրը տարին անգամ մը կ'օրինէ «Մըրակոյ Միւռոնը»։

Ա. Աջը երկու անգամ գերի է տարւած։ Առաջին անգամ զայն տարած է մէջ, դարձ մէջ Պարսից Շահ-Արքան բազաւոր, ուր, սակայն, նաևի մը տարի ետքը վերադարձուցեր է, ինչպէս վեսադառնց նաեւ Մալէքէ-Աշրամֆի յաջորդը։

Ս. Գրիգոր նախապէս բաղուած էր Թորդան աւանին մէջ։ Գրիգոր Մամիկոննան Պատրիկը, որ իշխեց, իր Կիւրապաղաս Գարդանէն ինիսաղբէ տուալ Վաղարշապատ։ Ժամանակի կարողիկոսն էր Սահակ Զորագորեցին, որ զայն բարեց, ըստ աւանդուրեան, «Զուարքնոց»ի մէջ։

Մալէք - էլ - Մանսուրի երկրորդ  
սրգին էր: Թագաւորած է 44  
(1293-1337) տարի երկու ընդմիջումներով:  
Ան հաւասարապէս նշանաւոր ե-

ղաւ, թէ իրբ պատերազմիկ և թէ իրր շինարար թա-  
գաւոր մը: Ասոր ատեն ներքին խառնակութիւնները  
ու աւելի չեշտուեցան, որոնց հետեւանքով ալ երկու  
անգամ զրկուեցաւ գահն և յաղթելով իր հակառա-  
կորպներուն զարձեալ գահ բարձրացաւ:

Մալէք-էլ-նասրը շատ ուշադրութիւն դարձուց  
ջրանցքներու բարեւոք պահպանման վրայ և նորերն  
ալ շինեց: Առեւտուրը այս սուլթանին և առհասարակ  
Մէմլուկ տիրապետութեան շրջանին խիստ գարգա-  
ցաւ: Պաղտապահ անկումն ետքը՝ եղիպառուը դարձաւ  
գլխաւոր հայթայթիչը արեւելեան տպրանքներուն,  
ինչպէս օրինակ՝ լեզակ, մարգրիտ, փղոսկր, ազնիւ-  
տեսակի փայտ, խնկելքներ, անուշանոտ համեմներ  
և այլն: Ասոնք ծայրագոյն արեւելքն և Արարիային  
նախ կը բերուէին եղիպառ և տպա տսկէ ալ կը  
զրկուէին եւրոպայի և Աստղաւոր Ասխայի զանազան  
կողմերը: Կարմիր ծովու Բերենիս և Քոսէիր նաւա-  
հանգիստները ստացան, նախիին կարեւորութիւնը,  
ինչ որ ունէին Պտղումեան հոգատութեան ատեն:  
30000 է աւելի նաւեր կը ծածկէին նեղոսը և երկու-  
ծովերուն նաւահանգիստները: Այս ընդարձակ առեւ-  
տուրը մեծամեծ եկամուտներ կ'ապահովէր պետական  
գանձին, սուկայն սուլթանները դայն կը ծախաէին ա-  
ւելի անպէտք ու վեստակար պատերազմներու վրայ,  
քան երկրին բարենորազութեան և բարեզարդութեան  
վրայ:

Մալէք-էլ-նասր վերջնական պարտութեան մատ-  
նեց Թաթարները Համսի մէջ, ուր անոնց հարիւր հա-  
զարնոց բանակը գրեթէ ամբողջովին փառցաւ: Ան  
քանի մը անգամ արշաւանքներ գործեց, նաև կիլի-

Կիս և մեծամեծ վնասներ պատճառեց մեր երկրորդ հայրենիքն:

Առաջին արշաւանիլ Տէղի ունեցաւ մեր Օսին բազաւորին օրով: Մելուկները, թեև բաւականին վնասներ պատճեցին, բայց Այսի(\*) մօս յաղուեցով հայրական բանակն, որուն կը հրամայէր Օսին Պայլը, և բաշուեցան:

Երկրորդ և երրորդ արշաւանիները Տէղի ունեցան Լեւոն Դ.(\*\*) անարժան բազաւորին ատեն: Թագաւորը ամերացաւ Կապան թերդին մէջ և զբաղուած էր Եւրոպա պատուիրակներ դրկեղով և օգնուրին խնդրեղով: Վեցեարիւր հոգիկ կազմուած կորհաններու խումբ մը, բոնելով կիրճերը, բշնակին աւելի բան 6000 մարդ սպասինեց:

Ի վերջոյ Լեւոն Դ.ը սիստուեցաւ սուրբանին ձգել Զինուն զետք դեպի արեւելլ իջնող զաւառները, 12000 ուկի տուզանի վճարել և սուրբանին պատուիրակին ներկայութեանը խաչ և աւեսարանի վրայ երդուիլ, որ այնու դադրեցնէ Եւրոպայի հետ յարքերութիւնները:

(\*) Այսուր Ռուբենեան հարսութեան տրշանին Կիլիկիոյ ամենաբնուկ նաւահանգիստն էր: Հիմա կը կոչուի Եռմբրալիի:

(\*\*) Լեւոն Դ. անարժան բազաւորը Օսին բազաւորին որդին էր: Թագաւոր օծուեցաւ 10 տարեկան հասակին մէջ Օսին Պայլի խնամակալութեան տակ: Ստացաւ շատ անինան դաստիարակութիւն, ոնքուր էր, արքայական ծիրանին արտաւուեց ոնիրներով:

Հազիւ չափանաս դարձած՝ ծերբակալել եւ զլխատել տուալ իր խնամակալ Օսին Պայլը եւ անոր եղայր Կոստանդին Մարտախատը. մէկու զլուխը դրկեց Եգիպտոսի սուլթանին եւ միւսը թարաց գօրապետին: Քիչ ետք զլխատել տուալ նաեւ իր կինը Պ.լիս, որ Օսին Պայլի աղջիկն էր, իբր թէ անհաւատարմութեան համար: Վերջը ինքն ալ դաւոյնահաւ ըլլալով՝ մեռաւ 1341 ին:

**ՍՈՒՆԹԱՆ ՀՅՈՒՅՆ**

Մալիք-էլ-Նասր ունէր ութ  
որդի, որոնք յաջորդեցին  
իրենց հօրը, բայց ոչ տա-

րիքի կարգով։ Անոնցմէ շատերը հազիւ իշխեցին քա-  
նի մը ամիս և միայն Հասանն էր, որ իշխեց 11 տա-  
րի ընդմիջումով մը։ Ան Մալէք-էլ-Նասրի եօթերորդ  
որդին էր և գահ բարձրացաւ 13 տարեկան հասակին  
մէջ։ Ան գեղատեսիլ էր, չեկաներ մազերով և տա-  
քինազարդ, ունէր գեղեցկագիտական ճաշակ և գրա-  
սէր էր։


Անոր իշխանութեան ատեն Նեղոսը բարձրացաւ  
արտասովոր աստիճանի և ծածկէց Ռուս կղզին։ Այդ  
արտակարգ ողողումին հետեւեցաւ սոսկովի ժանտախտ  
մը, որ անհամար զոհեր խլեց։

Սուլթան Հասանի յիշատակը յուերժացնողը իր  
շինած մեծածախս մզկիթն է, որ այսօր կը բարձրա-  
նայ Ռումելի հրապարակին վրայ և կը համարուի  
Մայրաքաղաքի մզկիթներուն մարգրիտը։ «Իսլամը,  
կ'ըսէ պատմաբան Մակրիզի, ոչինչ ունի սուլթան-  
Հասանի մզկիթին հետ բազգատութեան դրուելիք,  
ոյնքան իր մեծութեամբ, որքան իր ճարտարապետա-  
կան գեղեցկութիւններով»

Ան արարական արուեսի զլուխ գործոցն է,  
որնէ եւֆլ արուեսը հիտզիկ կը սկսէ իյնալ։  
Հիմնուած է 1356 ին եւ աւարտուած երեք տարուայ  
ընթացին։ Ճարտարապեսը եղած է Դաշի մէ, ինչպէս  
եւ առհասարակ բոլոր նշանաւոր մզկիթներուն ու  
հասարակական շինուարուն ճարտարապետները։ Ամրող  
շինու կը բոլոր 8525 տան. մերը տարածութիւն։ Հա-  
նախնական ծրագրի՝ ան պիտի ունենար յորս մինա-  
րէ։ Դիխաւոր մուտքին կից մինարէն, սակաւին  
բոլորովով ջարտարած տափակցաւ եւ իր փրատակ-  
մերուն տակ ծածկեց 300 որեր, որոնք կը խնամ-

ուկիմ մերձակայ որբանոցին մէջ: Այս դժբախտ պատմաւրէն եսքը՝ սուլցրանը հրաժարեցաւ չորս մինարէ ունենալու զաղախարէն և բաւականացաւ միայն երկու մինարէնվ (\*):

Սուլցրան Հասանի ձեռակերտին զեղեցկուրիւնը կը կազմեն ընդհանուր յօրինուածքին համաշխարհիւնը և նրբուրիւնը, յանդակներուն այլազանու-



Սուլցրան Հասանի և Էլ Ռիֆա'յի մզկիբները

թիւնը, աստղակերտ զմբկը և մերքին պահունանը: Վեհաշուր և մանաւանդ զյսաւոր մուսքը իր շրաժաւրնայ պատրով, մեհրաբը իր կրկնակ մարմարէ բազմերակ սիներով, մինպարհ, դամբարանին դուռը, որ համակ սղինձն է, դրուազած ուկով, արծարով և ընդելուզուած մարզարիսներով ու բանկազին բարերով, և այն:

(\*) Երկրորդ մինարէն առ փլաւ 1569 բուին իր փլատակներուն տակ ծածկելով դարձեալ բազմարին անձինք: Անոր փլատակն եսքը տինուեցաւ նուազ բարձր եւ հասարակ մինարէ մը: Փլաւ նաեւ դամբարանին աստղազարդ տանիքը, որ եսքը նորոգեց իբրահիմ փառան:

Սուլթան Հասանը եղաւ դժբախտ թագաւոր մը Անդամ մը ըմբաստ մէմլուկ էմիրներու կողմէ ձերբակալուելով՝ բանտարկուեցաւ մը ջնարերզի մէջ, ուրի բանտարկեալի կեանքը կ'անցնէր ընթերցումով և գրականութեամբ: Վերահստատուելով գահին վրայ՝ անհազիւ քանի մը տարի խաղաղ կեանք ունեցաւ և ստիպուեցաւ, դարձեալ ներքին ըմբոստութեան մը հետեւնքով, քանի մը հետեւորդներու հետ, ապաստանի Դամասկոս: Իր հիւրընկալը, ստկայն, մատնեց դինքը իր թշնամիներուն ձեռքը: Աւանդութեան մը համաձայն՝ ան գլխատուած է նոյնիսկ իր շինած մղկիթին մէջ:

**ՄՈՒԼՔ-ԷԼ-ԱՇՐԱՎ ՇԱՀԱՆ  
(1393-1367)**

Կործանեց Կիլի-  
կիոյ հայոց թագա-  
ւորութիւնը, բայց  
ինքն ալ շուտով

ներքին խռովութեան մը հետեւանքով՝ գահընկէց եղաւ գլուխն ալ վրայ տուաւ:

Այս սուլլիանին օրով Կիլիկիոյ Հայկական իշխանութիւնը սաստիկ տկարացած էր: Երկրին մեծագոյն մասը արդէն անցած էր քշնամիներուն ձեռքը և Հայ բազաւորին իշխանութեան տակ կը մնային միայն Սիս մայրաքաղաքը, Անարդաբան եւ բանի մը բերդեր:

Մեր վերջին բազաւոր Լեւոն և Լուժինեանը հազիւ թէ բանի մը ամիսներէ ի վեր զահ էր բարձրացած, երբ Լօքրի Թիմուր զօրավարը, սուլլիանին հրամանով, եկաւ եւ պաշարեց Սիսը 30000 զինուորով: Լեւոնին առաջարկուեցաւ էմիրութիւնն եւ ազատ ելիք, երե կանուլին անձնատուր ըլլար, բայց Լեւոն պատասխանեց. «Այս երկիրը եկած ենի ապրելու եւ մեննելու համար Ասունծոյ ծառայութեան մէջ եւ ոչ թէ ծախելու համար մեր ծառանցութիւնը»:

Պաշարումը տեսէց յանի մը ամիս: Լեռնա իր սակաւարիւ մարդոցնով կը դիմադրէր բազարա, բայց ներփին պառակումները կը ջատէին անոր բարոյական ուժը: Վերջապէս ան սիսունեցաւ անձնաւուր լղալ, երբ բերդին մէջ ուժեղու պաշարը բողոքովին ապառեցաւ:

Ան իր ընտանիքին եւ հետեւորդներուն հետ նախ սարուեցաւ Հայկ, ուր տեղոյն կմիրը իր վիրաբոյմներուն դարձանել տուաւ անոր վերքերը և հազցուց ուկենանուի մետափեայ վերարկու մը: Հայկակն սարուեցաւ Գանիրէ, ուր հասնեին յանի մը օրեսքը հանունցաւ սուլրամին ներկայութեանը: «Ինչ յո՞ւ չինազանդեցաֆ ինծի եւ չափաւինեցաֆ իմ գրութեանը», պոռաց սուլրամը զոռոզարաւ Լեռնին երեսն ի վեր:

Լեռնը, ըստ ուսանց, բանտարկուած մնաց մայրադարի պարխապնդերուն աշշարակներէն մեկուն մէջ, իսկ ըստ ուրիշներու, տեղոյն Հայերը ապարանի մը տրամադրեցին իրենց դժբախտ բազաւորին համար եւ սուլրամն աղ անոր բոշակ կապէց:

Լեռնը զերի մնաց Եղիպտոսի մէջ մինչեւ 1379 թիւը: Գանիրէի մէջ կորսնցուց իր կինը, իսկ աղջիկն աղ մեռաւ Երուսաղէմի մէջ: Բանիցո առաջարկուեցաւ անոր ազատութեան համար ընդունիլ մահմետախանութիւնը, բայց Լեռնը անեն անզամին աղ մերժեց եւ զերութիւնին ազատեցաւ միմիայն Երուպայի զամազան վեհապետներու միջնորդութեան վրայ:

ՔՈՐՉԵՍՆ ՀԱՐՍՈՒԹԻՒՆ  
(1382-1517)

Պահրիտ հարստու-  
թեան վերջինը, որ  
Մալեք-Էլ-Աւրամ նա-  
բանի սրդին էր, ո-թ

տարեկան պատանի մըն էր: Բորջեանները պատեհ տ-  
ոիթ համարեցին այս պարագան Պահրիտներու ձեռքէն

խլելու համար իշխանութիւնը։ Բորջեաններուն պետ՝ Զահիկ Պարքուկը, որ մանուկ սուլթանին խնամակալն էր, իրեններուն գրգմամբ՝ տիրացաւ գահին։ Արբասեան խալիֆան հանդիսաւորապէս ճանչցաւ զինքը, իբր Եղիպտոսի սուլթանը։ Այսպիսով սկսաւ Բորջեան հարստութիւնը 1382ին, իսկ Մանուկ Սուլթանն առ աքսորուեցաւ։

Պարքուկը բարի, առատաձեռն և հեղաբարոյ մէկն էր։ Ասոր ատեն երկու ովկերիմ թշնամիներ՝ Լենկ-թիմուր(\*) և Սուլբան Պայազէս կեցած էին դէմ գիմաց և անոնցմէ իւրաքանչիւրը կը ջանար իր կողմը շահիւ եղիպտոսի սուլթանը և դաշն կնքել անոր հետ։ Պարքուկը կրցաւ դիւանագիտօրէն ձգձգել իր վերջնական Պատասխանը։ Մինչ այդ՝ ինքը մեռաւ 17 տարուոյ թագուորութիւնէ մը եաքը։ Մայրաքաղաքի հրապարակներէն մէկը իր անունով կը կոչուի Զահիկ կամ Դահիկ։

**ՖԱՐԱՆ** Պարքուկին յաջորդեց Ֆարակ, որու ատեն տեղի ունեցաւ Անկորայի մեծ ձակատամարտը Լենկ-թիմուրի և սուլթան Պայազէսի միջև 1402 թուին։ Համաշխարհային պատմութեան մէջ տափկա ամէնասարիւնալի ճակատամարտերէն մէկն է։ Աւելի քան 100,000 մարտիկներ ինկան պատերազմի գաշտին վրայ։ Ճակատամարտը վերջացաւ Լենկ-թիմուրի յաղթահակով և սուլթան

(\*) Լենկ-թիմուր (1370-1405) քարար Էօզրէկ ցեղին խանն էր, որ Զինկիզ-խաննէն եսքը նիմնեց քարար ամենամեծ կայուուրինը Ամրզանտ մայրաքաղաքով։ Ան եւ իր ազգական Զինկիզ-խանը ուրիշ որ անցան իրենց նորդաներով, ուն կեանքը լոեց, արեան զետեր նոսեցան, մարդկային կրուած զլուխներ բռւրգեր կազմուեցան եւ աւերակներու կոյսեր դիզուեցան։ Այս երկու աշխարհասասան աշխարհակալները երեք նման չէին Աղեքանդր Մեծին, որ ուր որ երար, իր նետ կը տանէր բաղաքակրուրիւն, իսկ ասոնք՝ ման եւ աւեր։

Պայազէտն ալ գերի ինկու յաղթականին ձեռքը, որ դայն պահեց երկաթեայ գառագեղի մէջ, ուր ան մեռուաւ սրտի շառէն։ Անկորայի յաղթանակով՝ ամբողջ Փոքր Ասիան ալ ինկու Թաթար աշխարհակալի գերիշխանութեան տակ։

Անկորայէն Լէնկ-Թիմուր կը խորհէր արշաւել նաև Եգիպտոս յղփանալու համար անոր առասպելաւկան հարստութիւնէն և պատճելու համար Ֆարակը, որ գաղանապէս օժանդակութիւն ըրած էր Օսմանցիներուն, սակայն ետքը միտքը փոխեց և բաւականացաւ գերազանցներ զրկելով Ֆարակի մօտ և տուրք պահանջելով։ Ֆարակը փութով կասարեց աշխարհաստան աշխարհակալին պահանջը։

**Յաղթեց Կիսլրոսի Յովհաննիս Լութուրոս - ԲԷՑ** սինեան թագաւորին, որ ծովահենութեանի կը հասցնէր Եգիպտոսական առեւտուրին։ Տիրեց Կարմիր ծովու Զիդզէ նաւահանդիստին, որ նախաղուոն է Արարիոյ։

**Մէմլուկներուն և Օմանիան թուրքերուն առաջին ընդհարումը եղաւ այս սուլթանին օրով։ Գալիս-Բէյը ապաստան տուած էր Պայազէ Բ. Ի. Կղբօրը, որ ապաստամբած էր անոր դէմ և պահանջած**

---

Հայաստանի մէջ այս մարդ-զազանը, որուն համար գուր ըստ քանի երեկ զոյսրիւն չունէր, Ա.անի բոլոր բնակիչները բարածայուն կար նետել տուաւ, Սեբաստիոյ մէջ 4000 զինուոր սող ողջ քաղել տուաւ. այդ տեղը նիմա կը կոչուի «սեւ հողեր»։ Մանուկները դաշտի մը մէջ նաւահելով՝ իր ձիերուն կոխիցել տուաւ, կիները ձիերու պոչին կապելով՝ բաշեել տուաւ դաշտի մէջ եւ այլ տաւ ամպրուրիւններ բրաւ։

անկէ կ. Պալսոյ գահը։ Պայտպէտ Բ.ը պահանջեց Գայիտ-Բէյը իրեն յանձնել փախստականը, բայց Գայիտ-Բէյը մերժեց՝ զայն նկատելով հիւրասիրական օրէնքին դէմ։ Ահա այս եղաւ պատերազմին սկզբնապատճառը, որ տեւեց երեք տարի։

Գլխաւոր ճակատամարտը տեղի ունեցաւ Ատամայի մօտ, որ վերջացաւ Օսմանցիներու պարտութեամբ։ Եգիպտական բանակին կը հրամայէր մեծ վէզիր էզբէկի։ Երկու ոսոխները ի վերջոյ հաշտուեցան փոխազարձ զիջողութեամբ։ Հիւսիսային Սուրիան բաժին ինկաւ Օսմանցիներուն, իսկ հարաւայինը կցուեցաւ եգիպտոսի։

Գայիտ-Բէյը և իր մեծ վէզիր էզբէկը նշանաւոր եղան նաև իբր շինարար։ Ան Աղեքսանդրիոյ նաւահանդիսաւը արեւելեան կողմէն գոցեց պատմէշով մը և շինեց ամրոց մը, որ մինչև օրս կայ և կը կոչուի իր անունով։ Այդ ամրութիւնը շինուած է նոյն այն տեղին վրայ, ուր ատենօք կը բարձրանար Աղեքսանդրիոյ հռչակաւոր փարոսը։ Գայիտ-Բէյ ընդարձակեց Ել-Աղիար մզկիթը նոր յաւելումով մը և ի միջի այլոց շինեց նաև փառաւոր մզկիթ մը, որ մայրաքաղաքի մեծաշէն և գեղեցկագոյն մզկիթներէն մէկն է։ Ինքը թաղուած է այդ մզկիթին մէջ։

Մեծ վէզիր էզբէկը, իր համաձայնութեամբ, զարդարեց մայրաքաղաքի կեղբօնական մասը գեղեցիկ շէնքերով։ Այդ մասը հիմա անոր անունով կը կոչուի էզբէկիկ։

**Նախապէս եղած է Գայիտ-Բէյի գուշասու - Շահաբա** ստրուկը։ Գահ բարձրացաւ հակառակ իր կամքին։ Ասոր ատեն աեղի ունեցաւ երկրորդ Օսման-Եգիպտական պատերազմը, որ աղէտարեր եղաւ եգիպտոսի անկախութեան նկատմամբ։

Այս պատերազմին շարժառիթն ալ, ըստ երեւոյթին, եղաւ փախառականի մը խնդիրը։ Սուլթան Սէլիմ Ս. Եաւուզ<sup>(\*)</sup> Պարսից Խամայիլ-Շահին յաղթելէ ետքը՝ սպառնալիքով պահանջեց Գանսուն իրեն յանձնել իր եղբայրը, որ ապաստանած էր Եգիստոս։ Գանսուն մերժեց։ Այս մերժումին, իրը պատասխան, Սէլիմը, զայն նախատելու համար, անոր գեսպանին մազերը և մօրուքը ածիլել տուաւ, գիշերանոց մը անցուց անոր գլխուն և քոստ էշի մը վլսայ նստեցուցած՝ ետ ճամբեց։

Գանսուն հասկցաւ, որ ասիկա պատերազմի նշան է և չնոյելով իր ութսունամեայ հասակին՝ դուրս եկաւ պաշտպանելու իր երկիրը և իր դահը։ Երկու ոսոխները հանդիսվեցան իրարու Հալկալի մօտ, ուր և տեղի ունեցաւ ճակատամարտը։ Յաղթանակը, ըստ երեւոյթին, Գանսուի կողմն էր, երբ երկու մէմլուկ էմիրներ Խայիր Բէյ և Գազել Բէյ իրենց գունդերով անցան թշնամիի կողմը։ Այս գուաւաճանութենէն սաստիկ ազդուած՝ ութսունամեայ ծերունին բարկութենէն նետուեցաւ կոռի տաք աեղը, աջ ու ձախ մահ սփռելով և ինքն ալ դիւցազնաբար ինկաւ ճակատամարտի գաշտին մէջ։

Հալէպի պարտութենէն ետքը  
ԹՈՒՄԱՆ - ԲԷՅ մէմլուկները անմիջապէս Գանսուին յաջորդ ընարեցին թուման բէյը և շարունակեցին պատերազմը։ Սէլիմ Ս.ը նոր սուլթանին ալ տուաջարկեց հաշտութիւն, պայ-

(\*) Սէլիմ Ս. սպանած էր իր նալր, 19 եղբայրներ, եղբօրորդիներ, եօրը մեծ վէզիրներ, բազմարի բարձր պատօնեաներ եւ 40,000 Շիս աղանդին պատկանողներ։ Ոհա այս պատճառով անկոչուած է «Եաւուզ», որ կը նեանակ արիւնախում։ Ան եղաւ աշխարհակալ բազաւոր մը, բաւականին ընդարձա-

մանաւ որ ասիկա ինքզինքը ճանչնայ Օսմանեան սուլթանին վասալը և տուրք վճարէ։ Թուման բէյը մերժեց և տեղի ունեցաւ երկրորդ ճակատամարտ մը Գաղալի<sup>(\*)</sup> առջե, որ գարձեալ վերջացաւ մէմլուկներուն պարտութեամբ։ Այս պարտութեամբ Պաղեստինն ալ ինկաւ Օսմանեան գերիշխանութեան տակ։

Երրորդ ճակատամարտ մըն ալ տեղի ունեցաւ եղիպատական հողին վրայ, որմէ ետքը Սէլիմ Ա. յաղթականօրէն մտաւ Գահիրէ։ Գործը, սակայն, տառվ չլմացաւ։ Հետեւեալ օր, գիշերը, թուման Բէյ իր մարդոցմավ շրջապատուած՝ մտաւ քաղաք և սկսաւ սոսկալի կռիւ մը քաղաքին փողոցներուն մէջ, որ տեւեց երեք օր և երեք գիշեր։ Ատկէ ետքը՝ զինամթերքի պակասութեան պատճառով՝ ան քաշուեցաւ Կիզէ, բայց վերջիվերջոյ ստիպուեցաւ անձնատուր ըլլու։

Սէլիմը սկիզբը գիտութեամբ վերաբերուեցաւ անոր հանդէս՝ «Վեհաննձնութիւն չէ, ըստ ան, սպաննել այսպիսի անկեղծ և քաջ մարդ մը», բայց ետքը՝ գաւանան մէմլուկ բէյերէն գրդուելով՝ կախել տուաւ զայն քաղաքի պարիսպներէն դուրս Բաբ-էլ-Միթէ-

---

կեց իր պետուքեան ստիմանները, ուներ բանասեղծական ընորհ եւ ինքինքը կը որջապատէր բանասեղծներով ու գրագէներով։

Ժողովրդական զոյցի հարգ էր անցած «իցիւ թէ սուլքան Սէլիմի վեզիրը ըլլաս» չարախինդ ասացուածքը, որ կը նշանակէ զլուսդ ոււսով բռչի ուսերուդ վրայէն։

(\*) Գաղան Փղըացոց մայքանակն էր։ Անոնք Հետաներու սիսերիմ թշնամիններն էին եւ զերէ շարունակ պատերազմի մէջ էին անոնց հետ։ Փղըացիններու ոյժը վերջնականապէս փերեց Գաւիթը բազաւորը ու անոնց երկիրը միացուց իր պետուքեանը։

Փղըացիք ազգակից էին Փիւնիկեցիններուն։ Այդ երկու ազգերը այլեւս զոյուքիւն չունին։ Փղըացիք պատմուքեան մէջ հետք ձգած չեն, իսկ Փիւնիկեցիք նշանաւոր եղան, իբր բաց եւ անվախ նաւազնացներ եւ նարափիկ առեւտրականներ։

Բրլոր եւրոպական ազգերու այրութեան հիմքը կը կազմէ Փիւնիկեան այբուբենը։

վալիքն քանի մը քայլ հեռաւորութեան վրայ:

Այսպիսով կրկին վերջ գտաւ Եղիպտոսի անկարութիւնը 1517 ին և ան դարձաւ Օսմանեան կայսրութեան մէկ նահանգը: Գահիրէի մէջ Սէլիմը ընդունեց Մէքքէի բանալիները և հռչակուեցաւ Խալիֆա և կամ հոգեւոր պետ բոլոր խամամերուն:

**ԵՊԻՊՑՈՍԸ ԹԱՄԹԻՄԵԱՆ,  
ԷՅՈՒՊԵԱՆ ԵՒ ՄԷՄԼՈՒԿ  
ՏԻՐԱՊԵՏՈՒԹԵԱՆՑ  
ՇՐՋԱՆԻՆ**

Այս երեք հարստութեանց շրջանին եւ զիպտոսը քիչ անգամ ունեցաւ խաղաղ շըրջան: Իրարու յաջորդող պատերազմները, ներքին խռովութիւններն, ըմբռատութիւնները և արիւնահեղութիւնները անպակաս էին: Չնայելով ասոր՝ մտաւորական կեանքը, ճարտարապետութիւնը և մանաւանդ առեւտուրը խիստ զարգացան: Գրեթէ չէ եղած մէմլուկ վեհապետ մը, որ իրմէ ետքը փառահեղ մզկիթ մը և կամ այլ շէնք մը ձգած չըլլայ: Մինչեւ այսօր ալ մայրաքաղաքին զարդը կը կազմին էլ Ազնար, էլ Տուլոն, էլ Հասան, Գալաուն, Պարբուկ, Սալին Բուզզեֆ, Մուահեատ, էլ Հիւսէին, Եւրաֆիէ, Ալ Սոնիար, Եմամ Շաֆէյ, էլ Նասր, էլ Մարտանի, Մուհամէտ Ալի, էլ Ռիֆայը և այլն մզկիթները: Մայրաքաղաքի մէջ կը հաշուեն աւելի քան 500 մզկիթներ: Պալատներէն գժրախտաբար գրեթէ և ոչ մէկ հետք մնացած է:

Ամէն մի կարեւոր մզկիթին կից կային դպրոցներ: Պաղտատի անկումէն ետքը՝ այսինքն ԺՓ. դարբու կէսէն, մինչեւ ԺԵ. դարու վերջը, Գահիրէն դարձաւ խալամական աշխարհի լուսաւորութեան կեդրոնը: Ամէն կողմէ հոն կը փութային ոչ միայն ուսումնատենչ պատանիներն ու երիտասարդները, այլ և բա-

նաստեղծները, արուեստագէտները, գիտունները և  
այլն։ Մինչդեռ Գահիրէի վողոցները արիւնով կը  
ներկուէին ներքին յաճախաղէալ խռովութեանց պատ-  
ճառով, անկէ քիչ մը հեռուն, ուլեմանները հանդար-  
տօրէն կը շարունակէին իրենց դասախօսութիւնները։

Հնդկաստանի ծովային ճամբայի գիւտը 1497 ին  
Վասկօ Տը Գամայի միջոցաւ, շատ մեծ հարուած  
տուաւ Եգիպտոսի առեւտրական կեանքին, հետեւա-  
բար և պետական գանձին։ Եգիպտոսը արդէն անկման  
շրջանի մէջ կը գտնուէր, թէ առեւտուրի և թէ լու-  
սաւորութեան տեսակէտէն, երբ անոր տիրացան Օս-  
մանցիները։



## ՕՍՄԱՆԵԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

---

**Օսմանեան**(\*) տիրապետութիւնը տեւեց քանի մը գար և Եգիպտոսը կառավարուեցաւ կ. Պոլաէն զրկուած կուսակալներով։ Այդ երկար շրջանին՝ մինչև Մուհամես Ալի՝ Եգիպտոսը ընդհանրապէս ունեցաւ անկեալ վիճակ մը։ Ներքին խռովութիւնները և ըմբռուսութիւնները անպակաս էին և ասոր զլիսաւոր պատճառը մէմլուկ բէյերն էին, որոնք թէև կորսնցուցած էին գահը, բայց տակաւին չատ զօրաւոր էին և աղքեցիկ։ Յաճախ մայրաքաղաքի փողոցները և ուրիշ վայրեր կը ներկուէին արխինով։ Ժողովուրդը միծ մասամբ անտարբեր էր. իրեն համար բոլորովին միեւնոյն էր, թէ ով էր տիրողը, այնքան ան կորսնցուցած էր անկախութեան և աղաւութեան ոգին։

**Ժամանակի ընթացքին շատ կարեւորութիւն**

---

(\*) Մոնզոլեան արշաւանքներու ժամանին՝ բուրանական ցեղ մը Թուրք անուամբ, ձգեց կեդրոնական Ասիան Սուլէյման Շահի առաջնորդութեամբ եւ եկաւ հաստատեցաւ Խրզնիայի ժամանին։ Անոր որդին Էրբողրուլ Բէյը պատերազմեցաւ Սելյուկեան Ալլադդին սուլթանին թօնամիներուն դէմ եւ իր պարզեւ, սացաւ ընդարձակ հոդեր։

Իր որդին **Օսման** աւելի բնդարձակեց Հայրենի ժառանգութիւնը՝ օգտուելով սելյուկեան պետութեան բայքայումէն։ Մայրաքանին էր **Գոնիս**։

Օսմանի անունով ազգը եւ պետութիւնը եսքը կոչուեցաւ Օսմանեան։

Իր որդին եւ յաջորդը **Օրխան** գրաւեց Բիւրանեան եւ Դարդանելի եզերքները ու իր արոոր հաստաց Բռուս։ Ան Առաջին անգամ սկսաւ կրել **Սուլթան** տիտղոսը եւ հաստաց Ենիշերիներու զօրագունդը։

ստացան երկու պաշտօններ՝ Շեխս-ել-Պիլկսի և Էմիր-  
ել-Հակի: Առաջինի պաշտօնը նոյնն էր, ինչ որ հիմա  
քաղաքապետինն է, իսկ երկրորդի պարտականութիւն  
էր ամէնայն տարի ուղղեկցել ուխտաւորները գէպի  
Մէքքէ և լայն իրաւասութիւններ ունէր: Ահա այս  
երկու պաշտօններուն չուրջն էր, որ յաճախ տեղի  
կ'ունենային անվերջ կորիւններ և արիւնահեղութիւն-  
ներ: Կուսակալները շատ անգամ խաղալիք էին ա-  
սոնց ձեռքը: Յարելով մէկ կողմին՝ անոնք պարտու-  
թեան պարագային, ոչ միայն կը կորսնցնէին իրենց  
պաշտօնը, այլ նոյնիսկ շատ անգամ իրենց կեանքը:  
Շատ քիչ անգամ կը պատահէր որ կուսակալ մը քա-  
նի մը տարի կարենար մնալ իր պաշտօնին մէջ:

Յաճախագէպ բմբոստութիւններէն ամէնէն յիշա-  
տակութեան արժանի է Ալի Բէյինը ԺԲ. գարու մէջ:

Ալի Բէյը մէմլուկ մըն էր: Ան յոջողեցաւ ձեռք  
բերել «Շեխս-ել-Պիլկսի» պաշտօնը, որմէ ետքը վատ-  
րեց կուսակալ փաշան և ամբողջ իշխանութիւնը  
կեղրոնացուց իր ձեռքին մէջ: Ան նոյնիսկ իր անու-  
նով գրամ կոխել տուառ և մզկիթներու մէջ իր ա-  
նունով կարգալ տուառ: «Խուտագէ», իբր եղիպատոսի  
խկական պետը: Ազգեցիկ մէմլուկները իր կողմը շա-

---

**Մուրատ Ա.** Պայշագէտ **Ա.** Նլուքրմ (կայծակ),  
**Մուրատ Բ.** Մուհամէտ **Ա.** Ֆարիի եղան նշանաւոր սուլ-  
թանիներ եւ առ ընդարձակեցին նորակազմ պետութեան սահման-  
ները: Մուհամէտ Բ. ը 1453ին տիրեց **Ա. Պոլոյ,** որ իւն մայրա-  
քաղաք քառ եւ այսպիսով վերջ գտաւ Բիւզանդական Կայ-  
ուրիւնը:

Յետազայ սուլթաններէն նշանաւորագոյնն է Սելիմ Ա. Եա-  
տուզ Մուլիյան-Ել-Կանօն, որ կը համեմատեն Լուի ՓԴ.ի նես,  
**Մահմուտ Բ.** եւ այլն:

Օսմանեան պատմութիւնը կը բաժնուի Երկու Երջանի՝ բարձ-  
րացման Երջան 1301 մինչեւ Վ. իշենայի անյաջող պաշարումը (1683)  
եւ անկման Երջան՝ ատկէ մինչեւ վերջին համաշխարհային պատե-  
րազմը: Նախկին Օսմանեան կայսրութեան ներկայիս կը փոխարի-  
նէ «ըուրից հանրապետութիւնը»:

հելու համար՝ բէյութեան աստիճան տուաւ անոնցմէ շատերուն:

Թուրքիան այդ տաեն պատերազմի մէջ էր Ռուսիոյ հետ։ Այդ պարագայէն օդառուելով՝ Ալի Բէյը գետանութիւն մը դրկեց Ռուսիա և առաջարկեց դաշնակցիւ հասարակաց թշնամի Թուրքին դէմ։ Ռուսիոյ գահին վրայ այդ ժամանակ բաղմած էր Կատարինէ Բ. կայսրուհին, որ սիրալիք ընդունելութիւն ըրաւ Ալի Բէյի գեսազանութեանը։ Մն թէև դաշն չկնքեց Ալի Բէյի հետ, բայց երկու ոռու սպաներու ուղղեկցութեամբ անոր զրկեց բաւականաչափ ռազմամթերք։ Ալի Բէյը այդ ռազմամթերքով գրաւեց Սուրբիան, իսկ անկէ առաջ գրաւած էր արդէն Պաղեստինը և Եմէնը։

Թուրքիան ի վիճակի չըլլալով կարեւոր զինուու-  
րական ոյժ մը զրկել Ալի Բէյի դէմ, ուստի գիմեց իր  
սովորական նենդամիտ միջոցներուն։ Ան կաշանց  
Ապու Տահապ զօրավարը, որ Ալի Բէյի կողմէն նշա-  
նակուած էր ընդհանուր հրամանատար Սուրբիոց մէջ  
գործող եղիպատական բանակին։ Ապու Տահապ Ալի  
Բէյի սիրելին էր և անոր բարերարեալը։ Զնայելով  
ասոր՝ ան այս անդամ իր զէնքը ուղղեց իր բարերա-  
րին դէմ և 25,000 զինուորի գլուխ անցած՝ քայեց  
անոր վրայ։

Ալի Բէյը յանկարծակիի գալով՝ նախ փախաւ մայրաքաղաքէն և ապա հասպճեպով զօրք հաւաքելով՝ ճակատեցաւ դաւաճանին դէմ մայրաքաղաքէն ոչ չառ հեռու։ Զնայելով իր զօրքին սակաւութեանը, ան յաղթանակը շահելու վրայ էր, երբ իպրահիմ և Մուրաս Բէյերը եւս դաւաճանեցին իրեն և անցան թշնամիի կաղմը իրենց գունդերով։ Վէրքերով ծակ-ծկուած՝ Ալի Բէյը գերի ինկաւ յաղթականին ձեռքը և շատ չանցած մեռաւ Գահիրէի մէջ։

## ՖՐԱՆՍԱԿԱՆ ԱՐՇԱՀԱՆՔԸ

Օսմաննեան տիրապետութեան շրջանին գրանսացիք արշաւեցին Եգիպտոս Նապոլեոն Պոնաբարժի(\*) հրամանատարութեան տակ, որ այն ատեն տակուին պարզ զօրավար մըն էր և Վարիչ Գերագոյն Խորհուրդին մէկ անդամը:

Ֆրանսական արշաւեանքին բուն նպատակն էր հարուածել Անգլիան, որ կենսական շահեր ունէր Եգիպտոսի մէջ: Անգլիան հարուածելու համար՝ Նապուլէոնը արդէն երկու անգամ փորձած էր զօրք ցամաք հանել Իրլանտայի վրայ և անգամն ալ նոյնիսկ բուն Անգլիական հողին վրայ, բայց չէր յաջողած: Տիրելով Եգիպտոսին՝ ան կը խորհէր անկէ անցնիլ Հնդկաս-

---

(\*) մեծն Նապոլիոն ծնած է 1767ին Պոռտիկա կղզիի Սյահի բաղադրին մէջ: Այդ կղզին կը պատկանէր Ճենովայի եւ միայն Նապոլիոնի ծնունդէն երկու ամիս առաջ անցած էր Թրանսայի: Եր զինուրական կրուքինը սացաւ նախ Ռեն եւ ապա փարիզ: Բենի վարժառնին իր ուսուցիչներէն մէկը բած էր իրեն համար: «Այս պատահին շատ հեռուն պիտի երբայ, եթէ պարագաները նապատեն»: Տասնվեց տարեկանին ան արդէն սպայ էր, իսկ 26ին՝ զօրավար:

Եր զինուրական ասպարէզը սկսաւ նախ Թուլոնի վերագրաւումով, ապա արքայականներուն բմբոսութեան զապումովը եւ շորէ մը յաղբանակներով, որ շահեցաւ մէկ տարույ մէջ իսալիոյ մէջ Աւստրիացիներուն վրայ:


Անոր զինուրական եւ բաղադրական առպարէզ մտնելը զուգադիպեցաւ Թրանսական մեծ յեղափոխութեան հետ: Իսալիոյ մէջ յաղբանակներէն ետք՝ նախ բներուեցաւ վարիչ գերազոյն խորհրդին անդամ, ապա հիւպատոս, ապա հիւպատոս ցկեան եւ վերջապէս Կայսր Թրանսոայի 1804 ին: Պիոս Լուորդ Պապը, զայն օծելու համար՝ հարկադրուեցաւ Հռոմէն Փարիզ գալ:

Եթէ կայսր իշխեց հազիւ տարի: Անոր զինուրական

տան և ետ խլել զոյն Անդլիսցիներու ձեռքէն։  
Հնդկաստանը նախապէս մեծ մասամբ կը պատկանէր  
Ֆրանսացի և միայն եօրնամեայ պատերազմէն (1666-  
1673) ետքը անցաւ Անդլիոյ։ Փարիզի գաշնադրու-  
թեամբ Անդլիսն  
տէր գործաւ նաև  
Գանատալի։

Ձ բանստ ցիք  
ցամաք ելուն Աղեք-  
սանդրիոյ մերձա-  
կայքը։ Աղեքսան-  
դրիան կարճ ընդ-  
դիմութիւնէ մը ետ-  
քը՝ անձնատուր եւ-  
զու։ Հոսկէ նապո-  
լէոն քալեց մայ-  
րաքաղաքին վրայ։  
Ի տես գարսւոր  
բուրգերուն՝ նա-  
պոլէոն գոչեց։ —  
«Զինուորներ, քա-  
ռասուն գարեր այս  
յիշտառ կարաննե-  
րուն վրայէն ձեզ  
կը նային»։

Մէմլուկները  
զիմագրեցին Մու-  
րան բելի առաջնոր-



Կապոլեոն Պոնարատ

բական զործերն են՝ մայրաքաղաքի բարեզարդումը, օրինագիրքը,  
Գոնգորան Պապին նես, Թրանսական դրամատունը, համալսարանը,  
ուրան մէջ հաստակեց նաեւ Հայկական ամբիոն։ Այդ ամբիոնին  
առաջին դասախոսը եղաւ Շահան Զրայես։

Եր կեանին մէջ շահնեցաւ մօսաւորապէս 40 յաղքանակներ  
(Պակօ, Պատարիկիոն, Արկոլի, Ծիփոլի, Օստերլից, Լի-

դութեամբ: Վճռական հակատամարտը տեղի ունեցաւ էնքարելի առջև, որ հաղիւ քանի մը քիլոմետր հեռաւ ւորութեան վրայ կը գտնուէր մայրաքաղաքէն, Մուրաս Բէյը պարտուեցաւ և իր բանակն ալ ցրուեցաւ: Հետեւեալ օրը Թրանսացիք յաղթական մուտք գործեցին մայրաքաղաքին մէջ:

Սակայն այս յաղթանակին իրը հակահարուած՝ յաջորդ ամսուն Անդլիացի ծովակալ Նելսոն գրեթէ ամբողջութեամբ ոչնչացուց ֆրանսական նաւատորմիզը Աբուկիրի ծովախորշին մէջ:

Այս անյաջողութիւնը շատ կոտրեց Թրանսացիներու վարելը: Սկսան խլրտումներ ոչ միայն տեղացիներու, այլ նոյնիսկ բանակին մէջ: Մանսուրայի մէջ 120 Թրանսացի զինուորներ սրախոխող եղան տեղացիներու կողմէ: Մեծ ըմբոստութիւն մըն ալ պայթեցաւ Գահիրէի մէջ, բայց շուտով զսպուեցաւ:

Այս անյաջողութիւններէն չազգուեցաւ միայն նապոլէոնը, որ միշտ պահեց իր հոգու պայծառութիւնը: Իր զօրքին բարոյալքմանը հակաղեկու հոմար՝ ան զօրաբաժին մը զրկեց գրաւելու Վերին Եգիպտոսը և սկսաւ անձամբ հետապնդել Խպրամիմ Բէյը, որուն յաղթեց Մենզալա լճին մօտ և անոր բանակն ալ ցրուեց: Ապա հակայարձակողականի անցնելով թուրք բանակին դէմ, որ Դամասկոսէն մեկնելով արգէն հասած էր Ել Արիէ<sup>(\*)</sup>, յաղթեց անոր և շարունակելով իր յաղթական երթը, իրարու հտեւէ

---

Եի, Լուցէնի, Գրեգորէնի եւ այլն), կորսնցուց Լայպցիկ (պատ. 3 օր) եւ Ռւատերօ: Գրերէ ամբողջ եւրոպան դաշնակցեցաւ անոր դէմ: Մեռաւ ախորական Էլրա կղզիին մէջ 1821 ին: Մարմինը բերուեցաւ Թրանսա եւ մեծ հանդիսաւորութեամբ քաղուեցաւ Ինվալիսի մէջ:

(\*) Ել Արիէը փոքրիկ բաղաք մըն է, որ կը գտնուի Պաղեստինի եւ Եգիպտոսի սանմանին վրայ, Ծամայէն ոչ հեռու:

քրաւեց Դազա, Ռամիկն, Եամֆա քաղաքները ու գնաց պաշտրեց Աքիան:

Նապոլէոն իր հետ բերած էր Թրանսայէն նաև հոյլ մը գիտնականներ, արուեստագէտներ, ճարտարագէտներ և այլն: Մինչդեռ ինքը պատերազմներով էր զբաղած՝ առնջ իր հրամանով սկսան ուսումնասիրուրութեանց, հաստատուեցաւ գիտութեանց ակադեմիայ մը, շաբաթաթերթ մը և ձեռնարկեցին մայրաքաղաքի բարեկարգութեանը:

Աքիայի առջև Նապոլէոն հանգիպեցաւ կատարեալ անյաջողութեան: Բերգաքաղաքը կը պաշտպանէր Զեզար Փաշան, որ կարող և կորովի զինուորական մըն էր: Անոր կ'օգնէր ծովէն անգլիական նաւատորմիով ծովակալ Սիդնի Ամիրի հրամանատարութեամբ:

Լսելով որ Դամասկոսէն Թուրք բանակ մը կուգայ պաշտրուած քաղաքին օգնութեան՝ Նապոլէոնը հարկագրուեցաւ վերցնել պաշտրումը և ետ քաշուիլ, որպէսզի իր կարգին չպաշտրուի Թուրք բանակէն: Ան երեք փայլուն յաղթանակներ տարաւ օգնութեան փութացով այդ բանակին վրայ Յակոբ Նախապետի ջրհորին մօտ, Նազարէբի առջև և Թափոր լերան ստորոտը, ու վերագարձաւ եղիպասու: Վերագարձին յաղթանակ մըն ալ տարաւ Թուրք բանակին վրայ դարձեալ Աբուկիրի մէջ և հրամանատար Մուսաքան փառան ալ գերի բռնեց: Այդ ճակատամարտին կը մասնակցէր նաև Մուհամետ Ալին թրքական դրօշին տակ:

<b>Կ.Ա.ՊՈՒԷՇՈՒ</b> <b>Ա.ԵՐԱԳԱՎՐՁԸ</b>	<p>Լրագիրներէ և մասնաւոր նաւագիրներէ տեղեկանալով Թրանսացիներուն անյաջողութիւնները իտալիոյ և Գերմանիոյ մէջ ու գերազոյն խորհուրդին անժողովրդական գասանալը՝ Նապոլէոն որոշեց վերագառնալ Թրանսաւ և քանի մը զինուորականներու ուղղեկցութեամբ նաև առաւ գէպի Թրանսաւ: Կլեբեր յաջորդեց իրեն:</p>
--	--

Ասիկա թէե տաղանդաւոր զօրավար մըն էր, բայց չափազանց կոշտ էր, ամբարտաւան ու սիրուած չէր բանակէն։ Թէ անոր և թէ զօրքին վրայ շատ յոռի տպաւորութիւն ձգեր էր Նապոլէոնի վերադարձը և մեծ բարոյալքում տուաջ բերեր։ Անոր հեռանալէն դրեթէ անմիջապէս ետքը՝ Կլերեր բանակցութեան մէջ մտաւ Անդլիացիներու և թուրքերուն հետ՝ պատրաստակամութիւն յայտնելով ձգելու Եգիպտոսուը՝ պայմանաւ, սակայն, որ իրենք անարգել կարենան հայրենիք վերադառնալ։ Զօրքը համակարծիք էր իր հետ։

Անդլիացիք պահանջեցին անպայման անձնատւութիւն։ Ասոր վրայ տեղի ունեցաւ նոր ճակատամարտ մը Մարզի և Խանիքանին միջև։ Թէև այս անգոմ ալ յաղթական, բայց Եգիպտոսի մէջ, իրր տէր, մնալու կարելութիւնները հետզհետէ չքացան, մանաւանդ որ շուտով սպաննուեցաւ Կլերերը իր ապարանքին մէջ։

Անոր յաջորդ Մընու Զօրակարը Եգիպտոսու ձեռքէ չհանելու կողմանից չէր։ «Եգիպտոսը պիտի փոխարինէ մեզի Անրիի եան կղզիներուն կորուստը», կ'ըսէր ան։ Սակայն նկատելով որ գժգոնութիւնը հետզհետէ կը սաստկանայ բանակին մէջ՝ ինքը ևս հարկադրուեցաւ բանակցութեան մէջ մտնել Անդլիական և թըրքուկան հրամանատարութեանց հետ Եգիպտոսը ձգելու նպատակով։ Այս անգոմ անգլիացիք աւելի զիջող եղան և ֆրանսացիք ձեռնոււնայն վերադարձան իրենց երկիրը նոյնիսկ անդլիական նաւերով։

Ֆրանսական արշաւանքը և տիրապետութիւնը Եգիպտոսի վրայ հաղիւ տեւեց երեք տարի և երեք տպիս։ Ան եղաւ կատարեալ ձախողութիւն մը։ Բացի նիւթական կորուսաներէ՝ ան մեծապէս վասնեց նաև Ֆրանսական վարկին Արեւելքի մէջ և ընդհակառակը բարձրացաւ Անդլիացիներու վարկը։ Եգիպտոսը դարձեալ մնաց Օսմանիան ախրապետութեան տակ։

# ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՇՐՋԱՆ

## ՄՈՒՀԱՄԵՏ ԱԼԻ

Եղիպատոսի պատմութեան ժամանակակից շրջանը կը սկսի Մուհամէտ Ալին՝ այն է դրեթէ ժԹ. գարու սկիզբէն։

Մուհամէտ Ալին աղջով Ալպանացի էր, ծնոծ Գալալայի մէջ 1769 ին, Սն հազիւ վեց տարեկան էր, երբ իր հայրը սպաննուեցաւ, քիչ ետքը մեռաւ նաև իր մայրը և ինքը մնաց բոլորովին որբ։ Մանուկին դասախարակութիւնը իր վրայ առաւ իր հօրեղբայրը, որ ծխախոտի գործով կը զբաղուէր և առեւտրական կազեր ունէր կ. Պոլոց հետ։

Երբ Մուհամէտ Ալին 16-17 տարեկան եղաւ, իր հօրեղբայրը դինքը զրկեց կ. Պոլիս, ուր ան գործակատար եղաւ ծխախոտավաճառ հայու մը մօս, որ իր հօր և հօրեղբօր բարեկամն էր։ Ասիկա հայրական խնամք ունեցաւ անոր վրայ և կը ջանար ամէն կերպ գոհ ձգել զինքը։ Թերեւս ասով կարելի ըլլոյ բացատրել այն մասնաւոր համակրանքը, զոր Մուհամէտ Ալին ունէր հայերու հանդէպ։

Երբ Ֆրանսացիք ԺԲ. գարու վերջերը նապոլէոնի հրամանատարութեամբ արշաւեցին Եղիպատոս՝ կ. Պոլ-սոյ մէջ սկսաւ կամառորտկան շարժում մը։ Մուհամէտ Ալին նոյնպէս յարեցաւ այդ շարժմանը։ Ի զուր անցան իր պաշտպանին ջանքերը զայն տարհամոզելու համար։ Մուհամէտ Ալին մնաց անզրդուելի և խումբ մը կամառորներու հետ ան սախ ուզգեւորուեցաւ դէպի իր ծննդավայրը Գալալա և ապա անկէ Եղիպատոս։

Ալպանացի կամաւորներու գլուխն անցած՝ անմասնակցեցաւ քանի մը ձակատամարտներու ընդզէմ ֆրանսացիներու և աչքի ինկաւ իր քաջութեամբ, իսկ զախութեամբ և զինուորական կարողութեամբ։ Ֆրանսացիներուն հեռանալէն ետքը՝ ան շարունակեց իր զինուորական ասպարէզը։ Օսմանեան բանակին մէջ և շատ շուտով աստիճանի բարձրացում ունեցաւ։ Ի վերջոյ ան նշանակուեցաւ ընդհանուր հրամանաւար Եղիպատոսի մէջ դորձող Օսմանեան զօրաբաժնին։

Ի ընէ փառասէր՝ ան տենչալով կը տենչար Գերազոյն իշխանութեան։ Հոգեւոր պետերու և ժողո-



### Մուհամետ Ալիի արձանը

Վուրդին համակրանքը շահելէն ետքը՝ ան, օրին մէկը, անցած իրեն հաւատաբիմ Ալպանացիներուն գլուխը՝ յորձակեցաւ կառավարչատան վրայ, հոնկէ վտարեց կուսակալ Խուրշիդ փաշան և իշխանութիւնը ձեռք առաւ։ Քանի մը ամիս ետքը՝ Սուլթանը կատարուած իրողութեան աւջեւ գանհուելով՝ ստիպուեցաւ զինքը ձանչնալ, իբր Եղիպատոսի կառավարիչը և տակ անոր Փոշայութեան աթաղոս 1805ին։

ՄԵՄԱԿԻ ԹԵՇԵՐՈՒ

ԲՆԱԶՆՉԱԽՄԸ

վերջ գնել ներքին անվերջ կոփւներուն, կողոպուտաներուն և սպաննութիւններուն, որոնց գլխաւոր հեղինակները Մէմլուկ բէյերն էին: Ան ծրագրեց բնաջընջել զանոնք, բայց առոր համար պէտք էր որ նախապէս զանոնք ունենար իր ձեռքին տակ: Զանազան շլայսուցիչ խոստումներով, պաշտօններով, պալատներ և պարտէղներ նուիրելով՝ հրաւիրեց բէյերը որ զան հաստատուին մայրաքաղաքին մէջ:

Շատ մը բէյեր՝ տրդէն ձանձրացած անվերջ կոփւներէն՝ ընդունեցին Մուհամէտ Ալիի հրաւէրը և ձգելով վերին եղիպատոս՝ եկան և հաստատուեցան Գահիրէի մէջ: Իր ծրագրին առաջին մասը յաջողելէն ետքը՝ Մուհամէտ Ալին ձեռնարկեց երկրորդին: Հանդէսի մը առթիւ ան հրաւիրեց մայրաքաղաքի մէջ գտնուող բոլոր բէյերը կառավարչատուն: 470 մէմլուկ բէյեր պատասխանեցին հրաւէրին և գացին հանդէսին գեղեցիկ ձիերու վրայ նստած և պճնուած իրենց տօնական զգեստներով ու զէնքերով:

Հանդէսի աւարտումէն ետքը՝ երր բէյերը խմբովին կ'անցնէին Միջնարերդի նեղ փողոցէ մը՝ յանկարծ տեղի ունեցաւ փողոցին երկու կողմէն ստատիկ հրացանաձգութիւն մը և բոլոր բէյերը, բացի մէկէն վիրատոր և կամ սպաննուած ինկան գետին: Մուհամէտ Ալին, իրեն հստատարիմ ալպանացի զինուորներէն, նոխազէս խումբ մը դարձն էր դրած այն փողոցին երկու կողմերը, ուրկէ պիտի անցնէին բէյերը և այսպիսով մէկ անգամմէն ոչնչացուց զանոնք:

Գաւառներու մէջ մնացած սոկաւաթիւ բէյերն արզանաղան միջոցներով հետզհետէ բնաջինջ եղան եայսպիսով խողաղութիւնը հստատուեցաւ եղիպատ-

իր իշխանութեան ամս  
**ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ**  
**ԴՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ**  
 բողջ շրջանին, որ տե-  
 սեց 44 տարի, Մուհա-  
 մէտ Ալին ըրաւ եօթը  
 զինուորական գործողութիւններ՝ երրեմն անձամբ և  
 երբեմն ալ իր որդիներէն ո և է մէկու հրամանատա-  
 րութեան տակ : Առաջին երեք արշաւանքները տեղի  
 ունեցան Արարիոյ Վահապիր ցեղին դէմ, որ ապատամ-  
 բած էր Սուլթանին դէմ :

Արարիան բաժնուած էր բազմաթիւ ցեղերու :  
 Այս ցեղերէն կարեւորագոյններէն մէկն էր Վահապիր  
 ցեղը, որ կը մերժէր ամէն մեծարանք սուրբ ճան-  
 չցուածներուն հանդէպ, կ'արգիլէր պճրանքը և ծխա-  
 խոտի գործածութիւնը : Քանի մը թրքական բա-  
 նակներ բնաջնջուեցան և կամ փախուստի մատնուե-  
 ցան ասոնց կողմէ : Անոնք տրդէն այնքան յառա-  
 ջացած էին, որ ուղղակի կը սպառնային Սուրիոյ:  
 Իրաց այս վիճակին մէջ՝ սուլթանը ապատամբութիւ-  
 նը զսպելու պաշտօնը յանձնեց Մուհամէտ Ալիին, որ  
 ընդունեց, անոր մէջ տեսնելով իր աղղեցութեան  
 զօրանալը :

Առաջին երկու արշաւանքները անյաջող անցան :  
 Երրորդ արշաւանքին հրամանատարն էր իր երեց որ-  
 դին իպրահիմ, որ յաջողեցաւ բոլորովին զսպել ապա-  
 տամբութիւնը և ապատամբապետն ալ գերի բռնելով՝  
 զրկեց կ. Պոլիս, ուր ան գլխատուեցաւ : Իպրահիմ  
 արշաւանքէն վերապարձաւ «Փաշա Մէքքէլ» տիտղո-  
 սով :

Չորրորդ արշաւանքը կատարուեցաւ դէպի Սու-  
 տան : Այս արշաւանքին շարժաւիթն էր հեռացնել մայ-  
 րաքաղաքէն Ալպանացիները, որ հետզհետէ աւելի պա-  
 հան ջկոտ և աւելի անտանելի կը դառնային : Այս  
 արշաւանքին հետեւանքով Եգիպտոս տէր դարձաւ  
 վերին նուպիոյ և Սոմալիի եղերքներուն : Ետքը այդ

նոր գրաւուած հողամասին մէջ, ուր ձերմակ և Կապոյտ Նեղոսները կը խառնուին իրարու, Առուրչիտ Փաշան շինեց Խարթում քաղաքը, որ դարձու Սուսանի մայրաքաղաքը:

Հինգերորդ արշաւանքը ուղղուած էր Յունաստանի գէմ Թուրքերուն օդնելու նպատակով: Յոյները ապաստամբած էին և կ'ուղէին վերագրաւել իրենց ազգային անկախութիւնը: Սուլթանին դիմումին վրայ՝ Մուհամէտ Ալին դրկեց 20000 զինուոր իպրահիմ Փաշայի հրամանատարաւթեան առակ:

Սկիզբը պատերազմը նպաստաւոր էր թուրքենցիպատական բանակներուն համար: Քանի մը յաջող կախներէ ետք, իպրահիմ Փաշան գրաւեց նաւարինը, Գալամարիան և գնաց պաշտրերու Միսալոնիան, որ տասը ամիս հերոսարար գիտադրեց իր արքեպիսկոպոս Գերմանիկոսի առաջնորդութեամբ: Յաղթութիւնէն գինովցած՝ և իրենց վայրագ բնազդէն մզուած՝ Թուրքերը սոսկալի կոտորած մը ըրին Յունաստանի մէջ:

Այս կոտորածի լուրերն էին, որ շարժեցին վերջապէս քաղաքակիրթ աշխարհի խիզճը և Անգլիա, Ֆրանսա և Ռուսիա համախորհուրդ պահանջեցին Սուլթանէն Յունաստանի ինքնավարութիւնը: Սուլթան Մահմուտ Բ.ի մերժումին վրայ՝ վերոյիշեալ երեք պետութեանց միացեալ նաւարաժինը երեւցու նուարինի ջուրերուն մէջ, ուր արդէն խարսխած էր թուրքենցիպատական նաւատառորմիզը: Երկու թշնամի նուարարմիզներու ընդհարումը չատ աղետարեր եղու: Թուրքենցիպատական նաւատառորմիզը գրեթէ բոլորովին վճացաւ: Չնայելով ասոր՝ պատերազմը դարձեալ տեւեց երկու տարի և Սուլթանը տեղի տուաւ միայն այն ժամանակ, երբ Թրանսացիք գրաւեցին Մորեա թերաժական կազմին, իսկ ոռու բանակը Պալքաններէն հասաւ մինչեւ Աղրիանապոլիս: Այն տաեն կնքուեցաւ Աղրիանապոլ-

սոյ գաշնագիրը 1829-ին, որով ճամհցուեցաւ Յունաստանի անկախութիւնը։ Այս գաշնագիրը ազգանշանը եղաւ Պալքանեան ազգերու յետագայ ազգատագրական չարժման։

Վեցերորդ և եօթերորդ արշաւանքները ուղղուած էին նոյնինքն Թուրքիոյ դէմ։ Սուլթան Մահմուտ Բ.ը խոստացած էր առաջ Մուհամէտ Ալիին Սուրբան, իբր վարձատրութիւն, փոխան այն օֆանդակութեան, որ ան պիտի բերէր Յունական ապստամբութիւնը զսպելու գործին մէջ։ Փոխան Սուրբոյ՝ ան տուաւ Կրեսէ կղզին։ Մուհամէտ Ալին խիստ գժգոն մնաց ասկէ և որոշեց զէնքի ոյժով առնել այն, ինչ որ խոստացուած էր։

Յարմար ասիթէ մը օդառուելով՝ ան հրաման ըրաւ իր որդի Իպրահիմ Փաշային գրաւելու Պաղեստինը և Սուրբան։ Իպրահիմ Փաշան՝ անցած բանակին գլուխը՝ կարծ միջոցի մէջ գրաւեց Պաղեստինի և Սուրբոյ գլխաւոր քաղաքները։ Լուրջ ընդդիմութեան հանդիպեցաւ միայն Աբիալի առջե, որուն պաշարումը տեւեց եօթը ամիս։ Բերդը հերոսաբար կը պաշտպանէր Ալտալլահի Փաւան։ Բերդի գրաւումէն ետքը՝ Ալտալլահ նոյնպէս գերի ինկաւ յաղթական Իպրահիմին ձեռքը և ասիկա զայն զրկեց իր հօրը Մուհամէտ Ալիին։ Սակայն Մուհամէտ Ալի շատ յարգանքով վերաբերուեցաւ անոր հետ և ըստ «Դուք կուռած էք քաջարար, յաղթութիւննէն ետքը այլեւս թշնամի չէք»։

Սուլթան Մահմուտ Բ. այս արշաւանքին վրայ՝ ապստամբ և պաշտօնանկ հռչակեց Մուհամէտ Ալին և 35000 է բաղկացեալ բանակ մը՝ Հիւսէյին Փաւալի հրամանատարութեան տակ՝ զրկեց Իպրահիմ Փաշայի հրամանատարութեան հանդիպումը տեղի ունեցէմ։ Երկու բանակներուն հանդիպումը առաջաւ Հուն լիձին մօտ, ուր թրքական բանակը պարտուեցաւ՝ թողելով յաղթականին ձեռքը մեծաքանակ պատերազմական աւար և 2000 գերի։

Երկրորդ բաղկառումն առ աեղի ունեցաւ Գոնիայի

առջեւ, որ գարձեալ ձախող ելք ունեցաւ Թուրքերուն համար և Խպրահիմ Փաշան՝ քանի մը օր համգստացնելէ ետքը իր զօրքը՝ քալեց ուղղակի մայրաքաղաքին վրայ:

Մինչ այդ, սակայն, եւրոպական պետութեանց միջամտութեան վրայ՝ Խպրահիմ Փաշան ստիպուեցաւ կանգ առնել Պրուսայի առջեւ և կնքուեցաւ Քօրանիայի գաշնագիրը, որով ոչ միայն Կրետէ կզզին, այլև Պաղեստինը ու Սուրիան ինկան Մուհամետ Ալիի տիրապետութեան տակ և Մուհամետ Ալին վերահաստատուեցաւ իր պաշտօնին և աստիճանին մէջ:

Սակայն այս գոտնագրութեամբ պարտագրուած խաղաղութիւնը երկար չտեսեց: Մուլթան Մահմուտ երբեք չկրցաւ հաշտուիլ այն գաղափարին հետ, որ Մուրիան, Պաղեստինը և Հիմաղը գտնուին Մուհամետ Ալիի իշխանութեան տակ, զոր կը նկատէր իրը ըմբոստ մը և գտւաճան մը: Ան միշտ առիթ կը փենտէր պատերազմը վերակսելու և այդ առիթն ալ չուշացաւ: Պատերազմը վերսկսաւ 1832ին: Խպրահիմ Փաշան, ինչպէս միշտ, այս անգամ ալ յաղթական ելաւ: Մծբինի մօտ ան ցրուեց թրքական ահագին բանակը, որ 70,000 հոգիէ էր բազկացած և կը գտնուէր Հաֆլը Փաշայի հրամանատարութեան տակ: Այս սոսկալի պարտութեան վրայ՝ Մուլթան Մահմուտը այլեւս հազիւ շարաթ մը սպարեցաւ և մեռաւ սրտի կսկիծէն: Անոր յաջորդեց իր երէց որդին Մէնիս:

Թէե այս անգամ ալ յաղթական, բայց Մուհամետ Ալի Եւրոպական պետութեանց ճնշման տակ հարկագրուեցաւ հրամարիլ ոչ միայն բոլոր գրաւած երկիրներէն, բացի Սոււանէն, այլ և ամբողջութեամբ վերագրաբնել թրքական նաւատորմիլը, որ կը գըտնուէր ծովակալ Գալիան Փաշային հրամանատարութեան տակ և որը սպասամբելով Մուլթանին գէմ պալաստանած էր եղիպատական ջուրերուն մէջ: 1841 ի

դաշնագրութեամբ՝ կնքուած լոնտոնի մէջ՝ Սուլթանը և եւրոպական մեծ պետութիւնները ճանչցան Մուհամէտ Ալին, որպէս Եգիպտոսի փոխարքայ ցմահ իշխելու պայմանով։ Անոր իրաւունք արուեցաւ ժառանգաբար փոխանցել իշխանութիւնը իր սերունդին։ Այս կարգագրութեամբ Եգիպտոսը դարձաւ ինքնավար պետութիւն մը Օսմանեան գերիշխանութեան տակ։ Նոյն այդ դաշնագրութեամբ եղիպտական բանակը պիտի բազկանար ոչ առելի քան 18,000 հոգիէ և Մուհամէտ Ալին պիտի կարենար տալ իր ստորագասեաներուն բոլոր աստիճաննները, բացի փաշայութեան տիտղոսէն։ Փոխարքայ անուան տակ Մուհամէտ Ալին իրականութեան մէջ դարձաւ վեհապետ մը։

**ՄՈՒՀԱՄԷՏ ԱԼԻՆ  
ԹԲՐ ԿԱՌԱՎԱՐԻՉ  
ԵՒ ՇԻՆԱՐԵՍԻ**


Մուհամէտ Ալին, որքան որ  
հմուտ և քաջ զինուորական մըն էր, նոյնքան ալ  
կատ լաւ կառավարիչ մը  
և շինարար վեհապետ մը։

Մէմլուկ բէյերու բնաջնջմամբ՝ ան վերջուպէս վերագրածուց երկրին իր խաղաղութիւնը և անզորութիւնը, որոնց հետեւանքով երկրագործութիւնը, արհեստներն ու առեւտուրը նոր թափ մը ստացան և բնակչութեան թիւը հետզհետէ սկսաւ բազմանալ։ Ինքը թէև անգլոպէտ, բայց առանձին հոգածութիւն ունեցաւ կրթութիւնը ժողովուրդի մէջ տարածելու համար և բացաւ շատ մը գալրոցներ։ Զինուորական ծառայութիւնը ըրաւ պարտադիր և եւրոպայէն հրաշիրեց մարզիչներ եղիպտական զօրքը մարզելու և կազմակերպելու համար։ Այս գործը մասնաւորապէս յանձնուեցաւ Սեւլինի(\*) որ ետքը կոչուեցաւ Սիւլէյման

(\*) Նապոլեոնի զինուորաներէն մէկն էր, որ չվերադարձաւ Ֆրանսա եւ մաս եղիպտական բանակի մէջ։


**Փաշտա:** Ան կազմակերպեց նուե զօրուոր նուռառորմիզ  
մը և հաստատեց զի՞նուորական բարձրագոյն դալրոց  
մը՝ սպաներ պատրաստելու համար։ Բացի ասկէ՝ պե-  
տութեան հաշոյն Եւրոպու գրկեց չառ մը ընդունակ  
երիտասարդներ զանազան գիտութեանց և ճարատր-  
արուեստի ճիւղերուն մէջ հմտանալու համար։ Ան  
ջնջեց նուե այն նուռաստացուցիչ արգելքները որ կա-  
յին քրիստոնեաներու նկատմամբ։

Մուհամետ Ալի շինեց Դելթայի երկու ամբար-



Մուհամետ Ալիի պատմած

ատկները, բազմոցուց ջրանցքներու թիւը, շինեց  
Աղեքսանդրիոյ փարոսը և Աստ-ել-Թինի պալատը։  
Գանիրէի մէջ, ի միջի այլոց, շինեց փառաւոր մզկիթ  
մը Միջնարերգին մէջ։ Մզկիթը շինուած է Այս Սո-  
վիայի ոճով։ Պատերու ներքնակողմը ամբողջովին  
ալաղաստր քարէ է։



Միջնարեցի մզկիրը

1848ին Մուհամետ Ա-

**ՄՈՒՀԱՄԵԴ Ս.Ի.ԻՒ ՄՈՒՀ**

լի ծերութեան պատ-

ճառով գործէ քաշուե-

ցաւ և իշխանութիւնը յանձնեց իր Խպրահիմ որդուն:

Այս վերջինը, սակայն, հազիւ իշխեց չորս ամիս և

մեռաւ: Մուհամետ Ալի ստիպուեցաւ նորէն ձեռք

առնել կառավարութեան զեկը: Յաջորդ տարին ինքն

մեռաւ Աղեքսանդրիոյ մէջ: Մարմինը բերուե-

ցաւ Գահիրէ և շքեզ յուղարկաւորութեամբ թաղուե-

ցաւ իր շինած մզկիթին մէջ:

իր ժողովուրդը երախտագիտաբար անոր տուաւ

«Մեծ» տիտղոսը:

**ՄՈՒՀԱՄԵԴ ԱԼԻԻ Թուն էր, որ յա-**

**Ս.Պ.Պ.Ս. Ս.** ջորդեց իրեն: Ասիկա բոլորովին հա-

կապատկերն էր անոր: Զունէր լայ-

նուխտութիւն, կ'ատէր քրիստոնեաները և հետզետէ

իրմէ հեռացուց բոլոր այն քրիստոնեայ մասնագէտաները, զոր Մուհամէտ Ալի հրաւիրած էր Եւրոպայէն Ճարտարապետական ձեռնարկները գրեթէ բոլորովին դադրեցան և մեծամեծ ծախքերով բերուած մեքենաները ժանդուեցան մթերանոցներուն մէջ:

Ան Անգլիայ ստիպումներուն վրայ՝ և հակառակ իր կամքին՝ արտօնեց Ռոպերգ Ստեֆենսոնին երկաթուղի շինել Աղեքսանդրիային մինչև Սուեզ, որ պիտի անցնէր մոյրաքաղաքէն: Ան՝ գարձեալ հակառակ իր կամքին՝ արտօնեց հնախոյզ Մարիէրին պեղումներ կատարել Եգիպտասոխի մէջ Թրանսական կառավարութեան հաշւոյն: Սաբարալի անապատին մէջ, ան երեւան հանեց հռչակաւոր Սերապիոմը 61 Ապիսի գերեզմաննեներով և 141 սփինքսներ:

Ապաս Ա.ը աւելի սերտ կապեր հաստատեց Բարձրագոյն Դրան (Կ. Պոլսոյ կառավարութիւն) հետ և 15,000 զինուորէ բազկացեալ նաւատորմիո մը զրկեց Կ. Պոլիս օգնելու համար թուրք բանակին Ղրիմու պատերազմին մէջ:

Ան առանձնացած կեանք կ'անցնէր Ապասիէի իր դղեակին մէջ և մեռու խորհրդաւոր մահով 6 տարուայ իշխանութիւնէ մը ետքը:

**Մուհամէտ Ալիի փոքր որդին  
ՍՍՕՒՏ ՓԱԾ.** Եր: Բնաւորութեամբ մեղմ, բարի և դիւրամաչելի: Թէ տեղացիները և թէ օտարականները անոր գահակալութիւնը ողջունեցին ցնծութեամբ: Ան հետեւեցաւ իր հօր ուղղութեան և սիրուիր ընդունելութիւն ըրաւ օտարականներուն:

Ան արտօնեց Ֆերժինան Լեսեպսին, որ նախկին Քրանսական հիւպատոսին որդին էր և իր անձնական բարեկամը, բանալ Սուեզի ջրանցքը: Ի պատիւ իրեն

Միջերկրականին եղերքը գանուող փոքրիկ քաղաքը,  
ուրիշ պիտի սկսէր ջրանցքը, կոչուեցաւ Փոր-Սայիս:

Ան հաստատեց Պուլոքի հնագիտական թանգառ  
ամսը, որուն անօրէն կարգեց Մարիկը Փաւան:  
Ասիկա շարունակեց իր պեղումները և այս անգամ  
ի հաշիւ եղիպատական կառավարութեան երեւան հա-  
նեց մեծ բուրգին տաճարը, Հիւքսոսներու յուշար-  
ձանները Թանիսի մէջ և կարգ մը կարեւոր հնու-  
թիւններ:

Սայիտ Փաշա բարելուեց ֆէլլահներու վիճակը,  
ջնջեց մարմնական պատիմները և ներքին մաքսա-  
տունները: Անոր իշխանութեան ատեն լրացաւ Աղեք-  
սանդրիա - Սուեզ երկաթուղագիծը և ձեռնարկուեցաւ  
նորերու շինութեան: Ան մեռաւ և թաղուեցաւ Աղեք-  
սանդրիոյ մէջ:


**Առաջինը եղաւ Մուհամետ Ալիի  
ԿԾԻՎ, ԽՍՄ-ԱՅԻ. (1863 - 1879)**

յաջորդներէն, որ ստացաւ «ԽՍԻԼ  
ՆԳԻՎՏՈՍԽԻ» պատուանունը և այ-  
նուհետեւ իր յաջորդները կոչ-  
ուեցան այդ անունով մինչև Հիւսէին-Քամիլ: Ան լու-  
սամիտ մէկն էր և կ'ուզէր իր երկիրը քաղաքակրթել  
մէկ օրէն միւսը: Պարծենալով կ'ըսէր. «Իմ երկիրը  
Ափրիկէ չէ, այլ Եւրոպու»:

Խտիվ Խսմոյիլ եղաւ շինարար վեհապետ մը: Ան  
բազմացուց ջրանցքներու թիւը, որոնցմէ կարեւորա-  
գոյնն է Խպրանիմիկ ջրանցքը, որմէ կ'օգտուին երեք  
գուասներ: Բազմացուց երկաթուղային գիծերը, ներ-  
մուծեց հեռագրի գործածութիւնը և կանոնաւորեց  
փոստան: Շինած է դէպի բուրգերը տանող ծառա-  
զարդ պողոտան, Էղպէիմիկի պարտէզը, Օբերան, Ապտի-  
նի պալատը, Փոր-Սայիսի և Աղեքսանդրիոյ նաւահան-

գիտաները, ել Ռիմայա մզկիթը և այլն։ Առ հաստատած է նուև խստեն դատարանները, որոնց մասին պիտի խօսինք ետքը, գրքիս յաւելուածին մէջ։

Խտիվ Իսմայիլի օրով լմեցաւ Սուեզի ջրանցքին(\*) փարումը և բացումը կատարուեցաւ շատ շքեղ հանդէսներով, որոնք տեւեցին քանի մը օր։ Այդ հան-



### Արտիճի պալատը

գէսներուն նախագահելու համար, Խտիվի հրաւերով, Եգիպտոս եկաւ Նապոլեոն Փ. կայսեր կինը՝ կօժի կայսրուհին։ Ներկայ էին նուև Աւարիոյ Թրանց - Եօգէֆ կայսրը և Բրուսիոյ գահաժառանդ իշխանը։

Խտիվ Իսմայիլը ունեցաւ երկու անյաջող պատերազմներ Երուլպիոյ հետ։ Այս պատերազմները շատ ծանր ազդեցին Եգիպտոսի արդէն խոնդարուած

(\*) Ջրանցքին երկարուքիւնն է 160 ֆիլոմետր, լայնուքիւնը 300-500 մետր։ Ջրանցքին համար Աէսէպս օգտագործեց երկու աղի լիները։

Ջրանցքի բացումով Հնդկաստան-Եւրոպա ծովային նամբան կարեցաւ 5000 մղոնով։

պիւտձէին վրայ։ Ի բնէ ան չափազանց շռայլ էր և անհաշիւ ծախսող։ Իր շինարարական ձեռնարկները և անձնական շռայլ ծախսերը մեծամեծ գումարներ կը պահանջէին իրմէ և ան ստիպուած էր շարունակ փոխառութիւններ կնքել բարձր տոկոսներով։ Պետական պարաքը, որ իր գահակալութեան տաեն մեծ բան մը չէր, հասու մինչեւ  $2\frac{1}{2}$  միլիոնի։ Ան ստիպուեցաւ Անդլիացիներուն վաճառել չորս միլիոն ստերլինի փոխարէն Սուէզի ջրանցքի ընկերութեան իր բաժնեթուղթերը։

Անգլիայ և Ֆրանսայի պահանջքին վրայ՝ նախ հակակշիռ հաստատուեցաւ եղիսակոսի ելեւմուտքին վրայ, բայց տեսնելով որ այդ միջոցը օգուտ չընէր, այն տաեն պաշտօնանկ հոչակուեցաւ Խտիվը։

Գահազրկութիւննէն ետքը՝ Խտիվ Խսմայիլը նախ հաստատուեցաւ Նաբոլի և տպա Կ. Պոլիս ուր և մեռուաւ։ Մարմինը բերուեցաւ եղիսակոս և թաղուեցաւ իր շինուած ել Ռիֆայա մզկիթին մէջ, որ այնուհետեւ դարձաւ արքայական դամբարան։

**ԽՏԻՎ, ԹԵՂԱՔԵՒԹԻՅ** Ասիկա մեղմ բնոււորութեան  
**(1879-1892)** տէր էր։ Բնականոն պարագանականներու մէջ ան թերեւս լուց վեհապետ մը ըլլար, բայց գլուխարար ժամանակին մարդը չէր։ Ան զուրկ էր կորովէ և վճռականութիւնէ։

Անոր իշխանութիւնը սկսաւ ներքին խոռվութիւններով և զինուորական բմբուստութիւններով, որոնք յանդեցան 1882 Յունիս 1ի յեղափոխութեանը։ Շարժման գլուխը կեցած էր պատերազմական նախարար Արայի Փաւան։ Շարժումը գլխաւորապէս ուղղուած էր քրիստոնեաներու գէմ։ Դատարկաշըրջիկներու ամբոխ մը զինուութ բիրերով և այլ զէնքե-

բով՝ Յունիս 1 ին յորձակեցան Աղեքսանդրիոյ և  
Թամնթայի մէջ քրիստոնեաներու վրայ և աւելի քան  
300 հոգի սպաննեցին և խոշտանգեցին, թալանեցին  
խանութներն ու տուները և քաղաքին զանազան մա-  
սերուն մէջ հրդեհ ձգեցին։ Նոյն տաենը Գանիրէի մէջ  
ցաւալի գէպքեր չպատահեցան չնորհիւ ոստիկանապե-  
տին ձեռք տուած կանիսարգել միջոցներուն։

## ԶԻՆՈՒՈՐԱԿԱՆ

### ԳՐՍՏԱՌԱՄՔ

Այս անկարգութեանց հետեւան-  
քը այն եղաւ, որ եւրոպացի հիւ-  
ողատոսները նախ իրենց հաղա-  
տուկները նառ նստեցուցին և  
ճամբեցին Եւրոպա։ Քանի մը օրուայ մէջ մեկնեցան  
աւելի քան 30,000 հոգի։ Ապա Անգլիական նաւատոր-  
միզը՝ ծովակալ Սիլվիրի հրամանատարութեան տակ՝  
սկսու ռմբակոծել Աղեքսանդրիոյ ամրութիւնները,  
որուն հետեւեցաւ նաև զօրք ցամաք հանելը։

Արապի փաշան իր բանակով ստիպուեցաւ նահան-  
ջել։ Անգլիական և եգիպտական բանակներու գլխա-  
ւոր բազմումը տեղի ունեցաւ Թէլ-Էլ-Քիպիր։ Եգիպ-  
տական բանակը յաղթուեցաւ և առաջին փախչողնե-  
րէն մէկը եղաւ Արապի Փաշան, որը, սակայն, շուտով  
ձերբակալուեցաւ այլ մեղսակիցներու հետ և յանձ-  
նուեցաւ զինուորական տաեանին։ Դատարանը մահ-  
ուան վճիռ տուաւ, սակայն Անգլիացիներու միջնորդու-  
թեան վրայ՝ Խտիզը մահուան որոշումը փոխեց ցկեա-  
նըս աքսորի։ Կախազան բարձրացաւ միայն Աղեքսան-  
քիոյ ոստիկանապետ Սիւլեյման Սամի, որ ոչ միայն  
կանիսարգել միջոցներ ձեռք տուած չէր անկարգու-  
թեանց գէմ, այլ նոյնիսկ մեղսակից էր։ Արապի  
Փաշան և իր գործակիցները աքսորուեցան Սէլլան  
կզզին։

**ՍՈՒՏԱՆԻ ԿՈՐՈՒՏԸԾԸ**

Եղիպատոսի վերջին անգքերը  
ունեցան նաև իրենց ազ-  
դեցութիւնը Սուտանի մէջ։

Մուհամետ Ահմետ անունով մէկը, «որ ինքզինքը Մէհ-  
տի (առաքեալ) հռչակեց, պարզեց ապստամբութեան  
դրօշը, որուն շուրջ հաւաքուեցան քրիստոնեաները  
ասող մահմետականներու հոծ բաղմութիւն մը։ Մէհ-  
տին՝ կարդ մը յաղթանակներէ ետքը՝ գնաց պաշա-  
րելու խարբում մայրաքաղաքը, ուր այդ ժամանակ կը  
գտնուէր Գորտոն Փաւան։ Խարթումի Անգլօ-Եղիպատո-  
կան ոյժերը բաւական չէին ցրուելու համար պաշա-  
րողները, իսկ դուրսէն ալ օգնութիւն գժուար էր սպա-  
սել։ Այսուամենայնիւ Գորտոն Փաւան և իրենները քա-  
ջաբար կռուեցան և ինկան։ Քաղաքը գրաւուեցաւ  
Մէհտիստներու կողմէն, բայց Մէհտին չվայելեց իր  
յաղթութեան պառազը և մեսաւ քանի մը ամիս ետքը։

Անգլիական զինուորական գրաւումէն գրեթէ  
անմիջապէս ետքը՝ կարդ ու կանոնը հաստատուեցաւ  
Եղիպատոսի մէջ և կեանքը մտաւ իր բնականոն վիճա-  
կին մէջ։ Այնուհետեւ գլխաւոր խօսքը կը պատկանէր  
Անգլիոյ ներկայացուցչին։ Խաիլ Թէվֆիքը ոչ միայն  
չըմբռուացաւ այս նոր զրութեան դէմ, այլ ընդհակա-  
ռակը սիրով համակերպեցաւ, որովհետեւ այդ գրաւու-  
մը խաղաղութիւն բերաւ նաև իր անձին։

Իւրաքանչիւր նախարարութեանց մէջ նշանակ-  
ուեցան մէկ մէկ Անգլիացի խորհրդականներ։ Նախա-  
րարապետը կ'որոշուէր Անգլիացիներու հաւանու-  
թեամբ։

**Ա.ՊՊԱՍ Ռ. ՀԵԼՄԻ  
(1892 - 1914)**

Ան 18 տարեկան պատանի  
մընէր և Վիեննայի մէջ կ'ու-  
սանէր, երբ մեռաւ իր հայրը՝  
Թէվֆիք Փաշան։ Գահ բար-

ձրանալէն ետքը՝ ան իր իշխանութեան սկիզբը փորձեց ձերբազատուիլ անդլիական խնամակալութիւնէն, բայց առանց նեցուկի մնալով եւրոպական միւս պետութիւններու կողմէ՝ համակերպուեցաւ և մնաց կրաւորական գերի մէջ, ինչպէս էր իր հայրը՝ Երկրին դլիստոր իշխանութիւնը գարձեալ մնաց անդլիական ներկայացուցչին ձեռքը:

Ապաս Բ. Հելմիի իշխանութեան շրջանին վերագրաւուեցաւ ՍուՏանը անդլօ-եգիպտական զինուուրական ոյժերուն կողմէ։ Փոխազարձ կնքուոծ համաձայնութեամբ Սուտանը համարուեցաւ անդլօ-եգիպտական սեփականութիւն, կառավարիչը պիտի ըլլար Անդլիացի, բայց իր վաւերացումը պիտի ստանար թէ Անդլիոյ թագաւորին և թէ Եգիպտոսի Խափիին կողմէ։ Կառավարիչին տրուեցաւ սերտար պատուանունը:

Անդլիական զինուուրական գրաւումը, որ աեւեց մինչև համաշխարհային մեծ պատերազմի սկիզբը՝ այն է մինչև 1914 թուոկանը՝ շտա օգտակար հղաւ Եգիպտոսի համար։ Եգիպտոսը իր ներկայ բարգաւաճ վիճակը մեծապէս կը պարտի Անդլիացիներուն։ Իրենց տիրապետութեան առաջին օրէն Անդլիացիները ջանացին կեանքի և գոյքի ապահովութիւն սակագել երկրին մէջ, կարգաւորել ելեւմուտքը, պարտքը շիջանել և ծաղկեցնել երկրագործութիւնը։ Անոնք են շինած, ի միջի այլոց, Ասիութի և Ասուանի ջրամբարները, որ կենսական նշանակութիւն ունին երկրին համար։ Վերջին ջրամբարը մօտաւորապէս երկու քիլոմետր երկարութիւն ունի և կը պարունակէ 2,300,000,000 խորոնարդ մետր ջուր։ Վերջերս նորոգութիւններ եղան և թումբերու բարձրացում։

**ՍՈՒԼԹԱՆ  
ՀԻՒՍՔԻՆ ՔՍՄՔԻ  
(1914-1917)**

Վերջին համաշխարհային պատերազմի պայմաններուն, Ապաս Հիլմի կը գտնուէր Եւրոպա: Ինպաստ Գերմանիոյ, Աւստրիոյ և Թուրքիոյ գիրք բռնած ըլլալուն համար՝ Անդիխացիք զինքը գահընկեց հոչակեցին և գահ բարձրացուցին Սուլթան տիտղոսով՝ Հիւսէին Փամելը, որ Խտիլ Իսմայիլ Փաշային երկրորդ որդին էր: Միեւնոյն ժամանակ եղիպատոսը յայտարարուեցաւ Թուրքիային բոլորովին անկախ պետութիւն մը, բայց Անդիխական հօվանաւորութեան տակ: Սուլթան Հիւսէին Բամէլ հաղիւ իշխեց երեք տարի և մեռաւ ու թաղուեցաւ արքայական դամբարանին մէջ:

**ՖՈՒՍ Ա.** Խտիլ Իսմայիլի չորրորդ որդին էր: Նախապէս զանազան պաշտօն-  
**(1917 - 1936)** ներ վարած էր Օսմանեան պետու-  
թեան մէջ և եղած էր Վիեննայի Օսմանեան դեսպանին զինուորական կցորդը: Գահ բարձրացաւ Սուլթան տիտղոսով և այդ տիտղոսով իշխեց մինչև 1922 թուականը: Այդ թուին վերջ գտաւ Անդիխական հօվանաւորութիւնը և Եղիպատոս հոչակուեցաւ անկախ պետութիւն քանի մը վերապահումներով: Սուլթան Ֆուաս ընդունեց «թագաւոր» և «Նորին Վեհափառութիւն» տիտղոսները: Այս փոփոխութիւնները, անկասկած, ինքնաքերաբար տեղի չունեցան և ոչ ալ Անդիխոյ բարեացակամութեան արդիւնքն էին, այլ հետեւանքը այն ազգայնական շարժման, որ տասնեակ տարիներէ ի վեր կը յուղէր Եղիպատական ժողովուրդը: Այդ շարժման գլուխն էր հանդուցեալ Սաատ Զալլուլ Փաշան:

Ֆուաս Ա.ի թագաւորութեան շրջանին Եղիպատոս



Յանաչ Ա..

զգալի յառաջդիմութիւն գործեց, ինչպէս երկրագործութեան և ճարարաբուեստի, նոյնպէս ոլ ժողովը բային կրթութեան և առողջապահութեան մորդերուն մէջ։ Հաստատուեցան բազմաթիւ նախակըրթարան և երկրորդուկան վարժարաններ, երաժշտականը, արտարկան կաճառը և այլ կրթական հաստատութիւններ։ Համալսարանը իր մասնաճիւղերով, որ արդէն գոյութիւն ունէր, դարձեալ ֆուատ Ա.ի հիմնածն է, բայց այն ատեն, երբ ան տակաւին պարզ իշխան մըն էր։ Շինուեցան բազմաթիւ հանրօգուտ

հաստատութիւններ, մանաւանդ հիւանդանոցներ, որոնց  
թիւը ներկայիս հարիւրէն աւելի է։ Հաստատուեցան  
որբանոցներ, ամսանագին ժողովրդային ճաշարաններ  
և առաստանարաններ այն ժողովրդին համար,  
որոնք իսկապէս անկարող են աշխատիլ և կարօտ են  
հանրային գիտութեան։

Ճարատարարուեստը, թէե չի կրնար մրցիլ երկրա-  
գործութեան հետ, որովհե-  
տեւ Եգիպտոսը հազարանոր  
տարիներէ ի վեր եղած է  
գերազանցապէս երկրագոր-  
ծական երկիր մը, բայց և  
այնպէս, բաւականին առաջ  
դացած է։ Ներկայիս Եգիպ-  
տոսի մէջ գոյտթիւն ունին  
հիւսուածեղէնի, օձառի, զա-  
նազան իւղերու, շաքարի,  
կոշիի, բամպակի զաման,  
աղիւսի, խեցեղէնի, կրա-  
զիւսի, ծխախոտի և այլ  
բազմաթիւ գործարաններ և  
արհեստանոցներ։ Նշանա-  
ւոր են Մահալլայի հիւսուա-  
ծեղէնի գործարանները։  
Նակ-Համասի զտարանները։  
Եգիպտացի արհեստաւորներու շինոծ փայտեայ և եր-  
կաթեայ կարսուիներն ու ծուլածները իրենց նրբու-  
թեամբ և ճաշակով ամենեւին ետ չեն մնար եւրո-  
պականներէն։

Կը մշակուին և կ'օգտագործուին նաև հանքերը,  
որոնցմով մասնաւորապէս հարուստ է Սինայի թնրա-  
կըզզին։ Հոն կը գտնուին մանկանէզի, փափատի հան-  
քեր և քարիւղի հորեր։ Եգիպտոսը իրեն անհրաժեշտ  
քարիւղի և խայծղանի 85% կը ստանայ իր սեփական  
հորերէն։



Մեծ Վերերան  
Զաղլուլ Փառա

Վաճառականութիւնը, որ սերտ կապ ունի գիւղատնաեսութեան և ճարտարարուեստի զարգացման հետ, նոյնպէս զգալի կերպով յառաջացած է այս երկրին մէջ և պետական գանձին կ'ապահովէ բաւականին խոշոր հասոյթ մը: Երկու ծովերու (Միջերկրական և Կարմիր) մերձաւորութիւնը, երկաթուղիներու ցանցը և Նեղոսի նաւարկելի ըլլալը, այս ամէնը կը նպաստեն առեւտուրի զարգացման: Ամէն տարի Եգիպտոս կը ներածէ և կ'արտածէ աւելի քան 120 միլիոն Ե. Ռ. ապրանք:

Հին ատեն Եգիպտոսի հարստութեան գլխաւոր ազգիւրը կը կազմէր հացահատիկներու արտածումը, իսկ ներկայիս՝ բամպակինը: Բամպակի համաշխարհային արտադրութեան<sup>1/6</sup> մասը դուրս կուրքայ Եգիպտոսին: Եգիպտոսի բամպակը ամենաընտիրն է աշխարհի միացեալ մասերու բամպակիներէն, մանաւանդ Սահալարիսէս, Աւեմուն և Նուպար կոչուած տեսակները: Բամպակի մշակութեան յատկացուած է մօտաւորապէս 2 միլիոն հեկտար հող, որ կուտայ տարեկան վեց միլիոն քենթալ բամպակ (քենթալը 44 քիլո): Բամպակի մշակութիւնը մտցուցած է այս երկրին մէջ Փիւմէլ անունով Ֆրանսացին, առելի քան հարիւր տարի առաջ:

Բամպակին ետքը Եգիպտոս կ'արտածէ նաև բաւական մեծ քանակութեամբ հաւկիթ, սոխ, մանկա, նարինջ, սուսամ, զանազան հունտեր, մանկանէղ ևայլն:

Եգիպտոսի հարստութեան ազգիւրներէն մէկն է նաև զբոսաշրջիկութիւնը: Ոչ մէկ երկիր այնքան հարուստ է պատմական յուշարձաններով, որքան այս երկիրը: Հազարաւոր տարիներու յուշարձանները, Եգիպտոսի ջինջ երկինքը և հեղասահ Նեղոսը մէն ատրի գէպի իրենց կը քաշեն հազարաւոր զբօստը ջիկներ, մասնաւորապէս Ամերիկայէն և Անգլիայէն, որոնք անկապած բաւականաչափ դրամ՝ կը չգեն այս երկրին մէջ:

**ԲԵՐԿԱՎՈՒԹԻՒՆԸ** Եղիպատոս ներկայիս ունի մօ-  
տաւորապէս 16 միլիոն բնակ-  
չութիւն, որմէ 14 միլիոնը

ապահովաբար Արաբ են և այլ խամ տարրեր, ինչ-  
պէս օրինակ Պերպերիներ, Թուրքեր և այլն։ Մէկ միլ-  
իոնէն աւելի Դպտիներ են, որոնք հին Եղիպատացինե-  
րու մասցորդներն են և կէս միլիոնի չափ ալ և թե-  
րեւս քիչ մըն ալ աւելի զանազան ազգութեանց  
պատկանող օտարականներ՝ Յոյն, Հրետ, Խոտալացի,  
Անգլիացի, Ֆրանսացի, Հայ ևայն, Իւրաքանչիւր  
քառակուսի քիլոմետրի վրայ միջին թուով կը բնա-  
կին 400 մարդ։ Գաճիրէ մայրաքաղաքը ունի աւելի  
քան մէկ միլիոն բնակիչ։

Օտարականները այս երկրին մէջ ընդհանրապէս  
նկատուած են իբր կրօնական համայնքներ, որոնք  
ունին իրենց ներքին ինքնուրոյն վարչութիւնը։ Այդ  
համայնքներն են։

**ՅՈՒՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԾՅԱԿ**

**Ա.Ս.Պ Գ.Ա.Պ Ա.Թ**

Այդ գաղութին սկզբնա-  
շորութիւնը կը հասնի  
մինչեւ փարաւոնեան ըլր-  
ջոնը և մասնաւորապէս

մինչեւ Փաամենիսիկոս Ա. փարաւոնը։ Պաղոմեան հա-  
րըստութիւնը, թէև անունով Մակեդոնական, բայց  
իրականութեան մէջ Յունական էր, թէ լեզուով, թէ  
կրօնքով և թէ բարքերով ու սովորութիւններով։

Ներկայիս Եղիպատոսի մէջ կան մօտաւորապէս  
120,000 Յոյներ, որոնք գլխաւորապէս կը պարապին  
նպարավաճառութեամբ, ոգելից ըմպելիներու վաճառ-  
մամբ և կամ ճաշարաններու ու սրճարաններու սպա-  
սարկութեամբ։ Ընդհանրապէս բարեկեցիկ են և կը  
համրեն իրենց մէջ հարիւրաւոր մեծահարուստներ։

Յոյներու ստուար մեծամասնութիւնը օրբունի է,  
կան նաև սակաւ թուով կաթոլիկ Յոյներ, որոնք կը

Հուչուին Մելքիոր: Օրթոսոքաները ունին 80 եկեղեցի՝  
որմէ 7-ը մայրաքաղաքին մէջ, և աւելի քան հարիւր  
դպրոցներ, 2 հիւանդանոց և այլ բարենպատակ հաս-  
տառառթիւններ: Պատրիարքը կը նստի Ազեքատանդրիա:

**ՀՐԵՍԱԿԱՆ Գ.Ա.Պ.ԽԹ.** Յոյներէն ետքը ամենա-  
մեծ գողութը հրէականն  
է, որուն սկզբնաւորու-  
թիւնը կը հասնի մինչև Աղեքսանդրիոլ հիմնարկու-  
թիւնը: Փիլոն<sup>(\*)</sup> ամսոց թիւը կը հաշուէ մէկ միլիոն:  
Ներկայիս Եգիպտոսի մէջ կան մօտաւորապէս 200,000  
Հրեաներ, որոնք կը զբաղին գրեթէ առանց բացա-  
ռութեան առեւտուրով, սեղանաւորութեամբ և կամ  
յանձնակատարութեամբ: Արհեստաւորներ գրեթէ չկան  
անոնց մէջ: Բնդհանրապէս բարեկեցիկ են:

**ԻՏԱԼ.Ա.Ա.Վ. Գ.Ա.Պ.ԽԹ.** Առաջին երկու գողութ-  
ներէն ետքը իրեն բազ-  
մամարդութեամբ և հը-  
նութեամբ կարեւոր տեղ կը գրաւէ իտալական կամ  
Հռոմեական գողութը:

Իտալացիներու մուտքը կը սկսի Հռոմ-Բիւզան-  
դական տիրապետութեան սկիզբէն, այն է Քրիստո-  
նէական տառջին դարէն: Ներկայիս Եգիպտոսի մէջ  
կան մօտաւորապէս հարիւր հազար իտալացիներ,  
որոնք ընդհանրապէս բարեկեցիկ են և ունին իրենց  
յատուկ եկեղեցիները, դպրոցները և այլ ազգային  
հաստատութիւնները:

Միւս ազգութիւններէն աչքառու դիրք կը գրա-  
ւեն Անդիւցիները, Ֆրանսացիները, Հայերը և այլն:

(\*) Հրեայ իմաստակը մըն էր, որ կ'ապրէր Առաջին դարուն  
մէջ: Ան ջանաց հաւեցնել Ա. Գրի վարդապետուրիւնը Պղատոնի  
վարդապետուրիան նետ:

**ԵԳԻՊՏՈՍԻ**

**ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ**

որ ունին եւրոպական սահմանադրական միապետութիւնները, բայց ընկերային կեանքը, կառուցուածքը (ամուսնութիւն, բազմակնութիւն, ապահարզան և այլն) տակաւին կը յենուն կրօնական հաւատալիքներու վրայ: Կրօնքը պետութենէն բաժնուած չէ, ինչպէս է եւրոպական շատ մը սահմանադրական պետութիւններու մէջ: Եղիպտական սահմանադրութեան տրամադրութեան համաձայն՝ Խլամուքիւնը<sup>(\*)</sup> կը համարուի այս երկրին պաշտօնական կամ պետական կրօնքը:

Ֆուաս Ա. մեռաւ 1936-ին ծանր և երկարատե հիւանդութիւնէ մը ետքը: Անոր յաջորդեց իր 17 ամեայ որդին մարուք Ա., որուն չափահասութեան հսնդիսակատարութիւնները տեղի ունեցան 1937 Յուլիսին մեծ շուքով:

(\*) Թագամ կամ Թագամուքիւն կը նշանակէ խորին հպատակութիւն կամացն Ասունդոյ: Ոյդ հրօնիկն վարդապետուրիւնը ամփոփուած է Փոււանի մէջ, որ բաղկացած է 114 սուրաններէ: Խլամուքու կարծիքով այդ գիրքը գրուած կայ երկնի մէջ եւ միայն անոր այս կամ այն հատուածները յայտնուած են մարզարէին Գարդէլ Հրեւսակապեսի միջոցով:

Խլամուքեան հինգ սիւներն են՝ հաւատամբը (Զկայ Ասունդ, բացի Ասունդմէ եւ Մուհամէտ անոր մարզարէն), աղօրքը լուացումի հետ միասին, ծուապահութիւնը, ողորմութիւնը եւ ոլիսազնացութիւնը դէպի Մէքքէ:

Խոլամը կը հաւատայ հոգիի անմահուքեանը, վերջին դաշտասնի, դժոխիքի եւ արքայուքեան, հրեւսակներու եւ սատանաներու զոյութեան: Բայ խլամական կրօնի, զիսաւոր մարզարէները վեց են՝ Աղամ, Նոյ, Աքրահամ, Մովսէս, Յիսուս եւ Մուհամետ: Խլամական կրօնէր խառնուրդ մըն է Մովսէսական եւ Քիշտոնէական կրօններու, քանի մը աւրեւութիւններով եւ յաւլումներով:

Այս վարդապետուքեան հեղինակն է Մուհամետ (571—632): Անոր անունով վարդապետութիւնը կը կոչուի նաեւ Մուհամետականութիւն կամ Մահմետականութիւն:

## ՀԱՅԵՐԸ ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷԶ

Նախորդ գլուխներէն արդէն տեսանք, որ մեր նախնիքները՝ այսինքն Խուրի-Միդանիները և անոնց յաջորդ Հիբիրները շատ հին ատենէ սկսեալ յարաբերութեան մէջ եղած են Եգիպտոսի հետ և անոնցմէ նոյնիսկ քանի մը թագուհիներ նստած են Եգիպտոսկան գահուն վրայ: Պողազ Քէօյի<sup>(\*)</sup> և Թէլ-Ամառնայի պեղումները բաւականին լոյս սփռեցին մեր այդ հեռաւոր նախնիքներուն և Եգիպտոսի վոխյարաբերութեանց մասին:

Այդ յարաբերութիւնը, անկատկած, չէր սահմանափակուեր միմիայն խնամմական և պաշտօնական յարաբերութեանց մէջ, այլ գոյութիւն ունէր հաւանաբար նաև տաեւտրական յարաբերութիւն: Հայ տաեւտրականը, որ բազմաթիւ գժուաբութիւններու յաղթելով կը թափանցէր մինչեւ Կեղրոնական Ասիրյ խորքերը, կը հասնէր մինչեւ Հնդկաստան, կ'երթար մինչեւ Բարելոն և այլ երկիրներ, հաւանաբար անտեսած չպիտի ըլլար նաև Եգիպտոսը, որ հարուստ երկրի մը համբաւ ունէր: Բայց թէ ո՞ր տաենէն սկսեալ կաղմուեր է Հայ գաղութ մը Եգիպտոսի մէջ՝ ստուգապէս կարելի չէ բան մը ըսել: Հաւանաբար ան կազմուեր է Հռոմ-Բիւզանդական տիրապետութեան շրջանին:

Պատմութիւնէն գիտենք, որ Հայերը շատ կարեւոր աղդակ մըն էին Բիւզանդական կայսրութեան մէջ և բազմաթիւ հայեր, բոնի թէ կամովին զաղթելով Հա-

(\*) Պօղազ Քէօյի Հիբիրներու եւ կամ Քերայիներու նախկին մայրաքաղաքն էր, եւ կը կոչուէր Հատոււաս: Ան կը գընուի Գամիրք կամ Գամրաց աշխարհին (Կապադովիա) մէջ:

յաստանէն, հաստատուեր էին կայսրութեան զանազան մասերուն մէջ, օրինակ՝ Թրակիա, Կրետ և այլն։ Անհատանական չէ որ անոնցմէ մաս մը հաստատուած ըլլայ նաև Եգիպտոսի մէջ, որ կայսրութեան մէկ կարեւոր մասն էր։ Պատմութիւննէն դիտենք նաև որ այդ շրջանին հայ ուստանողներ կուգային ուստանելու Աղեքսանդրիս։

Հեռաւոր անցեալին մէջ Եգիպտահայ գաղութը, թէ քանակով և թէ որսկով ամենաացայտուն վիճակը ունեցեր է Ֆարիմեան հարստութեան շրջանին և տուած է այս երկրին հոյլ մը անուանի զօրավարներ և քաղաքական գործիչներ, որոնցմէ նշանաւորագոյններն են։

Վարդան-Էլ-Հոռոմ Զօրավարը, որու մասին խօսուեցաւ իր տեղին մէջ։ Ան Ֆաթիմեան հարստութիւննէն ասած էր և Եգիպտոսը գրաւող Արաբ զօրավար Ամր-իպն-Աասի օգնականն էր ու գործակիցը։ Ան «Էլ Հոռոմ» կը կոչուէր երկար ատեն Բիւզանդական բանակին մէջ ծառայած ըլլալուն համար։

<b>ԷՄԻՐ - ԷԼ - ՃԻՌԵԹ</b>	Փոքր տարիքին մէջ գերի
<b>ՊԱՏՐ - ԷԼ - ՔԱՄՍԱ</b>	տարուած էր Հայաստանին Սու-
	րիա և վաճառուած անուանի
	մարդու մը։ Ասիկա իրը զա-
ւակ խնամեց զինքը և դպրոց գրաւ, ուր ան սորվեցաւ այն, ինչ որ կարելի էր սորվիլ այն տաենները դպրոցներուն մէջ։	գարիկեց զինուորական և քաղաքական ասպարէզը։ Եր-

Զափահաս ըլլալէն ետքը՝ Պատր-Էլ-Քամսալ ընդգըրկեց զինուորական և քաղաքական ասպարէզը։ Երանորհիւ իր բնատուր յատկութեանց, խելքին ու կորովին՝ ան շատ շուտով յառաջացաւ այդ երկու ասպարէզներուն մէջ ալ։ Մոստանիր խալիքային կողմէ

Նախ նշանակուեցաւ Գամասկոսի(\*) կառավարիչ, ապա  
Աքիալի և հուսկ ուրեմն գաղտնի զբութեամբ մը  
հրաւիրուեցաւ Գահիրէ ստանձնելու համար վարչապե-  
տութիւնը :

Պատր-Էլ-Քամալ ընդունեց հրաւէրը՝ պայմանաւ-  
որ երթայ իր զօրագունդով: Խալիֆան համաձայնն եցաւ  
և Պատր-Էլ-Քամալ, չնայելով որ այդ ատեն ձմեռ էր  
և նաւարկութիւնը խիստ վասնդաւոր, հարիւր նաւե-  
րով ճամբայ ինկաւ դէպի եղիպառու: Նաւախումբը յա-  
ջողութեամբ հասաւ Տամիեր(\*\*): Պատր-Էլ-Քամալ  
անմիջապէս չմտաւ մայրաքաղաք և բանակ զրաւ ան-  
կէ ոչ հեռու, Կալիուպի մէջ: Ան պահանջ գրաւ խալի-  
ֆային նախապէս ձերբակալել թուրք մեծամեծներէն  
Պալսագողը, որ Գահիրէի և նոյնիսկ խալիֆային  
ճշմարիտ բանակալն էր զարձած:

Մայրաքաղաքի էմիրները, անդիտանալով Պատրի  
գալութեան բուն պատճառը, բարի գալուստի այցելու-  
թիւն տուին իրեն և փոխն ի փոխ հիւրասիրեցին  
զինքը: Պատրն ալ, իր կարգին, խնջոյք մը տուտա-  
ի պատիւ անոնց և գիշերը կոյսելուն պէս, ամէնքն ալ  
դաւադրաբար սպաննել տուտու: Հետեւեալ օրը ան-  
մտաւ քաղաք՝ շրջապատուած իր մարդոցմով՝ և ձեռք  
առաւ իշխանութիւնը:

Անոր խմաստուն և կորովի վարչութեան տակ  
երկիրը հետզհետէ խաղաղեցաւ, սովը սոկաւ տու սա-  
կաւ անհետացաւ և անոր հետ ալ համաձարակ հիւան-  
դութիւնը, որ այնքան զոհեր խլած էր ժողովուրդէն:

(\*) Աժամարի ամենամին բաղաբներէն մէկն է: Շինուած է  
Արոնդէա զեսի ափին: Ենթանուր տեսքը շատ զեղեցիկ է, պար-  
սէզներով ըջապատուած, օդը եւ ջուրը առողջարար: Գարու մը  
չափ եղաւ Օմայիդ խալիֆայուրեան մայրաքաղաքը: Սաղոս (Պօ-  
ղոս) Առաքեալը հոս դարձի եկաւ:

(\*\*) Քաղաք մըն է նեղոսի արեւելեան բազկին վրայ Մի-  
ջերեականի ափին: Խաչակիրները մէկ երկու անգամ տիրեցին  
անոր, բայց եսքը ոփալուեցան լիել:

Խալիֆան ազատ շունչ քաշեց և վերստին դառաւ իր նախկին գիրքն ու պատիւը: Երկիրը խաղաղեցնելու համար՝ ան չվարանեցաւ տւելի քան 20,000 մարդ կոստրիւ Պեհերա գաւառին մէջ, ուր ընդհանրապէս կեղծրոնացած էին ապստամբները: Երկրագործութիւնը քաջալերելու համար՝ ան երեք տարի շարունակ ապահարկ ըրաւ երկրագործները:

Պատր-էլ-Քամալ եղաւ նաև շինարար կառավարիչ մը: Նորոգեց մայրաքաղաքի պարիսպները, շինեց էլ նասր(\*), էլ Ֆօրուն և էլ Զաւիլա գեղեցկաչն դռները: Աղեքսանդրիոյ Արքարինի մզկիթը և մզկիթ մըն ալ Մոզարքամի(\*\*) բարձունքին վրայ, որ իր անունով կը կոչուի «էլ Գիուչի»:

Թէև գաւանափոխ՝ ան բոլորովին օտարացած չէր իր ազգէն, պաշտպանութիւն կ'ընէր իր ազգակիցներուն և ընդհանրապէս քրիստոնեաներուն: Գաղտնապէս կ'օգնէր Հայ վանքերու և եկեղեցիներու շինութեան: Նոր Հայ դաղթականներ բերել տալով՝ բնակեցուց Եգիպտասոխի մէջ, անոնց միջոցաւ ծաղկեցնելու համար վաճառականութիւնը և արհեստները: Իր անձ-

---

(\*) Ե. Խաչակրեներ տիրած էին Տամիերին, Մանաւրային եւ կը սպառնային մայրակազին: Ժողովուրդը խոնուած այս դրան մօս՝ անձկուրեամբ լուրի կը սպասէր պատերազմի հաւետէն: Յանկարծ ձիաւոր մը հասաւ հետ ի նեւ եւ աւետեց ժողովուրդին Խաչակրեներու պարտուրիւնը Մանաւրայի առջեւ ճէ Լուի Փ.-Ռուդ քաջաւորին գերի բռնուիլը: Ժողովուրդին ուրախուրիւնը եւ ցնծուրիւնը աւ մեծ էր: Այն օրէն այդ դուռը խալիթային հրամանով կոչուեցաւ Պապ-Էլ-Նասր, որ կը նշանակէ յաղուրեան դուռ:

(\*\*) Միջակ բարձուրեամբ լերկ լեռ մըն է, որ կը գտնուի Գանիրէի հարաւ-արեւելեան կողմբ: Անոր բարձունքին վրայ կը գտնուի հապոլէոնի միջնարերդը եւ էլ Գիուչի մզկիթը: Ժողովրդային աւանդավիկ մը կ'ըսէ, բէ Էլ Համբամ խալիթան այդ չերան բարայրեներէն մէկուն մէջ պահած է իր գանձերը, բայց ոչ ոք կրնայ զանոնի ձեռք բերել, որովհետեւ կը գտնուին «քալիսմանի» տակ:

Նական գօրագունդը<sup>(\*)</sup> գրեթէ բացառապէս կազմուած էր Հայերէ:

Պատրէլ-Քամալը և Մոստանսիր խալիֆան մեռան գրեթէ միաժամանակ: Պատրը մեռաւ 80 տարեկան հասակի մէջ: Ան կառավարեց Եգիպտոսը աւելիքան 20 տարի:

Պատրէլ-Քամալ ունէր երեք որդի՝ Ել Աֆսալ, որ յաջորդեց իրեն նոյնիսկ իր կենդանութեանը. Երբ ինքը հիւանդ էր, Զաֆար եղաւ առաջինին օգնականը, իսկ Շապան սպաննուեցաւ. Ասխալոնի մէջ այն ատեն երբ հայրը տակաւին ողջ էր:

Նոյնքան վարչագէտ էր, կորումի  
Էլ Աֆսալ.  
ԱԱՄ ՇՈՀԱՆՇԱՀ և իր ազգին ու քրիստոնեաներուն պաշտպան, որքան իր հայրը: Այսուամենայնիւ ան, ինչպէս և իր հայրը ջերմ մահմետական էին: Ան իր կուրծքին վրոյ կրելով փոխազրեց Խման Հիւսի-նի<sup>(\*\*)</sup> գանկը, որ նուիրական սրբութիւն մըն է իս-

---

(\*) Ժամանակի սովորութեան համաձայն՝ ամէն զօրավար ունէր իր անձնական զօրագունդը, որ սովորաբար կազմուած կ'ըլլար իր ազգակիցներէն:

(\*\*) Խոլանական կրօնէր շատ կանուխէն բաժնուեցաւ Երկու հատուածի՝ Շիա և Սուննի: Առաջինները չեն բնդուներ առաջին Երեք խալիֆաները (Ապու-Պաքր, հօմէր և Օսման) եւ մարգարէին անմիջական յաջորդը կը համերեն Ս.լին, որ մարգարէին հօրեղորորդին եր եւ փեսան, հետեւարար տերը արիւսկիցը:

Ալիի որդին էին Հասան և Հիւսէին: Անա այս Հիւսէինի գանձն էր, որ Էլ Աֆսալ փոխազրեց Գանիրէ և Թալայր հայազդի նախարարապէսն ալ փառաւոր մզկիր մը շինեց իր անձնական ծախսով զայն ամփոփելու համար:

Հասանը բաղուած է Երանի Մէտէո բաղակին մէջ, ուր անոր գերեզմանին վրայ շինուած է փառաւոր մզկիր մը: Այդ մզկիրին զմբէրը ոսկեզօծ է:

Շիաները չեն բնդունիր Սուննա գիրքը, որ մարգարէի կեսնին վերաբերեալ աւանդութեանց հաւաքածոն է:

լամերու համար, Ասքաղոնէն Գահիրէ: Ան նոյնպէս  
երկար տարիներ երկալթեայ ձեռքերով վարեց այս  
երկրին բախտը:

Մոսանսիր խալիֆայի մահէն ետքը՝ ան գահ բարձ-  
րացուց անոր երկրորդ որդին Միւսրաալին և ստիպեց  
Նիզարին, որ երէց որդին էր և գահին իսկական ժա-  
ռանգը, հպատակութիւն յայտնել իր եղբօրը: Սակայն  
Նիզար շուտով ապստամբեցաւ և ապստանեցաւ Աղե-  
սանդրիա իր կուսակիցներով: Էլ Աֆտալ քալեց  
ապստամբներուն վրայ, զապեց ապստամբութիւնը և  
Նիզարն ալ ձերբակալելով՝ բերաւ Գահիրէ, ուր ան-  
մեռաւ անյայտ մահով մը:

Էլ Միւսթաալին հազիւ թագաւորեց 5-6 տարի:  
Անոր մահէն ետքը՝ Էլ Աֆտալ գահ բարձրացուց անոր  
հնգամեայ որդին Ամիր և ինքը շարունակեց կառա-  
վարել երկիրը բացարձակ հեղինակութեամբ:

Էլ Աֆտալ չափաղանց շռայլ էր և կը սիրէր շքեղ  
կեանք: Ան շինել տուաւ իրեն համար ապարանք մը,  
որ իր գեղեցկութեամբ և շքեղութեամբ կը գերա-  
զանցէր Եղիպտոսի բոլոր պալատները: Այդ ապարան-  
քը կը կոչուէր «Տարպ-էլ-Զահապ», որ կը նշանակէ  
ուկի ապարանք: Հին Գահիրէի ետև տարածուող ըն-  
դարձակ անդաստանները պարսպապատելով՝ շքեղ  
պարտէզի մը վերածեց: Պարտէզին մէջ շինուեցան  
ընդարձակ աւազաններ, մարմարակերտ շիւնազարդ  
տաղաւարներ, անկուեցան ամէն տեսակ պաղատու-  
ծառեր, յարդարուեցան ձեմելիքներ և այլն:

Ամիր խալիֆան բանակալ, հեշտամոլ և յոռի  
նկարագրի տէր էր և այս պատճառով չսիրուեցաւ  
ժողովուրդէն: Էլ Աֆտալ թոյլ չէր տար անոր մոլու-  
թիւններ ընել: Ասիկա պատճառ դարձաւ իր կորըս-  
տեան: Հազիւ չափահատ դարձած՝ Էլ Ամիր փորձեց  
ազատի նախարարապետի խնամակալութիւնէն և դա-  
շաղրութեամբ սպաննել տուաւ զայն: Էլ Աֆտալ ան-

բաւ հարստութեան աէր էր։ Սպաննութիւնէն ետքը  
էլ Ամիր ոչ միայն բռնազրաւեց անոր ամբողջ հարըս-  
տութիւնը, այլ և արգելափակեց անոր զուակները։

**Ա.ՊՈԽ Ս.Լ.Ի Ս.ՀՄՒՏ**      **Ա.ՓՄԱԼԻ որդին էր և հե-  
տեւաբար Պատրէ-էլ-Բամալի  
թոռը։ Էլ Ամիր խալիֆա-  
յին սպաննութենէն ետքը՝ Ա.ՓՄԱԼԻ կուսակիցները  
դայն հանեցին բանտէն և խալիֆա հռչակեցին, փո-  
խանակ Հաֆրզի, որ Ամիրի հօրեղբօրդին էր։ Ապու  
Ալի Ահմէս հազիւ իշխեց տարի մը և սպաննուեցաւ  
նոյնարկս գաւաղբութեամբ։ Ան վերագարձաւց բռնա-  
գրաւուած ինչքերը և իր անունով գրամ կոխեց։**

**Ե.Ա.Ն.Է.Ա**      **Նախապէս եղած էր էլ Ա.ՓՄԱԼԻ գերին  
և անոր չնորհիւ հետղնետէ բարձրա-  
ցաւ զինուորական ու քաղաքական աս-  
պարէզներու մէջ։ Ան իր անունը աղարտեց մասնակցե-  
լով իր նախիլին բարերարի որդւոյն սպաննութեանը։**

Հաֆրզ խալիֆան զինքը կոչեց վարչապետու-  
թեան պաշտօնին, զոր ան ըրաւ արժանաւորապէս  
հինգ տարի շարունակ։ Խստիւ հետապնդեց օրինա-  
զանցները և դաւագիրները, որոնցմէ 300 հոգի սպան-  
նեց։ Այս սպաննուածներուն մէջ կը դանուէին նաև  
երկրին գլխաւոր դատաւորը և բարձրաստիճան պա-  
լատական մը։

Մակրիզին շատ գովասանքով կը խօսի այս ծառ-  
գումավ հայ և կրօնքով մահմետական նախարարապե-  
տի մասին, բայց անոր գործերէն ոչինչ կը յիշէ, բայց  
եթէ միայն թունաւորման պարագան։ Նոյնինքն  
Հափրզ խալիֆան զայն թունաւորեց իր բժշկին միջո-  
ցով՝ վախնալով անոր օր ըստ օրէ աճող ժողովրդա-  
կանութիւնէն։

**Ա.ՍՀ.ԲԱՄ.Մ ԵԽ Վ.Ա.Ա.Ա.**  
**Պ.Ա.Հ.Ա.Խ.ՈՒ.Խ.Ի.Ի.**

Ասոնք երկու եղբայրներ  
էին, որ բարձր զիրքերու  
հասան մաթիմեան հարըս-  
տութեան շըջանին առանց

գտանափոխ ըլլալու և առանց ուժանալու իրենց աղ-  
գութիւնէն: Ծնդհակառակը անոնք և մանաւանդ Վահ-  
րամը ջերմ քրիստոնեաներ էին: Ասոնց երեց եղ-  
բայրն էր Գրիգորիս Եպիսկոպոսը, որ այդ ատեն ե-  
գիպտահայոց առաջնորդն էր:

Վահրամ և Վասակ կը պատկանէին մեծահռչակ  
Պանլաւունի տոհմի երկրորդ ճիւղին, որուն նախա-  
հայրը կը համարուի Արտակ իշխանը, որ կ'ապրէր  
Ժ.-րորդ դարու մէջ: Ասոնք եգիպտոս գաղթած էին  
Կիլիկիայէն և յառաջացած զինուորական ու քաղա-  
քական ասպարէզներու մէջ:

Հայողգի Եանէս նախարարապետէն երեք տարի  
ետքը՝ Հաֆըզ խոլիֆան Վահրամին յանձնեց Եգիպ-  
տոսը խաղաղեցնելու գործը, զայն անուանելով նա-  
խարարապետ և տալով անոր «Թաճ-էլ-Տոլլէթ» տիտ-  
ղոսը, իսկ Վասակը նշանակուեցաւ Լուսորի կառա-  
վարիչ:

Վահրամը որքան որ քաջ զօրավար մըն էր, նոյն-  
քան ալ եղաւ լաւ և իմաստուն կառավարիչ մը, բայց  
դժբախտաբար անոր իշխանութիւնը հազիւ տեւեց  
երկու տարի: Խոլամական աշխարհը շուամվ ըմբու-  
տացաւ չուզելով քրիստոնեայ մը ունենալ իրեն կա-  
ռավարիչ: Վահրամը, թէև կրնար զիւրութեամբ զըս-  
պել ըմբոստութիւնը, բայց կամովին ձգեց պաշտօնը  
և հեռացաւ, որպէսզի իր պատճառով Խոլամներու  
բարկութիւնը և ատելութիւնը չիրաւիրէ իր ազգա-  
կիցներու վրայ: Չնայելով ասոր՝ Վահրամի հեռանա-  
լէն ետքը՝ տեղի ունեցաւ Հայերու սոսկալի ջարդ մը  
Ռատուանի կողմէն, որ Վահրամի գլխաւոր հակառա-  
կորդն էր և անոր յաջորդեց իրը նախարարապետ:

Վահրամ ձգելով մայրաքաղաքը՝ մեկնեցաւ դէպի վերին Եղիպառ իր եղբօր Վասակի մօտ, բայց մինչև հոն հասնիլը, Վասակը սպաննուած էր մոլեռանդ ամբոխի կողմէ և գլուխն ալ կապուած շունի մը պոչին։ Եղբօր անփառունակ մահը այնքան ազդեց Վահրամի զգայուն սրտին վրայ, որ ան այլեւս քաշուեցաւ աշխարհէ, սքեմ հագաւ և մտաւ Ասուանի Սպիտակ վանքը։

Հաֆրդ խալիփան դարձեալ հրաւիրեց Վահրամը ստանձնելու համար վարչապետութեան պաշտօնը։ Վահրամ, թէև վերադարձաւ մայրաքաղաք և ատեն մըն ալ հիւր եղաւ խալիփային պալատին մէջ, բայց չընդունեց պաշտօն և դարձեալ քաշուեցաւ վանք։ Ատկէ ետքը ան այլեւս երկար չապրեցաւ, մեռաւ և թալուեցաւ Գահիրէին ոչ հեռու «Էլ Խանտակ» վահրին մէջ։

**Թ.Ա.Ա.Յ. ՊԻՆ ՌՈՒԶՅԻՔ** Ասիկա գրեթէ վերջինն է ծագումով Հայնախարարապետուներուն, որոնք մօտաւորապէս դար մը վարեցին այս երկրին ճակատագիրը։ Ասոր մեծ հայրը Հայաստանէն գաղթելով՝ եկած և հաստատուած էր Եղիպառի մէջ Ժ.Բ.րորդ դարուն ակիզիրները։ Թալայը մեծցաւ և կրթուեցաւ Յարիմեաններուն պալատին մէջ։

Ան Մինիայի կառավարիչն էր, երբ գաւաղրութեամբ սպաննուեցաւ էլ Զաֆիր խալիփան նոյնինքն մեծ վէզիր Ապպասի և իր եղբօր կողմէն։ Դաւադրութիւնը յայտնուեցաւ և զոհին կուսակիցներն ու բարեկամները գիմեցին Թալայի, որ իր մարզոցմով քալէ մայրաքաղաքին վրայ և պատմէ դաւադիրները։ Պալատական կինները անոր զրկեցին նաև իրենց մազերէն հիւսկէններ, որ իսլամական աշխարհին մէջ մեծ յարգանքի և վատահութեան նշան կը համարուի։

Թալայը իպն՝ Բուզզիք ընդունեց հրաւէքը և ստացանին զօրսո-որ զօրագունդի մը գլուխը անցած՝ քալեց մայրաքաղաքին վրայ։ Անոր մօտենալուն լուրը առնելով՝ դաւագիրները փախտուի։ Թալայը յաղթականօրէն մտու քաղաք։ Էլ Ֆալրզ խոլիֆան, որ յաջորդած էր Էլ Զաֆիրին, անուանեց զայն նախարարապետ՝ տալով անոր «Էլ Մալիք-էս-Սալիհ» տիտղոսը։

Թալայը վարչողէտ, առաստաձեռն և գիւրահացողոդ մէկն էր, ունէր բանաստեղծական աւիւն և յօրինած է շատ մը ընտիր կտորներ։ Ինքզինքը կը շրջապատէր գիտուններով և գրագէտներով։ Անիկաքիչ մը խստաբարոյ էր և վարեց այս երկրին բախտը եօթ տարի շարունակ։ Իր անձնական ծախքով «Պապէլ-Զաւիլա»ի մօտ, պարիսպէն գուրս, շինեց հոյակապ մզկիթ մը, հոն զետեղելու համար Մարգարէին թոռ չիւսկինի դլուխը։ Այդ մզկիթը մինչև օրս կայ և մայրաքաղաքի հոյակապ մզկիթներէն մէկը կը համարուի։ Վերջերս նորոգութիւննար եղան անոր վրայ։

Թաղայը մեռու նոյնպէս դաւազրութեամբ և իրեն  
յաջորդեց իր որդին ել Ասիլ, որը, սակայն, հազիւ  
իշխեց տարի մը: Ան ունիք գօրաւոր հակառակորդներ:  
որոնց պատճառով ատիպուեցաւ լքել պաշտօնը և ու-  
պասառնիլ Առւրիա: Իր հիւրնկալը մատնեց զի՞ւքը:  
Զերբակալուելով տարուեցաւ եգիպտոս, ուր տան  
մը բանտի մէջ մնալէն ետքը՝ գլխատուեցաւ:

Յառթիմեան Հրջանին  
նշանաւոր եղաւ նաև  
Հայազգի մտանալիք

Ապու Սալին, որ կ'ապրէր ԺԱ.-ՐՈՐԴ դարս մէջ։ Ա-  
սիկա գրած է Եղիսաբետի վահքերուն և եկեղեցինե-  
րուն պատմութիւնը։ Բուն ձեռագիրը կ'որսուած է։  
Գահուած է միայն տնող կրասուուծ մէկ օրինակը,  
որ կատարուած է հեղինակի մահէն 200 տարի հաջը

Ղպտիի մը ձեռքով։ Այդ օրինակը ներկայիս կը գտնուի Փարիզի Ազգային Մատենադարանին մէջ։ Անկէ կը պահպին սկզբնական 22 էջերը։

Հայր Ղեւոնդ Ալիշան 1895 ի՞ն հրատարակած է այդ գրքին հայկական մասը. «Պատմութիւն Եկեղեցեաց և Վանօրէից Հայոց Եգիպտոսի» խորագրով։

## ՀՈՒՍԱՄԷՏ ԼՈՒՆՈՒ

### ԷԼ ՀԱՃԵՊԻ

Թաթիմեան հարստութեան վերջերը և կյուպեան հարսանութեան սկիզբը նշանաւոր եղաւ Ծովակալ Հուսամէտ Լունու, որ նոյնպէս ծագումով Հայ էր։

Քերեկի դուքս Ռընօ-ըր-Շարիյօն ծրագրած էր յարձակիլ Հիմազի վրայ, նպատակ ունենալով տիրել Մելլէկ(\*) և Մէտինէ(\*\*) սրբազն քաղաքներուն ու

(\*) ՄԵԼԼԵԿ Հինազի զիսաւոր հաղաբն է, որ ըինած է Արաբական նախարարութեան գեղը 465 բուին։ Խալամական կրօնէն առաջ ալ այդ հաղաբը սրբազն նախակուրիւն ուներ բոլոր Արաբներուն համար։ Հոն կը գտնուի «Քաապէ» կոչուած նախարարութեան ամիսներ էին։ Այդ ամիսներուն կը դադրէին բոլոր ներքին կոփիւները եւ ամէնքը՝ ուխտաւորի զգեսներ հազած՝ կ'երային դէպի «Քաապէ» երկրպագելու համար «ՍԵԼ Բարին»։ Այդ բարի մասին աւանդուրիւնը կը պատմէ հետեւեալը։

Երբ Արքահամ նահապեսը արձակեց իր Հապար կինը, Խոմայի ուղւոյն հետ միասին, ասոնք անապահ մէջ երկար քախառնելէ եսքը՝ ծարաւցան եւ աղօրեցին Ասունծոյ, որ իրենց զուրպարգեւէ։ Ասունած լսեց անոնց աղօրքը եւ դրկեց «Գարբիէլ Հեթուակապիտը», որ զաւազանով զարկաւ ժայռի մը եւ հոնկէ զուր բդիւնց։ Եսքը ան բերաւ երկնելէն բար մը, որպէսզի Խմայիլը զայն դնէ զիսուն տակը եւ բնանայ։ Այդ բարը նախապէս բարուվին ներմակ էր, բայց եսքը բոյուրնին սեւցաւ մարդկանց մեղեւէն։

Ահա այս աղբիւրին եւ բարին վրայ էր, որ եսքը ըինուեցաւ տանարը եւ Արքահամ ամէն ցեղ անոր մէջ տեղաւորեց իր տնիմային կուռքը։ Տանարը մեծ չէ, արտակուս պատած է սեւ լայատառով, չունի պատուհան եւ միայն ունի փոքրիկ դռնակ մը ոյսի եւ մուտքի համար։

Մարգարէին ոսկորները փոխադրել եւրոպա։ Ուշադրութիւն չգրաւելու համար, ան իր նաւատօրմիղի կազմուածները նախօրօք պատրաստել տուած էր մի այլ տեղ և ապա փոխադրած ծովափը ու կարճ միջոցի մէջ զանոնք իրարու միացուցած։

Իսլամական աշխարհը սոսկաց, երբ լսեց այդ և հասկցաւ Ռընօ-տը-Շաթիյյօնի նպատակը։ Հուսամէտ Լուլուն զրկուեցաւ անոր դէմ։ Ան կարճ միջոցի մէջ յաջողեցաւ ցրուել անոր նաւատօրմիղը և շատ մը գերիներ ալ բանել։ Եշանաւոր գերիներէն երկուքը, ան իր խակ ձեռքով սրախողխողեց Մարգարէի գերեզմանին վրայ, խակ մնացեալները զրկեց Գահիրէ, ուր ամէնքն ալ գլխատուեցան՝ երեսնին դէպի Մէքքէ գարձուցած։

Լուլուն շատ բարեգործ մէկն էր։ 1195 թուի սովի ատեն օրական 12,000 մարդ կը կերակրէր։ Ռամատան ամսուն այդ թիւը կրկնապատկուեցաւ։ Արաբ պատմագիրները շտա գովասանքով կը խօսին իր մասին։ Գրեթէ ամէն օր ձաշկերոյթներ կուտար իր տան մէջ երեւելիներուն։

**ՄԱԿՐԱՑ ՊԵՏ** Օսմանեան տիրապետութեան շրջաւ-նին մին մին բարդ գարու վերջերը նշանաւոր եղաւ Մուրաս Պէյ, որ մէմ-լուքներու պետն էր։ Ալի Պէյ էլ Քեպիրէն հաքը՝ անամենապղեցիկ մարդն էր եղիպտոսի մէջ և կը ձըգ-

(\*\*) **ՄԷՏԻԲԵ** կը նշանակէ մարզարէի բաղաք։ Անոր նախական անունն էր **ԽԱՄՐԵԿ**։ Մարզարէն հոս մնաց եւ բարողեց ուր տարի, որմէ ետքը՝ բանակի մը զլուխը անցած՝ յարձակեցաւ **ՄԷՏԻԲԵ** վրայ, գրաւեց զայն, կործանեց տանարի մէջ եղած կութերը եւ իր կրօնքը հաստաեց։

Մարզարէն մեռաւ 632 ին Մէտինէի մէջ։ Հոն կը զտնուի իր զերեզմանը, որ ուխտատեղի է բոլոր Խալամերու համար։

Էօմէր խալիթան անոր զերեզմակին վրայ սինեց փառաւոր մզկիր մը եւ ինքն ալ բաղուեցաւ նոյն մզկիրին մէջ։

տէր վերականգնել Եղիպտոսի անկախութիւնը, բայց  
Ֆրանսական արշաւանքը ի դերեւ հանեց կը յոյսերք:  
Շատ մը կոխներու մէջ յաղթական, սակայն, ան  
պարտուեցաւ Ֆրանսացիներէն և քաշուեցաւ Վերին  
Եղիպտոս:

Ան բնիկ Կովկասահայ էր: Անոր գործակիցն էր  
Ժողկան Ամորի Լուսինեան, որ ամուսնացած էր Մու-  
րատ Պէյի քրոջ աղջկան հետ: Ժողէփ Ամորին մեծ  
հայրն է Խորէն Արքեզիսկոպոս Նարապէյի:

**Պօղոս Պէտ Եռուսանք** Ան Իզմիրցի էր: Անսահ-  
մամէտ Ալիի, որու պալատին մէջ՝ ան գրեթէ ամէն  
բան էր, թէ խորհրդական, թէ անձնական քարտու-  
զար, թէ փողերանոցի ակեսուչ և թէ արտաքին ու ա-  
ռեւտրական գործերու վարիչ: Այդ անսահման վստա-  
հութեան լաւագոյն ապացոյցն այն է, որ երբ փոխար-  
քան ճամբորդութեան մը ձեռնարկեց դէպի Սոււսան՝  
Պօղոս Պէյին տուաւ. շատ մը հրովարտակներ ստորա-  
գրուած և պարապ վիճակի մէջ, ի հարկին ուզածին  
պէս գործածելու համար զանոնք: Անկէ կ'ակնածէին  
նոյնիսկ օաար պետութեանց հիւպատոսները և Մու-  
համէտ Ալիի դաւակներն ու թոռները:

Պօղոս Պէյ լեզուազէտ էր: Անոր ջանքերուն շնոր-  
հիւ Ֆրանսան միջամտեց ի նպաստ Մուհամէտ Ալիի  
և անոր ապահովեց Եղիպտոսի փոխարքայութեան յա-  
ջորդական ժառանգութիւնը: Անոր պնդումին վրայ  
էր, որ Մուհամէտ Ալին վերջ ի վերջոյ համակերպեցաւ  
չորս եւրոպական պետութեանց այն է Անդլիոյ, Ռու-  
սիոյ, Աւստրիոյ և Բրուսիոյ առաջարկներուն և վե-  
րադարձուց ոչ միայն Թուրքիայէն գրաւած հողերը,  
այլ և թրքական նաւատարմիզը, որ ապստամբելով  
Մուլթանի դէմ՝ ապաստանած էր Եղիպտոսի ջուրերը:

Հակոբանկ պարագային ան պիտի կորսնցնէր ոչ միայն այդ բոլորը, այլ և իր իշխանութիւնը։ Մուհամետ Ալին իր երախտազիւսութիւնը յայտնելու համար հանդէալ ֆրանսայի, որ պաշտպանած էր Եղիպտոսի շահերը՝ անոր Լուի Ֆիլիպ թագաւորին նուիրեց փարաւոնեան շրջանէն մնացած միակտուր կոթող մը։ Այդ կոթողը հիմա կը զարդարէ Փարիզի Գոնգուտ հրապարակը։

Ինչպէս ամէն մի բարձրաստիճան անձնաւորութիւն կ'ունենայ իր նախանձորդները և հակառակորդները, նոյնպէս ալ Պօղոս Պէյ ունեցաւ իր նախանձորդները, որոնք Պօղոս Պէյին հեղինակութիւնը կուրելու և կամ անոր վեասելու համար՝ համոզեցին Մուհամետ Ալին Աւստրիացի պաշտօնեայ մը նշանակել պետական ելեւմուտքին քննութեան համար։

Այս նշանակումը իր արժանապատուութեան զէմ համարելով՝ Պօղոս Պէյ ձեռնթափ եղու իր բոլոր պաշտօններէն և քաշուեցաւ Աղեքսանդրիա, ուր շատ չանցած մեռաւ սրտի ցաւէն։ Ան ինքզինքը սովամահութեան ենթարկեր էր աստիճանաբար հրաժարելով սնունդէ։ Մեռու 75 տարեկան հասակին մէջ, քսան տարի շարունակ վարելէ ետքը զանազան պետական բարձր պաշտօններ։

Մուհամետ Ալի շատ ցաւեցաւ, երբ լսեց անոր մահը և անշուք յուզարկաւորութիւնը։ Վաստիկ յանդիմանական նամակ մը գրեց Աղեքսանդրիոյ կտուավարչին և հրամայեց անոր հանել մեռեալին դիսկը գերեզմանէն և ապա կրկին թաղել իր աստիճանին վայել յուզարկաւորութեամբ։

Աղեքսանդրիոյ ազգային հարուստ կտուածները Պօղոս Պէյին ձգուած են և կամ անոր ջանքերով ձեռքբերուած։

**ԱՐԹԻՆ ՊԵՏ ԶՐԱՎԵՆԱՆ**

Պողոս Պէյ Եռւսուֆի տն-  
միջական յաջորդը եղաւ  
Արքին Պէյ Զրաբեան, որ  
արգէն պետական զանազան պաշտօններու մէջ ցու-  
ցուցած էր իր արժանիքն ու կարողութիւնը: 1841ին  
Մուհամէտ Ալիի կողմէն, իրը պատուիրակ, զրկուեցաւ  
Եւրոպա բանակցելու համար Ֆրանսավի և Անգլիոյ հետ,  
որմէ վերադարձաւ յաջողութեամբ և Մուհամէտ Ալի  
չնորհեց անոր «Ֆէրիք» տիտղոսը:

Արթին Պէյ գիտէր շատ մը լեզուներ: Ան առա-  
ջին անգամ պարզութիւն մացուց պաշտօնական գրու-  
թեանց մէջ, չինեց Գահիրէ-Սուեկ երկաթուղին, որը,  
սակայն, ետքը լքուեցաւ, երբ բացուեցաւ Սուէզի  
ջրանցքը: Ան գլխաւոր հակառակորդներէն մէկն է  
եղած Սուէզի ջրանցքին բացման: Այդ ջրանցքը վերջ  
ի վերջոյ գլուխ եկաւ միմիայն Նապոլէոն Գ. կայսեր  
միջամտութեամբ: Նապոլէոն Գ.ի կինը՝ Էօմէն կայս-  
րուհին՝ ջրանցքը բացող երկրաչափ Ֆերդինանդ Լե-  
սեպսի ազգականն էր:

Առեւտրական գործերու մէջ Արթին Պէյ ազտա-  
կան սկզբունքներու հետեւեցաւ: Զննեց մնաշնորհ-  
ները, բարեկոխութիւններ ըրաւ հաշուակալութեան  
և մաքսային վարչութեանց մէջ: Իր օրով ազրանք-  
ներու ներածումները և արտածումները զգալի կեր-  
պով աւելցան, որու հետեւանքով նաև պետական հա-  
սոյթները:

**ԵՂԱՄԱԿԱՐ Ա.ՄԻՒՐԱ Ա.ԽԵՅՔԻ**

մըն էր Մուհամէտ Ա-  
լիի տաեն Գահիրէի  
մէջ: Երբ Մուհամէտ Ալի իշխանութեան գլուխ  
կ'անցնի, օր մը կը կանչէ Եղիսակար Ամիրան և կ'ըսէ.  
«Իշխանութեան գլուխ անցանք, բայց պետական

գանձը դատարկ է»: — Փաշաս, կը պատասխանէ Ամիրան, իմ ամբողջ նիւթական կարողութիւնս, վարկս և անձս Ձեր տրամադրութեան տակ են:

Եղիազար Ամիրան 1828 ին Հարէթ էլ Զուէլայի ազգային եկեղեցւոյ բակին մէջ կը հաստատէ դպրատուն մը, որուն առաջին դաստուները կ'ըլլան քահանան և տիրացուն: Այս դպրատունը եղաւ Եղիազարց ազգային վարժարանին կորիզը:

Ամիրայի մահէն ետքը՝ անոր ժառանդները ի յիշատակ հանդուցելոյն Պեհի-Սուրէնի թաղին մէջ շնորհին հոգետուն մը, հիւանդանոց մը և անոր տակը ջրամբար մը:

Բնիկ Վանեցի էր և Տէր Գալուստ  
Աղա Գուռօս Քահանային որդին: Տակաւին  
երիտասարդ և նոր ամուսնացած տակ իր ծննդավայրը և ընտանիքը ու կուգայ Եղիազար, ուր որդէն հաստատուած էր իր մեծ եղբայրը Խաչտուր:

Ան սկիզբը գործակատար կ'ըլլայ Եղիազարեան առեւտրական տան մէջ և ապս կը սկսի. գործել իր հաշւոյն: Ըլլալով ուշիմ, կորովի և խնայաէր՝ ան շատ շուտով բարձրացաւ առեւտրական ասպարէղին մէջ, ձեռք բերաւ իրարու ետեւէ քանի մը պետական մենաշնորհներ և գիզեց անբաւ հարստութիւն մը: Ապաս Ա. փոխարքան, որուն Աղա Գալուստը դրամապէս օգնած էր իր մէկ նեղ պարագային, զայն կարգեց փողերանոցի տեսուչ և վարձատրեց աղամանդադպրուու շըանշանով մը:


Աղա Գալուս իր վրայ առած էր նաև Վերին Եղիազարի տուրքերու գանձումը և արմաիքներու մենաշնորհը: Այս պատճառով ան հարկադրուած էր տրամադախ ճամբորդել գէպի Վերին Եղիազար և իր տրամադախ ճամբորդել գէպի Վերին Եղիազար:

մազրութեան տակ  
ունէր բազմաթիւ  
նաւեր: Ամէն սն-  
գամ, երբ իր նաւը  
կը համէր կարեւոր  
կայանի մը, նուէն  
թնդանօթ կար-  
ձակուէր և տեղւոյն  
իշխանութիւնը ու  
ժողովուրդը թնդա-  
նօթի ձայնին վրայ՝  
կուգային զինքը  
ողջունելու:

Աղա Գալուստ  
չերմ կերպով փա-  
ռած էր իր եկե-  
զեցւոյն և տղին:  
Ազգային Առաջնոր-  
դարանի աւագա-  
ժողովին կարեւոր

անդամն էր և Առաջնորդ Գաբրիէլ Եղիսկոպոսի աշ-  
բազուկը: Տեսնելով որ եղիազարեան գալրատունը  
անբաւական է հետպհետէ աճող Հայ գաղոթին մտն-  
կաւոյն համար, ան Տարպ-էլ-Կնինայի մէջ, Երուսա-  
լէմտ գատկան հողի վրայ, 1854 ին շնորհ նոր վար-  
ժորան մը, որ իր իսկ ցանկութեամբ կոչուեցաւ Խո-  
րենեան, ի յիշատակ Պատմահայր Մոլսէս Խորենացիի:  
Եղիազարեան գալրատուն սաները փոխազրուեցան նոր  
գարոցը: Այդ գործոցը՝ հիմնադրին մահէն ետք՝ կոչ-  
ուեցաւ Գալուսէան:

Աղա Գալուստ յանկարծամահ եղաւ 1864 ին և շքել  
յուղարկաւորութեամբ թազուեցաւ Մարմինայի աղզ.  
գերեզմանատան մէջ, ուր արգէն թազուած էին իր  
կողակիցը, իր հայր Տէր Գալուստը և մեծ եղբայրը՝



Աղա Գալուստ

Խաչատրուք: Ան կտակով ազգին թողած է գրեթէ իր ամբողջ հարստութիւնը, ի հարկէ չմռանալով բաժին հանել նուև իր ազգականներուն և նոյնիսկ ծառաներուն:

**ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ** **(1825 - 1899)** Պօղոս Պէյ Եռւառուֆի քրոջ դաւակին էր: Ծնած է Զմիւռնիա 1825 ին: Հայրն էր Մկրտիչ Եռւպար, որ սեղամնաւոր էր:

Եռւպար զերդաստանը կը սերի Սիւնեաց իշխանական տոհմէն: Այդ տոհմի իշխաններէն մէկն էր Զաւեսուրի Թօռոս իշխանը, որ ժամանակակից էր Դաւիթ Բէկի: Թօռոսի մէկ որդին էր Նուպար, որ իր հօր, Դաւիթ Բէկի և Միսիթար Սպարապետի մահէն ետքը, ձգեց Դարտբաղը և հասաւասուեցաւ. Զմիւռնիա, ուր զբաղեցաւ առեւտառւորվէ: Անոր անունով իր սերունդը կոչուեցաւ Նուպար:

Նուպար հազիւ 17 տարեկան էր, երբ Պօղոս Պէյի հրուէրով եկաւ Եգիպտոս: Այդ տաեն ան արդէն յաջողութեամբ աւարտած էր իր ուսումը Ֆրանսայի մէջ: Առաջին անգամ պաշտօնի կոչուեցաւ արտաքին գործոց նախարարութեան մէջ, իսր քարգման-քարտուղար: Այս պաշտօնին մէջ՝ ան գիւանագիտական կարեւոր յանձնարարութիւններով քանի մը անգամ զրկուեցաւ Եւրոպա և յաջողեցոց Եգիպտոս կան առաջին փոխառութիւնը, որու վրայ իրեն չնորհուեցաւ Պէյուրեան աստիճան:

Խախիլ Խամայիլի օրով՝ ան հարթեց Սուեզի ջրանցքի խնդրոյն մէջ առաջ եկած զժուարաւթիւնները և իրը վարձատրութիւն ստացաւ. Փաշայուրեան տիտղոս և անուանուեցաւ անգամ նախարար: Ետքը ան, իր քնառառուր ճարպիկութեամբ, կրցաւ ձեռք բերել 1866 ի և 18 7 ի սուլթանական հրովարտակները: Առաջինով փոխարքային չնորհուեցաւ Սալբան Ազիզի:

կողմէն «Խոհիլ Եզիայոսի» տիտղոսը։ Իսկ երկրորդով՝ վերջնականապէս հաստատուեցաւ փոխարքայութեան որդոց որդի յաջորդութիւնը Մուհամետ Ալիի տան մէջ աւղիղ գծով։

Իբր արդարադատութեան նախարար՝ Նուպար Փաշայի սկզբունքն էր. «Արդարութիւնը հիմքն է պե-



Նուպար Փաշա

առութեան»։ Այս սկզբունքն առաջնորդուելով՝ ան ջանաց և յաջողեցաւ հաստատել խառն դատարաններ քննելու համար այնպիսի խնդիրները և կնճիռները, որ կրնային ծագիլ օտարականներու և անզացիներու միջև։ Այդպիսի խնդիրները նախապէս կ'երթային հիւպատոսական դատարանները։ Կային 17 հիւպատոսական դատարաններ։ Նուպար Փաշան ցաւելով

կը տեսնէր, թէ ինչողէս հիւպատոսները գրեթէ միշտ կը պաշտպանէին իրենց հպատակները, եթէ նոյնիսկ անոնք անիրաւ ըլլային և այդպիսով տեղացիները միշտ կը զրկուէին։ Այս չարիքին առաջն առնելու համար էր, որ ան յլացաւ խառն-դատարաններ (եւրոպացիներէ և տեղացիներէ կազմուած) ունենալու խնդիրը։

Նուպար վարեց քանի մը նախարարական պաշտօններ և երկու անգամ ալ եղաւ նախարարապետ։

Իր նախարարապետութեան շրջանին՝ ան մեծապէս բարելաւեց ֆէլլահի վիճակը և ատոր համար ալ կոչուեցաւ «Հայր ֆէլլահի»։ Ան ունէր ոռոգման հսկայ ծրագիր մը, որով 6 ½ միլիոն հեկտար հող մշակելի պիտի գտանար և նեղոսն ալ նաւարկելի մինչև Հասարակածը։ Այս ծրագիրը գժբախտարար չիրագործուեցաւ պահանջուած մեծ ծախքին պատճառով։

Նուպար համակրանք և համբաւ կը վայելէր ոչ միայն ազգային ու եգիպտական շրջանակներու մէջ, այլ օտարներու մէջ։ Պիղմարք զայն կ'որակէր «կարձահասակ» խորամանկ «Հայը» անունով։ Երբ 1878ին Պուլկարիան աղատագրուեցաւ շնորհիւ Ռուսակայի անոր գտնուն համար գրուեցաւ նաև Նուպար Փաշայի թեկնածութիւնը։

Նուպար Փաշան օտարացած չէր իր ազգին։ Եղած է տտին մը թեմական ժողովոյ ատենապետ Մատթէոս արքեպիսկոպոս իզմիրեանի առաջնորդութեան շըրջանին։ Անոր գրամական օժանդակութեամբ բացուեցաւ Շահնազարեան վարժարանը Խաս զիւղի (Կ. Պոլիս) մէջ, որ գժբախտարար կարձատեւ եղաւ։ Ան հրատարակած է հայուսէր Վիկտոր Լանգլուալի «Հայոց Պատմութիւն» երկասիրութիւնը Գրանսերէն լեզուով և այլն։ Երբ Ռուսիոյ Աղեքսանդր Գ. կայսրը այցելեց Փարիզ 1889 ին, Նուպար Փաշա ունկընդրութիւն մը խնդրելով՝ ներկայացաւ անոր և տեսակցութիւն

ունեցաւ անոր հետ Հայկական Խնդրոյն մասին։ Նու-  
պար Փաշային ամենամեծ վիշտն եղաւ, որ ազգը ան-  
տեսելով զի՞նքը և Զօրավար Լորիս-Մելիքովը, Պերլինի  
Վեհաժողովին, իր պատուիրակ զրկեց երկու եպիս-  
կոպոսներ, որոնք կրնային շատ մը արժանիքներ ու-  
նենալ, բայց, իր գիւտնոգէտ՝ ոչ Նուպտր և Լորիս-  
Մելիքով(\*) հաւանաբար կարենային Պերլինի վեհաժո-  
ղովին աւելի բան մը փրցնել, քան Խրիմեան-Նարպեյ  
Պատուիրակութեան ձեռք բերած 61-րորդ յոդուածը,  
որ պատուհաս մը եղաւ ազգի գլխին։

Նուպտր Փաշայի ծրագիրն էր հրաժարիլ հայկա-  
կան վեց նահանգներու պահանջն և պահանջն չել միայն  
Կիլիկիան, ուր Եւրոպական ազգերու մրցակցութիւնը  
այնքան զօրաւոր չէր և հետեւաբար կարելի պիտի  
ըլլար տառնց մեծ գժուարութեան ձեռք բերել։

1895ին Նուպտր Փաշան բոլորովին քաշուեցաւ

(\*) Առանձակագիր Հայ զօրավար մին էր եւ դիւնազէտ ԺԹ.-Ռուդ  
դարու մէց։ Ան Լոռի զաւառէն էր, որ մաս կը կազմէր նին Գու-  
գարաց աշխարհին։

1878-79 ռաւս-ռուբեական պատերազմին աչքի իմկաւ իր բա-  
զուրեամբ եւ զինուռական կարողութեամբ։ Ան գրաւեց Կառար,  
որ անանիկ բերդ մին էր։

Լորիս Մելիքովը Խարբովի ըջանի զինուռական ընդհա-  
նուր հրամանաւուն էր, երբ 1879 ին Աղեքսանդր Բ. կայսրէն հրո-  
ւեր ոսացաւ երազ Շեղեգպուրէ եւ նօսնակուեցաւ Տիեզառու-  
պայքարելու համար նենիլիտներու դէմ։ Ան միակ մարդն էր հա-  
մարուած, որ կրնաւ պայքարիլ անոնց դէմ։

Նենիլիտ կը նօսնակէ ոչ ճշական։ այսինքն մարդիկ, որոնք  
կը մերժէին, կը ժմաստէն ամէն բան, ինչպէս այսօր անհետանա-  
կանները։ Այսպէս կը կոչուէին Ռուս յեղափոխականները 1818 ին  
մինչեւ 1881։

Կայսր խոսացեր էր ներկայ ըլլալ զօրանանդէոի մը եւ ան-  
ձամբ բաշխել նորագիր սպաներուն երենց սուրեր։ Լորիսը լուր  
ունէր, որ այդ հանդէսին մանափործ պիտի ըլլալ կայսեր կեանքին  
դէմ, ուստի զգուացուց զայն, որպէսզի չերքայ, բայց կայսրը  
ըստ։ «Երբ Աղեքսանիցը կը խոսանայ, չի կրնաւ չկատարել իր խո-  
տումը» եւ զնաց։ Դոյն այդ օրը ռումբանար եղաւ տակաւին չիա-

սպատական դործերէ և հաստատուեցու Փարիզ, ուր մեռաւ 1899ին։ Անոր մարմինը բերուեցաւ Եգիպտոս և շատ շքեղ յաղաքաւորութեամբ ամփոփուեցաւ Ազեքսանդրիոյ Ազգային եկեղեցւոյ շրջափակին մէջ։

Անոր յիշատակը յաւերժացնելու համար՝ Եգիպտացիք երախտագիտաբար անոր արձանը կանգնեցուցին Ազեքսանդրիոյ հանրային պարտէցներէն մէկուն մէջ, երկու կարեւոր փողոցներ՝ մէկ Ազեքսանդրիոյ և միւսը Գահիբէի մէջ՝ կոչուեցան անոր անունով։ Նուպար կոչուեցու նաև ջրանցքներէն մէկը և բաժակի ազնիւ անսակէն մէկը։ Նուպարի մարմարէ կիսունդրին գրուած է նաև իր գերեզմանին վրայ, կշռաքը ձեռքին, որ խորհրդանշան է արդարութեան։


Ահա թէ ինչպէս արտայայտուած է Լորս Սիլնլր Նուպարի մասին, անոր մահուան առթիւ։ «Ո՞վ որ ճանչցած է Նուպարը, չի կրնար չիտնալ անոր տաղանդի, անոր բարձր մշտկոյթի, ազատական ձգտումներու, հմայիչ խօսուածքի, յորդացող դաղափարներու և իր երկրին օգտակար ըլլալու անկեղծ ցանկութեան վրայ»։

սած Մարտիան դաւտին։ Ազատարար կայսեր վերջին խօսերը եղան։ «Ո՞ւր է իմ որդին, ո՞ւր է իմ որդին»։

Կայսեր սպաննուրիւնէն եքը՝ պալատը բաժնուեցաւ Երկուսի՝ ազատականներ Լորիսի զլաւուրեամբ, որ կ'ուզէր զոհացնել յեղափոխականները եւ ընորհել սահմանադրուրին, եւ պահպանողականները որ կը մերժէին։ 48 ժամ ուշացաւ նորի գանձակալութիւնը եւ Լորիսը մնաց միակ հրամայողը Ռուսկոյ։

Ազեքսանիր Գ:ր (1881-1894) յայտնի եղաւ իր բռնուրեամբ եւ խսուրեամբ։ Անոր առաջին զործը եղաւ հեռացնել Լորիսը, որ ձեռներափ ըլլալով իր բոլոր պատօններէն՝ գնաց Ֆրանսա, ուր եւ մեռաւ 1889 ին։ Մարմինը տարուեցաւ Թիֆլիզ եւ սկզբ յուղարկաւուրեամբ բաղուեցաւ Հայոց Մայր Եկեղեցիի բակին մէջ։

Ժողովրդական գրոյցի մը համաձայն՝ անզաւ մը ուսանող մը զնդակ կ'արձակէ Լորիսի վրայ, որ կը վրիպի։ Ուսանողը կը ձերբակալուի եւ կը տարուի Լորիսի առջեւ։ Լորիսը պատակ մը կը զարնէ անոր երեսին եւ կ'ըսէ. «Անպիտան, դեռ չէ ձուլուեր այն զնդակը, որ Լորիսը պիտի սպաննէ» ու ազակ'արձակէ զայն։



Նույար Փառայի արձանը

**ՏԻԳՐԱՆ ՓԱՇԱ ԱՎՐՈ** Ապրօ գերդաստանը կը  
սերի Բագրատունի տոհմէն։ Այդ հարատութեան  
անկումէն ետքը՝ իշխաններէն ոմանք հաստատուեցան  
նախ Կարին, ապա Պելկրատ և Իզմիր ու կը պարա-  
պէին վաճառականութեամբ։ Ասոնցմէ մէկն էր Աբրա-  
համ, որ պետական հայթայթիչ էր և մեծ վէզիր Հիւ-  
սէյին Քեօփրիւլի Փառային կողմէ կոչուեր է Ապրօ։  
Այսուհետեւ տոհմը յայտնի է եղեր այդ անունով։

Աբրահամ Ապրօի զաւակներէն մէկն էր Ատեփան  
Ապրօ որ եղաւ Տիգրան Ապրօի հայրը։ Ան ամուսնացած  
էր Հոլմնտացի կնոջ մը վրայ։

Տիգրան ծնաւ 1846 ին։ Ըլլալով բարեկեցիկ ըն-  
տանիքի զաւակ՝ ան ստացաւ լաւ կրթութիւն։ Ինզ-

ուագէտ էր, կենցաղագէտ և օժտուած աղնուական ու շնորհալի շարժուած քով ու ձեւերով։ Իր այս յատկութիւններով ան ոչ միայն սիրուեցաւ և համակրուեցաւ տեղացիներէն, այլ և օտարներէն։

Տիգրան Փաշա իր քաղաքական ապարէզը սկսաւ իր քարտուղար և ապա իր արտաքին գործոց նախարարութեան խորհրդական։ Երկու անդամ եղաւ արտաքին գործոց նախարար Ռիդա Փաշայի դահլիճին մէջ։ Իր բոլոր այս պաշտօններուն մէջ՝ ան օգտակար գործունէութիւն մը ունեցած է և ամենաջերմ կերպով պաշտպանած է Եղիպատոսի շահերը։ Անգամ մը նոյնիսկ Լորտ Գրոմիրի երեսն ի վեր ըստ է. «Ես Եղիպատական նախարար մըն եմ, թէ Անդլիոյ վճարեալ մէկ պաշտօնեան»։ Այս յոյտարարութիւնը գոցեց անոր առջև նախարարապետութեան ճամբան։



Տիգրան Փաշա Ապրօ

Տիգրան Փաշան նոյնպէս օտարացած չէր իր աղքէն և երկար տաեն եղած է աղգային թեմական ժողովոյ տաենապետ։ Կտակով մը ան թողած է 50,000 ֆրանկ նոր աղգային առաջնորդարանի շինութեան համար։

Տիգրան Փաշա մեռաւ 1904ին ֆրանսայի մէջ, ուժ-

գոցած էր գարմանուելու համար։ Մարմինը բերուելով Եղիպտոս՝ չքեզ յուղարկաւորութեամբ թաղուեցաւ Գահիրէի ազգային գերեզմանատան մէջ։

**Եղած է պատերազմական փոխ**

**ԶՈՀՐԱՎԱ ՓԱՇՅ.**

**նախարար։ Տիգրան Փաշայի**

**հետ միասին հարթած են մէկ**

**կողմէն և Տիգրան միավորի և Անդրեական գրաւուող բա-**  
**նակին ծովակալ Սէյմբրի միջեւ ծաղած գժուարու-**  
**թիւնները և միւս կողմէն Ֆերդինանդ Լեսէպի և**  
**Արայի փառալի միջեւ հաշտաբոր գեր են կտտարած։**

**Վարոծ է պետական զանազան**

**ԹԱՎԱԿՈՐ ՓԱՇՅ.**

**պաշտօններ, բայց եաքը ձգելով**

**ՅՈՒՆԻՉԵՐ**

**պետական ծառայութիւնը՝ պա-**

**րապեր է սեղանաւորութեամբ։**

**Անոր վարչութեան շրջանին շինուած են Ազեքսան-**  
**դրիոյ Ա. Պողոս Պետրոս և կեղեցին և Պողոսեան վար-**  
**ժարանը։ Ան իր ծախաքով նորոգած է նաև Գահիրէի**  
**Ա. Ասուածածին և կեղեցին։**

**Թագւոր Փաշան ազգին թողած է հինգ հազար**  
**տոկոս կտակ մը այն պայմանով որ, երբ այդ գումա-**  
**րը տոկոսներու բարդումով հասնի տասը հազարի, այն**  
**առեն անով աղջկանց վարժարան մը հաստատաւի Իզ-**  
**միրի մէջ ի յիշատակ իր վազամեսիկ աղջկան Գա-**  
**րունի Յակոբեանի։ Այդ կտակը հիմա իրագործուած**  
**է, թէև ոչ տուացի կերպով։ Անով բացուած է «Գա-**  
**րունի Յակոբեան» մոյրանոցը Հայաստանի մէջ։**

ՊՈՂԱԾ ՓԱՇՅԱ ՆԱԽՎԵՐ

(1851—1930)

ՄԻՃԱՅԱՆ ՆՈՆԿԱՐ ԳԻԱ-  
ՉՄՅԻ ՈՐԳԻՆ ԷՐՅ ԻՐ ԿՐԵ-  
ԲՈՒԹԻՒՆԸ ԱՍՏԱԳՈՒ ՖԵ-  
ՐԱՆՈԱՅԻ ՄԵջ և ՎԼԱՋԵԱԼ

Ճարտարագէտ-դիւզատնսկո էր:

Պօղոս Փաշա ունէր նախաձեռնող ոգի: Այս նա-  
խընտրեց մասնաւոր գործառնութիւնները, քան քա-  
ղաքական ասպարէզը: Եղաւ հիմնադիրը «Աղեքան-  
դրիոյ բամվելի» ընկերութեան, Գանիւրէի «զուրի  
ընկերութեան», Հելիոպոլիս գեղեցիկ քաղաքին: Հիմ-  
նարկութեան Պառոն Անքենի հետ միասին: Եղած է  
գոնազան գրամմատուններու և ընկերութեանց նախա-  
դանը և կամ վարիչ պատուիրակը: Ատեն մը եղած է  
նաև ընդհանուր անօրէն երկաթուղիններու վարչու-  
թեան: Քանի մը անգամ անոր առաջարկուած է նո-  
խարարական աթոռ, բայց ամէն անգամին ալ մեր-  
ժած է:


Պօղոս Փաշա հնարուծ է ինքնաշտրժ արօր մը և  
պարզեւատրուած ուկէ մեղալով: Մասնակցած է յա-  
նուն եղիպառոսի եւրոպական քանի մը զիւղատնտե-  
սական համագումարներու և կարեւոր գեկոյցներ ըրած:

Գանիրէի իր ասպարանքին մէջ՝ ան հիւրընկալած  
է Պելճիքայի թագաւորն ու թագուհին, ընդունած է  
այցելութիւնը Սուլթան Հյւսէին Քամէլի, որ իր անձ-  
նուկան բարեկամն էր, իսկ Փարիզի մէջ ընդունած է  
Ֆուատ Ա-ի այցելութիւնը: Եղիպառոսի մէջ ան հիւրա-  
սիրած է նաև Հոլմատայի Վլինելմինս թագուհին:

Պօղոս Փաշա պարզեւագրուած էր Եղիպական,  
Օսմանեան, Ֆրանսական և ոյլ պետութեանց քանի մը  
չքանիչաններով:

Պօղոս Փաշա, աւելի քան իր հայրը, իր լոյն մաս-  
նակցութիւնը բերած է ազգային գործերու մէջ: Եղած  
է ատենապետը նոխ Աղեքանգրիոյ և ապա Գանիրէի  
թեմական ժողովներուն: Իր ատենապետութեան օրով

վճարուած է Ազեքսանդրիայ եկեղեցւոյ պարտքը և  
շինուած հասութաբեր ընդարձակ կալուած մը 64 յար-  
կաբաժիններով ու խանութներով, իսկ Գանիբէի եկե-  
ղեցւոյ հասոյթը բարձրացացած է 2000էն 10000ի:



Պօղոս Նուպար Փառա

Իր անձնական ծախրբով շինած է Գանիբէի մէջ  
Գալուսեան Վարժարանի նոր չէնքը և վարժարան մըն  
ալ Հելիսպոլսոյ մէջ, զար ապահոված է անձեռնմխելի  
գումարով մը: Այդ վարժարանը կոչուեցաւ Նուպար-  
եան ի յիշտառի իր նոր նուպար փաշայի:

Պօղոս Փաշա զանտպան ժամանակիներու մէջ ըրտծ  
է նաև հետեւեալ նուիրտառառթիւնները և բարեգոր-  
ծութիւնները: Պրիւսելի նուպարեան Ֆոնիք, որուն  
տոկոսներով աղքատ ուսանողներ կ'ուսանին եւրոպա-

կան համալսարաններու և բարձրագոյն վարժարաններու մէջ։ Օխտոց համալսարանի Հայկական ամբիոնը, Փարիզի ուսանողական տունը և աղքային մատենադարանը։ Հայաստանի «Մարի Նուպար» ակնաբռւժարանը։ Հարիւր հազար տալեր Նուպարաւաճենի շինութեան համար։ Գահիրէի Աղքային Առաջնորդարանի ներկայ հոյակասլ շէնքը, որ գլուխ չպիտի դար, եթէ Պօղոս Փաշան նոյնքան դրամ դրոծ չըլլար, որքան կտակով թողած էր այդ նպատակի համար Տիգրան փառա Ապրօն։ Մասնաւոր բարեգործութիւնները խիստ շատ են, մանաւանդ վերջին աղէտներէն ետքը։

Բայց ամէնէն տւելի, որ անմահացուց Պօղոս Փաշայի յիշատակը և անոր անունը սիրելի դարձուց մէր ժողովուրդի բալոր խուերուն, ատիկա է «Հայկ. Բարեգործական Ընդհանուր Միուրեան» հիմնարկութիւնը և անոր թոփոծ տնդուլ ջանքերը եւրոպայի զանազան մայրաքաղաքներու մէջ Ազգային Դաշին համար, իր Ամէնայն Հայոց Կաթոլիկոսին Պատուիրակը։

«Հայկ. Բարեգործ. Բնգհ. Միութիւն»ը հիմնուեցաւ 1906ին, Զատկի տռաջին օրը։ Այդ Միութիւնը, չնորհիս իր հիմնադրի անձնական համայքին և այն վստահութեանը, զոր Նուպար գերդաստանը առհասարակ կը ներշնչէ աղքի գրեթէ բալոր խուերուն, շատ շուտով գօրացաւ, ծուալեցաւ և կարելիութեան առհմանին մէջ սպեղանի մը եղաւ աղքի բիւրաւոր ցաւերուն։ Ան հազիւթէ 31 տարուայ կեանք ունի, բայց արդէն ունի շուրջ 1 միլիոն Ա. Ռ. անձեռնմխելի գումար մը, մոտ 200 մասնաճիւզ, 10000 տնդամ, 60-80000 տարեկան հասոյթ և այլն։ Նիւթապէս կը նպաստէ 139 դպրոցներու, ունի իր բուժարանները կարօտ հայ գաղութներու մէջ, կը սատարէ ներգաղթին, կ'օգնէ Հայաստանի շինարարական գործին, օգնութեան կը հասնի միանուագ գումարներով ժողովուրդին աղէտներու ատեն։

Նուպարաւեհն գեղեցիկ տւանը, որ այսօր կը լսոր-ձրանայ հայրենի հողին վրայ, այդ Միութեան ձեռա-կերան է։ Պօղոս Փաշան իր հիմնած Միութեան նա-խոգանն էր ցմահ։ Անոր մահէն ետքը, կարձ ատեն մը, նոխագան եղաւ մեծահարուստ Գ. Կիւլպէնկեան, իսկ այս վերջինի հրաժարաւմէն ետքը, անոր յաջորդեց Զարեհ Պէյ Նուպար, որ Պօղոս Փաշայի երկրորդ որ-դին է։

Հայկական Դատի համար Պօղոս Փաշա երկու ան-դամ ճամբարդեց Եւրոպա։ Առաջին անգամ մեծ պատե-րազմէն անմիջապէս տուած և երկրորդ անգամին մեծ պատերազմի տուեն։ Առաջին անգամ յաջողեցաւ ըն-դունել տալ Հայոստանի վեց նահանգներու բարե-նորոգմանց ծրագիրը և նոյնիսկ ձեռնարկուեցու անոր գործադրութեանը, բայց վրայ հասնող պատերազմը խափանեց ամէն բան։

Երկրորդ անգամին այլ ևս բարենորոգմանց խըն-դիրը չէր, այլ ուղղողի Հայաստանի ազատագրման հարցը։ Չնայելով իր յառաջացեալ տարիքին՝ Պօղոս Փաշա այս գործին լծուեցաւ երիտասարդական եռան-դով։ Եղան չույլ խոստումներ Համաձայնուկան Պե-տութեանց ամէնապատասխանուու անձերու կողմէ։ Խմբագրուեցաւ և ստորագրուեցու նոյնիսկ Անվրի դաշնագիրը, որ կը ճանչնար անկախ Հայոստանի մը գոյութիւնը, անոր սահմաններուն որոշումը ձգելով գաղափարապաշտ և ձնշտած ազգերու պաշտպան նո-խագան։ Ուիլսընին(\*)։ Այդ գաշնագիրը, զժրազդարսոր

(\*) Ուսուցչապես եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագան 1912-1920ը։ Սկիզբը չեղոք դիրք բռնեց վերջին Համա-խարհային Պատերազմի մէջ, բայց երբ Գերմանիները, հակառակ միջազգային օրէնքի, բռնիկանալուն դրին Ամերիկեան Առ գիտու-հիան ուղարկեաւ, անցաւ ան Համաձայնականներու կողմը եւ պա-տերազմ հրատարկեց Գերմանիոյ դէմ։ Ուիլսըն ամէնազերմ ախոյեան-ներէն մէկն էր «Հայկական Դատի»։

Լուգիտանիայի նամբորդներէն ծովամոյն եղան 124 նոգի։

երբեք ի դօրու չեղաւ և պատռուեցաւ նոյնիսկ անոնց կողմէ, որոնք խմբագրած էին զայն՝ խոր հիասթափում և բարոյալքում պատճառելով տմբողջ Հայ ազգին:

Բարոյալքուած և տարիներու բեռան տակ կքած՝ Պօլսո Փաշան իր կեանքի վերջին տարիները ձեռընթափ եղաւ բոլոր գործերէ և կնքեց իր արգիւնաշատ կեանքը Փարիզի մէջ 1930ին։ Իր յայտնած ցանկութեան համաձայն՝ յուղարկաւորութիւնը կոտարուեցաւ շատ համեստ կերպով և թաղուեցաւ Պերլ-Լա-Շեզ գերեզմանատան մէջ, ուր արդէն թաղուած էր իր կիւնը՝ Մարի Նուպար։ Պօլսո Փաշան Ամերիկահայոց կողմէ արժանացաւ «Հայոց Հայրիկը» պատռանուան :

Նուպար գերգաստանէն նշանաւոր եղան նաև Առաքել Պէյ Նուպար և Կարապետ Պէյ Նուպար։ Առաջինը եղաւ ատեն մը Առեւտրական նախարար և ազս Սուտանի կառավարիչ, իսկ երկրորդը փոխարքայի գիւտինին պեսն էր Երկուքն ալ Նուպար Փաշայի եղբայրներն էին։ Իր երեց որդին Առաքել Պէյ վերջերս ստացաւ «Փաշայութեան» ախտղոս։

<b>ԵԱԳՈՒՎ ԱՐԹՈՒՐ ՓԱՇԱ</b> <b>(1842-1919)</b>	Արթին Պէյ Զբաքեանի որդին էր, ծնած Գահիրէի մէջ։ Իր կրթութիւնը ստոցաւ Ֆրանսաւ։ Վերագործին նշանակուեցաւ գաստիարակ ԽՏիլ Խամալիկ զաւոկներուն։ Հանգուցեալ Ֆուատ Ա. Թագաւորը անոր աշակերտն էր։
---	--

Վարեց զանազան պաշտօններ։ Իր կրթական նախարարի խորհրդական և փոխ նախարար՝ ան մեծ մզում տուու կրթական գործին։ Առաջին անգամ ան հաստատեց աղջկանց վարժարաններ և վարժապետանոց։ Եթէ եգիպտասը իր արգարութիւնը պարտի Նուպար Փաշային, կրթութիւնն ալ պարտի Եագուապ

Արթին Փաշային։ Ան  
մեծապէս գնահատ-  
ուած էր, թէ եղիս-  
տացիներէն և թէ օ-  
տարիներէն ու պատ-  
ռուած էր բազմոթիւ  
շքանշաններով։

Ետքուող Արթին  
Փաշա աչքառու դեր  
ունեցաւ նաև ազգա-  
յին կեանքի մէջ։ Հայ  
Կաթողիկէ համայնքին  
վարչական ժողովոյ  
նախագահն էր մինչեւ  
իր մահը։ Բարեգոր-  
ծականի հիմնադիրնե-  
րէն մէկն էր և անոր  
փոխ-նախագահը։

Երջանկայիշատակ Գեորգ Ե. Վետալի Կաթողիկոսէն  
անուանուեցաւ Ազգային Պատուիրակութեան անդամ,  
որ պաշտօն ունէր հետապնդելու Հայկական Դատը։



Ետքուող Արթին Փաշա


ԳՐԻԳՈՐ ԵՎՀԵՅԱՆԱՆ  
Քահանան ապահովով՝ ան կորսնցուց իր ամբողջ հա-  
րբածութիւնը եւ հաստատուեցաւ նախ Կ. Պոլիս եւ  
ապա Գահիրէ։

Գրիգորը ծնաւ 1833 ին Կ. Պոլիս, բայց իր  
կրթութիւնը ստացաւ Գահիրէ նախ Խորենեան  
և ապա օտար վարժարաններու մէջ։ Դպրոցա-  
կան շրջանը աւարտելէն ետքը՝ թարգմանի պաշ-  
տօնով մտաւ Ռուսաց Հիւպատոսարանը և հետզհետէ

քարձրանալով՝ եղաւ պատռւտկալ հիւստասոս, պաշտօն մը, զոր ան վարեց երկար տարիներ։

Ազգային շրջու-  
նակի մէջ՝ ան եղած է  
թեմական ժողովոյ,  
քաղաքական ժողովոյ  
և Բարեգործականի  
կեղրոնական վարչու-  
թեան անդամ։

Մեռաւ Թրիեսրի  
մէջ՝ 1911 ին, բայց  
մարմինը բերուեցաւ  
Գահիրէ և չքեզ յու-  
ղարկաւորութեամբ  
թաղուեցաւ ազգային  
գերեզմանատան մէջ։  
Ան թողած է 180,000  
ռոկի ի կատկ մը  
(կանխիկ գրամով և  
կալուածներով)։ Այդ  
կտակէն 60,000ը ձգած



Թրիեսր Եղիանեան

է ազգին, կտակակատար կտրգելով Պօղոս Փաշան։  
Անով շինուեցաւ Ա. Գրիգոր Լուսաւորիչ հոյակապ եկե-  
զեցին, որ օտարներու իսկ վկայութեամբ ճարտարա-  
պետական գոհար մըն է։ Յուելետ գումարի տոկոս-  
ներով ամէնայն տարի որոշ թուով ազքատ, բայց յա-  
ռաջադէմ տղաքներ կ'ուսանին եւրոպական և կամ  
տեղական բարձրագոյն ու մասնագիտական վարժա-  
րաններու մէջ։

Եկեղեցին շինուած է զուտ հայկական ոճով ճար-  
տարապետութեամբ ճարտարապետ Լեւոն Նաֆիլիսինի։  
Նոյն ճարտարապետի գործն է նաև Ազգային Առաջ-  
նորդորանի ներկայ շէնքը։

Զաւակն է Գրիգոր Առաքելական Պատրիարքութեան մէջ և «Աղզոյին Սահմանադրութեան» հիմնադիրներէն մէկը։ Իր բարձրագոյն կրթութիւնը ստացաւ Ֆրանսաւ և վկայեալ գիւղատնաես էր։

Վարոծ է զանազար պաշտօններ Օսմանեան պետութեան մէջ անչափահնդրութեամբ։ 1896 ի կոտորածներէն ետքը՝ նախ հաստատուեցաւ Փարիզ և ապա Եգիպտոս, ուր նոյնպէս ունեցաւ օգտակար գործունէութիւն մը և Խտիվ Ապագաս Բ. Էն ստացաւ Պիուրեան առաջնանի։ Եղու է Գանիրէի Թեմականի անդուն և գոյս-տաենապետ ու Հ. Բ. Ռ. Միուրեան հիմնադիրներէն մէկը։ Ունի քանի մը գիւղատնաեսական հրատարակութիւններ, զոր բաշխած է ձրիօրէն։ Մեռաւ Նիս 1935 ին։

Յայանի եղու է իր Առքածութ Փառա. Ռաբթագ. բարեգործ։ Համարուած է Հայ «Էման. Փներու» հայրը։ Թագուած է Աղեքսանդրիոյ ազգ. եկեղեցւոյ շրջափակին մէջ։

Բնիկ Թոռքատցի էր և Առքածութ էն. Մաթուսան. համեստ վիճակէ բարձրացած։ Ան Եգիպտականի առաջին ծխախոսի զործարանատէրն էր։ Կը պատկանէր Հայ-Կոթողիկէ համայնքին, որու վարչութեան տաենապետն էր մինչեւ իր մահը։ Շինած է «Ա. Աւեման» Հայ-Կոթողիկէ եկեղեցին Կամե-ել-Նարքաս փողոցին վրայ, հայկական ոճով և ճարտարապետութեամբ ճարտարապետ Կարո Պալեանի։ Իր ժամանդները վերջերս նոյն եկեղեցին նուիրեցին ըստ-

ւականին ընդուրձակ հող մը, որ ապագային կրնայ չառ հասութաբեր ըլլալ:

Մարոսեան տունը տարիներէ ի վեր կը պահէ Ա-զեքասնդրիոյ մէջ աղջկանց որբանոց մը, զոր կը զե-կոսդարին «Անարա Յղուրեան» քոյլերը:

<b>ԳՐԵԳՈՐ ԵՒ ԱԿՐՈՎՈՒՆ</b> <b>ՄԵԼՔՈՆ ԵՍԱՆՉԵՐ</b>	<b>ԿԱՍԱՐԱԳԻ ԹՐՔԱԽՈԱ</b> <b>ԵՐԿՈՆ ԵՂԲԱՋՐԻՆԵՐ ԷՐՆ,</b> <b>ՈՐ ԻՐԵՆց ԳՐԵԹէ ամ-</b> <b>ԲՈՂջ հարստութիւնը</b> <b>աւելի քան 500,000 Ա. Ռ. Ճգեցին ազգին:</b> Այդ խո- <b>չոր նուիրատուութեան արգիւնքով կը պահուի Մել-</b> <b>քոնեան կրթական հաստատութիւնը Նիկոսիոյ մէջ,</b> <b>ուր աւելի քան 300 որբ մանչ և աղջիկներ կ'ուստ-</b> <b>նին, արհեստ կը սոսվին և կամ կը պատրաստուին</b> <b>ուսուցչութեան համար:</b> Մելքոնեան նուիրաբերու-
--	---



ԳՐԵԳՈՐ ՄԵԼՔՈՆԵԱՆ



ԿԱՍԱՐԱԳԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

թեամբ շինուած է նաև Մելքոնեան մանկագարտէզը Աղեքսանդրիոյ մէջ։ Դրամագլխի տոկոսներէն տարեկան 3000 ռոկի կը վճարուի Երեւանի համալսարանին հայագիտական հրատարակութեանց համար և տարեկան 1000 ական ռոկի ալ կը վճարաւի Անթիլասի Կաթողիկոսարանին և Երուսաղէմի ու կ. Պոլսոյ Պատրիարքութեանց։

Մելքոնեան Կղբայիները ծխախոտի գործարանատէր էին, որ Մաթոսեան գործարանէն ետքը, երկրորդն էր Եգիպտահայոց մէջ։ Երկու բարերարներն ալ թաղուած էն կիպրոս, կրթական հաստատութեան բակին մէջ։

<b>ԱՌԵՎՈՆՅԱՆ ՊԵՏ</b>	Նոյնագէս ծխախոտի գործարանատէր էր Երանակ Զակագիկի
<b>ԱՄՄԱՍԹՈՒԱՆ</b>	Ա. Խաչ եկեղեցին, որուն կից նաև մանկագարտէզ մըր իր եղբայրն է Տիգրան Կամսարական, որ գրագէտ մըն է և հաստատուած Փարիզի մէջ։

Վերոյիշեալ երեք հաստատութիւնները (Մաթոսեան, Մելքոնեան և Կամսարական) գժիքախտարար ծախուած են և կը մնայ միտյն Պօտութեան հաստատութիւնը, որ թէե ծաւալով փոքր առաջիններէն, բայց յաջող կերպով կը մրցի օտար նմանօրինակ հաստատութեանց հետո

Ուրիշ հայ ճարտարարուենական և խոշոր տոեւտրական հաստատութեանց շարքին մէջ պէտք է յիշատակել Ամիրայեան, Կոկանեան, Զալաբեան, Էագուպեան, Յովակիմեան և այլ հաստատութիւնները։

Յար. Ամիրայեան հայ գողութիւ ամէնույրգոգուած անգամներէն մէկն էր, որ դժբախա արկածի մը զոհ եղաւ 1935 ին։ Ան միշտ իր լայն մասնակցութիւնը բերած է աղբային կարիքներուն։ Երբեք կարօտեալ մը ձեռնունայն չէ հետացեր իր գրան սեմէն։

## ԵԳԻՊՏԱՆԱՅ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹԻՒՆԸ

---

Եգիպտահայոց առաջնորդութիւնը, ինչպէս ըստեցաւ նոխառպէս, կը սկսի Գրիգոր Բ. Վայաշակը Կաթողիկոսի օրով, որ ԺԱ. բորդ դարաւ վերջերը հովուական այցելութիւն տալով Եգիպտահայոց, անոնց վրայ եպիսկոպոս կը ձեռնորդրէ Գրիգորիս Պահլաւոնին՝ որ Վահրամ և Վասոկ Պահրաւունիներուն երեց եղբայրն էր։ Եգիպտոսէն Սրբազն Հայրապետը կը մեկնի Երուսաղէմ, ուր բախտ կ'ունենայ այլ քրիստոնեաց համայնքներու հոգեւոր դասուն հետ գիմաւորելու Առաջին Խաչակիւները 1099 թուին։

Գրիգորիս Եպիսկոպոսէն ետքը՝ Եգիպտահայ գուղութը չարունակաբար չէ ունեցեր իր առաջնորդը և կամ Եպիսկոպոսը, բայց հովուական այցելութիւն տուող բարձրաստիճան հոգեւորականներ եղած են ժամանակ առ ժամանակ։ Գրիգորիս Եպիսկոպոսէն ետքը՝ կը յիշուի Անանիա Արքեպիսկոպոս մը Ալ Զուհի կամ Պատրիարքի վանքին վանահայրը և Սարգիս անուն Եպիսկոպոս մը, որ ստիպուած կ'ըլլոյ լըել իր հօար ու մեկնիլ Երուսաղէմ, իր հետ տանելով 70 ձեռագիր։

Մինչև 1311 թուականը Եգիպտահայութիւնը կրօնապէս ուղղակի ենթակայ էր Կիլիկիոյ Կաթողիկոսութեան, բայց այդ թուականին Երուսաղէմի Սարգիս Պատրիարքը՝ գեգոն 1307 ի Սոոյ Եկեղեցական ժողովի որոշոմներէն՝ ինքզինքը անկախ հռչակեց Ամենայն Հայոց Կարողիկոսութենքն։ Այդ ժաման ան հրովարտակ ձեռք բերաւ Եգիպտոսի Սուլթան Մալիք-Էլ Նասրին, որու իշխանութեան ենթակայ էր այն տան և Պաղեստինը։ Այս հրովարտակին զօրութեամբ Եգիպտահայութիւնն ալ ենթակայ եղաւ Երուսաղէմի

Պատրիարքութեան։ Այս վիճուկը տեւեց գրեթէ մինչև Ազգային Սահմանադրութեան հաշակաւծը։

Դժբախտաբար պատմութիւնը պահած չէ բոլոր այն վիճակաւոր առաջնորդներու և կամ եպիսկոպոսներու ցանկը և անոնց գործերը, որոնք հավուեցին Եղիպատահայութիւնը, մինչև Եղիպատոսի պատմութեան ժամանակակից շրջանը և կամ մինչև ԺԹ. բորդ գարու սկիզբները։ Այդ թուականէն մինչեւ օրս Եղիպատահայութիւնը ունեցեր է 11 առաջնորդներ և առաջնորդներուն փոխանորդներ, որոնցմէ կարեւոր կը համարենք մասնաւորապէս լիշտակել հետեւելովները։

Անոր առաջնորդութեան  
Նիւթած Եպիսկոպոս  
Հրջանին հիմնուեցաւ Եղի-  
պատեան դպրատունը, որ  
եղաւ կորիզը ապագայ աղքային վարժարանին կիրա-  
կոս(\*) Եպիսկոպոսը ետքը բարձրացաւ Երուսաղէմի  
Պատրիարքական աթուը։

Ի՞նչպէս նախառպէս ը-  
գագրութէ, Եպիսկոպոս  
Ս. Ա. Շ. (1830-1867) յերը Ժ. Բ. բորդ գարէն  
սկսեալ Եղիպատոսի մէջ  
ունէին 30 ի չոփ վանքեր և եկեղեցիներ, բայց այդ  
բոլորէն մնացեր էր միայն Ա. Սարգիս փոքրիկ եկե-  
ղեցին Հարեր-ել-Զուելա փողոցին մէջ, որ մաս կը  
կազմէր Ղապաի եկեղեցիի մը։ Բայց Հանճառ պատմագրի՝  
Հայերը այդ եկեղեցին ստացեր էին Ղապիներէն փոխա-  
րէնը անոնց տալով Երուսաղէմի Ա. Յարութեան տաճա-

(\*) Ասոր ձեռնախունն էր Յարութիւն արքեպիսկոպոս Վեհա-  
պետան, որ խնի մը կարեւոր պատմութեան վարելէ Ետք՝ նախ եղաւ  
և Պոլոյ եւ այս Երուսաղէմի պատրիարք։ Ժողովրդային զք-  
րոյցի մը համաձայն՝ ան ծագումով հայ չէր։

րի մէջ Սնարի փոքրիկ մտառուը, որ կից է Քրիստոսի  
Ա. Գերեզմանին:

Դաբրիէլ Եպիսկոպոսի ասածին հոգերէն մէկը և-  
ղաւ ունենալ առանձին և սեփական եկեղեցի մը:  
Կարգ մը գժուարութիւններու յաղթելով՝ ան յաջո-  
ղեցաւ վերջապէս կառացանել բաւականին ընդար-  
ձակ եկեղեցի մը Պէնի-Սուրէն թաղի մէջ, որ այն աւ-  
տեն մայրաքաղաքին  
ամէնալու թաղը կը  
համարուէր: Եորակո-  
սոյց եկեղեցին կոչ-  
ուեցաւ Ա. Աստուածա-  
ծին:

Ժամանակի փո-  
խորքան էր Սայիս  
Փատան, որ մտանաւոր  
համակրանք ունէր  
Դաբրիէլ Եպիսկոպոսի  
նկատմամբ: Օր մը  
տեսակցութեան մէջ,  
Սրբազնը կ'ըսէ Փա-  
շային. «Աղքատները  
այս գիշեր, երազիս  
մէջ, կը մեղադրէին  
զիս, որ չեմ գիմեր  
Զեր բարձրութեան և

խնդրեր Զեր հանրածանօթ գթութիւնը իրենց  
վրայ»: Փաշան՝ հասկնալով Եպիսկոպոսին խորա-  
մանկութիւնը՝ կը ժպտի և կ'ըսէ. «Կուսանմ քեզի  
տպարակ մը, որպէսզի ազքատները այլեւս չեկեն  
զքեզ»: Ուրիշ առթիւ մ'ալ Սրբազնը գարձեալ կ'ը-  
սէ. «Զեր բարձրութեան հուէրին որդիւնքը բաժնեցի  
ազքատներուն, բայց բաժնողին բաժին չմնաց»: Այս  
անդամ ալ Փաշան կուտայ ուրիշ տպարակ մը բոժ-



Գարեգիլ Եպիսկոպոս

նողին համար, իսկ աւելի ուշ ատեն կռւտայ անոր նաև 500 սակի, երբ այս վերջինը կ'ուղեւորուէր Եւրոպա գարմանուելու համար։

Գաբրիէլ Եպիսկոպոսը վերոյիշեալ երկու ազարակիները, որոնց ընդհանուր տարածութիւնն է մօտաւորապէս հազար ֆէտան, փոխանցածէ «Աղքատախամի» անուան։ Անոր առաջնորդութեան օրով Ազգային Առաջնորդարանը տէր եղաւ նաև Մարմինայի գերեզմանատանը Ս. Մինաս(\*) մատուռով և ուրիշ քանի մը կալուածներու։

Գաբրիէլ Եպիսկոպոսը սիրուած ու համակրուած էր ոչ միայն իր ժողովուրդէն, այլ և օտարներէ, որնք յաճախ անոր խորհուրդին և կամ միջնորդութեանը կը գիմէին ուեւ է գործի յաջողութեան համար։ Անոր առաջնորդութեան վերջին տարիները կաղմուեցան Առաջնորդարանի ժողովները Ազգային Ահմանադրութեան տրամադրութեանց համաձայն և Եղիպատհոյութիւնը, որ արդէն գեգոն էր Երուսաղէմի Պատրիարքութիւնէն, կրօնապէս կապուեցաւ կ. Պոլսոյ Պատրիարքութեան հետ։

Ան մեռաւ 1867 ին 35 տարուայ արգիւնաշատ առաջնորդութիւնէ մը ետքը։ Անոր մարմինը մեծահանգէս յուղարկաւորութեամբ ամփոփուեցաւ Ս. Առաւածածին եկեղեցոյ մէջ, ուր մինչեւ այսօր կարելի է աեսնել անոր մարմարակերտ շքեղ գամբարանը։

(\*) Ս. Մինաս մատուռի հարաւային կողմը, կիսով չափ գետի մէջ խրուած դառը մը կայ, որ կը բացուի փոքրիկ մատուռի մը մէջ։ Այդ մատուռը մասնակին մաս կը կազմէր Դաքի եկեղեցին մը։ Հառեր-Էջ, Զուելայ փողոցի Ս. Սարգիս մատուռէն առաջ, Հայոց աղօրատեղին եղած է այս մատուռը, զոր Սուրբան Էջ-Սուրամ Դաքիներէն առնելով՝ տուած է Հայերուն իրենց նոգեւոր պատամութիւն համար։

Հայ աւանդուրեան Լեռն Օր աղօրած է այս մատուռին մէջ։

**ՄԱՏԹԵՅՈՍ ԱՐՔԵՊԻՄԱՆՈՎՈՒ  
ԽԶՄԴՐԱՆ (1886-1890)**

թեամբ։ Ան աղասած  
է աղքային սնառուկը  
պարտքէ, գանձած է  
անոր հին և գրեթէ  
կորուստի մտանուած  
մեծաքանակ պահանջ-  
ները։ Նորոգած է Ս.  
Աստուածածին եկե-  
ղեցին և հոգեառունը  
ու հիմէն նոր առւն մը  
կառուցած է աղքա-  
պատկան հողի վրայ։  
Սնոր անվհատ չան-  
քերով կորուստէ ա-  
զատուած է Ալա Գա-  
լուսի աղքին թողած  
հարսառութիւնը, որով  
վարժարանին նիւթա-  
կանը միանդամ ըստ-  
միշտ ապահովուած է։

Եգիպտոսի առաջնորդութիւնէն ետքը՝ Իզմիրի ետն  
Սրբազնիը երկու անգամ բարձրացաւ Կ. Պոլսոյ Պատ-  
րիարքական Արքուն և ապա ընտրուեցաւ Ամենայն Հա-  
յոց Կարողիկոս, ստկայն անոր կաթողիկոսութիւնը  
եղաւ կարձատեւ և մեռաւ էջմիածնի մէջ 1911 ին։



Մատթեյոս Բ. Իզմիրի ետն  
Կարողիկոս Ամենայն Հայոց

**ՄԱՏԹԵՅՈՍ ԱՐՔԵՊԻՄԱՆՈՎՈՒ  
ՍՊԱՏԱԿԱՆ (1905-1912)**

Ասոր Առաջնորդու-  
թեան օրով և հաւա-  
նաբար իր թելու-  
դրութեամբ Պողոս

Փաշան շինեց Գու-  
լուսական ազգային  
վարժարանին ներկայ  
չէնքը, մանչերու և  
աղջիկներու առանձին  
առանձին բաժան-  
մունքներով։ Վարժա-  
րանի չէնքին վրայ  
աւելցաւեցաւ նաև  
յարկաբաժին մը օր-  
ուան առաջնորդին  
համար։

Մկրտիչ Արքե-  
պիսկոպոսը ներկայիս  
Երուսաղեմի պատ-  
րիարքական փոխա-  
նորդն է։ Ան յայտնի  
է իր հմտա բանա-  
մէր մը, կ'աշխատակ-  
ցի «Ալիս» ամսագրին և ունի քանի մը գրական վաս-  
տակներ։ Ան սրբակրօն և անբառիք հոգեւորական  
մըն է։



Մկրտիչ Արքեպիսկոպոս  
Աղաւնունի

ԹԱՐՅԱԿԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ  
ԱՊԻՆԾԱՆԱԿԱ (1914 - 1931)

Գարբիէլ Եղիսկոպո-  
սէն եաքը ամէներկար  
առաջակաց և որդութիւնը  
անորդայոց առաջնորդ եղած է 18 տարի շարունակ։ Ա-  
նոր առաջնորդաթեան շրջանին շինուած էն Ա.Գրիգոր  
Լուսաւորիչ հոյակապ եկեղեցին, Գահիրէի ազգ. Առաջ-  
նորդարանի ներկայ գեղեցիկ չէնքը, Զակագիկի Ա. խաչ  
եկեղեցին, Աղեքսանդրիոյ Ա. Գեորգ մատուռը և Մել-  
քոնեան մանկապարտէզը։ Թորգոմ սրբազնը յայտնի

է իբր ներհում գրագէտ և բանխմաց քարողիչ, ունի  
բազմաթիւ գրական վաստակներ։ Ան արժանապէս կը  
ներկայացնէր ազգը օտարներու սովոր։

Թորգոմ Սրբազա-

նը ներկայ Հայ հոգե-  
ւորականութեան ա-  
մենակարկառուն դէմ-  
քերէն մէկն է և ա-  
տոր համար ալ հոգե-  
լոյս Եղիշէ Դուրեան  
Պատրիարքէն ետքը՝  
հրաւիրուեցաւ գբա-  
ւելու Երուսաղէմի Ա-  
ռաքելական Աթոռը։  
Անոր խոհական վար-  
չութեան տակ Երու-  
սաղէմի Հայոց վան-  
քին «յուիտենական  
պարտքը» դպալի կեր-  
պավ նուազեր է և  
վանքն ալ տիրացեր  
է նոր հասութեաբեր  
կալուածներու։ Սա-  
կայն ամենագնահո-  
տելի գործը, որ կ'ընէ

Թորգոմ Սրբազանը, այդ է նոր, երիտասարդ և կըր-  
թուած հոգեորականներ հասցնելը Ժոռանգաւորաց՝  
վարժարանին միջոցով, որոնց այնքան ստիպողական  
պէտք ունի Հայ եկեղեցին, մանուանդ Արմածու դըպ-  
րեվանին և Գեղագեան նեմարանի գոցուելէն ետքը։  
Արդար ըլլուլու համար, պէտք է ըսել, որ այդ մեծ  
գործը սկսած էր իր Երջանկայիշատակ Նախորդը և  
առաջին հունձքը արգէն առւած էր, երբ յաւիտենա-  
պէս փակեց իր աչքերը։



Թորգոմ Արքեպիսկոպոս  
Դուրեան

Պատրիարք Հայոց Մըրոյ Երուսաղէմի

**ՄԱՄՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՅ**  
ՍԻՐՈՒՆԵԱՆ

Բնիկ Կարմեցի է։ Իր նախանձական կրթութիւնը ստացած է Կարմոյ Աղդ։ Վարժարանին մէջ, ապա աւարտած է Արմաշու դպրեվանքը,ուր և ընդունած է սքեմա։ Վարած է ատեն

մը Հ. Բ. Ը. Միռնեան Բոր - Սալիսի որբանոցին անօրէնութիւնը, ուր կը պատսպարուէ ին շուրջ 500 երկսեռ մանուկներ, ապա Աղեքսանդրիոյ առաջնորդական փոխանորդի պաշտօնը եօթ տարի շարունակ, իսկ թորգոմ Սրբազնի մեկնումէն ետքը՝ ընտըր ուած է ընդհանուր Եդիպտահայոց Առաջնորդական Փոխանորդ և տյդ պաշտօնը կը վարէ 1932 էն սկսեալ մինչև հիմուն։

Ան գնահատուած է Հայրապետական Պատուիրակէն և պարգևատրուած անկէ յանուն Վեհափառ Հայրապետի Ա. Գրիգոր Լուսաւորիչ Ա. ասինանի ժամանուլ։


Իրեն չեն պակսիր կորով և բարի տրամադրութիւն օգտակար ըլլալու համար այն ժողովուրդին և եկեղեցւոյն, որոնց հովուութեանը կոչուած է



Սամբռէ Եպիսկոպոս Սիրունեան

ի պաշտօնէ։ Օժտուած է քարոզելու կարողութեամբ և կը քարոզէ յաճախ։

Մամբրէ Սրբազնը և օրուան վարչութիւնը (Քէ-չէճեան) իմաստութիւնը ունեցան մասնակից ընել կի-ները եկեղեցիներու մատակարարութեան և «Աղքա-տախնամի» գործին։ Փոստ է, որ կիները աւելի բա-րեպաշտ են և աւելի զգայուն գէպի գթութեան գոր-ծը։ Յորմէնետէ անոնք կը մասնակցին վերոյիշեալ մարմիններուն «կանանց ինամակալութիւն» անուան տակ, մեր եկեղեցիները աւելի բարեզարդ են և «Աղ-քատախնամին» եկամուտներն ալ կրկնապատկուած ու հռապատկուած։



Պահիրէի Ս. Գրիգոր Լուսաւորիչ  
Տօրակերտ Եկեղեցին

ԵԳԻՊՏԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ՆԵՐԿԱՅ ՎԻՃԱԿԸ  
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԵՒ ՄԱՄՈՒԼԸ

Հինէն ի վեր Եգիպտահայ գաղութը համարուած է հարուստ գաղութ մը, սակայն այդպէս չէ հիմաւ իրաւ է թէ կան քանի մը տասնեւակ հարուստներ, բայց մեծագոյն մասը միջինէն ալ վար է և քիչ չեն այնպիսիները, որոնք շատ գժուարութեամբ կը հայթայթեն իրենց օրապահիկը։ Այսուամենայնիւ բարերախտաբար մուրացիկներ չկան մեր մէջ։

Ներկայիս մեր ազգայիններու թիւը լովանդակ Եգիպտասի մէջ կը հասնի մօտաւորապէս 30,000ի։ Անոնք գլխաւորապէս հաստատուած են Գանիրէ և Աղեխանդրիա, կան սակաւ թուով Հայեր նաև Բոր-Սալիս, Մանսուրա, Զակազիկ, Թանրա, Սուկզ, Վերին Եգիպտսու և այլն։

Հայերը այս երկրին մէջ ընդհանրապէս արհեստաւորներ են և միայն քիչերը կը զբաղին առեւտուրով և կամ ազտա ասպարէզներով։ Քաղաքական և զինուորական ասպարէզներու մէջ գժբախտաբար այլեւս չկան այնպիսի ականաւոր անձեր, ինչպէս էին երբեմն Պատրեկլ-Քամալ, էլ Աֆսալ, Վահրամ և Վասակ Պահլաւոնիներ, Պողոս Պէյ, Նուպար Փառա և այլն։

Համարձակ կարելի է ըսել, որ տեղացիններուն արհեստ սորվեցնողները եղած են Հայերը և հետեւաբար այդ տեսակէտէն օդտակար տարր մը եղած են այս երկրին համար, մանաւանդ որ մեր ազգայինները այս երկրին մէջ և այլուր երբեք զբաղած չեն այնպիսի գործերով, որոնք հանրային բարոյականը խաթարելու բնոյթ ունին, ինչպէս օրինակ գինետուններ, խաղարաններ, հանրատուններ պահել և այլն։

Թիւրիմացաբար օտարները մեր մողովուրդը կը

համարեն շահագործող և մակարոյծ ժողովուրդ մը:  
 Շահագործող կրնաց համարուիլ միայն այն ժողովուրդը,  
 որ գրեթէ բացառաբար կազմուած է առեւտրականներ-  
 թէ(\*) և կամ յանձնակատարներէ (commissionnaire)  
 որոնց մէջ աղատ ասպարէզի հետեւող, արհեստաւորը  
 և կամ երկրագործը շատ չնչին տոկոս կը կազմեն,  
 մինչդեռ մեր ժողովուրդը համաշխարհային պատե-  
 րազմէն առաջ 90 % երկրագործ էր, 6 % արհեստա-  
 ւոր և միայն 4 % առեւտրական Ծուսիոյ մէջ(\*\*), իսկ  
 Թուրքիոյ մէջ ալ գրեթէ նոյնը:

**Ա. Զ Գ. Ա. Յ Ի Ւ**  
**ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Հայ գաղութի ստուարա-  
 գոյն մասը Հայաստանի եալց  
 Առաջելական Ա. Եկեղեց-  
 ւոյ գաւակներ են: Ունին

երկու առաջնորդարան (Գանձիրէ և Աղեքասնդրիա) մէկ  
 առաջնորդով, չորս եկեղեցի, երկու մատուռ, տասէ  
 աւելի ազգային և մասնաւոր վարժարաններ, քանի մը  
 բարենպատակ հաստատութիւններ և ընդարձակ հա-  
 սութարեր կալուածներ:

**ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ**  
**ՀԱՄԱՅՆՔԸ**

Մեր Հռովմէաղաւան եղբայրնե-  
 րը նոյնպէս ունին իրենց ներ-  
 քին վարչութիւնը, չորս եկեղե-  
 ցի (2 Գանձիրէ, 1 Հելիոպոլիս և

(\*) Նապոլէոն մեծը կ'ըսէր. «առեւտուրը կազմակերպուած  
 զողուրիւն մըն է»:

(\*\*) Համաշխարհային պատերազմէն առաջ Ռուս հայակեր մա-  
 մուլը սէպ յօդուածներ կը գրէր հայերու դէմ մեղադրելով զմեզ,  
 իր շահագործող տար: Էջմիածինը առոր դէմ ներկայացուց վերո-  
 յիւեալ մանրամասն վիճակգրութիւնը պետական բածր պահօնեաններ  
 Ռւխտունիկիյին եւ Մասալովին, որոնք կարեւոր յանձնարարու-  
 թեամբ Պետրօգրադէն դրկուած էին Խոհման Կարողիկոսին  
 մօս: Այդ վիճակագրութեան վրայ էիչ մը մեղմացաւ գրական ար-  
 տաւանէր մեր դէմ:

1 Աղեքսանդրիա), երկու մանչերու վարժարան, մէկ աղջկանց գիշերօթիկ-ցերեկեայ վարժարան Աղեքսանդրիոյ մէջ, որուն մէկ ճիւղը պիտի բացուի յառաջիւկային նաև Գահիրէի մէջ, «Աղեքսանդրամ» ընկերութիւն մը, «Ալիշան» միութիւնը և հասութարեր կալուածներ: Անոնց թիւը մօտաւորապէս 8000 է: Իրենց ներկայ վիճակաւոր եպիսկոպոսն է Յակոբ Արքեպիսկոպոս Նեսիմեան, որ ազգասէր և լուսամիտ մէկն է: Անոր անդուլ ջանքերուն չնորհիւ բացուեցան երկու Մխիթարեան<sup>(\*)</sup> վարժարանները (Գահիրէ և Աղեքսանդրիա) և Գահիրէի Ասաջնորդարանի չենքին վրայ աւելցուեցաւ նոր յարկ մը:

(\*) Մխիթարեան միաբանուրեան հիմնադիրն է Աբբահայր Մխիթար Սեբատացին, ծնած 1676ին Սեբատիոյ մէջ: Հայրն էր Մահմետի Պետրոս, արհեստով փերեզակ: Եր նախնական կրութիւնը նախ սացաւ տեղոյն բահանաներէն մէկուն մօս եւ երկու բարեպահ կոյսերու մօս, որոնք վաղ նասակէ անոր մէջ ծնցուցին կրօնաւոր բլալու փափաքը: Տար տարեկանին նասակակից ընկերոջ մը նես, տունէն փախաւ նզնելու համար բարայրի մը մէջ: Հազիւ մուրը կոյսած՝ փնտութիւ ելած ծնողները գտան զիրենին, ուր անոնք կուլային վրայ նասնող գիշերուայ երկիւդէն:

15 տարեկանին սարկաւագ եւ 21 տարեկանին արդէն արեղայ էր: Ի ընէ ուսումնասէր՝ ան նամբորդեց դէպի էջմիածին, Սիւան Բասենի Կարմիր Աւանքը, Կիպրոսի Ս. Մակարոյ Աւանքը եւլն. բան մը սորվելու յոյսով եւ փափառով, բայց դժբախտաբար չգտաւ այն՝ ինչ որ կը սպասէր: Վերադարձին նախնակուեցաւ բարոգիչ Ա. Պոլսոյ Ս. Շուսաւորիչ եկեղեցին մէջ:

Այդ ատենները Կարոլիկ եւ Լուսաւորչական բուռն պայքարերու ըշանն էր: Մխիթար նակեցաւ դէպի Կարոլիկութիւնը: Անոր շեմ փափառն էր նիմնել միաբանուրիւն մը, որ միայն գրականուրեամբ զքաղուէր: Կարգ մը դժուարութիւններու յաղբեկով՝ ան նախ իր միաբանուրիւնը նիմնեց Պորէա բերակղզիի Միքոն բաղակին մէջ, իսկ երբ այդ բերակղզին ինկաւ Օսմանեան տիրապետուրեան տակ, այն ատեն փոխադրուեցաւ Վենետիկ, ուր իրեն տրամադրուեցաւ Ս. Ղազար կղզին, որու վրայ եւ վերջնականապէս նաստանց իր միաբանուրիւնը 1717ին: Կղեմես Ժ.Ս. բորդ Պապը վաւերացուց միաբանուրիւնը:

**ՃԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ  
ՃԱՅ ՌՈԴՈՔՍԱԿԱՆ**

**ՃԱՄՍԱՅՆՔԸ**

Հայ Բողոքական համայնքը  
մեծ թիւ մը չի կազմեր,  
հազիւ 1000 - 1500: Անոնք  
թէև ունին իրենց ներքին  
վարչութիւնը, բայց տակաւին չունին իրենց սեփա-  
կան ազօթատեղին և իրենք իրենց մէջ առ դժբախ-  
տաբար պառակտուած են:

**ԵԳԻՊՏԱՆՃԱՅ ՄԱԿՐՈՒՐ**

Հայ Բողոքական համայնքը

մեծ թիւ մը չի կազմեր,

հազիւ 1000 - 1500: Անոնք

թէև ունին իրենց ներքին


վարչութիւնը, բայց տակաւին չունին իրենց սեփա-  
կան ազօթատեղին և իրենք իրենց մէջ առ դժբախ-  
տաբար պառակտուած են:

**ԵԳԻՊՏԱՆՃԱՅ ՄԱԿՐՈՒՐ**


Միիիրար Հայ ազգի ամենամեծ երախտաւուերէն մէկն է:  
Ամբողջ մի.դարու ընթացքին եւ մինչեւ մի.դարու կէսը գրերէ մի-  
միայն Ս. Ղազարէն էր, որ լոյս եւ զիսարիւն կը բափանցէր Հայ  
խաւար ուզանակներու մէջ: Այդ միաբանուրիւնը ազգին տուա  
նոյլ մը նշանաւու մարդիկ, ինչպէս օրինակ՝ Զամշեան, Աւգերեան,  
Բագրատունի, Հիւրմիւզ, Ալիսան, Ղազիկեան եւլն: Միիիրարեան-  
ները Ս. Գրէն զատ հրատարակեցին նաեւ մեր հին գրականուրեան  
ընթիր գրուերը եւ այլ տաս օգտակար գրեր: Անոնք արձանապէս  
նանչցուցին Հայը օստրին:


1776ին Միիիրարեաններու մէկ հատուածը բաժնուեցաւ Մայ-  
րավանէն եւ նախ հատառուեցաւ Թորիւստ եւ ապա Ա.իննեա:   
Հիմա կայ ուրեմն երկու Միիիրարեան միաբանուրիւն՝ երկուքն ալ  
լուսաւորուրեան եւ կրուրեան վառարաններ: Բացի Մուրա-  
Ռամայէլեան վարժարանէն՝ անոնք կը պահեն նաեւ բանի մը վար-  
ժարաններ զաղութներու մէջ: Միիիրարեաններու ընորու զիծն է՝  
կրօնական լայնախոնուրին եւ ազգասիրուրին: Օտար միջավայրի  
մէջ՝ անոնք երեք չօտարացան իրենց ազգին:

ուրիշ գործակություն բառակից մեջ բարեր է և պահպան  
բախ, առևտ միտք լուսաթիվ իթիթի և աֆլիւլը  
մասնկական երկչորդաթաթերթը և նախապատերազմեան  
չըլլանին Արևոմտահայոց մէջ Դահիրէն երբորդ տեղը  
կը բանէր գրքերու հրատարակութեան քանակով,  
(Առաջին կ, Պոլիս, ասդ Զմիւռնիու),



Գանիրէի ընդհանուր տեսարանը





# ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿԸ

---

Էջ

1. Եղիպտոս ( <i>Բնիդանուր ժեռութիւն</i> ) . . . . .	7
2. Եղիպտական կրօնիք . . . . .	14
3. Եղիպտական դասակարգերը, բարեկեր և սոլորուր.	30
4. Եղիպտոսի խաղայիկան պատմութիւնը . . . . .	35
5. Եղիպտական հիմն խաղայիկրութիւնը . . . . .	63
6. Պարսկական ժիրապետութիւն . . . . .	74
7. Մակեդոնական ժիրապետութիւն . . . . .	78
8. Հռոմ-Բիւզանդական ժիրապետութիւն . . . . .	93
9. Արաբական ժիրապետութիւն . . . . .	104
10. Ֆարիսեան հաւասութիւն . . . . .	114
11. Եյուպեան հաւասութիւն . . . . .	120
12. Մեկուկ ժիրապետութիւն ( <i>Պահրիս հաւասութիւն</i> )	132
13. Մեկուկ ժիրապետութիւն ( <i>Բորցեան հաւասութիւն</i> )	144
14. Օսմանեան ժիրապետութիւն . . . . .	152
15. Ֆրանսական արշաւանք . . . . .	155
16. Ճանանակակից շրջան ( <i>Մուհամետ Ալի</i> ) . . . .	160
17. Մուհամետ Ալիի յաջորդները . . . . .	169
18. Անգլիական զինուորական գրաւումը . . . . .	174
19. Սուլթան Հիւսկին, Յուլիս Ա. և Ֆարուկ Ա. . .	177
20. Օսման գաղութները . . . . .	181
21. Եղիպտոսի պետական կազմը . . . . .	183
22. Հայերը Եղիպտոսի մեջ . . . . .	184
23. Եղիպտահայ Առաջնորդութիւնը . . . . .	219
24. Եղիպտահայ գաղութի ներկայ վիճակը Ազգային հաստատութիւնները և մասնութը . . . . .	228



## ԿԱՐԵՒՈՐ ՎՐԻՄԱԿՆԵՐ

---

Էջ	Տող	Միավ	Ուղիղ
5	6	ստեղծագործէլ	ստեղծագործել
7	4	միբչե	մինչե
8	32	Տանսոյեան	Դանսոյեան
9	20	բղխէ	բղխի
10	8	ստկաւ	ստկաւ
10	11	հոջը	հողը
12	8	համարուիլ	համարուիլ
12	14	Յունտկան	Յունտկան
12	16	եղիպատական	եղիպատական
15	4	Օղիրիսի	Օղիրիսի
15	6	հուանսուռէր	հովանսուռէր
16	6	մարմնացնէր	մարմնացնէր
16	30	աստուածութիւնը	աստուածութիւնը
26	27	ամէնայն	Ամէնայն
29	9	պարսպապատ	պարսպապատ
29	13	արձաճանը	արձաճանը
32	8	շտա	շտա
35	20	Սիկիլիացի:	Սիկիլիացի
43	22	գաւառներէն	գաւառներէն
50	31	պուլաքի	Պուլաքի
50	34	Հարվլըստ	Հասւըստ
55	19	եղըպառսի	եղիպառսի
56	20	մամդիկ	մարդիկ
59	4	գարուն	գարուն
59	10	վերահստատեց	վերահստատեց
64	19	կտմ	կտմ

ԿԱՐԵՒԹՈՐ ՎՐԻՊԱԿՆԵՐ (շար.)

Էջ	Տող	Սխալ	Ռւղիղ
68	33	տուժարը	տոժարը
107	11	տեռաւ	տեռաւ
108	33	մզկիթն	մզկիթն
112	32	սերած	սերած
118	35	տեսնէին	տեսնէին
137	29	կարդ	կարդ
140	12	վեցարիւր	վեցհարիւր
143	—	1393-1367	1367-1393
146	12	կատարեց	կատարեց
257	29	էլպու	Սրբ. Հեղինէ
172	15	300-500 մեթր	120-150 մեթր
181	9	հրես	Հրես
186	35	ստիպուեցաւ	ստիպուեցաւ
194	35	լոկաստառովլ	լոկաստառովլ
198	1	անմիջական	անմիջական
203	24	եղած	եղած
205	28	Աղեքսանդր Գ. :ը	Աղեքսանդր Գ. ը
207	34	ուժ	ուժ
212	20	փաշու	Փաշու
216	27	Կոթողիկէ	Կաթողիկէ
216	28	իր մահը:	Եւրոպա մեկնիլը:
217	7	կարապետ	կարապետ
217	14	սոովին	սորվին
220	20	1830	1832
224	32	Թորգոմ սրբազն	Թորգոմ Սրբազն



---

## ՄԵԿԵՆԱՍՆԵՐՈՒՆ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿԻՉՆԵՐՈՒՆ

---

Պատրաստ է սպագրուքեան համար  
նոյն հեղինակի

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԶԳԱՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

2 ՀԱՏՈՐ

(մօսաւորապէս 800 էջ)

ՀՈԽԱՅՈՒՄԾ Ա.ԶԴ. ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԴՐՈՒՅԴՆԵՐՈՎ.


Առաջ իմ հասորը կը պարունակէ Արեւելեան ազգերը

ՅՈՒՆԱՍՏԱՆ, ՄԱԿԵԴՈՆԻԱ. ԵՒ ՀՈ-ՈՄ

իսկ երկրորդ հասորը՝

ՄԻԶԻՆ ԴԱՐ, ՆՈՐ ԴԱՐ ԵՒ ԺԱՄԱՆԱԿԱՐՑ ՇՐՋԱՆ






[In 204]

Դիմել Ենիզօր ԺԱՄԱՆՈՒՅ

42, Rue Torab-Et-Man

A ii  
36169  
LE CAIRE (Eg)

10r



---

Imprimerie AGOP PAPAZIAN  
Ibrahim Pacha, Haret Faïed, No. 6 — LE CAIRE (Eg)

ԳԱԱ Հիմնարար Գիտ. Գրադ.



FL0070067

ЦЕНА

А 11  
36169